



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքեր»  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

սրառման և տուրանել կուրք ցույնեցած ձևադրին կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ կուրք ստեղծելու համար նոր

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

492

ՄՈՒՏԵՂ ԱՐՁԵՊԻԿԱԿՈՋՈՒ

# ՄՏՔԻ ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ



Դան  
710

Այս տեքստը թվական է, որը պատճեն առաջ է հաջող, դեմք այսուհետու համար:

ՄԻԶԵԼ - ԱՆԺ

Այս բարյութեական բացքագոյն ու լուսացոյն է:

ԳԵՂԱՐՔ

Այս տեքտը կը սարգացնեմ բար սահմանագործութեան:


ԳԱՅԱՑՄԱՆ

ՄԱՍՆԱԿԱՐԱՐԱ

ԳՐԻԳՈՐ Գ. ՅՈՂԱՐԵԱՆ

ԱՆԳԵԼԻ - ՀԱՅԵՐ - ՊԵՐԵՎՈՒ


ԳՅՈՒ Պ. ՅԱՆ Զ/





Ի Զ Մ Ի Բ  
ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

ԵՊՐԱԿ. Ա. Օ. Մ Ա Խ Ը Ա Յ

1921



ករណីការណ៍សម្រាប់







## ՑԱՌԱՋԱՐԱՄՆԻ ՏԵՂ

ՄՏՏԲԻ ԹԱՓԱՌՈՒԿՄՆԵՐԸ գրուած են, ցանզորդուած  
մտալիկումի տպաւորութեան տակ, իրբու հոգեկան գոճացում  
հեղինակին, եւ կը հրատարակուին շատ բիշերու, կամ  
ամսը մտաւորական բնուանիքի անդամներունց համար:

ՄՏՏԲԻ ԹԱՓԱՌՈՒԿՄՆԵՐՈւ ամբողջ հաւաքածոյին շէնքը  
կառուցուած է սա հիման վրայ, թէ Ալիքնը մեր բարձրա-  
գոյն կարողութիւնն էն, թէ «Գեղեցկութիւնը սէրն է» մանա-  
ւանդ, եւ թէ ընկերական կեանքի մէջ երբեմն անհրաժեշտ  
ատելութիւնն է, որ սիրոյ լրացուցիչ մասը կը կազմէ:

Եթէ ամբողջ մարգկային կեանքը առաջնորդուած ըլլար  
սէրէն եւ գեղեցկութեան ըմբռնումն, չարիբներու մեծագոյն  
մասը խնայուած պիտի ըլլար աշխարհի:

ՄՏՏԲԻ ԹԱՓԱՌՈՒԿՄՆԵՐՈւս առաջին մասը «Քմայիքի  
Վայրեաններօ ու արտադրոյթը ըլլալով հանդերձ, ընդհանրա-  
պէս կը պատկերացընէ, զիտական կամ ընկերարանական սկզբ-  
րունքներ, երեւակայուած՝ անհրաժեշտիւններու մէջէն»: «ՀԱՅ-  
ԲԵՆԻ ԴՐՈՒԱԳՆԵՐԸ եւ ՓԲՑՈՒԱԾ ԷՃԵՐԸ լուսանկարուած  
պատու իկներ են, Մեծ Մարտիրոսութեան արիւնի օքներէն  
ներշնչուած»:

Թէ, պէտ ամբողջ հաւաքածոյին մէջ նիւթերու անընդհատ  
շարունակականութիւն չը կայ, բայց ներշնչումի եւ գրակա-  
նութեան նայնութիւնը իրը շագախ կը ծառայէ, առևզնուած  
փոքր պատկերներէն կազմելու հասորին գրական միութիւնը,

բանի որ մանաւանդ պատերազմի ստեղծած հոգեկան մեծ ցնցում ներէն զերջ, միակուսար հատորներու երկարաշունչ բներցումի մը համար ինքինքր բաւական յօդնած էք զգայ մարդկային միտր:

Անզգիացին իր ձովային գերազանցութեան զազափարականը կենդանի պահելու համար, Թրափայկարի յաղթական տորմիդին նաւիր կծործները կը ցուցացրէ մթնկութեան: Ամերիկացին իր անկախութիւնը կը տօնէ իր Ազգասութեան զանգակ ով: Մենք մնիր Ազգամութեան Իրաւունքին անոնոց զազափառ ոերունդներուն կը կտակինը աւերակներ, կոչնակի կոտրներ, մազաղաթ ձեռագիրներու արիւնուա էցեր, զայշչայուած զանկեր, առանդութիւնն մը՝ մոխրացած, մատունքներ՝ մնիր աիրազան ընտանիքներէն, իրբեւ անհաւասար, բայց վաճաճ ներսաւարտի մը խորդրգանցանները....:

## Մոհեւ Արքեպիսկոպոս

•1921 Մարտ 2

Խզմիր



ՔՄԱՑՔԻ ՎԱՅՐԿԵԱՆԵՐ





## ՄԻ ԱՃԱՊԱՐԵՐ

**ՈՒ** Ծ Ա. Պ Ե Բ գնացքդ, զուցէ յափրածառ  
կեանքի պառկերներէն. Թող որ անոնցմէ շատեր խուսափին  
երթան բենէ տուաջ, ու բեզի խնայուած ըլլան աշխարհի  
շատ մը տնայնութիւններուն մատնիչ համբոյրները:



Դիտեմ կեանքի տարփանքն ունիս ջիզերուդ մէջ, եւ  
կը զգու թէ գանկիդ խորը հրթիռներ կան, որոնք դէպի  
դուրս, դէպի հեռաւուր հորիզոնները կ'ուզեն երկարիլ, մահ-  
ուան անդունդներուն վրայ լուսաւոր զիծ մը, ճառագայթի  
աղեղ մը գծելու համար:

Հէ՛ ր տպայ, մի՛ աճապարեր. այդ անդունդներուն շուրջ  
մանն է որ կը պարէ հոլանի, անոնց խորը թաղուած ու  
կմախացած ուրերու, համբաւներու ուկրէ վանդակներուն  
շուրջ:

Եւ եթէ վազը պատեհութիւն տրուի բեզի դառնալու  
խօլական վազքէդ, փոթուած կնժիւներու թազով մը զար-  
դարսուած, որդ հեռուի եղերական ոլորտներէն պատրանքի  
ծաղիկը միայն պիտի բերես բեզի հետ, ուրիշ շատ մը յոգ-  
նատանջ ուղեւորներու նման:

Ու դուն ալ տւրիշներու պէս, պիտի երգես միեւնոյն մեղեղին, զար հիասթափ տառուածներ երգեցին. այն միեւնին խարիսնըր, զուր ընդվզով տողիները լոցին ապականութեան բուրաստուներն էնց: Արագնետնե մարդկային կաւը ձաւիչ էր հասի, եւ անպազին ծոգեմարք մը միայն կ'ապրեցնէ մեր մէջ, ու մեզի համար:

**Մարդկային վէազը միեւնոյնն է, ամեն մարդու համար,** ամեն տեղ, ամեն ժամանելէ: **Մի՛ աժառապարեր:** Պատրանք մը աւելի կամ պակաս, երազ մը աւելի կամ պակաս, ուր մը աւելի կամ պակաս, պայրար մը աւելի կամ պակաս, հիասթափում մը աւելի կամ պակաս, յաղթանակ մը կամ պարտութիւն մը աւելի կամ պակաս մեծ տարրերութիւն մը չկներկեանքի գեղօրին, կեանքի տիգոյ ին վրայ:

**Ճնշատ հեւրերու, կիսկատար բդմանքներու.** խորտակուած ցանկութիւններու, չագեցուած տարփանքներու առընթերագրութիւնն է, որ կը կազմէ կեանքի տիեզերական Զաւշտին մուծ Հասորը: Բու բալուանդրդ հոն բազ մը կամ զանկ մը ճապիս պիտի կրնայ աւելցընել: Բայց ի՞նչ փոյթ մեծննազրոշմ նշանազրի մը, չկարգացուելիր զծի մը յաւելումը կիսատ թողուած լուսանցրներուն վրայ զիրրի մը, որուն ամբողջութիւնը առեզծուածն խօս է, աւելի համբ բան Սփինքինը, աւելի լուռ բան համատարած խաւարը, որուն մէջ կեանքի ցայզատոնները կը խրախնանուին:

**Գիտեմ խորդուրդդ առ ինքնուած է, մաշնուան ճամբաններուն վրայ բուսած ծաղիմկներու զեղեցկութենան:** բայց մի մոռնար թէ այդ զեղեցկութիւնները, ևս անոնց բուրումները պարտնակով բաժակները առինքներն են թունաւոր ոններու, եւ բիւրուոր շրջունքներ սառւած են այդ բաժակներուն վրայ:

**Գիտեմ հոգիդ ծարաւն ունի արծաթաշինչ առո ակներու կարկաչին,** անոնց ոպազպացուն զիլզիններուն: Կը խորհիս, թէ աղբամանզէ պկահակ մը, այդ առուակներէն լեցուած, յաղեցումը պիտի ըլլար մշտակէզ զգայականութեանզ: Բայց մի մոռնար, թէ անմահութեան առուակներու այդ լուսաւոր կաթիւնները աղի արցունքներն են կեանքի մարտիրոսներուն, եւ

որոնք կը հասին, կը հասին կեանքիդ մոխիրներէն պատրաս-  
տելու համար ունայնութեան զերևզմանները - բռելու սահ-  
մանուած ցեխը:

Գիտեմ, սիրոտ հեշտանքն ունի այն անդիմադրելի հը-  
րապերյներուն, զոր կը խորհիս, թէ կ'ապրին; Եւ քեզ կ'ո-  
գեկոչեն հեռաւոր անձանթէն: Աւ սէրերու մարտոր շղարշէն  
շինած առաջատաներզ կը պարզես հովերու ուժգնութեան,  
բու զնացրդ փութացնելու համար: Բայց մի՛ մոռնար, թէ  
առերթիւններ կան, սիրոյ չափ նորիրակա՞ն, եւ սէրեր ո-  
րոնց յաւիտնական թովչութեան թիթեռնիդիր թեւերը ոճիրնե-  
րու վրայ միայն կը թառին...:

Մի՛ ահապարեր, կը սկայթին շղարշէ առաջատաներդ,  
եւ այն պատն ուրիշներ պիտի զողնան առաջատաներուդ հօ-  
վերը:

\* \* \*

Բայց զան կը շտափես բու զնացրդ: Եւ բու վագրդ  
գնդակին ովտակէ, որ հրացանէն կ'արժակուի, ու իրրեւ ալիք  
մը կը շարժիս ու կը ծփառ, առելի գորաւոր ալիրներէ  
մզուած:

Մի՛ աւրանար, թէ հարկադրուած կը շտափես զնացրդ.  
որովհետեւ հողմակոծ հիւլիներ զիրար կը մղեն, զիրար կ'ոտ-  
նանարէն: Եւ բօրուս կաթիրներ չկան բնու զեսի մը արա-  
գանոս վազրին մէջ: Անոնք զիրար զրկած, նորանոր վտառ-  
ներով ականայ կը բալեն դէպի մոծ ձովերը, դէպի անսան-  
ման համայնութիւնը. կը վազեն, կը փախչին միշտ կարօսումիր  
իրենց ակիրուն, ուր վազը նորէն պիտի վիրադունան, նո-  
րանոր բիւրելացումներէ զերչ:

Բու զնացրդ այդ կաթիրներուն ովտակէ: Կը բալես ու  
պիտի բալես ո՞չ թէ անոր համար, որ հոգիդ կը տենչայ, այլ  
անոր համար, որ քենէ գօրաւոր ոյժ մը, Տիեզերական գրյու-  
թեան զիարուածական ոյժը քեզ կը հարկադրէ բալելու:

Միայն մի՛ մոռնար թէ զնացրիդ պահուած ուրիրուդ տակ

պիտի լուս նառականըները անհնտացող սերունդներու , պիտի տեսնես պատահական թռուոցիկ մայթները ներուի ճամբարդներուն , որոնք բեզ կանչիս կեանը կամ կամ պատահական գոյն մըն է , որ բեզ կը մզէ յառաջ , բայ կարծանում ներէդ , բայ ուժաւորս բայրայում ներէդ վերաշինելու համար , վազը , նոր կեանը մը , նոր դիսկի մը , ձաղիկի մը կամ անհիմի մը մէկ հիւլէն , մէկ բշիցը ; Արագինուն անոր գմոխային կամշատութիւնը իր հըրծուալիր գրայցումը կը գտնէ : Բայ բայրայումիու նոր կերտում ներու մէջ միայն :

Քայրայում եւ վերաշինութիւն , տարրեր մէկ բացառութիւնն են մանուան ու կեանը ին : Ընդուարակիրթութիւնն կատարը հասնող մարդկութիւնը գլուխ բառու թոյ իշք մը կ'առնաւ , որ մը նորէն այդ բառուն վէր բարձրանալու միզը ընելու համար : Ի զուր չէ որ բայն , Ալ ուզիու գծով յառաջիցիմութիւնը ցնորը մըն է . մարդու յառաջադէմ գնացըրը կը շարժի անկիւնադարձներու վրայ . յոտի շրջանի մը մէջ : Եւ իր վախճանը իր սկզբանուորութիւնն զարքին մէջն է : Օգէն կախուած առկասին վրայ մրշխւնին յշուացյամութիւնը դատապարտուած է այդ զունախն շրջապատը (pétrifié) ըլլալու :

Մի՛ ամսուարեր . մեր կեանը վնացըրը կը սկսի ճամբառներու հեռակեան (aphélie) , հասնելու համար երջանելութիւններու . բայցութիւններու . փառ բի եւ անհանուշեան արեւամերքին (pétrifiélie) : Գիտե՞ն , Ալ բանինե՞ր պիտի հասնին այդ բարձրավեճարն , նորէն զանուարու համար իրենց բայլերուն վրայ . իրենց երազներուն յօրասակումը ծափելու համար , մահուկներու պէս , որոնք իրենց շինած սնառէ , որպաշակներուն բայրայումովը կը հրճուին :

Կը շատապես , մինեւոյն ժամանակ անցած ճամբառներուց եզերքի ծաղիկները փունջելով , փունջելով բայ ուսկորներդ , միսերէ , չիղերդ , որոնք ներեւս երէկ կուսական լանջը մը

հասաւէ, առող գունդերն էին, և կամ ծաղիկներ՝ որոնք դադար զի մը սեւը զարդարեցին:

Չե՞ս զգար թէ, մեռել կը հոտիս, ու բու մէջ զերեզման մը կայ, ուր կը բնանան — եւ զուցէ կ'ապրին — հազարաւոր, բիւրաւոր մնուելներ, որոնք բու կաշիից մէջ ապրելով հանդերձ անծանօթ կը մնան բեզի, ինչպէս զուն անծանօթ իրենց: Զիրար չէր հասկնար, ու դուն, ու ը տղայ, կը հըրանիս անոնց ապրած ոէրերը, անոնց ասրբանքներն ու անշանքները բուկդ կարծելով:

Եւ արդէն մարդկային ինքնարաւուրիւնը — ինչ կ'ըսեմ — ինքնախաբուրիւնը չէ երշանկութիւններու որրանը:

Այդ ինքնախաբութեանդ զրգիւներուն մէջ է, որ անզգարար կը հիւսես տվի եւ լազուարթ կիսուածներովը պէսպիսուած լուսեղին սանդուխը, անոր վրաքն փորսիւու համար, ինն ոպանթէ, ոններէ զուրս նետուած աստուածներու Խառուկ տիտուն ոստում ներդ, լուրսիսակացի ոտւառնում ներդ դէպի զիր, Բեմելեան զօսեմարտզ, դէպի անմանութիւն, դէպի աստուածացումը զա ինի փոշիներուն մէջ անսանաւուած ինւրիզ: Այդ հոկայ վերելրի ճիզը միանէն է որ արդէր մը կը լուսոյ կեանըրին, անոր ապրած փոթորկումներուն, զնացը ինուական շատապներուն մէջ:

Եւ արդ վերելրի զերզմայանը, այդ ամբարձումի ուշատպին զերյանդզութիւնը բաւական կը մուի բլլալ իրեւն նոպտակ մեր մարդկային խօրտերներուն, մեր միսի եւ արիւնի զարտուդութիւններուն, կեանըրի տժզոյն հանգրուածներուն վրայ:

**ՄԻՌ ՀՈԹԱՓԵՐ** զնացը, զուցէ լոգիսիս կեանըրի զերբուկներէն. Թող որի անոնցմէ շատեր փշուին ու հարթանան բու ժամանումէդ առաջ, ու բեզի խնայուած ըլլայ շատ մը Գողգոթաներու տաժանըրը:

## ՅԱՂԹԱՒԱՐՆԵՐԸ

ՊԵՏԱԿԱՆ ԽԱՐԱՐՈՒՅՆՔՆ

ՅՈՒԳՆԱԾ բայլերս դէպի տղթիւրին ակը կ'առաջնորդեն պիս, մեկոսովումնի բռնամուտներն աւելի հեշտանքով պիտի լու և զգայլելու ընտեղեան կուսական հարսնութիւնը, ուրուն կապրար Թագին վրայէն, դէպի վար կը սանէր, իրից նախուտին, փարփառ արեւին ուղիգունը, վերջակոյսի արթնուտ ճառագայթներով Թափորուած:

Տիեզերի մէկ անկիւնը տպրուած այդ առանձնացումին մէջ, զար մայրիներու խնկարու բիկ կանաչութիւնը կը նովանաւորէ, և զոր կը հոսաւէան նարնջնիի ժաղիկներ, իրենց ճերմակ մեռուով, ընտեղիւնը բիւ բազան մեւեր կը հազնի երազանս երեւակայութեանս, ու կենուախնդիր նոզիիս ռուժն: Հոն Թոչող ամեն շամաննազ, հորիզոնին վրայ յապազած լրյոի ամեն ծուէն, ծուերու ամեն ծաղիկ ու աերեւ, մեռուէն մարտ ամազ ու ասուս, ինձիւ նամար կը զառնան տպրուզ ու ներշնչող ոգ առներներ, կենդանի ու սիրամախօս և անիւններ, որոնք երկինքի լուսաւոր պարագներն են զիւպի վար կ'իշեն, իրենց զրուաշրջիկի խոնցէնքը, ինձիւ ովս, յանունելու համար, զիշերներու խորհրդաւոր ծոցին:

Ես ու Թափառ կօտ երազ, անապատի արեւներն այսացած, ու որդիւուած՝ Հայրենիքիս տփերը սանակովիւլի, Երիկնամուտի սառերներուն նեա զիրէ զրկի, յուլորէն ընկողմանած կը մնամ ակնաղրիւրի Թաւիչէ մարգերուն վրայ,

որոնց ծագիւանիւմ երգագիր կը պարբեն ազդիւրին շքերը։ Աչ-  
քերա փակ, կամաս որ ու վայրին նական կուրութեամբ մը, ա-  
ւելի լաւ կը տեսնեմ ինքին բա, և նմակայական տեսլազրու-  
թեան մը (scénographie subjective) թնդմէցն, եւ թնու-  
թիւնը՝ իր տուրեալ բական թելադրականութենէն (suggestion  
objektive): Տեսիլըներու յանախանը մը, բիւ թեզացած ու-  
րեալ արժանի աղեակներով կ'օրոք վայրիկնին ապրու ած-  
հոգեանութիւններու, խորհրդապաշտ մելուսացումիւն ընարա-  
ւորած որանչանըները (éxtase), զար երթք պիտի չկրծան  
Խարգմանէլ ո՛չ վիապականներու (romantique) զրական երփ-  
ներանգութիւնը, ո՛չ պառ նասեաններու կերպընկար (réaliste) աշմարտախորդ զրա-  
կան ոճը, և՛ ո՛չ այլ անկապաշտաններու (décadent) զեզար-  
ուեաս զրձնութիւնը։ Արտիներու այդ աննեկտազրելի, և՛  
զրիչէնու զրականութեան էցիքն յուս սախող յանախանըներն  
ու սրանչանըները յաղթաւարներն (trophées) են մարդո-  
խոյս երթևակայութեան մը յաղթանակին, որոնց անմասն կը  
մնան աշխարհակալները, և որոնք կեանքի առակակութիւն-  
ներուն մէջ մեր երշանիկ զաւուցումները, մեր հրանուանուշ  
զեզօնները կը նուազերգեն երածշուռթիւնով մը, զար միայն  
մեր հոգին կը լսէ ու կ'ըմբռչինէ։

Ես ապրեցայ տեսիլըներուս յանախանըն տակ, այդ  
բոլոր սրանչանըները, իրեն երշանիկ զարտուդութիւն մը  
կեանքի պայմանագրական գոենկութիւններուն, իրեն մարդ-  
կութեան օստա աջին գարուններու եղեմական խաղաղութիւննը։  
Ի՞նչ փոյթ ինծի թէ փախառեայ վայրիկնեի մը մէջ ապրուած  
որանչանըներուս պարանըները հովանաւորող անտառներուն  
ծաւանուշները (hamadryade) արզանատանը դաժան ֆելք-  
շուրիւնովը փորեցին, պարուէզներու ծաղկազարդ զիրկին  
մէջ, անոնց մոռացումի զերեզմանները։

Մառանուշներ թող փորեն, խո՛ր թող փորեն իմ սրան-  
չանըներուս, իմ խորհրդադէտ հիմացումներուս ծաղկեայ զե-  
րեզմանները։

Ի՞նչ փոյթ ինծի։

Ես կը մնամ, այդ գերեզմաններուն յաղթական, ու  
միշտ բնութեան բանջրին վրայ իրքեւ զաւակ մը, որ իր մօ-  
րը ատինքներուն կառչած կը մնայ, և ո՞ւր միայն իմ բա-  
ցերս ու անոր խատուտիկ ժպիտները զիրար պիտի համբու-  
րնն անբաժնան եւ չի բազեցած ուրերս խորհրդաւոր նոյնու-  
թիւնով։ Եւ երբ որ մը, իւզուս քարրառի, բնութեան ար-  
ժանի հրաշափառութեամբ, ու թունովէ իր տպաւորութիւննե-  
րուն առաջին ու հարազատ արաւայրութիւնը, ես ալ ծրե-  
րագիր, Հենրի Հայնէի պէս, պիտի բամ Մայր - Բնութեան.

ԱԲնութիւն, համբ կոյս, ես բաւ կը հասկնամ վասյակ-  
ները, որոնք ազնիւ գէմքիդ վրայ կը դողդդան, իրքեւ ան-  
կարգ փորձ մը խօսելու, եւ այնքան խորունկ արգահատան-  
րով մը զիս կը յուզեն, որ կուլամ։ Բայց այն ատեն զուն  
ալ զի՞ս կը հասկնաս, եւ նայուած թզ կը պայծառանայ ու  
յնձի կը ժպախս բաւ ուկի աչքերովդ։ ԱՌ' զեզեցիկ կոյս,  
ես բաւ գեղեցկութիւնդ կը հասկնամ, եւ զուն իմ արցունք-  
ներօ։



## ԿԱՊՈՅՍ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ

ՈԽ զեռ կ'երկարէք, բայլերուս առ չեւ բացուած ձառուգին, որուն զուգագիծ վանդակորսերուն ձաղիկները կը հաստ էակին նուշուններուն երգերը, և որուն երկու եզերքներուն վրայ ամրարձագ նուժինները, զինուորական բարեւի կեցած ըլլային կարծես, գեղի բնութեան խորհրդաւոր և դիւնական աստվաստները իմ նախամատրա ողջունելու համար:

Ահա լճակը, որ բացասանին ձայրը, ձառուգին կ'ընդհատէ, իր բոլորակ լուսածիրով.

Արծաթէ, սփառէ, մը անիկա, որուն շրմունքները նունուժարներու ձադկանկար կիտուածք ունին կապուտախան, կանաչ յատօնկի մը վրայ, հրաշալիօթէն իր մէջ կը ցոյացընէ, մօսաւոր շրջանակն ամրողչ, տնակը, ձաղեռպիոյզ սարքինաներէ զրկուած, և երկինքի նազեյաշուր դիցուճին, լուսնակը, իր աստղածին նաժիշտներուն հետ:

Գիշերուան այդ պահուն, դիւնչական ի՞նչ զգիխում լոյսի և լճակի հրաշափառ զիրկընդիսաւնումին մէջ, ուր լուսթիւնը կը յդանայ անոնց մարտը ու լոին հոգեխօսութենէն։ Յանկարծ զիշերային միջատ մը իր մնարուէ նեւերուն նեթեւ հապանցումովք լճակին մակերեսէն, կը խոռվէ կարծես երջանիկ սիրաճարներուն լոին անդորրը, և կը վրդոգէ, այդ մնաւոր բացասանին ձայրը, լճակին ու լուսնին միատարք, լազուարթ հրապոյրները, և խպինքի փաթութումներն է որ կը բուացընէ անոնց դէմքին վրայ, որոնք անհպելի մնալ պիտի

ոգէին առ անմնակ իրենց ընկողմանումին մէջ:

Առաւոս է արդէն, ու երկնային գարպատզր հրաժեշտ առաւոծ է լճակին:

Հիմա մենաւոր անակն է, որ իր բաց պատուհաններէն կը նայի անոր հայելիին, դէպի ուր կը հակին, ու կը հոսին, երկիւդած լրջութեամբ մըս ծառերու փարսերն ու արտասուող ուրիներու արցունքները, լճակին շինդու երեսը լուալու համար:

Բայց նոն, անակին պատշաճին վրայ կենդանի ծաղկեփունչ մը կայ. աղջնակ մը մօրը զրկին մէջ: Անոնք ընութեան եւ առաւոտներու գարբնումբ կ'երկրպազին, թերեւս անզգաւորար ու անզիտակցօրէն, լճակին առջեւ:


Ա՛ս, շիկաններ խապավներու վնչու ած նրեշտակի մը պրլուխն է այդ պքտիկին զլուխը, սխարմամբ երկրի վրայ մոռցուած, երբ առոտ ածներու փաղանգը խոյս առաւած էր աշխարհի օթեւ աններէն, մարդկութեան ապականութիւններէն գարնու բած: Միաժանի հիւսկէններէն փոխ առնուած իր ոսկի ծառեները լուսապատկ մը կը շինէին իր ամբիծ ծակառուին շորէ, որուն ծուամեւ կորբնաթարզը մարտուր էր ու սպիտակափառ բամաւիսյի մը նման: Ակնակապիճները իրենց մէջ կը կընին, իրեւ աչը, երկու վճիտ զմբուխաններ, երկնազոյն շափիւդաններէ: աւելի կապոյս ու անարաս, որոնց մէջ երկինքի բոլոր լոյսերն էին խտացած, ցոլացըներու համար կարծես, աղամող ամբոխներու աչքին, դրախտներու անմահ երազներուն յիշատակները:

Դաշնակուոր համեմատութեամբ իրարմէ անսոհմանօրէն մէծ ու զարդար կապոյսները — վերը սփառւող երկինքը, նունու ֆարներ, ապամանուած լճակը, եւ ոսկեզանզուր ծառերով շրջանակուցած աչքերը պքտիկին — բնութեան միեւնոյն անմիւնին մէջ, ու վշտերան ազուցուած իրարու, զիս կը գնէին խորհրդաւոշ աննիի մը մէջ, ու ալ չէի կրնար աշդորութեամբ աշխատանք, աւելի յաւ կը ցոլացըներ հոյակերարաւած ու կննդանի ընութեան առատուածացումին խորհուրզը:

Եւ ահա բառային մաալկումներուն մանուածներուն

մէջէն կը տեսնէի, հիացիկ ապշութեամբ մը, որ մայրը անձնամոռաց արթշխարով մը կը համրութէր մանուկին աչքերը, աւելի հոն տեսնելով սերունդները մշտենցնաւորող աստաւծոյ մը ներկայութիւնը, եւ որոնց մէջ կը հաւատար տեսնել գեղեցկութիւններու, խորհուրդներու, երկինքներու պաշտամունքներու, ուրերաւ սեպանները։ Այ կը հաւատամ հիմա, թէ ամեն մօր մէջ, Տիրամայր մը կ'ապրի ու մարզարէ մը միանգամայն, որ իր սրտին խօրը կ'ապրեցընէ աստուածեան գեղեցկութիւններու արուեստաւորութիւնն ու գիտութիւնը։

Տնակը հոս, լճակի նգերքին վրայ, կը դառնար կ'ըլլար ինձի համար, ապրող ու կենդանի երկինք մը, զոր կը զիտեմ հիացումիս արցունքներուն մէջէն։ Եւ ա՛լ կը մոռնամ պահ մը, թէ մննաւոր այդ կայրքին մէջ, ու տաճարացած այդ տնակին մօտ, ուր տարեր էին զիս իմ Խափառականի բայլերու, զարտուցութիւնն խոկ էի, եթէ կ'ուզէր, տգեղ վրիպակն խոկ էի բնութեան աստուածաշունչ զրբին այդ գեղեցիկ էցին վրայ։ Եւ զազափարներու ալ զարտուցութեամբ կը գիտէի այդ կապոյտ երրորդութիւնը, երկիւղած եւ բարեպաշտիկ հաւառորովը այն բուրժերուն, որոնք իրեւ հարազատ զաւակները Մայր - Բնութեան, դարեր ամբողջ իրենց մեհեաններու սեղաններուն վրայ ծխեցին խօսնկի ու հալուէի բուրումները և ուր բնուցեան դիրերէն ու գիցուհիններէն առաջ իրենք արթեցան սրբազան զինեւոններու (libation) զաշխութաններէն հօսող ոգելից ու կարմիր կայյակներէն։



## ՄԵՂՈՒՆ ԿԸ ԽԱՅԹԷ

ՊԱՐՏԻՉԻՆ մէջն ենք:

Պղտիկները թուփէ թուփի կը վազվոտին հրճուանուշ ո-  
գեւորութեամբ մը, որ զիրծնք մրցանքի կը դնէ նախշուն թի-  
թեռնիկներուն հետ: Վազրի միջօցին միւնի հիւսկէններով  
մարզբառուած իրենց կարճ շրջազգիսաները կ'ուռին, կը զո-  
գանան, եւ ածուէ ածու, թուփէ թուփի իրենց թռչկոտումնե-  
րուն, վարդի ճիւղները մերթ անոնց կը կառչին, եւ փուշէ  
համբոյրներ կուտան ճերմակ մուսլինէ վտաւակներու շրթնե-  
րուն:

Կը վազեն չ'ապրուած անմահութիւններու տարիանքէն  
տարուած, ածուները եզերոց խանդիներէն, ու դիսոզը այն-  
պէս պիտի կարծէր, թէ այդ պատիկներն էին կանանչ ու  
ծաղկազարդ բուրտուանը հոտաւէտող ծաղիկները:

Շատրուանը, արեւին հետ եղբայրացած, իր շրացայտի  
վճիտ կաթիկներուն մէջ կը ճիսաւ նոր նոր զոյներ, նոր նոր  
ծիրանի զօտիներ, որոնք, բիչ մը վար, աւազունին մէջ կը  
ճալին ու կը մարին, զերէն անձրւող նոր ծիածաններուն  
տեղ տալու համար, զիրծնք ճիւրընկալող հեղուկ անկողին-  
ներուն մէջ, մինչեւ որ արեւը բնանայ, եւ շատրուանը յոգ-  
նի իր երփնահոս արցունքներէն:

Վազգրերուն կը յաջորդէ մանկունակ պարը:

Պղտիկ աղջիկները ճերմակ՝ օղակ մ' են շինած աւազանին շուրջ, ու կը պարեն, կը պարեն, իրենց մանկական երգերուն ելեւէցներուն վրայ կշռորդելով, վորմ պարոհիներու պէս, իրենց քայլափոխներն ու մարմինի մկուն թերումները: Անոնց պարերգին կը ձայնակցին բզզիւնը մեղոներուն, որոնք սուր թոխով մը թառէ թառ կը սուրան, և միօրինակ երգը ժմիմակներուն, որոնք իրենց պատեաններուն մէջ թարուած, ճպուռներու անփոյթ, անհոգ անտարբերութիւնը կը ցնծերգեն:

Պղտիկները մինակ չեն իրենց պարի զգլիումներուն մէջ: Մրցումը կը շարունակուի հոս ալ. Թիթեռնիկները հիռ կուգան շրջուոր, անոնց զլխուն վերեւ, և իրենց լուսաթափանց թեւերով կենդանի դրասանզներ կը հիսոն այդ պղտիկ Սէրերու ճակատին, անմահներու սահմանուած լուսապատճի մը պէս:

*Տեսէր սա կանխազարթ պարուհիներուն դարձրը, ճապուկ կայթերը իրենց մանտրտիկ ոտներուն, ու իրենց ճայթալիր խնդուրը շարուանին շուրջ, օղակը, թույս, խարսեաց ու շէկ գեղեցկութիւններու, ոիրուն շարազրութիւնը անոնց խմբանկարին. գլուխներ, մէկմէկու ուսին ճակած, մարզարտաշար համբիչի մը պէս, զոր դոդդպալով պիտի կտէիր: Եւ պիտի տարուէիր հառասուալու, թէ անոնց նորարայս մարմինները զրկող ծովափրփուրէ. շրջազգեստները թեւերն են անոնց, որոնցմով աւելի կը թուչին բան կը պարեն նման պարտէզի թիթեռնիկներուն:*

*Բայց սասուզին, ի՞նչ են անոնք, այդ պղտիկ, ամբիծ աղջնասկները. այնուի ոսկե ճամուկ ճառագայթներու սանդուխէն վար իջած երկնային սղիննո՞ր թէ շողամեւ թիթեռնիկներ, որոնք մարմին առած են, իրենց սպիտակ ամբուլ-*

Թիւններուն մէջ բիւրեղացնելու համար սերունդներու պատկառած հարսներուն տարիատենցիկ խորքը բարձրաց:

Այ յագնեցան իրենց մանրիկ տատիկները, և ճիմա իրենց մորթին մէջ կ'զգան հանգիստին ծարաւը: Եւ ի՞նչ բը նական օնոց իրենց համար, բան մայրական զիրկը, որ, այլամերժօրին բաց կը մնայ շարունակ զաւկի մը սիրուն զբլուխը հանգչեցնելու համար: Կը մրափեն անոնքը մշիկ, անուշ երազներու ուղիւ թառին վրայ, ներանձնեայ անգարբին մէջ ապրելու համար իրենց ներմանկ պարերուն անուբչը: Բայց բունի անգորրը երկար չտեսեր անոնց համար: Բնութիւն ու պարտեզ զիրենը կ'առինքնեն, որք չթողլու համար Զիթեռնիկները, որոնք իրենց մնձ բոյրերուն բացակայութիւնը կ'ոգեկոչեն:

Օրուան վերջապահին, երբ ալ մեկնումի ժամը կը հնձէ, պպտիկ աղջիկները կ'արշան վարդի թուփերուն վրայ, անոնցմէ: Ճաղկարազ մ'ընելու, իրենց մայրերուն հնտ: Պրտիկներէ մէկուն թաթիկը հազին երկարած վարդի կոկոնին, ահա սուբ աղաղակ մ'է որ կը փրթի: Անոր վարդարոյր մատն էր խոյթած մեղուն:

Հէ՛ր պպտիկ, առաջին անգամն էր ներեւս, որ ան կ'զգար կեանքին տառապանքը, ցաւին ամբողջ սարսուռը իր միսին խորը: Ու դեռ կեանքի պատրանքներուն, և աշխարհի վրայ իր կառարելիք դերին անտեղեակ, իր ցաւի անգոնին մէջ չէր կրնար երեւակայել, մէ օր մը, աշխարհիկ բանաառնդ մը՝ Regnier, իր ցաւը պիտի սիրերգեր տանի մը տողներուն մէջ.

Շաղիկ ժողված ասեն Աէրը դիւրազգած

Դիպուածի մը իրբեւ արդիսնը, խայթն զգաց

Մեղուի մը, սիրուն վարդին մէջ թարմած.

Անմիջապէս լաց ու կոծով ան զնաց  
Առաղիկին մօտ ըսերու。 — Մայր, իրաւ որ  
Իշ մեռնիմ, զիս խայթեց իժ մը Թեւաւոր,  
Խժ, բայց մարդիկ մնդու անուն տան անոր,  
Աւ չեմ ապրիր, Մայր, կը մեռնիմ վիրաւոր:  
— Զաւա'կս, եթէ կը պատճառէ մնդուին խայթ,  
Հսաւ Ասաղիկ, քեզ ա'յնրան զաւ ու խզխայթ,  
Դուն ո'րպիսի վիշտ պատճառէս հէր մարդուն,  
Որուն սիրու վիրաւորես, ծակիս զուն:

Կեանըն այսպէս է միշտ տարիներու բոլոր հանգրուան-  
ներուն վրայ: Դարերու յաւ խոնարկանութեան մշշէն ձևոք  
ձևոքի պիտի քալեն հաճոյրներն ու լացերը, ժայխներն ու  
կոծերը, արտունչներն ու գոհացումները, սէրեն ու վէր-  
քերը: Ու միշտ պիտի գտնուի քանաստեղծ մը, որ օրօրոցին  
բովն ի վեր, կամ հիւանդի մը սնարին մօտ պիտի երգէ.  
Մեղուին ու Սէրին նու իրական հերկաթները:



## Ա Ի Ե Ր Ո Ւ Ա Ծ Տ Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր Ը

ԴԻՄԱԿԱԼԻՈՐՆԵՐՈՒ, պերճաշուր կեղծաւորներու բառ-  
սային անցուդարձ մը փողոցներուն մէջ, ընդհանրացած պո-  
նիկ դիմայեղումներ, սնանկ հոգիներու լրացնուած ուրացում-  
ներ, տեսք մը՝ մեռելաբոյր մեկուսացումներու, ուր սրբու-  
թիւնները կ'արգելափակուին, տեսակ մը մարդատեսութեան  
կ'առաջնորդին զիս: Վաղընօրուց ծափողչո նուած առարինու-  
թիւնները ուրիշ բան չեն հիմա, եթէ ո՛չ զործադրութիւնը  
վրիպած կամ չհամարմակուած մոլութիւններ: Ամեն սիրա-  
չարիքին յգութիւնն ունի, եւ ամեն աչք կը տառապի մեղ-  
քերու երկունքէն: Հիմա, Պատիւի մնանեանէն դէպի Առարի-  
նութեան եւ Բարեկամութեան տաճարներն երկարող արանետ-  
ները, ուրկէ երբեմն մարդիկ ծնկաշոք կը յառաջանային,  
անհնտացած են փուշերու տակ, եւ բանդուած են անոնց  
մնանեաններն ու տաճարները: Ալ չեմ իսկ ուշեր կանգ առ-  
նուլ անոնց արժաններուն տաշեւ, որոնք հիմա մարմարէ  
կմախքներն են փոշիացած աստուածներու, որոնց անմահու-  
թեան մեռելոյթը կը տօնախմբուի հիմա, փառարանութեան  
փոխարէն լորուստներ ցափերգելով:

Կը թողում, որ խորհրդապաշտի ըմբաստ քայլերս զիս առաջ-  
նորդին դէպի կոյս անտառները, որոնց նուիրական լուութիւնը  
չէ՝ խզուած ուրացումի այն գաւանան օքերէն ի վեր, երբ մար-  
դիկ դադրեցան իրենց ցայգատոները խրախնանելէ: հինաւորց  
ծառերու ստուերներուն տակ: Դիցավէպ բանաստեղծներ ը-

առաջ էին մեզի, թէ անտառին խորը կառուցուած էր Բարեկամութեան հոյակերտ տաճարը:

Հասարակ մահկանացուներու բայլերուն առջեւ մոլորանք մը վերապահուած կայ անտառին կանանչ բաւխզներուն մէջ: Ամեն բայլափոխիդ կ'ողջուննս զարաւոր ծառերու ինկած կոճղերը, զոր կը շրջապատէ բուռական նոր սերունդ մը, մեռած հանիի մը դիակը ծաղկազարդելու համար: Թաւախիտոստեր, իրարու շալաւուատուած, կը փակեն վերէն հոսող լոյսերու եւ հաւագայթներու մոււարը, թողլով որ նորածիլ արմատներ ամին ու առին իրենց ծնունդին գաղտնիքը պահելով յաջաղկուտ եւ շնայող աչքերէ: Ինքնատիալ արարչագործութիւն մը, որուն վրայ չես տեսներ մարդկութեան նենցամէտ աւերումներուն հետքերը, հողին մայրենի արզանդէն բարձրուղէշ կը ծառանայ, հրաշափառ կեանրի մը իրեն ցոլացիկ վերջամ նացութիւնը: Հու ամեն հառ աստուած մըն է, եւ սեղան մը աստուածներու, որոնք ախեզերի բանու ու Flore ը ծաղկազարդեցին: Անոնց կազմած հոսուէտ ու կենդանի պահները բոյներն են բիւրերանգ թռչուններու, որոնք իրենց մեղեղիներով կ'օրօրն անտառին ինընարաւ եւ պատկառազգու մեկուսացումը, անոր լինելութեան եւ անընդհատ առօւմին խորհուրդը:

Ի զո՞ւր կ'ողեկոչեմ անտառին մեռնող աստուածները, Պաները, ինկած ծառերու բուներէն. անոնք չեն լսեր աղերսանք ու բան մը չեն խօսիր ինծի: Տերեւներն ու ծաղիկները իրենց տօնական կանանչ, երփներանգ թաւիշէ շապիկնին հազած կը խօսին ու կ'ըրգեն, բայց ես զիրենք, ու անոնք զիս չեն հասկնար: Միայն կը տեսնեմ, որ մատղաշ կոկոնները իմ զարգափններէս կիսախուսի աչքերնին բայցած կը նային ինծի, մասնաւոր զարմացումով մը, չկրնալով մեկնել իմ ներկայութիւնս իրենց դիւթական պալատներուն մէջ: Ա՛զ զիտէ, թերեւս անոնք զիս կը կարծէին իրենց անժանօթ օտարուայ աստուած մը, ու իրենց աչքերը կը փակէին նորէն, չտեսնելու համար, հաւանաբար, ուղեկորոյս, մոլորած աստուածոյ մը խարիսափը իրենց մենաններուն մէջ:

Յոզեմած բայլերս պար մը կանգ կ'առնուն դիմական աղբիւրի մը վերեւ, երկորեակ բայր մը Սիկիլեան Ակասին է, որուն վրայ երեւն մարդիկ իրենց հաւատաբմութեան երդում ները կ'ուխտաւոր էին, և որուն գլուխը, դարձր առաջ, սրբազն պշտանքներ, նու իրական ճեշտանքներ բրժաշխնու եցան հաւատաւոր ամրոխներուն։ Աղբիւրին նարեազները կ'երգեն, և ամրոց անոտուէն ծանուն չները ապրոսերում մը կը փոխարիննեն անոնց նուազերութիւններու, և այդ օրներգութիւններու հանդիսաւոր պահուն, անոտուին ծառերն ամբողջ կը խոնարհին պար մը, կրօնական խորհրդագգածութեամբ, ողջունելու համար փոթորիկներու աստոծոյն անցըր։

Աւզեցի բանտարե մը ըլլալ, առասպելական ուժեղիւտ քարը, այդ անոտուին մ.շ., իրեւ ուկի զանակներ ինձի բաշելու համար, բարեկամութեան տաճարն ու անզրին, որուն ի խնդիր կը Թափառելուի հոգիս։ Կը տենչայի վայրկեան մը առաջ ծնրադրել անոր կոյս անդրիին, որուն արապազրի, լանչըրին, ու նունածաղիկները, պսակաւոր ճակտին վրայ նշանակուած էին բարեկամութիւնը խորհրդանշագ անառ ու ձմեռ, ման ու կեամի, մօսեն ու հեռուեն բառեր։ Աչքերս բան մը չեն տեսներ ստուերներուն մ.շ. արդեօք անո՞ր համար, որ այդ աստուածը խոյս տուած էր իր ըրբեացօծ պատուանդանէն, երբ մարդկութիւնն ուրացաւ ընկերական առարինութիւնները, երբ Հարերը՝ Մեղակիցներ, ճեշտատէրներ՝ ցոփրնկերներ . . . իշխանները՝ հացկաստուկներ Հ փեառնեցին միայն, և բարեկամի մը ծարաւը չզգացուեցաւ մարդու մը կողմէն։

'Է՛պի մ՞ուր կը բալեմ Թափառական, ուղնկորոյս, ծառերու զիսախորի փակուղիներէն, և երբէ՞ն ի վեր, չեմ զիտեր։ Օրմբու և տարիներու դարձրին յիշատակը կորուսեր եմ, բանի որ անտառին խորը չէր պայծառագրուեր արեւին ուկի ժամացոյցը։ Մերոյթին ճակատին վրայ գծած ակոսները եւ մկանունքներուս մէջ հոսեցուցած Թուլութիւնը միայն կը զգացնէին ինձի գարերու անցըր հոգիիս վրայէն . . . Յան-

իւրաք ինքը ինքնիւրս գլւ յանդիման կը գտնեմ, ծառերու անփառունակ զերեզմանի մը մէջ, տաճարի մը աւերակներուն, ուրուն խոյակներն ու արբենի սիւները ինծի կը յիշեցնէին, աղօտարար, բարեկամութեան երթեմ նի մնհնանը: Մեծ մուտքի բարաւորին վրայ բանդակուած սովին գունասած էր լուսիներէն, զոյ նումն առ խոնաւութիւնը շինած էր. սիւներու մեծարդի մարմարները իրենց պատուանդաններէն զլորած, կը հանգչէին կիսուկործան կամարներու տակ, եւ ալ հետք մը չէր մնացած, որդ բարերուն վրայ, այն բարեպաշտիկ համբոյիներէն, զոր բարեկամութեամբ սրբացած, առաքինի շըրթունքներ հոն զրաշմած էին, երշանկութեան ու խանդագառներչումներու փախարինումով մը: Տաճարը գարզարող արևեստին շնորհարանդակ հոյակերտումը մեռե՛ր, փոշիացե՛ր էր ժամանակի համայնածախ շունչին առակ: Ու այդ տաճարին բրմագիսաց մարզարէն ալ մեռեր էր, իր բարոզած ճառատքի առտուծոյն նման, իր ծաղկազարդ նաւիշէ: Եռ տուանիին վրայ:

**Աղջահար** մարդու մը ընդարձացումով կը դիսնեմ աւերակ տաճարները, ու հիմա նորէն դիցապատում քմբթովն է որ, կ'ըսէ.

— **Փախի՛ր,** անտառին զերեզմանած այս ողբալի աւերակոյսէն, փախի՛ր. հոս երբեմնի ներշնչումներու տեղ, հիմա թունաւոր օձերն է որ կը սուլին, եւ ազռաւները կը կռկռան: Որովհնեսեւ Հայոր բարեկամութեան սեղանները չեն լուսաւորուիր այլիւս զոհարերութիւններու շաներով, անոր տաճարին կամարները չեն արծագանգեր օրէնքութիւններով: Շահը հայածած է բարեկամութիւնը իր նախկին բնափայրէն, եւ որ կը նափառի հիմա միս մինակ, լրուած՝ արբունիքներու և բոլոր մանկանացու բաղարներու մողովուրդներէն, զոր կը յունեցնէ զգուելի ազանութիւնը: Իրենց հարստութիւնով, ծնունդով ու մնջութեամբ հապարտ այս մարգերէն ո՞չ պիտի հնաարբրուէր իր աղաղակներուն, ո՞վ պիտի այցելէր իր մենաները: Փախի՛ր, անտառին զերեզմանած այս ողբալի աւերակոյսէն, եւ մոռցիր հին բարի օրերու ոգեկոչումները, որովհնեսեւ հին բարի առտուածները մեռած են չգերեզմանուած մաներով:

## ԶԱՐԵՐՈՒՆ ՑԱՂԹԱՆԱԿԸ

Եի քերթողը ցայց կուտայ ինձի վերապարծիս ճամբան։  
Տիւուր է ճոպիս, աւերուած տաճարին նման, որուն  
գրացնութենէն կը ճեռանամ, զերեզմաններու տուերներէն  
խուսափող դողանար անցորդի մը որէս։

Քարուածքն կանգ կ'առնու շարունակ, յազնածութիւնը  
զիս կը տրորէ, ու սորերս կ'ընդպղին իրենց զրայ կրելէ  
մարմինիս գարաւոր ծանրութիւնը։ Եւ անսառը, իր ծառե-  
րու ազւցումներով կ'ազցանէ զիս, իր խածնող ատամնե-  
րուն մէջ։

Կ'ընկօղմանիմ պահ մը բլուրի մը կուշար եւ հիասթափ  
զլուխս երկու ափերուս մէջ զրկած, բուռն ճիզով մը կը շա-  
նամ աչքերուս մէջ ժողվել, շիզերուս, ուզեղիս եւ երեւա-  
կայս թեանս բոլոր լոյսերը, բիբերուս լուսարծակովը կարենալ  
Թափանցելու համար անսառին ցուցադրած խորհրդաւոր կա-  
խարդանքին, հեզելու համար զունաւոր սառերը տիեզերքի  
այլ մնկուացած պատմութեան։

Արրա՞ն տկար կը զզամ ինքզիներս, եւ ո՛րքան փոքր այդ  
չրէշային մեծութեան տուցնէ, որ մթութեան խորհրդաւորու-  
թիւնովն է պատանքած։

Անդրշրմեզեղեան ու նախապատմական անտառ մը, ան-  
համեմատ մեծութեամբ ծառեր, որոնց մէջ շրջապայտ կեն-  
դանի էակները մէկ մէկ կղզիներ, մէկ մէկ բանակներ կը  
թուին ըլլալ։ Խաղողի վիթխարի ողկոյզներ, որոնք զմբուխ-

ու, բայ բներու պէս կը բնանան իրենց ոստերուն զբայ, հարինչներ, որոնք աւելի կը նմանին արեւներու հսկայ ոսկեգունդի մը, բայ մեր ուղանեները զարդարով պառուղին: Բւրանանիւր ծաղիկին բաժակ պարատի մը մեծութիւնն ունի, որուն մէջ կը նիրճնն անտառին հարանեմը, և զարդի ներները կը տարաւրերին հսկայ հոգմանարի մը պէս, անոնց երշանիկ բունը օրորելու համար:

Եւրան զայրի աղջիկները, մերկատիս ու մերկաբանչ, իրեւն նոր լիզիսաններ իրենց բայլերուն առկ կը տառալիին զարաւոր ծառեր: Իրենց երգը փոթորիկն խոչ է.թ, ճըրբկոտ կոծերու ալիմունիւ մակրնեացութիւն մը, կոսկեափում մը միաժանկ բառերու, որ դեռ չէ յօդաւորուած, և որ դոզանար կը տակեցընէ մարդկային մխացը:

Յանկարծ անտառը կը լուսաւորուի: Կը խորհիմ թէ երկինքի աստղերը վար թափած շրջան մը կ'ընեն անտարի վայրենի ընդերքին մէջ: Արրան միամիտ եմ սակայն: Երկինք վերը կը մնար նոյնութեամբ, իր աստղաբոյլ զարդարաներովը, զամուած՝ անհունութեան կապոյտ առաստաղին զբայ: Աւ մեծ կ'ըլյայ զարմանք, երբ նետքնետէ մօտեցող լուսաւոր թափորին մէջէն, կը անսնեմ հսկայ և տիտան կայծուիկները, որոնք իրենց օճանման տուուններուն տակէն արդ լոյտերը կ'անձրեւէին:

Տարրեր դարերու, և տարրեր աշխարհի մը հանդիսաւանը կ'ըլլայի հոտ, այդ անտառներուն մէջ, ուրկէ հետզհետէ դուրս պիտի զար կազմակերպուած, մաւրդացած ու կատարելագործուելու երազող մարդկութիւնը, տիեզերական բըն շրջումի օթեւաններուն զբայ հիմ նելու համար բաղարենքո, ապատները, սատանները, որգոստանները, բաղարակը թիւնները, կրօնները, զիսութիւնները . . . :

Կը շրջապատեն զիս ե՛ւ լեռան հարսները ե՛ւ վայրի աղջիկները միանգամայն, ու զիս կը ձեռննեն իրեւն պուպրիկ մը, զոր դէպի հոտ նետած ըլլային բռնուեցին հովեր, ապրեր մոլորակի մը զբայէն: Ապշանար կը նայիմ անոնց, որոնց բիրերը վառուած դժոխքներու կը նմանին, և յօնքերը

մԹամույլ ամսվերու կամարի մը: Ու կը զգայի թէ յոզնած եմ համբորդութենի, և վախէ միանգամայն:

Ինձի համար անհամենալի կը մնային իրենց ոռնոցները, որոնք վիճարումութեան, կուիի կը ժոխուէին ճնողմետէ. բայց կը նշմարէի թէ կերան հարսներուն եւ վայրի աղջիկներուն մէջ մրցում մը կար, բարութեան եւ չարութեան մրցումը, ինձի հետ ունենալիք իրենց վերաբերմունքի մասին ապահովարար:

Նուազած էի, վախերովը այն պակուցում ներուն զբր մարդ կ'ունենայ մտքի զազափարական թափառում ներու ընդունայն վազքըն վերջ, ինքիները զոնելով տարօրէն երեւյթներու ցանցէն բանուած: Ու երբ սթափումը կը շոյէր այրուող բայնրերու, կը զգայի թէ կը բաժնուէի մահուան կարսուին հետ ունեցած գիրկընդիմումը, մը, կը վերազառնայի գերեզմաններու տառնորակ խշտիներէն:

Եւ ճիմա, որ զարկացած դատողութիւնս իր սոսկումի կապանքներէն լուծուած, իր բնականոն, նորմալ ուժին է ասիրացած, ինձա միայն իմ վերլուծում ներուս մէջէն, կ'ըբրունեմ ու կը հասկընամ զիս զարհութանը հնմարկող երազներուս Թանհիւս կնճիռները:

Լերան հարսները իրենց շիկաներ ու հոտաւէտ վարսերէն սամէկ թելիք տրամադրեցին, վարդի ու ծաղիկներու փունչեր կապելու ինձի, բայց վայրի աղջիկները յափշտակեցին այդ սոկի թելիքը, իրենց ազեւմատին համար, եւ եղողուցին որ տարատղնեն հովերը ինձի նուիրուած այդ ծաղիկները:

Լերան հարսները իրենց աչքերէն լոյսեր փոխ տուին, կեանքիս խաւարը ճառագայթելու համար. բայց վայրի աղջիկները զինեմոլի մը անյագութեամբ այդ լոյսերը խմեցին, թողլով որ խաւարը դագաղի մը պէս շրջզրկէ զիս:

Լերան հարսները իրենց ազուամազը Թօթուեցին հանգիստի ու երանութեան անկողին մը պատրաստելու համար, բայց վայրի աղջիկները այդ աղուամազերէն նետուի պատմուան մը կարեցին ցաւատանչ մարմինիս այրումին համար:

Լերան հարսները ծաղկազարդ բուրումներէն թելիք փոխ

առ ին ծիրանի առ իզած մը հիւսելու համար գնդմուած մերկութեանս, բայց վայրի աղջիկները յափշտակեցին այդ թելերը եւ տարդոստայնով պատանք մը ռնտայնանկեցին ինծի համար:

Լերան հարսները ուրցերէ եւ յամիկներէ՛ ծաղկեփոշիներ հաւաքեցին, անմանութեան զովացուցիչ նետկարը հրամցընելու համար պապակած շրմներում, բայց վայրի աղջիկները իրենց ստինքներուն ամբողջ թոյնը քամեցին ինծի հրամցունելիք բաժակին մէջ, իմ գալորում ներուս հրճուանքով արքենալու համար:

Ու նու այդ վայրենի զօտեմարտին խակ, կը տեսնէի, թէ չարերը յաջողած էին մարդկային բնաշրջութեան ամենաստորին սանդիսամատերան վրայ, ու հիմա այլ եւս չեմ զարմանար, թէ ի՞նչպէս, բաղաբակը միւն կոչուած աղմուտին, աղբանոցին մէջ, առ հաւային ընդունակութիւններու յաջորդական յաւացիսադումով, գեռ չարերն են որ կը յաջողին, եւ անիրաւութեան, զատութեան դրօշները, մարտիրոսներու արիւնին մէջ թաթխուած, կը ծածանին արդարութեան ու բարութեան կիսաւարտ տանարներուն դարաւոր աւերակներուն վրայ:



Բ Զ Է Չ - Մ Ա Ր Դ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը

(E S C A R B O T)

ԱՆՏԱՌՈՒՆ խորը ապրած սարսափի զայրկեաններէս յետոյ, զայրի աղջիկները բարի եղան գռնէ ճամբար բանալու կթու բայլերուս առջեւ, զերչ մը տալու համար իմ թափակու մոլորումներուս, եւ դառնալու համար դէսփի մնր աշխարհը, ուր ստորնաբարչ մարդկութիւնը կ'ապրի ու կը դաւաճանէ:

Աչքես կորուսեր են, անտառներու մութ գերեզմանին մէջ, լոյսին նայելու իրենց կարողութիւնը: Արեւին ճառագայթները կ'առղնտեն բիբերս, նոյն խակ վասկ յօնքներուս տակ, իրենց այրող ցնցդումներով: Օրն ի բուն՝ ընդարձագած կը մնամ փոշեթաթախ նամբուն եզերը, ու կը զգամ միայն թէ բեռնակիր կառ քեր կ'անցու դարձին, թէ մարդիկ կը ծագրեն իմ թալթալած հիգութիւնս: Բայց եթէ զիտնային զարմանահրաշ թափառումները մտրիս, եթէ զիտնային դարձուր ի մը (revenant) երկիւղարեկ սրանալնըներս, հոգիիս վիրլի ին վրայ տեսազրուած հրեշտապատում զբոյցները ապրուած սկըսնակ կեաներերուն, եթէ զիտնային աչքերուս զերեզմանին մէջ ապրող արեններուն հրաշալիքը, օ՞հ, թերեւս պիտի շրջապատէին զիս իր սասուածներէն ու քութերէն թափուր խորանի մը սրէս, որուն վրայ դեռ կ'ապրին հեռաւոր յիշատակներու, դարաւոր պաշտամունքներու աղօտափայլ կիսալոյները:

եւ զիս յուռամբի մը, թժժանքի մը պէս իրենց ծոյը պիտի պահէին:

Հազիւ կրնամ աչքերս բանալ իրիկնադէմին, երբ արդէն լուսինը իր զատղագարդ մուշտակը հազած ման կուզար երկնքի թատերաբնմին վրայ, լսելի ընելու համար մնջի իր յուռ մենախօսութիւնը, իր կամնամոյր բանքը:

Կը զգամ թէ նորէն կ'ապրիմ, յոզնատանց մարդերուն պէս, որոնց երջանկութիւնը երազներու, տենջանքներու, յոյսերու կծիկ մըն է. լոկ, զոր Պանդորեան տուփի մը պէս կը պահնեն իրենց բրանամոյր տառապանքը ապրած պահերնուն:

Ուշադրութիւնս կ'երկարի դէպի բգէզներուն աշխատանք:

Ի՞նչ են այդ հասարակաց նամրաներու գործաւորները, որ կը շարժին, պատկառելի լրջութեամբ մը, իրենց սեւ փիլոնը հազած:

Անոնք աղբանաւարներն են բանուկ նամրաներուն, եւ իրենց կեանքը, իրենց տունն ու մնունդը, այդ աշխատանքը, այդ թրիքներն ու կոռուփներն են:

Բգէզներէ իւրաբանչիւրը իր բաժինը ունի. կը կիսեն իրարու մէջ, չմարտուած հատիկներու այդ պատու խմբը, եւ իւրաբանչիւրը կը սկսի գործի: Մասերու կը բաժնեն զանոնք, եւ իւրաբանչիւրը, իր կեռ ու սեւ թաթերով այդ պատութիւններէն կը պատրաստ գնդակ մը, զայն իր բոյնը, իր շանեարանը փոխադրելու համար, իրքնւ նմրան պաշար:

Տեսէք իր տատանքը նամրու երկայնքին վրայ: Իր մկանային բոլոր ոյժը, իր միջատի ուղեղին բոլոր խելքը կեղունացուցած է իր թաթերուն վրայ, որոնք կառչած կը ճնան զնդակին, ինչպէս երիտասարդի մը թեւերը իր սիրուհիի վըզին: Ու զնդակը կը թաւալի, կը յառաջանայ թաթերու մզումէն: Հազար շարժումներ կ'ընէ բգէզը, զիբքեր կը փոխէ, նամրուն երկայնքին վրայ, փոշիներու զիբքը, ճիշտ այն գործաւորներուն պէս, որոնք նուրիխական յեռներէն վիթխարի բարքը փոխադրեցին Եղիպոսի անապատներուն մէջ կանգնելու համար ընծայացուներու (initié) նախափորձութեան սահ-

մանուած բարգերը։ Եւ ի՞նչ ճարտարակիւն եւ ռազմագիտական ի՞նչ դարձուածք բլբակի մը, հողի գուղճի մը կողքին։ Բգէզը իր մէկ թաթով կը կառչի խոտի մը արմատին, եւ միւսներով պինդ զրկած ապաւոչ զնզակը, կը կծկուի, բռնածիզեր կ'ընէ, տիտանի մը երեսյթը կ'առնու, իր գետնարշ գաճաճութեանը մէջ, եւ զէպի վեր կը փարէ իր բեռը։ Եւ այս աշխատունքը կ'ընէ անընդհանու, անդադար, որ չափ առեն եղանակն է աշխատութեան, որչափ առեն պէտք կըզզայ իր կինսանիւթին, որչափ առեն չնն ժնչած աշնան ու մմրան հանգիստի, ընդարձացումի ժամերը, որչափ առեն դեռ տեղ կայ իր գարշաբոյթ բոյնին, իր աղտոտ շտեմարաններուն մէջ։ Ո՞չ խօսք ունին եւ ո՞չ երգ, զեղեցկութիւն մը չ'կայ իրենց զազիր մարդինին վրայ, որ պաշտուած առաջանութիւններու եւ յօժարակրուած փուռթեան մը զգուելի զոյութիւնը կ'ապրեցընէ։

Կը դիտեմ զիրմնը, այդ բգէզները, բայց կը զգա՛, քէ մասածում ներս այլուր կը թառին։ Կը տարուիմ խորհելու, ուէ առոնք եղած ըլլան մարդկութեան նախատարերը (protoplasme), մարդկութեան նախահայրները։ Աշխատանքի նոյնութիւն մը կայ բգէզին ու մարդկութեան հանար, հանգիստ ներս մը տատումի եւ նպատակներու միջեւ։

Աշխարհի ու բաղարակրութեան փոշիներուն մէջ քաւալլոր մարդկութիւնն ալ գործաւորն է հասարակաց բանուկ համբանելու, եւ որ ազբանաւարի մը զերը կը կատարէ այն օրէն ի վեր, երբ անիկա կորանցուց իր դիցական պատուանդանը, եւ իր ազնուատենչ մեծութիւններու զիտակցութիւնը։

Դիտեցէք ուր որ կ'ուզէք, ամենու թեր աշխատանք մը կայ տենզագին, կատաղի մրցակցութիւն մը աղտարոյր ախորժականներու, ուր կրթերը կը շրվէժին, ուր կոյամարուր զիւային խոյանքներ կ'առնու մոլեզին, ուր շահները զիւար կ'արմրկահարեն, ուր զեղեցկութիւնները կը պղծուին, ուր հոգիներու լուսուր զզիսումները կը շիշին, ուր սրամշուրք կուլայ եւ կործքները կը հեծին, որպէս զի բգէզ - մարդը ապաւոքի զնզակ մը առելի փոխազրէ իր գարշաբոյր մզատու շտեմարանին մէջ։

Ա. ի՞նչ փոյթ մարդկութեան համար, լոյսերու կիտուածները, զաղագարական վերելքները, գեղեցկութեան ստեղծագործ խոյանենքը, բարութեան մայիսները, արգարութեան տաճարացումները, սիրոյ անապակ արքուցումները. ի՞նչ փոյթ իրեն, այս ամենը: Մարդկութիւնը չուզեր մօտիկ նորիսմի, միսիթարութեան, զիշցագնութեան անկօյն արածնաներուն, որչափ ալ սալարկուած ըլլան անոնք անոմանութիւններով, որչափ ալ շրջուպատուած ըլլան անոնք յաղթանակի ծալվեպատկներով: Մարդկութիւնը չի մօտիր անոնց, այդ կածաններուն, որչափ ալ իրենց զիմքակները շինող բարձունքներու սահինքներն միսիթարութեան եւ զոհացումի կաթնաղրիւներ նուին: Ան կը մնայ հասարակաց բանուկ, ճամբաններուն զրայ, նոր սարւառէ զնդակ մբ աւելի շինել ու փախազրել կարենալու համար իր բայնը, աշխարհի նկայ կոյանոցներու մէջէն:

**Երկու տղեղ մըստրդներ կէւանքի բանուկ համբաներուն պայտ, թզեցն ու մարզը:**



## ԵՐԱԶՄԸ ԵՐԱԶՄԻՍ ԵԶ

ԱՆԱՊԶԵԿՈՂԻ զգուանուշ Յաշկապարիկը զիս իր ծիսանել թեւերուն մէջ զբկած, չա՞տ չա՞տ հեռուները տարած էր, մինչեւ անձանօմ բարձրութիւններու խելայիղող կոստարները, ուր մարդ այլ եւս օտարական մըն է մեր երկրին:

Ապշանար, կը դիանեմ տեսլերւոյթները:

Նոր հորիզոններէ բջիսող արեւի նոր կիսուածներ կապյատ մարգերու հակտին, ու լազուարթ ամսովերու խշախներուն մէջ, լոյսերու նոր բիւրեղացումներ, պրիսմակի նոր բնկրեկումներ, պենզալեան հրթիւններու անժառանում պարախմբում մը բիւրերանց ու բազմագոյն, ցրտուն, մշտավոփոխ, մշտագեղ ու ցոլացիկ: Ալազերու բոյլեր, սրճնը կենզանի Էակներու պէս կ'երգեն ու կը բարբառին:

Տարբեր աշխարհի մը տարբեր երևոյթները ամենքն ալ: Շնոր աշխարհ, նոր ծաղիկներ, ինչպէս պիտի բաւր Հայն, նոր ծաղիկներ, նոր բուրմաներ! :

Մանկանացու հետեր զես ակօսած չեն այդ գալարիներուն թաւիշը, ուր պարիկներու թեթեւանմ զնացը կը պարմէր եթերային պարը անդենի ոգիներուն, սրճնը իրնոց լոյսի պալատներէն իրենց ժապիտներուն մանշազը միայն կը ցնցուղէին ենթալուանային արարածներուն ողորմէի հիգութեանը վրայ:

Դեղնանիկներ ամենքն ալ, կամ յոշիպրիներ, ձաղկած կեռասենիներու մերմակ քամակներուն մէջ:

Լոյսի ամեն շամանդրակ, ամեն բոյլ ու մանրափաշի բանեկ մըն էք միլիոնաւոր էակներու, որոնք անզիտակ գուցել մեր աղկաղկ գոյութեան, մեր մարմինի տառապանքներուն, մեր վէրբերուն ու պիշտերուն, իրենց ևմերային մերկու մեամբը հրաշտփառ, ու արշջու կապայտ արշալոյներու նեկտարէն, իրենց գերերկրային զինովութիւնը կ'անմահացընէին և դրախտի այզիներունց յաճախտանբով օրօրուն, մնզի անձոնոմ տղենական Ու արևեներու արիւնը Չ ձծելով:

Հիսորչի՛ո, անցեալ զարերու գարմնումին, եւ ապազայ յաւ խոեաններու լուսնին հոլովոյթներուն հանդիսաւանս, կը մունամ անաննաւոր ճիւլիի ուսումնաւորութիւնս, եւ երազ ներու զշխոյին յենած, կ'ապրիմ անզիշեր ու անպարփակ երշանիկ թմբիրներուն, թռչող վայրկեանի մը անմահութեան անսահմանութիւնները...:

Նոր երազ մը, սակայն, երազիս մէջ կը տակնուզրայէ հողիս:

Մինակ եմ, միս - մինակ, ամայութեան խոռվին դողդացուն: Յանկարծ կը տեսնեմ սեւաչուի գեղունի մը, որ իր մուսլինէ վերարկուին մէջ գանդնուած, զալարապարի (danse serpantine) կշոռդրուած բայլերով կը մօսենայ ինծի: Կըզ զամ կուրծքիս վրայ անոր զիրկընդխառնումը: Բայց ահա յանկարծ, ա՛ն մոզական շրջափախումով մը կը մերկանայ իրմէն գեղեցկութեան թովչութիւնը: Օ՞չ, ջղջիկ մըն է, ա՛յն բան խոշոր, զոր հազիս անդունդներու զիշերները կընան սոսք նաւորմէ ու ծնիլ: Տեսքը զարշանը կը պատճառէ ինծի, եւ զզուանը՝ իր հոգումբ: Բայց ա՛ն, անտարեր իմ յուզումներուս, կը բամի ստամարի խորաններէն սէրերուս ակերը, յաւ զումներու, ինքնանապեցումներուս եւ պաշտումներուս արմատները: Ուստի, կ'ըսէ, ջղջիկը, նիւանդութիւնները բոււմով բժշկապիան եմ: Քու մէջզ ցամբեցուցի տառապանքի ապրիրները, սահգծապրեծելու համար, անոնց տեղ, անտարեր կրականութիւններու (pathétique) անկոզինը: Այդ ուրեմնը, զոր զուր սրբազնանը կը զաւանիր, կառազի ցանկութիւններու վրայ նեստուած պատմումաններ են միայն, առաքինու-

Թեսն պիտուկներ մոլութեան հազցուած : Կը տառապիք, որովհեած կը սիրէք : Հիմա այլ եւս տառապանքին ակը ցամբած է, բու մէջդ, որովհեած բու սէրելոյ խմեցի, ազգու կի մը պէս, որ ապականած արիւնը կը ծձէ : Փնա՛, ու աալէ վերց, անենէն երջանիկը պիտի բլլաս, մանկանացուներու աշխարհին մէջ :

Զգչիկին ճեռացումով տապանաբարի մը ծաներու թի նը կը վերնաթ վրայէն, բայց անա մարմնոյոյ շուրջ օգակուած գուայ ուր խորամանկ, որ յակինն աչքերը ինձի ու դզած, անզնամպիտով մը կ' բար.

«Ե՞ր սահմաններուն եզերքն ապրող մարդուն վայրկեանը անմահութիւն մըն է, լոյսի յախնական օրէնքը, քենէ անկախ, կը զորձէ, անդադրում, աշխարհներու ընդուժէն, վախ հանուականութեան միւնոյոյն ոկզրունքով : Ի՞նչ փոյթ թեզի հաւատրը, այդ օրէնքին հնաւ անհապրդ հիմնովին : Դրախտին մէջ իմ երեւումս, կեանիքի ծառէն պատզամեց պատսիրաններու փոյթ թիւնը, ոնոսիքը հնաւարին, եւ մարդուն տուաւ ինքնարաւ իմաստութեան զարանիքը : Հիւլէ մը, տիեզերական օրէնքի տնին ին կապուած, հոս ձգէ հուաստրիզ աւելորդ բնար, եւ դարձիր զեպի իջևանդ, զերեզման կենդանի մնուելներու, համակերպութեամբ սպասնելու բու կարզիդ, վախնանականութեան միապատշազ շրջափոխումներու մէջէն : Գիտցիք, թէ կառ մըն ես, լոյսի հնաւագայթ մը, անմահութեան մասնիկ մը բլլալու սահմանուած : Փնա՛, կապանազերծ, եւ համակերպող սպասումզ պիտի փոխարինէ, ինչ որ կորաւսիրծ :

Աւ զիս կը յուսայի, թէ ոզիններու գումբ պիտի բումէք զիս, թէ սրտիս ցամբած լճակին մէջ նորէն պիտի անձրեւէք սէրերու տարափը, եւ հուատրէ Սափուր հոզիս նորէն պիտի սազմոսերգէք, վերամբարած խոյանըով մը, աաճարակբռուած հաւատրի մը ալելուները : Բան մը չը գուայ, ու յոյս ալ վրայ տուի : Բազմաչուի ու բազմաբնան զոզուշ մը, իր կոշտ թամենք կը փոքէք կուրծքու, պրապուլ գոներու համար Յոյսին արմանները : Մասնց, ծամեց զանոնը, որոնալով, եւ երբ ալ արմատին հիւթն սպանեցաւ, իր զործը աւարտած զազանի մը մայնով ըստ ինձի,

ՅՀիմա ա՛լ կրծառ հնագիտա սպարիլ, որովհետեւ արթոն երազներու գ անդարբը խռովոյ շիոյ մը չ' ճ նայ րու մ՛շզ; Յոյսին մէջ սահրաւեմ կը փնտա լ.ր., ու կը խորհիր, մէ նոր առառ օսններ պիտի ծաղին, հիներուն առ թած առասպանքը մնորմելու համար; Խորիսնրի սոսայնանկնե՞ր... Աննն անգամ երբ արեւուն ծագումը կը սահնէ լ.ր., կը խորհիր, մէ հոն է, մեր սորաւումին, մեր ակներաւ թիւններուն սփափորուր մարդ նուռումը; Կը մօսնենար, ու ամենն նոյն ծագուդ առ աւոտ, և վա՛զր չ կ' բաէ, մեզի, ու զուր վասդուն որուրուններուն է, որ կը սնանիր այսօր; Խորիսնրի այդ երածը ցամքուցի բու մ՛շզ, յոզնաստանչ սորաւում ներս խոնչէնը բնեայած բլլարու համար բնօիք; Վազուան ու այսօրին մ՛շ սորքերունին չ' կայ, երկուրն ալ միւնոյն խայձր ունին, ու միւնոյն խորդը; Աւ, մշատիւր զերիներ, սորաւում ներս բաւ խզներուն մէջ կը սոզար յոյսի պաշատաւնրին կատած; Յոյսիդ սոսնարը փլա՛ւ, մերկացիր բանանապետի պարեցոսդ, որովհետեւ ալ մեռած է, պաշտամունքիդ առ արկան, ու զնա՞ծ:

Անոր հեռացումն վերջ, սպաշտուրի լոլկան աչքերս կ'ուզգեմ գեղի լուսինը, որ տակու կը մօսի ինծի: Կը զիմուռին զինքը իրր աւետարեր հրեշտակս, իր բալորուկ ոսկեսուփին մէջ միսիթարութիւն մը գտննելու մտածումով: Բայց ան, փոխանակ միսիթարելու զիս, անյազ սպանզի մը պէս կաթի կաթի ծծեց աչքերուս լոյօր, և երբ ճառապայչի ծուէն մըն ալ չ' ճ նայ կոպերուս տակ, չտրամիտ վճռէկի մը ուրախութեամբ, մեռ ըէս րոնած զիս առաջնորդեց մինչեւ մեր աշխարհին ստումանները, և մեկնած սրան բառ.

«Փնտ», մութին ծաղիկները հասուրաւ, բան զիտել մեր աշխարհին զգուելի ապականութիւնները, որոնք մարդկային մրուզ ու արիւնով շաղուուած են: Վաստութիւնն ու տվեզութիւնը կ' իշխան հոն, մեր աշխարհին մէջ, ուր արդարութիւնն անգամ պունիքացած է, և չ' կայ կեանքի դրուազ մը, որ արժանի ըլլայ իր կոչումին: Այդ աշխարհին մէջ Խազաւորները ոճրագործ են, և բանակները աւարտու, Սուլթաննե-

ԲԲ շարքաբառ, դաստիութեանը տուխու, բանահան խորես-  
րայ, և կրօնըր՝ այլանեած : Եւ զեղեցկութիւն մը չ'կոչ  
ծագկած, մարդիրաւ և բնելերու միւններու . կրօններու և  
պետութիւններու այդ հոկայ աղբամկոյաբն վրայ : Տզեզութիւն-  
ներու, վաստութիւններու տեսորը անօտախան մաս մըն է :  
Գնա՛, խուար զիշերի մը մնչ երշանիկ ապրելու, վաստի բլ-  
լալով, թէ անկաշկանց միարդ բարձրագոյն և մշտագոյ զե-  
ղեցկութիւններու անուզու թեամբը պիտի համազրուի ի՞Զ :

Երբ աներշային այս կրկնակ սրատրաներներու ցանցէն  
զերծ, արթնցայ, անեկողնիս մնչ զեռ երկուր տառն աչքերու ս  
լոյսը, սրսուս սէրն ու հոգիսի հուատարն ու յոյսը մարսն կր  
թուէին ըլլալ . . . :

Ու ահասայ թէ կետնըիս էջերէն չնշուած էին սմբողչ  
սրամութիւնները, սմբողչ յիշատակները երէկի սրբուած ու-  
նայնութիւններուն, և անտեղ տեղ կը ժնային խրարանէի ր  
էջի վրայ, միայն լայն ու խոշոր լուսանցքներ, ճեփ ճերմակ,  
կարմիր երիշներով շրջանակուած . . . :

Տարիներ անցեր են անկէ ի վեր, ու հիմա կը խորհիմ,  
թէ անողոր, անհերքելի իրականութեան մը հորսնեցիկ ցոլա-  
ցում նե՞րն էին արդեօր կրկնակ երազներուս պատրամած խր-  
ռովրներն ու սրանչանընքները:



# Դ Ա Տ Ե Լ Ե Ս

(A U T O B I O S C O P I E )

" Ուրիշ իմ ուղածո բարին է, ոչ կը  
զոքեմ, այս իմ շահածո, շատիլք ...

ՀՕԹՈՒՄ. է. 42

## I

Ի ՊԻՆ ԵԼԻՔ Է.ՀԸ բռնեցիր հաշիւներու. Մայր Տոմարին  
մէջ, եւ ես Առւարի է.ՀԸ: Դուն կը սպառէ.իր, ինչ որ ես  
կ'ուզէի մներել, շահամարանել գաղուան դժմնէ: հաւանականու-  
թիւններուն անդունով: Առ երբ Տոմարին երկու մեծ կօզիւրը  
կը գալուէ.ին, զուն եւ ես, երես երեսի, բերան բերնի, մէկ  
անկողնի մէջ կը բնանայինը, նորապատկ ամուներու ովու:  
Եւ մեր հաշտութիւնը կը տեւէ.ր, ո՞րբան կը նիրնէ.ինը գա-  
րակին խորը:

Հաշուեսոմարի ոպաշտօնեան կուգար տեղէն շարժելու  
Մայր Տոմարը: Կը բանանը աչբերնիս, եւ կոխու կը ոկտէր  
մնը միջու: Կը գիմէ.ինը, զուշակութիւններ կ'ընէ.ինը, կան-  
խաւ հասկեալու համար, թէ մեր երկուքն ո՞րն է.ր, որ նոյն  
օրը ոգիտի շահէ.ր դրամարկղին բարենիշը. դո՞ւն թէ ես:  
Սա միայն զիաեմ, թէ ժամանակէ մը ի վեր զուն ազբուկի  
մը ովէս կը բամէ.իր իմ խնայոգութիւններս, անսուակի մը  
մայուսները իրը աղբիւր գործածելով քու զինովի երջանկու-  
թիւններուդ:

Ու վազր երք ալ հաշիսները փակուին, մենք նորեն պիտի զգութափներ իրաբու նետ, ընչագուրի մարդերու նենազամութեամբ; Իուն պիտի սմբատանես զիս, որ բաւականաչափ եղանակ է իրացնել զեղայի և առաջարկ տալի չուայլ եւ անհաշիս եղած բլլալու համար:

**Չես** խորհիր, թէ դուն եւ ես եղանք մեր կետնրի սրեանկութեան պատճառը:

## II

Իուն հաւատարիմ՝ մեռած ունայնութիւններուն, ու զեյլիր ասպրիլ հին բարբերու նրանմայած բարայականը. մինչ ես, ըմբատ՝ մեռելներու փոշիին հանգէպ, իմ նորակրօնի իմացականութեամբ նոր չափանիչ մը շինեցի ապրուելիր բարայականներուն: Զիրար չկրցինք հասկընալ, որովհեանեւ դուն բուրմերու լեզուն կը խօսէիր եւ ես ասուածներունք:

Մէկ բարձունրի վրայ կանգնած, դուն դէպի ևսեւ կը նայէիր, հմայուած, դէպի մարտող վերչալոյները. Խոկ ես դէպի տուաչ, դէպի նորածազ արեւները կարմիր նորիզոններուն: Ու երք, միջօրէին, երկուրս ալ յոզնած մեր հակընդդիմ ըմբուշումներէն, երես երեսի կը բնակեայինք մէկ բարձի վրայ, նարսապանկ ամոլներու պէս, այդ թմբութեան մէջն էր որ կը դադրէին մեր պայրաբները, երբ մենք կը բնանայինք թերան թերինի, նորսապանկ ամոլներու պէս:

Առաւօտը կը շարժի, կը շարժին եւ երեկոները, ու երք ես հյացյիլ պաշտումով մը կը ծնրադրէի արթնցող արեւնին սուզեւ, դուն կույայիր թու կառագութենելո, եւ սիրական վերշալոյներու կ'ոգեկըէիր, խեղդելու համար, անոնց մուայինն մէջ, իմ պաշտումիս հրճուանը, անառակին պէս, որ չ'հանդարժեր ուրիշին երջանկութեան: Եւ երբ դուն ծնրադիր, մայրամուս արթնին սուզեւ, կետնիդի պաշտումունքը կը տօնէիր, ես կառագութենէս զերազրդու, կ'ուզէի ազըսկ մը ըլլալ, խմնլու համար բոլոր մթութիւնները, որպէս զի արեւը մայրամուտչ'ունենար:

Եւ երբ ալ ո՞չ միերջալոյաներ ունեցանք, եւ ո՞չ արշաւոյաներ, ո՞չ մարտզ եւ ո՞չ ծագող արծւներ, ամսամեռծ օրերու միզապատ մթալոյախն մէջ, մենք նորե՛ն կը կուռէինք իրարու հետ, դուն միերջալոյախն ի խնդիր, եւ ես ի խնդիր իմ փափարած արշալոյաներուն, երբ ուրիշներ գայթակղած կը խնդային մեր վրայ, եւ կը ճեզնէին մեր իրերուներու կենակդաներ:

Չե՞ս խորհիր, Եւ դուն եւ ես եղանք՝ գայթակղած մեան պատճառը:

### III

Կրական գայթիրներու եւ երջանկութեան ակեր ժինուեցինք ես ու դուն, բնութեան ծոցը, բայց մեր սուրերը զարտուղի բանցին զարտներու մէջէն: Մինչ ես նայեցայ դէսի ասած զազարգ երկինքը, լոին բանտառն զծութենելն ամայուած, հոն կարգարու համար կապոյս երջանկութիւններուն լուսաւոր ժայխաները, դուն սրտնեղեցար, եւ կծու արհամարհանքը մը աշքերդ փակեցիր: Ազաշեցի քեզի, Ոմեր ամբողջ զոյս թիւնը տիեզերական գեղեցկութեան նուիրուած օրներգութեան ո մը զերտնելու, բայց դուն թրիր գեղեցկութիւններու մեզանին վրայ, զայթումներու եւ առկերջաներութեան ներշնչումը տեսնելով անոնց մէջ: Իմ ուզութենևս, իմ զարմաւորէս դուն տառապեցար, որոյէս զի զիշտ սրտանահո ինձի, եւ չուզեցիր ընել այն Ոինչ որ կրնայ քեզ արժանի ընել երջանկութեան ո: Երբ դուն լերկ բարբարաւուները եզերող փուշերու մէջ միաբառած, արիւնիտ կանիլ կանիլ հոսումին հնշանքը կրմրոշխնէիր, ես կ'երազէի վարդերու բայրէն եւ սրբազն երաժշտութեան թրմումներէն զինուիցած: Դուն կը նախանձէիր, երբ ես կը մազակէի ծաղիներու ժապառ թերթերուն: Աւ յետոյ յազնած մեր հակամարտ կենակցութենևն, կը բնանայինք, երես երեսի, մէկ բարձի վրայ, նորսապատկ ամսովներու պէս, եւ այդ պահը զինապատարը կ'ըլլար մեր պայտաբաններուն, երբ քերան քերնի կը բնանայինք մէկ բարձի վրայ, նորսապատկ ամսովներու պէս:

Կ'արթնեանք, ու կոխը կը միերսկայ. իմ ժայռաներս  
թունաւոր կը թուէին քեզի, ու չէ, կը բնուուներ, թէ շատա-  
րինութիւնը կը մաքաի միայն հնէ, ուր ոմնն ինչ կը ժայռար  
ունի ։ եւ կը մերժիր հաւատար թէ երջանին մարդն է, ա-  
ռարինին. ու դուն մուզդ կը կախէ, իր. ամսաբած երկինքի  
մը պէս: Կը բանուիս ինէ, ցեխին առականութիւններէն, եւ  
անսեւ տգեղութիւններէն բազելու բու յազեցու ներզ. ես կը  
որոնեղիմ, եւ բու մասիդ ունեցած յատախարտ թիւններս են,  
որ բու երջանիկութիւնդ, բու կեաներդ կը շինեն: Ես կը յու-  
սահատիմ բու գարձիդ, վերանասասաւմիոդ համար, եւ իմ  
նոզեկան վրդովումներս բու փառքդ կը կազմն: Օրերը  
կ'անցնին, ու կը շեշտուին մար ճաշակի առարք բութիւնները,  
մեր զզացումի զանազանութիւնները, մեր ըշրանումի եւ զնա-  
հատումներու զարսուզութիւնը: Տու պաշտամունքդ տգեղին  
ուղղուած է, խոկ խմին՝ զեղեցիկին: Եւ երբ ես կուլած բու  
անսպազան կեաներիդ վրայ, դուն, ունուզ ու անտարքիր,  
փողոցի խենէ, նուազներուն մէջ կը վնասես կեանըիդ զո-  
հացումը:

Չե՞ս խորհիր, թէ դուն եւ ես եզտներ մեր տպերչան-  
կութեան պատճառը:

## IV

Մէկ շապիկի, մէկ մորթի մէջ, ու մէկ երգիրի տակ  
ապրելու հարկադրուած դուն եւ ես, օստարներ եղանը մէկ  
մէկու, եւ յաճախ թշնամիներ իրարու հանդէս: Դժրախու օր  
մը փորձանաւոր տկարութիւնն ունեցայ, խոսապաններու քեզի  
իմ ուրս, ու դուն, միմիսայն հակառակներու համար, ինձի ու-  
տելութիւնդ հրամցոցիր: Պաղատեցայ քեզի, բայց այդ աղեր-  
սանքու ծոռայեց միմիսայն կարմիր տանելութիւնդ խանդավա-  
ռելու: Ես լացի, ու դուն խնդացիր: Եւ երբ ալ յոզնեցանք,  
ես լալէն, ու դուն խնդալէն, երկուքնիս բնացանք մէկ ան-  
կողնի մէջ, երես երեսի, բերան բերնի, նորապառկ ամոլնե-  
րու պէս, եւ այդ քունի վայրկեաններուն միայն լոեցին իմ  
սէրս ու բու ատելութիւնդ:

Արթնցանը: Եւ որովհետեւ կ'ուզլի, որ դուքն զիս սփրէիր, ևս առաջի բեզի: Աւ սիրեցիր զիս այն որէն: Երշանիկ էի, եւ օրէ օր բեզ առաջի շարունակ, օրէ օր աւելի ուժզին, աւելի կառապօքն, սիրուելու համար: Աւ իրադի, զան զիս աւելի շատ սիրեցիր. ու խննդի մը ավա սիրեցիր զիս: «Ո՞չ ը բաի շարունակ բոլոր խնդիրըներուդ, վախնալով թէ համամտութիւնու պիտի վախցընէ, ալ, բդ:

Բայց, աւազ, երբ ալ ուրբ միայն իշխեց հոգիից, ու անմեղօքըն ուզեցիր, որ ևս ալ սիրելու բեզի, երեկի արուեստական առելութիւններու ա՛յնքան ախրացած էին որոշիս, որ ալ անկարսոց եղայ սիրելու: Առաջի, երբ դուն կը սիրելիր, եւ ալ կարելի չ'եղաւ կամքչել այն անջրափեաը, որուն մէկ եզերը դուն կը կենայիր, եւ միւսը ևս: Աւ այսպէս բաժնուեցանը իրարմէ յաւիաննապէս, դուն սիրելով եւ ևս անելով:

Չե՞ս խորհիր, թէ զան եւ ևս եղանք մեր զժրախոսութեան որածանը:



## ՓՈՒՇՆ ՈՒ ՏԱՏԱՍԿԸ

**ՀԱՅԻԻՆ, ՑԵ ԱԽԱԲը փարատած էր անդունդին վրային, եւ անո խաւարը գեղեցիկ բռրատան մը ձնցուց իր բառ արգանդին:**

Առաջին արշալոյսին շողշողուն ցոլացումին հետ Առեղծողին աչքերը անոր վրայ ճառապայթեցին: — Կը հրառէիր բնութիւնը, պահ մը առաջ անօեւ ու տարատամ, Նոր - աշխարհին ի տես: Աւ նորակերտ եթերի գմրէթներուն նոր գործարանաւորուած լոյսի առեն մէկ ճառապայթներէն, Եզերի առեն մէկ Թռչուններու դայլայլներէն, մօզական ծառերու առեն մէկ շարժումներէն ու սոսափներէն, որոնք ունեթեւ միշտաներու հետ կ'երգէին, ծիծաղներ կը տարագնուէին անկոյի՝ կոյս զետնին վրայ, իբր ՑԵ հրեշտակներու բիւրեղ ծիծաղներն ըլլային անոնք:

Բայց այդ կենսանի, բուրուն նաև առ զուարթութիւնները, այդ լուսնային երփնազոյն ծիծաղները ամայութեան ծոյր կը թափուէին . . . :

Առքնեցաւ Առատած:

Արդ լոյց երազները առանց վայերումի կ'անցնէին: Եւ առի արատ մըն էր իր մեծափառութեան:

• •

Կրախատին առուակները, իբ՛նց ճանդարա զիլզիլին մէջ կը բեկրեէէին երկինքի ծիր - կաթինը, արեւին դէմ խաղ-

ցուած հայլիի կտորի մը պէս։ Ինքն ալ նայեցաւ վար, արդ լոյն հայելիին զիրկը։ Իր պայծառ ու կատարուն զէմբը անսաւ հոն։ Աւզեց իր նմանը շինել այն հոգերէն, սրանը իրը անկողին կը ծառայէին այդ վազուն հայելիինքուն։ Քմայրի մը միջոցին հողէ երկու կեսեր շինեց, — երկու ըն ալ յար և նման իրարու, և նման իրեն։ Զանանը իրարու մօս բնուա։ Կարեց երկու հողէ կեսերը, և ո՞վ հրաշալի դիպուած, Եանգի։ իր զէմբ կանգնած անսաւ Ազամը, իրը թէ ինը անզամ մըն ալ նայած բլլար ցու ըերտ հայելիին։

\* \*

Միջազներու ցայտրին ու բնութեան գմայլանքին մ.չ Ազամ կը մանձրանար իր միայնութենէն, ինչպէս Եանգի, իր անզործութենէն կը մանձրանար։ Զանձրախտի երակ մը բացուած էր երկու քին ալ մէջ։ Զանձրացող Ազամ կը բնանար շուրբին առակ . . .։ Խանզծազր Ազամին կողէն առաւ իր նմանը շինելու իմորիին հարար։ Բայց հիմա աւելի նարսար էր Եանգին։ Ազամին կերառումը գարզացում մը աւելի առած էր իրեն։ Եւ Եանգի, որ կը մանձրանար անզործութենէ, չնայազգաց բնուա, թէ մարդ - ամբողջութեան այդ երկրորդ, բընքայշ կէսին, կնոջ, կերառումը զինքն ամբողջ գարեր պիտի զբաղեցրներ։ Զը խորհեցաւ թէ Անոր Մատը Տիեզերական ու մշտնչենական շարժումին լծակը պիտի բլլար։

\* \*

Ազամ, որ այնքան մասերին էր եղած Եանգիին, իր միայնութեան, մանձրոյթի օրերուն, իսկոյն մուգաւ զանիկա, երբ Եւս, Մեծ Պէտակին, եկաւ զարդ մը, փայլ մը աւելի առալու իր զերեւի արեւներուն, հմայրին ու մնզուսէ ցնծութիւններուն։ Եանգի ի զուր պատուէրներ առւաւ անոնց։ Ազամ մուցաւ իր կանուխի սէրը։ Եւ այդ մոռացումը Եւս Թելապրած էր իրեն։ Անոր աշքերը կը վառէին առաջին անզամ բառոր լուսաւորազ Եանգիի բիրերուն պէս։ Հրապոյր, գեղ, շնորհ բան մը չէր պակսեր Եւային, բացի զգեստէն։

Եւ Ազամ քէնոսեցաւ Ետանդէէն, որ իրեն ու Եւային միջեւ  
այնքա՞ն խորութիւն էր զրած :

\* \*

Ետանդէ զգչաց, բայց ուշ էր արդէն : Անոնք, Ազամն ու  
Եւան, կը սիրէին զիրար երկու առարակներու պէս. կը սի-  
րէին զիրար, իբր թէ սիրոյ համար առեղծուած բլլային մի-  
այն : Անոնք, անզրազ մարզերու պէս կը սիրէին զիրար : Եւ  
սէրն էր իրենց ամբողջ զրավումը : — Ազամ չէր զիրար, թէ  
ա՛րդրան շնորհներուն, ա՛րդրան սէրերուն ներքեւ, և Եւայի  
զմիաւ աշքերուն խորր անդունդ մը կար, — Ետանդէին մեծ  
վրէժը : Անոնք ճամակ երկինք կը թուէին իրեն, և արդ եր-  
կինքի եմերն էր որ կը ձձէր Եւայի շրմները . . . :

\* \*

Ետանդէ զայրացաւ . . . :

Ուզեց որ Ազամ մինակ չը մնար, և իր շնորհներով  
յզփացած ուրիշ կէս մը, կին մը առւան անոր, բայց հիմա  
ինքնն էր որ մինակ կը մնար : Երկուրը իրաբուզ զրավուծ  
էին միայն, իբր թէ Ետանդէն զայրաթիւն չ'ունենար : — «Պէտք  
է պատմել առամբակները», խորհնեցաւ ինքն իրեն : Եւ անա-  
ր մը, — անիմուած ու անէծքի օր — երբ Ազամ ու Եւան  
կը լողային իրենց սէրերուն մէջ, և ալ ո՛չ երես, և ոչ  
միտք ունէին Ետանդէին զառնալու, Ետանդէ օփուշ ու առասակ  
թող բռւսնից բռաւ անոնց երեսն ի վեր : Խոսվեցան երկու ըն  
ալ :

\* \*

Մեծ վրէժը լուծուած էր . . . :

Մարդ - մանուկը հարսանիթ եղաւ խակոյն, և մեծ ոպէ-  
րուէին ծագկախատէ բռնուեցաւ :

Այն օրէն ի վեր անէծքի այդ բռաերը — վուշ ու առ-  
ասակ — բռւսան մարզերուն վրայ : Փուշը հարսանիթն եղաւ,  
իսկ առասակը՝ ծագկախատը :

\* \*

Գոնէ այսակէն կը պատմեն մեր զիրահառան մամերը :

## ԿԱԽԱՐԴԱՒՄ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԸ

ՄԻՌ ԽԱՌՈՎԻՔԻ, և այլ մարզկութիւնը դէպի կախարդուած աստուածները կը բալէ, աստուապանքի և անյուսութեան ճամբաններէն։ Մարտկութիւնը իր աստուածատուզգի խռէալին դրսաշն է, դրած այդ ճամբաններուն վրայ։ ՄիՌ խռօսիր, և նէ կը բալէ սիրոյ ճամբաններէն, որ զաւգաճնուաբար կ'երկրարին աստուապանքի ճամբաններուն բախն ի վեր, իբր զարսուզի արանեանները կեանքի գնացրին։ Որոզնեանէ կը սիրենք, բայց մեր աէրերը առաելութիւններու հայսովը մակրպուած են, և ամեն ուժգին ու սունդազործ ուր, առելի ուժգին առելութենէ, մը ճրանձրուած է շարունակ։

Ան կը բալէ, յոզնատանչ, միտափր ախտաւորին նման, յայտնառուսի երազ, մը բարդ բերուած, գէպի մտածուած ու երեւակայուած ճշմարտութիւններու բազինները, որոնց կախարդուած աստուածներ կը նույնաւորեն։ Բայց զարու մը բարյած ճշմարտութիւնը մխտուած է յաջորդ զարան բարզուած ճշմարտութենէն։ Հաստատմ եւ մխտում զիրար կը սնուցաննեն։ Հին զարերու կախարդուած աստուածները, արտօաբուած են իրենց բնմէլներէն, յաջորդ դարերուն նորակերտուած աստուածներուն մեռքով։

Բայց բան մը չէ՝ փոխուած, երբ դիցական հերոսամարտը կը շարունակուի։ Մշտնչնի բարոզը նոր արդարութիւններու, նոր բարյականներու, նոր կրօններու, նոր աստուածներու, նոր պաշտամունքներու, հազիւ կը բալէ ընդդայննէու։

հետզնեսէ, բիրա ու աններող կատաղութեամբ մը, մեծ զերիզմաննոցը հին արդարութիւններուն, հին բարոյալիաններուն, հին կրօններուն, հին աստուածներուն, եւ հին պաշտամունքներուն, որոնք յարութիւն կ'առնուն դարեր վերջ, մեր գործեան նոր փոշիները հազար, եւ աշխարհի կատան ոգերնակ կայանի մը բրբանաւչ ու երջանիկ պատրանքը:

Փերազոյն ու անվախեան անմանութիւնը վերսպանուած է ու կը մնայ, Առաք, պատրանք - աստուածոյն, որ՝ դարերէ ի վեր կախարդուած ու կախարդող, կ'իշխէ մարդկային գործառնութիւններուն, նոզեկան ու բարոյական ուրարտին մէջ։ Հարցու ցէք դաստիարներուն, խմառասէրներուն, վիպասաց բանաստեղծներուն, բրնձիկրան զրուցորաններուն, եւ անոնք հեղնամապիսով մը ձեզ սիխաի պատմեն կախարդուած աստուածներուն, եւ իրենց տառեցած ուժեղին պատրանքներու մասին, զար ազանցորդն կը լավիէ աերոխը, փրկարար ու երջանկարեր զեղանսոփի մը պէս։ Աւ ոչ կը խորհի, թէ Ֆշմարտութեան մատածուած կարելիս թիւնները դեռ չեն կրցած ու սիխաի չի կընան իրանալ աշխարհի վրայ, դարերէ ի վեր կաստառուած փարձարկութիւններէ վերջ, եւ մարդիկ, աւազ, անոնց խմառաւնները, փիլիխափանները, զիսութեան զեղծարար աստուածարանները, իրենց ջնորակոծ զանկերուն խորը Ֆշմարտութեաննութիւններ կը ձեւեն Ֆշմարտութիւններու գոյութեան իր ապացոյց։ Եւ իրերու, սահմանադրութիւններու հիմք կազմող պայմանագրական ուստերը կ'առաջնորդին կեսանքը եւ անոր շարժում ները, իրենց բոլոր դիմայեցութիւններուն, ընկերական յօրինուած քին, նոզերանական եւ ներմարդկային գործանէութեան մէջ։ Տրամարտութիւնը կը ծառայէ իրը անդրութափար սուտին, եւ բարոյականը, մարդկութեան հնարել բաջողած անբարոյականութեան այդ սարուածքը կամ մերինականութիւնը, Թունաւոր պատանը մը եղած է մարդկութեան ու աստուածներու զիսկին վրայ։

Աւ ես այդ գարուուզ թիւններուն, այդ պայմանագրական սուտերուն դժբախտ հանդիսաւնս, աչքերս կը փակիմ, ոգեկոչելու համար իմ մտածումներուն մնուած պոտերները։

— «Դուքս եկէք, ո՞վ իմ մտածումներուս մեռած բառուերները ձեր գերեզմանական թագառոցին, և ուրուացյցը՝ (fantasmagorie) մը ողէս զինուորական առդանցը մը կատարեցէք խորհուրդի գոյններուն երկայնքը, կախարդուած առաւածներու նման, որովհետեւ զուր կը պաշատիք հիմա, ձեզի համար կանցնուած սեղաններու վրայ, և ձեր տաճարներուն ովիսի դարպանէ ամրոխը, կեղծաւոր խմառութեան մողերլն առաջնորդուած :

«Բոլոր հնարաւած երջանկութիւնները, իսաւովանուած ալքերը, բայոր սակեցնուած ներք միարին ու սրաին, զիմած սերունդի մը մնացորդները կը թուին ըլլալ, հակառակ իրենց հակոյի համբաւներուն : Մամութներու տիստն սերունդին ազուհաներ ու զայլեր յաջորդեր են հիմա, և խեղկառակ մարդկութիւնը, ցատազար բարարակիթութեան մը մերերուն փաթթուած, կախարդուած առառածները կը հրաւիքէ իրք շահապիտ, իր կեանքին, խորհուրդին և զգացումներուն հազուեցնելու համար կեղծիքի և սուտի պերճաշուր պարեգուր, սուենամուկ պաստումանը : Եւ այդ ամրարիշտ ոգիկումին բրմական բանաձեւը աղօթքն է եղած :

«Ո՞ւ զիշտուիքն ու մախաները աղօթքի մը հեւըն ունին, աղօթքին, որ մարդկային անպարաբութեան մեռ բայ հիմառաւած անխուսանն է հիմա, ունայնամիտ չարերու մեռքին մէջ նարասար որուած, ու արարադականացած ոգեկոչումներով՝ կախարդելու համար առառածները, որոնք պիտի հեղնէին մարդկային ազանութիւնը և մուրացկանի զանձկութիւնները, և մէկ հնարաւոր անհնային զայտթեան, սպասքամի և զրոյցներու :

— «Դուքս եկէք, ձեր գերեզմանական թագառոցին, ո՞վ իմ մտածումներուս մեռած առառածները, որովհետեւ նորասահեծ ուստիերէն կը նախընտրիմ հին օրերու պատրանքները, և ուրուացյցը՝ մը ողէս առառածնեան շրանցը մը կասարեցէք խորհուրդի կրկեսը առ աջնորդուզ բարեկարաչութեան զայտներուն երկայնքը, կախարդուած առառածներունման :

«Կեանքի մէրը, համագօր սիրոյ կեանքին, նոր ու կեղծուոր առարինութիւններու ստեղծուումն աւելի կը բաղձայ ճին մարդութիւններու մանկունակ ու անզիստում նուոր անմեղութիւններ, և գուք էք, որ պիտի առաջնորդէք անզիստուկց մարդկութեան երրես նի մեզաւոր անմեղութիւնները, անոր ապրած յանցաւոր արգարութիւնները։ Դուք էք, որ պիտի բանէք յառաջդիմութեան անոնուզ դէպի հայ բնկրիոդ դարերուն սանձր, և մարդկուն պիտի տաք հոգիններու վերաբրածումին մոգական բժժանքը, կեանքի ու գարեւու յաջորդական բայրայում ներու մէջէն։

— «Դուրս եկէք, ո՞վ իմ մասածում ներուս մեռած քառուերները, մեր զերեգմանին Սակառոցէն, և ուրացուցըք մը պէս արգարներու շքախումբը կազմեցէք իրաւոնքի համբաներուն վրայ, կախարդուած ասաւուածներու նման ։»



## Ա Ր Ա Զ Ի Ն Օ Ր Ը

ՏԱՐԻՒԹԻՆ Առաջին օրն է:

Տիւուր ու նազելաշուր Հարս:

Դաւրա կուզայ իր ձիւնէ անկողննէն, առատծ՝ ժամանեակի արգանդին մէջ, ուր կենդանական չերմութիւնն անզամ զբացուած էր իրեն:

Իր մերկութիւնը՝ իրը ծածկոց, անմեղութեան ճերմակն ունի, ճիւտուած՝ երկինքի ջաճրակին դէպի զար անդացող առւերժութի թելերէն:

Անանո՞ւն աղջիկ, որուն մարդկութիւնը ԱՄԱՆՈՐ անոնն է տուեր:



Անմեղ է անիկու, ու ձիւնի պէս ոպխուակ. ոճրազործ ծնողը — Երէկի — զաւակ, որ, ուկայն, անոր Մաված արիւնի փրփաւըներուն մէջ զեռ չէ՝ մկրուած:

Իր օդերն ու մանեակները սառէ, ազամանդներով շինուած են: Եւ իր մանուկի դարկահար ժպխուին մէջէն կը ցուցագրուի իր հոգին, — յոյսերու ընդունարան, — որ իր մէջ կը մասնանշէ, ազխութիւնը վաղուան երազներուն, և Երէկի կարմիր արամ ներուն:



Դու մանուկ, եւ արգէն անցորդ մըն է անիկա. կը բալէ, զիշէրէ զիշէր, քնանալու մօլութեան եւ առարինութեան հանրատերուն եզերը, անցխասակ' նպաստվին, անզիւտակ' ուղիներուն, իր զլուխը հանգչեցրեներով մերթ հովիրութեան վրայ, մերթ մինչի զանգուածներու, մերթ խնձորինի ձագիկներուն, մերթ հասակներուն զիրկը, մերթ արևի հասագայթներուն, մերթ թռչունի մը բայնին, եւ մերթ կոյսի մը բանջքին խորք: Ու ամեն անզամ, որ օրն իր յոզնածի աչքերը կը փակէ խառարին մէջ, յուսանասորէն, երկինքին վրայ կը փայլի դարձութեաննպիսը առաջերուն:

— Յաւ խոհնաևկան հեղնութիւն . . . :



Լուսաւոր զեղեցիութիւնը իրեն հետ կը փակէ աչքերը, եւ վաղուան անորոշութեան խոռոքիներուն են, որ կը բռանին մեկուացած ու աժգոյն հոգիներուն խորք, զիշերուան ա՛յապէս զեղեցիկ ու խորհրդաւոր տառերներուն մէջ:

Ու մեղկութեան բարձերու վրայ սիրոյ զերգույ յիմարութեան զինարրու ըստ ծծուի կարմիր շրթներէ:

Ու գաշտի մէջ, վրանեներու տակ, սու իններու, ուումբերու եւ նեղանօթներու հետ զիրկընդիւտան զինուորներ, արիններու, վրէմի, փառի ու յաղթանակներու խորնուրով կը ծամին:

Ու խորշականար անգատառներու վրայ սերմանացանը իր վազուան դառնութիւնները կուլայ:

Ու եռանզուն հոգիներ, իրենց տոկուն յոյսերուն եւ բողբոշած խանդավառ թիւններուն յուզումները կը նուազերգեն:

Ու զաւկին զիսկէն անբաժան, մայրը, կ'անիծէ իր արգանդն ու ստինքները, եւ զաղանաս մահերու դժնէ տառապանը կ'ողբայ:

Ու տարազիրը, այլամնթէ ափերու վրայ իրեն բժբոշինել տրուած արտորանքէն կատաղի, սեւ ու մրրկոտ անձերին երկունքովը կ'աւազէ:

Եւ ինքը, մանուկ անցորդ, ամենուն կեսերիքը, ունի  
մայները, դագաղներն ու խանճարութերը կ'օրոքը՝ Սատիւ-  
մատերով:

ԵՇԵՐԾԵԼ, արշալոյակն կարմրուած հորիզոնին զբայ,  
մշաածին մոր մը պէս, ու ամեն ռուսու- իրածե զաւակ մը կը  
ծնի, նոր որ մը, որուն կը յանձնէ աշխարհի բախոր: Բր  
ծնունդներու խանճարութի համար կամ'd արեւի մաս սզայթ  
մ'անի, եռամ ամսի ծուէն մը, եւ ազնի է, որ կը բներզէ.  
որիքուն անցիսութիւնը, որ տկար ու կիսախուփ աչքերով  
պիսի դիսէ ծաղիկները, իր մէջ ևս ուզեսով կեանքերուն  
սեւամսով տառապանքները, յատ խանճական եղերգութիւննը՝  
խազյուած աշխարհի Մասերաբեմին զբայ, ուր շարունակ ի  
հանգէս կուզան չղակուառը տկարները, զարաւորներէն յաղ-  
թահարուած, եւ նախնիբները՝ ընկերական զասութիւններով  
շագախուած մարզերուն: Այ զայր զաւակներուն ամբիծ ոտ-  
րերը պիսի պղծուին արիւններէն, երբ անոնք բարեն դիսակ-  
ներու մէջէն, անէծքներով բռնաւորուած, երբ ինք իր խու-  
սափուկ Թռչունի երգովը կը զինովցըն, հոգիները:



Կը բարէ ժամէ ժամ, արեւի ունի ծամերէն բռնած, ու  
կը բարձրանայ մինչեւ զինիք, անկէ, զիսերու համար աշխար-  
հի գևենկութիւնները, սրոնց մէջ հազին կը բուռնին անմնա-  
զոնութեան եւ նուիրումի ծաղիկներ, բնելու յոգնասանչ ցա-  
ւերը, վիրաւոր սրաերէ, յորգածու, անոննելու աչքերու կար-  
միրն ու արցունըրը, անշշուկ, անփառ ու նաշկ կը նոմոդներ,  
զրկումի եւ տառապանըրի, ու այնունետեւ իր անմկարուու-  
թեան բժնուին մէջ պատանքուած, կ'երթայ իր սուկումն ու  
ցաւը Թաղելու մայրամուտի հորիզոններէն զար, անծանօթի  
կալուածին մէջ:

Կ'երթայ, ու իր հաեւէն կը լուսազրէ ՅՈՅՅՈՒ, որ ամեն վերջալոյսի վրայ կնիրի մը պէս կը դրշմոի. ու ամեն զիշեր կը յասնայ ՎԱՂՈՒԱՆՆ ՅՈՅՅՈՒ ին ճպումն; Աւ ալ իրիկուրնէ իրիկուն, օք; օք, ու տարաւէ տարի, աշխարհի բռուր բազուկները, կարկամած, կաշբրուռն, յազմական ու խորսակուած բազուկները, ազուղողի ցգոնկութեամբ դէպի վեր կ'ամրաւնան, եւ ամեն բերան կ'ազագակէ դէպի Յոյսը, իր թիւ ամենազօր Առաւելոյն:

Եւ ոզորմուկ ազագակներուն, ցաւի զարարուղ մրմոնցներուն արժագանցն է, որ կը կանի, դէպի վար, տանչուած ժողովուրաններուն վրայ, հոգիներուն վրայ անոնց, որ կուլան, աւերակներուն վրայ, որոնք կը միան, եւ լայսպ տչը բռն մէջ:

Յո՞յս, Յո՞յս, Յո՞յս...:

Վերցի՞ն ճայն, վերցին բազմանք, օրուան ու տարիներուն:

Յո՞յս...:



## ԼՈՒՍԱԼՈՅՄԻՆ ՏԱԿ

ԼՈՒՍԱԼՈՅՄԻՆ գիշեր մըն է.թ:

Երկու քնիս մինակ է, ինը նաւակին մէջ. ուզեցիր որ հեռանանք պահ մը ծովափին, ու նաւակը մեղմօրօր սանեցա:

Ես դէկին զլուխն եմ նստած, ու զուն բռվիկս, եւ երբ ճերմակ առազատները, Թիթեսնիկի երկու Թեւերու պէս պարզուած, դէպի խազաղ մեամածը կը տանէին մեր նաւակը, կը թողուս որ զեփիւններէն համբաւրաւած վարսերդ հեշտին ծփանքով մը հողմանարեն կիզանուա դէմքս:

Մովն հանդարատ է, անիմիշտ, անխոռով սբորի մը պէս. ոչ մէկ ծալր, ո՞չ մէկ յուզում իր մանուշակ դէմբին վրայ: Հայելի մը, որուն մէջ կրնամ դիտել ու կարդալ կուրծքիդ ելեւէ չները, սրտի տրոփում ները, իրենց ամենայետին մասնայուոկութիւններով, մանրամատնութիւններով:

Երկիւդած լուս թեամբ մը մտիկ կ'ընեմ սրտիդ զարկերը, որոնց մայնը մինչեւ հոգիիս կը հասնի. ու կը դիտեմ, խանդպու պաշտուս ներուս մէջն, դէմրդ, լուսինը, ծովը, կոտպյատ ու մեամած անհունութիւններ:

«Խօսէ» կ'ըսես ինձի. եւ ես խօսելու կերպէդ, հայնէդ, հնչումնդ կը հասկնամ, թէ ձանձրոյթի բմայրէն ձեած պէտք մը չէ որ տուն կուտայ քեզի, աղաչաւոր նրամանդ արծակելու: Դուն ուզեցիր, որ նաւակի կողերուն մէջ միասին արտայալուսին երկու վասմ սրբութիւնները. չէ՞ մի որ ըստած է, թէ «Սիրելէն յետոյ խօսիլն է ամնէն վասմ կարողութիւնը»:

Բայց դուն զիտես, թէ մոսցուած անցեալէն ի վեր ող-  
դափառութիւն չունիմ այլեւս, ամեն հասաւումի, ամեն զա-  
ւանանքի հանգեց, ըլլայ գրական թէ կրօնական։ Յարակար-  
ծութիւններու սկզբնաւոր թիւնը (originalité des paradoxes)  
հաւատքն է բայր այն սկզբունքի և սառյիկ հոգիններուն, ո-  
րնը գաղափարներու ընդդիմութափառ թենէն, և սկզբանքնե-  
րու, համազում ներու այլադրուանութիւնն կուգին կազմու հո-  
գիններու ներդրաշնակութիւնը։

Դիմու մնանանայլ հորիզոնը, և թող որ լոենք երկու ր-  
նիս, մեր ուխտաւորի գնացքի պահուն։ Միթէ չը կա՞ն վայր-  
կեաններ, որ լոելը առելի զան եղած ըլլայ բան իսունու  
կարագութիւնը։ Այդ պահուն մէջ կ'ապրինք հիմուն։ Թող որ  
լոյիկ զիտեմ աչքերուդ լուսաւոր նշանաւախտակները, հեղեմ  
անոնց մէջ ընդելուզուած նորիբերեք, որոնք լուս թեան  
միայն անձնաւոր կ'ըլլան, ուզուիմ անոնց ապրող կապոյ-  
տին մէջ։ Այդ ճնշիւն մը լոեց անզունդներու մութ ընդունէն։  
լոեցի՞ր միթէ կապրոս պատրանքներու երշանիկ երգը, լուսնին  
թուժուունները, արեւին ճագուերգութիւնը, ծագիկներուն սի-  
րերգը, ամպատ զիշերուան մը մէջ լացաղ աստղերուն հասա-  
չանքը։ Մանուշակը բռու մ'ունի՞ իր հոսուէտ, մութ - կա-  
պրոյ շրմներուն գրայ։ Այդ լոեց մօսեցայ մահոււան, ընա-  
ցող անմահութիւններուն ձայնը։ Այդ լոեց երկու թի շրմունք-  
ներուն սիրազեղ համբոցին նուազը, անոնց արտերուն ընա-  
րերգութիւնը։ Այդ լոեց երկինքի սիզանիմ թագուէիի բանց-  
քին շրշիւնք, ձխացոյ խունկին ալելուն։

Ըսէ, Հոգիս, ամենին խորհրդաւորները, ամենին զանե-  
ները, հեթանոս ու որրազան սազմուներուն, միթէ լուս եր-  
գերը, լուս շրմունքները չե՞ն։

Տե՛ս, զան ալ կը ժագախ ու կը լոես, ու սիրաղ իս  
բառերուն մէջ ու անոնց հետ կը արովի։

Ու ալ կը լոենք բեզի հետ, լուս է ծո՛վն ալ, երկինքն  
ալ, ալիք մը չ'շարժիք, լոյս մը չը բեկրեկիք, միշամ մը  
չ'ծանեք։ Ու ծուկերն անզամ հանգարան կը լողան, մեր լուս-  
թիւնը չ'խցելու համար։ Ու ալ այսունեաւ մեր հեթանոս

երգերը կ'ապրին բառեան մէջ ու լոռեթիւնով, կ'ապրին ապրեցնելու համար մեզի մեր անքանան գիրկընդիմառումներուն, մեր անկուշտ մէրերուն, մեր անյօդ պաշտումներուն եւ անոսաւոտ հակումներուն մէջ:

Առ վայրկեան մը երբ զեփիւր յոզեցաւ, եւ մեր նաւակը կանգ առան չուրերու զրկին մէջ, մենք, բով բոսի բնիւրմանամ, դիսեցինք լիսալիր լուսինը, եւ բմանաճօրէն փափարեցար, որ լուսինին հէ բնաթներէն պատմեմ Քեզի: Ես միմիայն բու չար տգու հնատարբրութիւնոյ յազեցնելու համար է, որ բեզի պիտի կրկնեմ նանիխս պատմուած քներէն մաս մը միայն:

Հանիս որ մը սապէս պատմեց լուսնի ծնունդը:

Հերեաթներու զեղեցիկ իշխանութին, իր կեաներին մէջ սիրային փարձութեան վայրկեան մը ապրեցաւ: Այդ արկածը անհնատեանը չ'մ նաց: Եւ երբ ծնունդի օրերն հատան, իր ամօնքը պարակելու համար իր եղրայրներէն, ճամբրութիւն մը ըրան դէպի հնուաւոր երկիրներ, ու երբ աշխարհ եկաւ իր մեղաստարա յարաքերութեան պատովը, սիրուն ու տնենման աղջիկ, զանի նեսեց երկինքի պուրակներուն մէջ, ու ինք նորէն իր պարագը զարձաւ: Լուսինը այդ լրուած աղջիկն է զեղեցիկ իշխանութին, եւ որ մերթ մանգազ կ'ըլլայ իր կեաներին սնունդը հնծելու համար, եւ մերթ աչք մը, վնասելու համար իր անձանօթ մայրը: Շարունակ նշաւակը եզաւ յարձակումներու, մերթ նապաստակները, մերթ արտէսները ժանեցին իր զեղեցիկ դէմրը, եւ այդ բիծերը զոր կը անենիս, սպիներն են այդ ճանելուարներուն: Եւ իր լրումներուն ու կրած յարձակումներուն մէջ ուժառագաս, շիկնումներ ամօնին կը հատնի օրէ, որ, ամսէ ամխու, հիւծախան, բըռնուած բրոջ մը նման:

Լուսինին կեաները իր տանջանքն է միանգամայն, մերթ մեռելներու աշխարհին կ'այցելէ եւ մերթ մեզի: իր մաճը յարտեթիւն մըն է, մեզի համար: Ան իր աստղով բանուած շղուականները հազած, նազելաշուր ման կուզայ երկինքի կապայու դաշտներուն, անոր լուսարողբոջ պարտէզներուն մէջ,

եւ միայն մենք ենք որ իր ծագումին, իր լրումներուն, իր մահիկներուն ամբողջ հմայրն ու հրապոյրները կ'ըմբռչինենք, երբ ան իր լրուածի տառապաները կը շրջածէ:

Քմայրին մարդ նաւորում եւ կ'ըսեն իրեն համար. Խ՞նչ փոյթ մեզի: Հնդիկ բանասահղձը կը պատմէ, Թէ զեթէ լունենին ճառագայթները չուրով լեցուն գուշի մը մէջ իյնան, կատա մը այդ ճառագայթները կտթ կը կարծէ եւ չուրը կը խմէ ամանին մէջէն. եթէ անոնք ծառի մը խոռոչը լուսառըն, փիղը կը կարծէ այն տեղ տեսնել լոդոսի արմատներ. եթէ անոնք իյնան անկողնին վրայ, որուն մէջ ամուսինը իր կետց բռով կը քնանայ, այս վերջինք կը կարծէ Թէ իր պատմուաննեն են այդ ճառագայթները:

Ել եւ դիտ, չուրին խորր, ճո՞ն, վա՞րը, լուսինը կը նմանի խայձի մը, որ կապուած կը մնայ իր ճառագայթներու լարերէն կախուած կարթին: Զկներ պար լունած են իր չուրչ, եւ մկնորսէն կարթուելու մղմաւանչին տակ կը փորձեն կոցել լուսնին պատկերը չուրերուն խորն ու կը փախչին, կը փախչին նորէն զալու փորձութենէն հրապուրուած:

Բայց մասմէ, Թէ երբ մնաք նոս կը ծաղրենք ձկներուն միամութիւնը, եւ ներեւուներուն կատան, փիղն ու կինը, մասմէ, Թէ Աերեւուներուն, անշուր անակի մը երդիրին տակ, նոր երգանան մը, նոր Պ. Առավին մը, նատած կոյր աղջկան դաշնակին առջեւ, անոր մաշած ստեղնաշարերուն վրայ կը դաշնակէ «լուսնարյոյսին սօնատը»: խորժէ, Թէ այդ լուսնալոյսին արծաթ ճառագայթներն են, որ մարած մոմի մը պաշտօնը կը կատարեն աղբատիկ գործաւորի մը սեղանին վրայ. խորժէ, որ երջանիկ ու դժբաղդ հոգիներ ճառասարապես անոր ճառագայթներու բգանցըրին տակ է, որ կույան ու կ'երգեն, իրենց ցաւերը, մէրերը, կարօններն ու սպասում ները:

Կ'ըսեն Թէ օժրաշալի լուսինը կը խարէ բոլոր արարածները:

Չե՞ս կարծեր, Թէ մեզի հրամցուած խարկանքն խոկ է մեր մխիթարութիւնը . . . :

Երբ նորէն կը մօտենանք ծովափին, լուսնարյոյսին սօնատն է այն առաջին նուազը, որուն մտիկ կ'ըններ նորէն՝ հիացումով:

## ԿԱՐՈՏԻՆ ՀԱՍՐՈՅՐԸ

**ԲՆԱՌԻՄԵԱՆ,** ընդուշելին Թափառումներում տնօնաւուր, լրեցի թեզ բու մենութեանդ անկիւնը, պահ մը անգիտացայ, ուրացայ զայութիւնդ խէլ, վոտահ ըլլալով հանդերձ ԱԼ անձկագին կ'սպասէիր զերազարժիս, զիս գրեկելու համար անուշ նայուած թիդ մէջ, զզչացող անուակ սրբիին նման:

Նուշաննեկիդ մէջ միս մինակ, տառանաւկիր աշխատութեան դատապարտուած սիրականիդ պատիմը փոխանորդարար գրեած, համբեցիր ցաւատանց համակերպութեամբ, դուրսի անցուգարձերուն բայլափոխերը: Կշռական ու դաշնաւոր գոնաւորսի մը լսած պահուզ, ժպանեցաւ մերամազնուու ամգունութիւնդ, և ու սիրականս և որ կուգայ ու ըսիր հոգեկան երանութիւնով: Տակաւ ունաճայնը մարթառ, սակայն, ու նորէն քեզի դարպանեցին, պատրական զործադուէ մը զերչ, վայրկան մը առաջ հրաժեշտուած Թափիծները, մեւ լրում ները, կրական յուզումներուզ այդ թեւառ Թոչունները:

**Սպասեցիր,** եւ ես յամեցայ գալու:

Երուած հոգիդ, իր անապատային հզնարանին մէջ առանձնակ, մենակեաց հաւատաւորին նման, ինքնաշարչար նուիրումի մը խաչափայտին պլլուած, երազեց իր կարմիր սպասումները, իր անրուն հոկում ները երկար ու ճերմակ գիշերներու. պահ մը փորձեց ընդլզիլ, ըմբռատանալ խանդազատանը եւ սիրոյ սրբազան կիրքերուն դէմ: Եւ դուն ուզեցիր

յամի զրժումի գինին, անոր արրոցումովը մոռ նարու համար լրումներուդ տառ ապանքը. բայց այդ ուրացումին գերազոյն ոյժը պակսեցաւ քու մէջզ: Այնքան զեղեցիկ էր հոգիո...:

Օրին մէկը երբ գուռդ գարնուեցաւ, յանկարծ արօփեց առլիփ սիրոտզ: Եւ գուն որ սկսեր էիր բանդուած հաւատրիդ ծուէններէն հարանեկան շրջազգեստ մը շինել, անով պատանքներու համար մոռացումներուս, զրժումիս եւ ուրացումներու կենդանի դիմակը, առաջին դռնազարկին, ու սիրականս և որ եկաւ ո ըսիր, եւ ցատկեցիր տեղէդ: Եւ որպէս զի զիշտ չը պատճառես զարծուրիս, հարանեկան շրջազգեստիդ թեկերը ծուէն ծուէն զզեցիր, եւ իրը թէ տառապանք մը ապրած չըլլայիր, հրապարյներուդ ամբողջ հմայրը հարգուեցար, եւ ուշերուդ զեղեցիկ վունչն ու կարօտներուդ ոսկեմասնեան աւետարանը զրիած պանդուիէն զար զաղեցիր զիս դիմաւորելու համար: Աւ աւաշզ, երբ գուռը բացիր, նոն տեսար անձանօթ օտարականը: Մէրդ տառեցաւ, եւ իմ անվերապարն բացակայութիւնս հանկրանց հոգիո, ու նուազեցար...:

Պատրանքը ո՞րքան անուշ է խարկանքի մատնուած հոգիներուն համար: «**Թէկակէ հնեռու**, բայց միշտ կը սիրէ զիս ո ըսիր, եւ թողուցիր, որ ոտկեթել մազերդ ծփան, օրորուին կարասի զզիկ շուրջ, եւ ալ չ՝ զգացիր թէ պատումէն կը յոզնէին աչքերդ, իրենց կապիհներուն խորը, թէ մադանս ծերոյթը իր դաւանան մասներով զերեզման մը կը մարէր մարթիզ մէջ: Աւ զեցիր որ բացակայի մը ուշը իր ամբական ամբողջութեանը մէջ իր աղբիւրներէն բեզի հրամցընէ թէ՛ տառապանքը, եւ թէ՛ մյախներու թիւնող միանգամայն:

Օր մը, պատուհանիդ տակ լսեցիր սիրոյ եւ կարսոփ զաշնոր երգը, որ զիւ ու զաւալու կարկանդերուն պէս կը թրթուար: Մտիկ ըրիի մայրական խանգարանիրավ մը. սիրող բարախումներու վոնթորիկն զգաց իր մէջ, եւ հոգերուխ պայծառ ափերութիւն մը այսերդ զգուեց: «Անոր երգն է ո ըսիր, եւ յոզումներուդ անձնասուր, ոստումով մը բացիր պատուհանդ: Միրադ աչքերուդ մէջ տնկած, զէպի զար, զէպի

վազոցը խորասուգուեցար, յիշողութեանդ պղտոր ալքերուն մէջ խնդգուած զիմագիծ գտնելու համար: Աւազ, ևս հեռու էի, եւ դուն լուսամտալից առջեւ գտար մուրացիկ կոյրը, որ բուտառ ապանք, բու հոգեմաշ յուզում ներդ կ'ապրէր, փնտուուծ արեւին ու լոյսին կարօսով . . . :

Հառ աչեցիր, ու պատուհանից վայեցիր անզամ մըն ալ չը բանալու համար խարսդ պատրանըներուն առջեւ:

Տարիները սահեցան անցուն, ուս անց բու պատրակած շրջներուդ հրամցնելու ունեց մը միշտ արութիւն, շին մը պիտի վասնը: Սառեւր մը եղար տառեւրներուն մէջ, կենդանի զամբարանը մէքերուդ, տառ ապանքիու, յայսերուդ, յուզում ներուդ, եւ կը հատոնէիր վայրիկեանէ վայրիկեան, ոսկի բուրգառին մէջ ծխացող խունկին պէս: Կեանքիդ արեւծազը քեզի թերած շողշողուն խոտում ներուն ծրաբը արդէն իսկ յանձներ էր մարմրադ վերջարուսին, եւ դուն օրերդ բարչ կը թերէիր իրրիւ անտարբիր և՛ կենդանի յուզարկառութ չ'ապրուած երազներուդ, ցնդոգ ու ծերացած մէքերուդ նաղումին: Ժպանեցար, բայց ժպիսազ ծազը մըն էր երկինքի երեսին նետուած, երբ ալ կործիդ ծազկազարդ պարտէ զներուն վարգերն ալ չորցն էին: Ժպանեցար մաներուն ժպիսութ որ դանդիսն կը բուրէ:

Յանկարծ լսեցիր հետուներէն շնչորին ու գալարափողերուն մայները, միերուն խրխինցը, եւ ուս թերուն ու նետերուն շկանիւնը, որոնք յաղթանակի, վերասպաճի արշալոյաներու աւետում ներ երազել կուտային: Նոր մասի մը առ իր այդ մայներէն ելն բորբացած, նոր ձիգիր մը բրիր ինքնամփումի: Ելար երեսներդ լուսացիր նեզնամփաներուդ հետաքրքը որբելու համար դէմքէդ, եւ իւրավի ըսիր. «սիրականս և որ կը դառնայ յադրական օ»: Երազեցիր թէ մարգարիտներ, ու թանկագին բարեր կը թերեմ բառամանեակ շինելու վիզիդ, եւ իրրեւ օժիտ՝ ոսկեթել կերպառներ: Կեանքը վերազարծ մը ունեցաւ բու մէջդ, յային հաւատորովք հրաշագործուած: Շնչորին ու գալարափողերուն մայները, տակայն, նեռացան կամաց կամաց, ծովերս վրային սահոգ, հովմուռոյց ներմակ:

առաջատաներուն պէս, ու դուն բիւրագէս յուսահամ, բարեպաշտիկ ու հաւատաւոր երկիր զածութեամբ աղօթեցիր պատրանաստեղծ առաւուծոյդ:

Ագերիկ գլուխդ կախ, եւ զգեցած՝ ձերոյթից ճրմանկած խորշով ները, Սողուցիր որ անցնին քու զրայլդ օրերու եւ զիշերներու կարաւանները, առանց յորսի բառ մը փախտալու ականջիդ: Տարիններու եւ օրերու մաներուն յարութիւնը տեսար, տեսար ժայռաները երթից յուսահամներուն, ու մինակ դո՛ւն մ նացիր անմիշիմար, անփափոխ քու լրումիդ մէջ: Օր մը լսեցիր դուրսէն ողբանուազ սաղմուներու մայնը, հալուէի ծոխերով խնկաւէտուած, եւ խուփակոծ տրոփումներով մենաթեանդ նու իրականութեան մշջէն միարովդ հնատեւեար մեռնելական թափորին: Զար կասկածը խայթեց հոգիդ: Հետառ սիրականիզ արեւակէզ զիմաստուերները յաճախեցին սրախդ: «**Գուցէ անոր բազմանաքափորն եղած բլայ օ բսիր,** եւ շզմայտգերծ հրարուխի մը պութկումովը փղմկած, Սողուցիր որ լացող աչքերդ, զիրջին անզամ ն ըլլալով, շիթ շիթ մարգարիտներ հոսեն քունքերէդ զար, անոնցմով հիւսելու համար անոր մեռելոյթին պատկը:



**Վերադարձայ,** բայց դուն չէիր այլիւս...: Խուցիզ մէջ զեռ կը Մնդային մեռելոյթիդ համար շարականուած սաղմուներուն զերչին վանկերը, անկիւնը զեռ կը միամ արծամ խնկամանը, եւ զոյզ մը կերաներ, որոնք իրենց արոյրէ աշտանակներուն զբայ աշտանակած դագադդ կը հակէին, երկու սպասոր աչքերու ովէս կը շարունակէին զեռ իրենց արցունքները լալ: Կ'զգայի, Աէ նոր մեկներ էր յուղարկաւոր թափորը:

Առանձինն ու միս մինակ, հոսոտեցի մեռելական յիշատակներդ, ու հիմա քու ոէքներդ ու ժպիտներդ, քու տառապանքդ ու սպասումներդ, քու կեանքդ ու մահդ կ'ոզեկոչեմ,

իմ թափառում ներռուս եւ մուլտյում ներռուս մէջէն։ Ալ չկայ  
բան մը որ խօսի սրախ։ անիկա, տուանց քեզի խղանապառ  
եւ անզատորյզ կանթեղ մըն է լոկ, կիսաւեր տան մը տաի-  
քէն կախուած։

Կանգ կ'առնում մանուան հպատէն զեղեցիացած ու մե-  
ռնելոյթի խունկերէն հոտաւէտ մայրենի պատկերիդ առ ջեւ, եւ  
խորունկ հոգեզմայլու թեամբ, եւ ապաշաւներու լրջութեամբ  
կարօսի համբոյրը կը դրաշմեմ, իրքու պատկ, յաւ խոենապէս  
աներարրառ շրթներուդ։



## ՊՆԵԱՏԱԾ ՄԱՏՈՒՅԸ

ԾԱՅ տարիներ անցեր էին անկէ ի վեր, եւ դուն այլ եւս հաշտուեր էիր կեանքիդ պայմաններուն հետ, որոնք չարաշուք զիստուածի մը արդիւնքով թեզի պարապարուեցան:

Օր մը տունիդ տոջեւէն անցայ. վարսագոյքներդ փակէին. եւ պարտէզիդ վանդուկորմը այնքան խիս բաղեղուած, որ ահենողը անկառակած պիսի բաէր. Եէ կանանչ պատեր բանտարկած էին քեզի:

Ինձի բախն, թէ միս մինակ կ'ապրէիր խորհրդաւոր մեկուտացումիզ մէջ, եւ գագտնիքի անմափանց րօլ մը կը շրբ-չանակէր անմզ, որ ու աներեւոյժ. Ալլալ սկսած էր, շատ տարիներէ ի վեր, ընկերական կմանքի սպառուած շրջանակներուն մէջ, ուր երբեմն, կ'ըսէին, բու երեւումզ ուրախու-թեան և վիշտի սարսուաներ կ'արմնցրնէր բնզ շրջապատղ-ներուն մէջ: Այդ երբեմնի երջանիկ օրերուն, արցունքի կո-միլներուն ոռոգած ծաղիկներու գիղեցկութիւնը միայն սրաշ-տեցիր, առանց նախազգալու թոյնին խմորումը անոնց բիւ-րարութեան բաժակներուն մէջ: Խօսրիդ Շնչումը երգն էր սո-խակին, արբուցիչ ե՞րգը երկարաշառնչ, որ իր դաշնաւոր ոլո-րում ներսի կ'արմազանգէ ընացող գիշերին ծոցը: Աւ նայ-ուած քիզ մէջ բուռաւոր առաջնօր բոյն դրած, կը ցոլային ի-րենց կրակէ շաղերով:

Ազնուագետական սերունդ մը, բնական բնուրանքի մը ամբողջ՝ մեծվայելչութիւնը, զեղեցկութեան եւ առողջութեան

յծորդուած, քեզի կտակած էր, իրը օժիա, մեծանարուսաւ ժառանգութեան մը ննտ: Աւ ալ չէիր կրնար բմբանել, թէ զառակարգից բոլոր մարզերը հաշխներու ցեխավ ու իրայառուել մայութիւններու պատուարուած էին: Պայտախի դահլիճը, ճախութեամբ, արտեսառով ու ձաշակով կրանաւոր, բաց էր զառակարգից միւս ներկայացուցիչներուն առջև: —Եւ ցեղիդ զինանշանները, պատմական յադթանակներով պատկանոր, ուղնուական ձագումեց կը հովանուառութէին:

**Մ**ինակ էիր, եւ ուզեցիր աշխարհ մը բաւցընել պարատից մէջ: Երբ սրահից պարերն ու երեկոյթները կը դադրէին, եւ շաները նորէն կը հազնելին իրենց մութ շապիկները, զուն ընկողմանած, երազուն զգայնուսաթեամբ, բաւ գորգապատ ննցաթոսիդ վրայ, ուշադիր կը հնասեւէիր սրտիդ բարախումներուն, որոնք սիրոյ կշռական ելեւէներով կը խօսէին քեզի: **Մ**տածումզ մարուը էր նոզիից պէս, երբ ան, ինընամուացունի արդ սրանուն, վհուեի մը խորդրդաւորութեամբ կը թելադրէր քեզի, մնաած սերւնդներու յիշուակովը նուիրագործուած պարատիդ տալու համար, ապրու ու խնդաժախտ սերունդի մը բազկերակային զարկերը: Եւ ուզեցիր, որ մանուկի մը ջիւերը լուսէին անոր ոսկեցօծ ձևուններուն տակ, վոխանակ լուսաթեան, որ սուսերներուն թողած սորսուոր միայն կրնար երգել:

**Մ**տերիմ ընկերունիդ խօսած էր քեզի ամուսնութեան մասին: Աւ զուն երկա՞ր որոճացիր, սիրոյդ մէջէն, ամուսնութեան բովանդակ զադանիքը, խորաւորդը բոլոր, թէ ու երկու քը մէկ մարմին պիտի ըլլանց: Եւ ըմբռնեցիր, վերջապէս, Կէօթէի զադափարին առաջնորդութեամբ, սիրոյ կատարելիք ընտրական յարամերմութիւնը, քանի որ Վէիմբարանութիւնը ընտրական յարամերութիւն (elective) կը կոչէ ձգտումը երկու մարմիններու: որոնք կը միաւորուին ուրիշ նոր արտադրութեան մը համար, քայլութիւններու տարրեր նախկին երկու մարմիններէն, զոյնով, յարակցութեամբ, խըսութեամբ եւ ուրիշ մարմիններու վրայ իր ազդեցութեամբ: Հոգիդ կեանքի խայտանքն ունեցաւ: Կը լոգայիր զզաց-

ուած սէրերու մարուր աւազաններու մէջ, եւ սիրելու կարողութեանդ բարձրութիւնը քեզի կուտար զլիսապայտը անհատնում երջանկութիւններու, որովհետև սիրոյ բնազդը քեզի կըսէր, թէ օսիրայ մայնը միայն կրնայ անհատին քսի, թէ ընտրուած որիշի մը հետ իր միաւորութիւնը փափարեցի է տեսակին պահպանութեան եւ ազնուացումին համարօ: Այնպէս որ երբ մերթ ընդ մերթ կը տեսնէիր ամուսնական սուսերու կարկառուն զէմբերը մարուր հոգիիդ առջեւ, կ'ափսոսայիր, որովհետեւ կը զգայիր, թէ օսրը ցեղ մը կրմ ազգ մը կը համանի իր առապարէզի զայնանակէտին, անհատները առողջ եւ բնական կերպով սիրելու կարողութիւնը կը կրստնցնեննօ: Կը զանէիր զիմակաւոր սէրերէն եւ պղծուած տուններու ու կենակցութիւններու վիպային ու յաճախ հաշուախնդիր յօրինուածքը սուկում կը պատճառէր քեզի:

Այն օրերուն, երբ սիրադ առլեի, համագրաւուած կը մնար սէրէն, կ'երագէիր զանի, որուն վրայ պիտի նառէր սէրդ իր ընտրական յարամենքութիւննեամբ. կ'երեւակայէիր անոր մէջ սիրտ մը միեւնոյն յուզումներով, միեւնոյն նրմռացումներով, սիրտ մը, որ գուգականն էր քուկինիդ, յանկաւոր մէկ կէսը, կարենալ ամբողջ մը կազմնու համար անոր հետ, սիրտ մը, որ միեւնոյն սէրը ունէր. վճիր ու անապական, ամքծութեան ստիներներէն հոսող ճերմակ կամին պէս: Ու արդէն հոգեկան գերյուզում ներուդ այդ անուշ պահերուն, պալատդ կ'ոգեւորւէր բու շունչէդ ու երգերուդ ճնշումէն. զալոււան պատիկները այժմէն կարծես կը պարէին փառազարդ սրաններուդ մէջ, ուրիշ կ'անցնէիր սառեւրի մը նման, չը խանգարելու համար այդ անստեռանելի հոգիններուն մանկական երջանկութիւնը:

Քու համաժայլու երեւումդ ընկերական հաւաքոյթներուն կուտար հմայիչ ներգործութիւն մը, ուրիշ կ'ազգուէին բոլորը, բոլորը, անոնք, որ սիրոյ զիմակներն էին հազած, անոնք, որ պղտոր հաշիւններէ կ'առաջնորդուէին, եւ անոնք, որ դեռ լրջօրէն չէին մօտեցած սրտի խնդիրներուն:

Ծնորութիւնդ ըրիր զերջապէս, հանգիստար որ մը, երբ

դարպասողներէ շատեր հեռացան իրենց արցունքը խեղիկելով, հեռացան իրենց հետ տանելով աճաւոր, եղեռնական խարկանքի մը սարսուր, իրենց և լեզի համար:

Այդ օրէն աշխարհ զոյտթիւն չունէր կարծես բեզի համար: Դուն եւ ան կը կազմէիր աշխարհ մը ձեզի յասուկ, եւ այդ աշխարհնին կը հագուեցընէիր սիրական երազներուդ զմբուխոէ շրջազգեառ: Կը խօսէիր, պատշզամիդ վրայ նըստած, սէրերէդ, հաշակներէդ, հակում ներէդ, վաղուան երշանկութիւններէն, երբ գարնանազարթին, թուչունները կ'երգէին մեր զլիստն վերեւ, եւ վարը, ծաղիկները կը բուրումնաւէտին մեր անցրը խճուզիներէ: Եզերուածիր կեանքի ուկեզէն դրուազն էր, որ կը նախշէիր մեր բովզ, պալուտիդ ամայութիւնը վերածելու համար ապրող ու կենզանի երշանկութեան: Եւ ան, յափշտակուած մաքուր երազանքներէդ, կը հետեւէր բայլերուդ, ներշնչումիդ, բռներուդ, շրմներուդ վրայ Թառած Թիթեռնիկի մը պէս, եւ կամ իրը ստուեր մը, որ պիտի բաժնուիլ չուզէր կեանքէդ: Ու չը զգացիր, հէ՞ր աղջիկ, Թէ իր կրաւորական, երազուն համակերպութիւնները արուեստական քօնն էին այլաւեռած հոգիի մը, որուն համար սէրդ յիմարութիւն մըն էր, եւ մնագումար օժիտդ էր միայն, որ կը զրազեցընէր իր բայրայուած սիրուը, անհազորդ ազնուական ներշնչումներու ազդեցութեան: Չը զգացիր, Թէ իր ազնուականութիւնը հազիւ կմախու մըն էր մոլութեան ծաղիկներով զարդարուած, եւ բուզրամզ էր միայն, որ կը շնչաւորէր, դեռ մամանակի մը համար, այդ նեխած դիսակը: Ու դուն անզիսորէն, բռն սիրոյդ մաքուր սերմները կը ցանէիր տիրմի մը մէջ, որ ծաղկազարդ մորմութիւն մը սանդեկաւ ընդունակութիւնը չ'ունէր:

Հասաւ վերջապէս սպասուած վայրիկեանը: Պատկի պայմանադրասկան արարութութիւնը պիտի կառարուէր: Երշանիկներուն երշանիկը ըլլալու պատրաստուած, մաքուր սրտիդ սէրը բուրումնաւէտած էր միսերդ բոլոր սրսաւոդ դրախտ մըն էր եղած, ու դուն կը մը չկոտէիր յուզումիդ, սիրաբբիկ զինովութենէդ զերզգայ, երկու մարմիններէ, երկու սրտերէ

հոգեկան ամբողջութիւն մը կարգելու երջանիկ մասմամեն ոզդիւած։ Քավէդ անցնող մը ապահովարար պիտի լուր զարկենք որսիդ, որ այդ պահն զերագանցօրէն յուզուած կը թուէր ըլլալ նազանցիկ խորհուրդով ապրուելիր իրականութիւններուն, որ անուրշնարուդ, երազներուգ փախչող թրուշուն չունեն էր եզած։ Եւ այդ անուրշներուդ իրայացանութիւնը ճրաշափառ զանազան միւն մը գրոշմած էր գեղեցկութեանդ գիծներուն, որոնք, այլապէս ալ, իրենց բնականութեանը մէջ գտնէ էին, եւ արաւեաապիտօրէն՝ անթերի։

Արարագութիւնը կատարուած էր վառաշուր հանդիսութեամբ, պարերն ու նուաշները բռած էին, ու տունոց զտած էր իր նապաղ վիճակը. . . եւ երկուրդ, միւ մինակ, կ'երազէիր, ձեր առազատաի սենեկին մէջ, նոգերանական վայրկնենին խորհրդաւոր յուզում ներուն տակ։ Դուն, կիսով նույնի, անոր վիզին փաթթուած, սիրոյ առետարանդ կը կարդայիր, վերացած՝ զզայական և թեանց թեւերով, հրեշտակի մը պէս, որ աշխարհ իշնելէ առաջ, թեւառարած ճախրանքներ կը կատարէ, հոգիս ու սիրով, ա'յնրան մարտոր ու ամբիծ, պատարագնելու յօժար, ամուսնական սեղանին վրայ, եւ կը պատահէիր, որ ան, իր սիրոյ ընտրական յարաներն անամբ, միեւնոյն յուզում ներն ապրէր քեզի նետ, միեւնոյն անբջային վերացում ները, միեւնոյն թեւարախում ները, միեւնոյն ներշնչում ները։ Կ'ուզէիր, որ մարմինի միաւորութենին առաջ ձեր հոգիները միանային նախ, առազատաի սենեկին մէջ, ասաւածային համբոյրի մը տակ։ Ու երբ աչքերովդ կը սուզաւէիր անոր աչքերուն խորը, հոն փնտուելու համար զահարերումի նուիրական կրակը, ան, աւա՛ղ, հոգերանական այդ բռագէին, անզգայ բռ յուզում ներուգ նուիրականութեան, պատռեց իր դիմուկը, եւ ուզեց բռ հարսաւութիւնդ, բռ զրամդ սակարել բեզի հետ, հարկադրուած ըլլալով վաղը վհարելու, իր երէկի ցոփութեան պարաբերը։

Հիւսաթափումի ահաւոր ու անվերջ վայրեան մը ապրեցար. . . : Հոգիիդ ամբողջ շէնը կը փլէր բռ մէջդ, երազներդ կը ցնդէին յանկարծ, շիշէն փախչող անուշանառու-

թեան մը ովէս, իբր թէ սիրոտ վարդ մ' եղած բլլար ազատո  
ուորքը բու առաջ նետուած: Եւ քեզի ճարացուած մահացու պատ-  
րաժերէն խելայիղ, — օմա'ու, սրտիու մատուուր պղծեցիրո  
բոիր, ու հեռացար առազաւասի սկզեկէղ, օրուն անփողինը  
յարգարած էիր սիրոյ երշանկու թեանդ իբր խանճարուր. հե-  
ռացար, անզան մըն ալ հոն ուոր չ'կոխեււ պարմանով: Եւ  
զգացիր, թէ նարանու թեանդ բազր պատանին եղած էր սի-  
րոյդ, բնկերական հաւատրիդ, սրտիու որդմաւուծ մատուուն  
մէջ:

Օրերով, առարիներով լայիր մեռնոյ ու թերուզ զերեզ-  
մանին վրայ, զիրաւոր եւ անբումելի հոգիի մը արամու-  
թիւնով, ու պինդ զրկած սրտիու պղծուած մատուուր, չը թո-  
գուցիր, որ նայուածք մը թափանցէ, անոր սկառոր պառերէն  
ներա, ու միս մինակ, պալսարիչ մ.ջ վ'ակուած, օրօբեցիր  
կեանըրիդ երեմնի պատրանքները, օրերուդ ունայնունիւնը,  
չը յազեցած սիրողի մը անսպահիի հաւատրով:

Օր մը անցայ առնիոյ առջեւէն. վարագոյրներդ վակ  
էին, եւ պարոնդիոյ գանդակորչը ո՛յնքան խիստ բաղեղուած,  
որ կարծես կանանչ պատար բանասբիկած ըլլային բեզի, մի-  
նակ ժնալու համար հոն, այդ կանանչազեղ ււ ծաղկազարդ ո-  
մայութեան խորը, ու սրտիու պղծուած մատուուն մէջ,  
բրունձիի մը ովէս, որ իբր հոգիին բուրդառը կը ծխէ իր ան-  
ձանօթ ու հեռաւոր տառւուծոյն:





ΦΩΣΑΗΟΩΡΗΣΤΕ

9094 0114849



## ԱՉԱԶՈՒՐԿ ԾԵՐՈՒՆԻՆ

**Ո**վկ էր այդ ծերունին, ուրկէ՞ կուզար։ Մէկը չէր գիտեր։ Ինքն իսկ մոռցած էր կարծես իր ծագումը, իր երէկի կեանքին յիշատակները, իր զոյտաթիւնը շրջապատող եւ ճիմա զինըն աշխարհէն բաժնող պարագաները։

Ելուրդի մորթով մը բժուժուած, ու ձեռքը երկար զաւազան մը կը բալէր յեռնէ յեռ, անապատէ անապատ, ու ամենուրեք, հովհաններու կողերն ի վեր, կամ իր ոտքերուն տակ մնդացող առազներուն վրայ զուարե երգի մը արծագանգները կը տարտղնեք։

Չես զիտեր ինչով կ'ապրէր, բանի որ չկար մէկը, որ իր կեանքովը նետարբերուէր, բայց երբ ուս ու հոն ճամբաններուն եղերը անօմութենի, մասնազներուն սոկորները կը բնանային արեւին տուկ, ինք ողջ ու տողջ, իր տննապատկ կեանքին խելխոլ գուարմութիւնը կը պատցընէր, իբր անզոր ու շնական ծաղրը, կեանքին ու մանուան, եւ բարօր այն նու իրական բաներուն, սրտնց բարոյական արժէր մը կընծայի, մարդկութիւնը։

Սա սրոշ էր, թէ հիւսիսէն ու հարաւէն զիրար իսաշամեւող ու զամի մներու մարակին տակ դանդաշող եղերարախտ արսորականները տեսած էին զինքր, այդ աշազուրկ ծերունին, եւ մեռնողներուն ուղղած իրենց երանիներէն բաժին

մըն ալ հածած էին անոր, որ իր փորուած աչքերուն յուռացները զերեզման ըրած էր ուրիշներուն տպրած յուռահատու մահաբոյք տառապանդին։ Եւ հիմա երգի մը զուարթ թթառացում ներէն զատ բան մը չէր լսուեր իր չորցած շըրթ-ներէն։

Իր ախտան մարմինը, անցնող օրերու հին հերառութիւններուն ցորս շիրիմ և էր եղած։ Եւ իր յիշողութեան կորուատը, միակ միայնալութիւնն էր անոր, եւ միակ ոյժի ողբրիւրը, կարինալ այդ առերեւութապէս զուարթ կետնըրը տպրելու համար։ Արեւին տակ չորցած ու կրնծած իր մորթը հիմա կը նմանէր մագաղաթեայ զրբի մը, կամ պատփիրուներու զլաններու, որոնց վրայ պրաշմուած նույրազբական պատմութիւնը անըննենունլի կը մնար բայր հետախոյզ և հնախոյզ աչքերու, եւ ասով խոկ իր զոյտթիւնը, աշխարհի մնազոյն տառապանդին եւ ծով ցաւերուն հետ իր հակաղըրութիւնը առեղծուածային։ զերեզմանակուն նույրականութիւն մը կուտային իր անժին։

Կանուխէն լսած էինք Մէրգօի մասին։ Ան իր զիւղին ամենէն նշանաւոր տպամարդն էր եղած։ Իր ախտան հասակը, պարթեւ կազմուածքը, առոյզ ու շնչնչող հոգին իր մէջ կը վերյայտնէ, ին ներբիւթան ոյժի մը զոյտթիւնը։ Մայրը, իր այդ մէկ հատիկ զաւակը մնեցուցած էր անհուն զուրգուրանքը, կամին ճնա չամրելով անոր կատաղի վրեմինդրութեան մը զգացումը։ Հայրը, Թիւ Խաչօ, որ հօր մը որևէ կը զուրգուր իր զեղի պատիւին եւ իրաւունքներուն վրայ, եւ որ զիսցած էր բաշարար որաշապանել զանոնը բրդական յարձակում ներու դէմ, զիշեր մը սովաննուած էր Մըսաօ պէկի հիւրանոցին մէջ, դաւազբական կոչունքի մը միջոցին։

Մէրգօ զեռ մանուկ, հօրը սարսնութենէն վերչ, կը մընար մօրը հետ միս մինակ։ Թեղացիները թիւ Խաչօի սարսնութենէն վերչ, ալ անկարող եղած էին ինքնապաշտպանու-

Թեան գործին, եւ բրդական տոպատակութիւնը բայրայած է, բ զիւղին խաղաղութիւնը, եւ բնաբարած Աէրզօի մօրն ալ պատիւր: Մայրը, առնեն արեւմուտի իր տղուն աչքերը փակեց վրձի օրօրով մը, որուն մէցէն կրկնապէս անպատճռւած մօր մը արցունիքին ազին կը հոռէք: Աէրզօ այդ մայրական մելաղրանքներուն շունչին տակ մեծաւ միստիր լրբջութեամբ մը: Իր մայրակին մէցէն կընդնշմարուէք խորունկ գայրասենչութեան մը միրժուրը: Բայց պատանի հասակէն իսկ վտանգուած է, բ Աէրզօի կեանըրը: Այդպիսի կորիմի մը զոյս թիւնը զիւր չէք զար բիւրաներւ:

\* \*

Քանի մը օրերէ ի վեր Աէրզօ չէք վերապարճած դաշտերէն: Երկար օրեր իր հօրը սպանութեան պարագաները, եւ զիւղին անտանելի դրութիւնը խորհրդածելէ վերը, եկած էք որոշումի մը, զոր չէք ուզեր խակ մէկու մը յայտնել: Խեղճ մայրը, սիրաը տիսուր կասկածներով լիցուն, առաջին անգամ ըլլալով, հեղ մըն ալ կ'ապրէք այն տառապազին օրերը, զոր անցուցա՞ էք իր էրկան սպանութեանը միջոցին: Փոնէ այն առնեն մինիթարութեան առարկայ մը ունեք, փըրկութեան լաստակ մը, իր զաւակը: Հիմա մինեակ էք, միս մինեակ, իր սեւ սուզին պլլուած ուրուական մը, զոր վիշտերը այնեան մաայլստած էին:

Այդ օրերուն, անաւոր փոթորիկ մը փրթեր էք լեռներուն զիրկը: Աէրզօ առաջին անգամ ըլլալով, հեւրասիբուած էք Մըստո սէկի այն սենեակը, ուր տարիներ առաջ իր հոյրը վատարար սպանենուած էք նենդութեամբ, եւ հակոռուակ հիւրասիբութեան լեռնային սովորութիւններուն: Այդ իրիկուն չէք զիաներ, թէ Քիւրո ապային կողմէն իրեն նըրամցուածը պատի՞ւ մըն էք, թէ պատիւ մը: Լեռնեյի այդ սենեկին պատերը խոժուազէմ կը նայէին իրեն: Աէրզօ այդ միսուած պատերուն մէցէն կը տեսնէք իր հօր անդենի նայուածը, անտուոր ու կրակուա, որ իր վատութիւնը կը մըտ-

բակէր: Դուրսը փշող հօգերը իրեն կը թերէին կարծես իր մօր պէտի օրօներուն վերջին վանկերը, արցունքին կաթիլները: Եւ իր հոգիին խորը զգաց ահաւոր սկայրարը, պարտականութեան մը առնական ու կորալի շեշտը աւելի հումկու կը խօսէր հիմու իր մ.շ., բան մէկ վախին ու մանուան սոսկաւ ները: Աեղդեց սրան մը իր մ.շ. հոգիին կառագութիւննեւն ու ձեմկաս բները, եւ սիրար ճրայրափ մը իցուն, ալ չկրցաւ մնալ հոտ, իր հօր այդ գերեզմանին մ.շ., եւ հրանեշտ առնելով իր ցածոցի հիւրընկալէն, դուրս երաւ այդ արինոտ սենեկէն, սառացիկ օդի ճամբայրներուն սակէ կարենալ զերագանենելու համար իր անհանաչուած ինքնութիւնը:

Հակառակ իր մեկնումի յօւնքաւթիւններուն, ան զիս կը յօւննար Մբամո պէկի բնակարանին շուրչ: Ներքին անդիմազբելի ոյժ մը զինքը հոն զամուած կը պահէր: Անզամ մը շօշափեց իր գանակը, եւ երբ ալ զիւզն ամբողջ կը նիրէր զիշերուած զիրկը, Աերգո ներս մոտաւ աղային սենեկէն, իոյցաւ զրան, եւ անոր զիզը սեղմելով, ըստ:

— «Այսպիսի զիշեր մըն էր, որ հայրց սպաննեցիր այս սենեկին մ.շ.: Անար արինը բռւ արինովդ կընայ միայն մարրագոտուիլ»:

Եւ առանց ժամանակ տարմէ, որ Մբամո իր ծառաները օգնութեան կոչէր, իր գանակը մշտու էր գաղանին սիրտը, եւ զրէտի այդ փառաւոր զործէն վերչ, դուրս խոյցած էր:

Աերգո ուղղակի իր սունը ուղղուեցաւ: «Վերջին անզամ մըն ալ համբուրեց իր մայրը, իր զրէտինդրութեան զործը պասմեց անոր, եւ այդ վայրէկեանը իրենց շուխուակ կիսանքին բառանեումը եղաւ: Այդ որմն սկսեալ Աերգո սարերու ասպարակը դարձաւ:

\* \* \*

Իր փախուտականի կետնքի օրերուն, որմէր երկո՞ր երե՞ր՝ ասարիներ անեցին, ձևագի անվախութիւնը եւ լիներուն ձերսպեց իր հովանին ու ասպառանարանը եղան: Աերգո կետնքին մեծագոյն մտոր կը իւղի ու ընդհարութեարայ

անցուց։ Եթ անձնուէր ընկերներու կազմուծ պգտիկ խմբակը անդաբատելի դարձած է.ք։ Եւ ամեն անդամուն, երբ յարձակման մը պահուն քանի մը ոստիկաններ կամ բիւրանք կ'իշնային Աէրգօի ու ընկերներուն գնդակներուն տակ, զիւղացիները բաւութեան նոյնազր կը դառնային բիւրունքուն կամ թուրք կառավարութեան համար։ Աէրգօի մայրը այդ զաներէն մէկն է.ք եղած։ Երկար ու անդուր խոշտանգում ներէ զիւրջ բանայի մը խորք սպաննուած է.ք անփեամ, միմյայն Աէրգօի պէս զաւկի մը մայրը եղած ըլլալու բրէական յանցանքին համար։

Աէրգօ, կեանքին մէջ առաջին անգամ ն ըլլալով ա'յնքան իւրունկ զգաց տառապանքին հոգեցունց ակաղակը կուրծքէն ներս, երբ իր մօր սպանութեան լուրը ճանառ իրն։ Եւ որդիական սիրոյ ներոյժ ու անդիմադրելի զգացումէն մզուած, օր մը յանդուզն յարձակում մը զործեց բազարին կը սպավարական չէնքին վրայ, եւ քանի մը նշանաւոր սպաշտանենք սպաննելին զիւրջ, յազեցած վրէժինդրութեան մը զանունակութեամբ նորէն դէպի իր սարերը բարձրացաւ։

Իր անունը սարսափի մշական անդանը կը մտղէ.ք բոլոր անոնց վրայ, որոնց կեանքը կեղծ բումի եւ աւարառութեան նու իրուած է.ք։ Հերտուական բաշազործութիւններու զեղեցիկ փունջ մը բերնէ բերնան ներսութի մը պէս սաբադնուած, Աէրգօի ճակարն շուրջ հիւսած է.ին վաստակի մը, որուն շողերը անթառամ պիտի մ նային աւարող մերունդին մէջ։ Լեռներու այս իշխանը, որուն պարատը անհաներ է.ին, չէր այն արծիներէն, որոնք իրենց մազիլներով կը կարմեն մնանդուկները, իր սապիւական հոգին չէ.ք կրնար ճանդուրժել ալյարներու վրայ զործագրուած անգնութիւններով։ Հարստանարու ածներու, մնշուածներու բարեկամ, ի'նչ ազգի ալ պատկանէ.ին անոնք, իր զրիժառու մեռքը կ'երկնցընէ.ք դէպի բռնաւորները միայն, երկնային պատուհասի մը պէս։ Ամեն տեղ է.ք ինքը, ուր որ բացադ սիրտ մը կար կամ տառապազ ճողի մը, եւ իր ներկայութիւնը կամ դրացնութիւնը մասում ամորած է.ք շրջակայ ժողովուրդներու տառապանքը։ Բնու-

Թեան ծառագարդ տաւարին ողաշառամունքի սուարկան եղող միակ սուրբն էր անիրկա, որ տուանց ի ունկի ու մոմի սպասուլու, անմիջապէս կը լսէր ցաւի մը ազազակը, և արագահաս Առոր Մարգարէ մը աւելի արագ օգնութեան կը հասնէր տկարներուն։ Աէրգո կը զգար իր կեանքին արժէ ըր եւ կ'ուզէր զանի օգտակար ընել բոլոր տնանց, որոնք իրեն պէս հայածական, բայց չէին կրցած թօնափել հարստաճարութեանց լուծը։ Թէ-պէտ զուրկ բաղրենի կեանքի մը բնծայած դիւրութիւններէն, բայց աւելի կը նախընտրէր լեռներու ազատ կեանքը, բան մոխիրի ու արշունքի մէջ թաթխուած հացին պատուար թօնիրի կուշտին, աւելի կը նախընտրէր լեռներու հովանին եւ աստղերու հիւսած լուսաւոր վերարկուն, բան տունի մը ծածրին առկ զառուած էրազի մը լոյսը, որ ամենօքեայ տառապանքի մը եւ սարկութեան անդադրում սարսափներուն վրայ կը պլազայ։ Կեանքին մեծազոյն նոպատակը ազատութիւնը պահնելուն, եւ այդ ազատութիւնը օգտակարապէս զօրձածելուն մէջ կը կայանար իր աշքին։ Քաջութեան եւ անձնուիրութեան մարմնացում, իր կեանքին այդ երկու անբապա գանձերը ի սպաս դրած էր տկարներու, Դաւանց նկատի ունենալու սա պարագան, Թէ նոր յարձակումի ամեն մէկ քայլ, իրեն համուր նոր փորմանք մը, կը իւի ու պայքարի նոր շրջան մը կը բանար իր առ ջնւ։

Բայց ի՞նչ փոյթ իրեն այդ վասնվները։ Եթէ անոնիր զոյտութիւն իսկ չ'ունենային իր կեանքին շուրջ, ինը պիտի ստեղծէր զանոնք իրքեւ իր զոյտութեան պայմանները։ Թրուչունը երգի մը պէտք ունի, իր կեանքը կարենալ ապրելու, ծաղիկին բաժակը ցողի մը կամիրին պէտք ունի եւ արհեի հառազայթի մը, իր նոյրն ու բոյրը հազուելու համար, եւ Աէրգոի կեանքը բոնաւորներու, հարստաճարողներու զէմ մզուած յաղթական պայքարներու պէտք ունէր իր արժէ ըրին մէջ կարենալ մ նալու համար։ Քանի մը անզահներ մահացու կերպով վիրաւորուած էր ինքը այդ բազիսումներուն մէջ։ Տրունչի կամ տկարութեան բառ մ'անզամ չէր լսուած իր բերնէն։ Զէնքի ընկերներէն ումանք խորհուրդ

տուած էին իրեն արտասահման անցնիլ, ապահով կեանք մը ունենալու համար, եւ փախուստի ամեն առաջարկ մնրժած էր Սէրգօ, ուս առարկութեամբ, թէ այդ լեռներէն իրենց բացակայութիւնը բացարձակ ասպարէզ պիտի տար քիւրուրու եւ կառավարական պաշտօնեաներու անսանծ կատաղութեանք, եւ լրաւած զիւղացին էր որ պիտի տաւժէր իրենց այդ վատութեան պատուհասը: Եւ յետոյ, կ'ըսէր.

— Առանց այս լեռներուն, առանց այս ասպետական կոխւներուն ապրիլը անկարելի է ինձի համար, անոնք են, որ զիս կանգուն կը պահեն կեանքի սեմին զրայօ:

Օր մը զերշապէս տեղական կառավարութեան հրահանգ սրբուեցաւ կեղրոնէն այդ վտաճգաւոր մարդուն հաշիւը մարքելու, ինչ զինով որ ալ ըլլայ: Մօռաւոր բազարներէ, զօրագունդեր եկած խոնուած էին: Աշիրէթներու պէկնը, ինքնինքնին ու իրենց մարդիկը իրր կամաւոր տրամադրած էին կառավարութեան: Սէրգօն ողջ կամ մնուած ձեռք գգելու պատիւը, ամենուն մէջ ստեղծած էր մրցումի կատաղի ոզին, մարդորսութեան այդ արշաւանքի միջոցին: Էսու ու բար մարդ կարած էր: Ամեն բլուրներէ ու հովիտներէ հրացաններու շողիւնն էր որ կը փայլէր արևին տակ: Անզամ մը յարձակողները զրու կուտային: Անզամ մը լեռներն ու բարքեր կը զոդային զնդակներու տեղաւարափին տակ. եւ անտառները, զիթխարի զագանեներու կատաղի մռնչիւնին պէս, համազարկի արծազանզները կ'օրօրէին իրենց ստուերներուն տակ: Ու այսուհետեւ, լացի, կատաղութեան, հրացանի մայնելն վերջ, մնութային լուսութիւնն էր, որ կը տիրէր լեռներու կողըին:

Ամեն մարդու բներնին մէջ հրաշալիին մօտեցող պատմութիւն մը կար այդ անհաւատար կոխի մասին, որուն մէջ բազմաթիւ զօրքեր ու բիւրտեր սպաննուած էին, եւ ուրիշ շատեր վիրաւորուած: Քիւրտ պէկերէն մէկը այնպէս հաւատացուցած էր իր մարդերը, թէ Սէրգօ, կախարդական դիւթեանքու մը անխոցնի զարմած էր, եւ թէ ո՛չ մէկ զնդակ կրնար ծակել անցնիլ անոր մարմինը:

Այդ պաշտօնական կրատողի նետապնդումը Ալբգօի փառքին ուղիերբուկը կազմեց: Բանդումի և բռնապեսութեան ոյժերը, խորտակուած ու ամօթապարտ, լիռնէն վար կ'իջնէին, լուելեայն խոստովանելով իրենց պարագութիւնը. և ժողովրդական խաւերու մէջ անզամ մըն ալ տարածելով ու հաւատրը, թէ ճշմարիս յիդափոխականին, ու անմնուելը զէնրի մարդուն դէմ անօգուտ է պայրարի, ինչ ոյժով ալ որ բլլայ: Եւ այդ փայրիկիանէն սկսեալ Աէրգօի զիւդը, ու հարեւան աւանեները սկսան վայելի՝ յարութեական ուպանսվութիւն մը, որուն վնասող ամեն միջադէա անմիջապէս կը լուծուել Ալբգօի երեւումովը. կամ անոր անունու արտաստուած մոզական բառով մը:

Այսուհետեւ, կառավարութիւն կոչսաւ ած խմբակը տեսնելով, թէ իր բռնապետական ոյժը անզօր կը մնայ ազատութեան զինուորին դէմ, զիմենց իր սովորական միջոցներուն, վատութեամբ ու նենզամսութեամբ որսարու համար լիքան ամսէի առիւծը: Բանի մը անզամ ներ պատուիրակ զրկեց Աէրգօի, թէ իրեն կայսերական ներում պիտի շնորհուի, եթէ անմնատուր ըլլայ: Յայց ա՛ն աւելի նախընտրեց լեռներու աննենգ պաշտպանութիւնը, բան Առևլթանական Ներումի մը նենզամիա հովանին, որուն շուրին տակ շատեր՝ կախազանուած էին իրմէ առաջ: Ինը որ հիմա անհայր անմայր կը մնար աշխարհի մէջ, մէկը նենզութեան ու միւսը վատութեան մեռ բռով ազամուած ըլլալով, իրեն համար ծծմայր ունէր միայն լեռը, որ մայրական զիրկն էր բացած, պաշտպանելու համար իր կիանըը, եւ օրօնելու համար կիսատ ու անհանդարս բռւնը հայ յիդափոխականին, որուն միակ գործը ու միակ մտուզբարումն էր տիտանի կռիւը մդել լիեզերուններու եւ կեղեքողներու դէմ: Այդ օրերուն Աէրգօի պայծառ դէմքը ո՛չ երկիւդ մը բռւցուցած էր իր վրայ, եւ ո՛չ ալ յուսահատութեան մը աղոտափայլը: Յաղթականի գուարթախոհութիւնը շնչած էր իր մէջ մարդկային անդոհներու արմատները:

Երկիրն ամրող տարօրինակ յեղաշրջումի մը մէջ կը զանուէր: Կառավարութեան կարդ ու ապրերը փոխուած, մողական զաւագանի մը հարուածով, ազատութեան ու հաւասարութեան բարօն է, որ կը կարդացուէր, բնմերու վրային: Աւ ամեն անկիւնէ յեղափօխականներ ու յեղափօխութեան բարեկամներ ծլած է, ին սունկերու պէս: Երէկուան յետաղիմականներն ու լրանոներն անզամ օրուան կարգէն դուրս մնալ չէ, ին ուզեր: Օսմ. Խանանազրութիւնը, այնքան խարուսիկ ու այնքան ոճազգործ ո՛քրան Համբաւան բէժիմը, կը տօնախմբուէր Առերքերուն կողմէն հրամցուած յուզայօկան համբոյիներով: Խաւազրական զինադադար մը, այդ օրերը, որոնք վազուան եղունք կը վարագութիւն, երէկի համար ցոյց տրուած կեղծաւոր տարաշաւով մը:

Մէրգո, ազատաւթեան գատին համար կուռող յեղափօխականներուն ամենէն վերջինն եղաւ, որ իր լուններու կեանքը թողոց, զալու և հայրենի բանդուած երդիրը շէնցընկւու համար:

Իր զիւղին մէջ վերերեւումը աննշան պատահարի մը պէս անցաւ: Զ՞թողոց, որ ո՞չ մէկ ցոյց ապրեն իրեն համար: Պարզունակ համեստութիւն մը մերձակ շապիկի մը այն կը ծածկի, իր սրուին պիտցազնական արիւթիւնը: Հազիւթանի մը մոնութանկան ոյցելութիւններ վախանակեց, հազիւթիւնը իր երէկի թշուամիներուն հետ, իրբեւ ազատ օսմանցի բանի մը հանդիսաւումներ ունեցաւ, այնու հասնել իր միակ մասզրադումը եղաւ իր հօրենամկան մարած վատարանը շէնցընկւ, և այս պատճառ ով բացարձակապէս մերժած է, որ ուսիկանական պաշտօնի մը առաջարկը, զար բանիցս անդական կառափարութիւնը ըրած է, իրեն:

Աէրգո, որ իր փախտականի օրներուն իր եւ ուրիշներու կեանիրին պահպանութեան կինսամկան զործը միայն նետապրնդած է, մամանակ չէ, տուած իր սրուին, ապրեր ուզգութեամբ մը առաջնորդելու համար իր բայլերը: Բայց, հիմա, որ լիռներէն զար իշուծ, կը սրապաստուէր խոլորովին նոր կենցազի մը, կը տեսնէր, որ բազարներու կամ զիւղի բնա-

կանոն կեանքի մը ընդունակութիւնները իր մէջ կորսուած էին շատոնց։ Տուներն ու փողոցները բանտի մը տպաւորութիւնը կը թողէին իր վրան։ Զինական բաղխումներու, հերոսային ասպատակութեանց, արիւնոտ յաղթանակներու չ'զոյտութիւնը, ապրուած կեանքը չափազանց տափակ, ու միօրինակ ցոյց կուտար իրեն։ Վայրկեաններ կ'ունենար նոյն իսկ, երբ սրտով կ'անիծէր այդ Սահմանադրութիւնը, որ զինքը կը զբկէր իր լեռներէն, ու իր սիրական գէնքերէն։ Բայց շրջակայքի հայերուն այդ օրերը վայելած բաշտիկ անդորրութիւնն ու ազատութիւնը մոռցընել կուտային իրեն կեանքին այդ յանկարծական յեղաշրջումը, եւ անոր յաջորդող ցուրտ, անտանելի միօրինակութիւնը։

Երբ Սահմանադրութեան օրերու զինովի յիմարութիւնները եւ խելխու ալեծփումները դադրեցան, եւ զիւղը վերսկըսաւ իր ստվորական բնականոն կեանքին, բանի մը մտերիմ բարեկամ ներ ըսած էին Աէրզօի։

«Տարիբդ առեր կ'երթաս, չե՞ս խործիր, որ պարտք մը ունիս ծնողքիդ գերեզմանին հանդէպ։ Շէնցուր անոնց տունը, եւ ժառանգներ տուր ազգիդ ու տունիդ։»

Նմանօրինակ Թելադրանքներու տակ, տակաւ առ տակաւ Աէրզօ ալ զգաց իր կուբծքին տակ խլըրտիլը նոր զգացումներու, որոնք մինչեւ այն ատին անձանօթ էին իրեն։ Վառօդի ծուխներով, ու վրէժի կատադութեամբ ուռած սիրտը հոգեթով շունչի մը տակ մարքագործուած, եղած էր տարբեր սէրերու, տարբեր հակումներու խանմարուրքը։ Հիմա արուն կ'արթննար իր մէջ, ո՞չ միայն ինքն իրեն համար, այլ եւ ժառանգական սերնդագործութեան, ընտանիքի յաւերժացման, տունին վերաշինութեան մարզկային բնագդական պէտքերուն համար։ Հոգեկան այդ ներքին փոփոխութիւններու դժենդակ ու միեւնոյն ժամանակ անուշ տրամերգութեան ներկայացումին, Խաչօ դերակատարն էր ու միանգամայն հանդիսատեսը։ Իր հոգիէն բղխող այդ վճիռ տեսարաններուն երազկոտ հանդիսատես, երբեմն, զարհուրանքի ու հիացումի նոպաներէն զգիխած, կը կորսնցընէր կեանքին ու մտածում ներուն Թե-

լը, եւ կը թողուր որ երազանքի մեւերէն շրջգրկուած, տարուրերի երէկի իրականութեան եւ վաղուան անորոշութիւններու անդունդներուն եզերը: Հակամարտ զգացում ներու այդ ճակատագրական պայքարին մէջ, սէրը յաղթանակած էր վերջապէս: Եթէ Աէրգօ, կարենար հոգեբանական վերլուծումի մը ենթարկել իր զգացում ները, եւ զինքը՝ վոթորկող ներքին այդ յուզում ները, շատ շուտով պիտի կրնար տեսնել, թէ իրեն յաղթանակող սէրը նորութիւն մը չէր բնաւ, ուրկէ վախնալու պատճառներ ունենար: Արդէն իր ամրողջ կիանքին ուղղութիւնը այդ զգացումն էր տուած իրեն: Մըսո պէկի սպանութիւնը, իր հօրը հանդէպ ունեցած սիրոյն արդիւնքն էր: Եթէ յարձակեցաւ կառավարութեան պաշտօնեաներու վրայ, իր սպաննուած մօր հանդէպ ունեցած սէրն էր զինքը առաջնորդողը: Եւ իր գիւղին, իր ազգին, եւ իր Հայրենիքին հանդէպ ունեցած սէրը չէ՞ր միթէ, որ զինքը պայրարի ու արիւններու մղեց լեռներուն զլուխը: Հիմա այդ միևնոյն սէրն էր, որ նոր շրջափախութեամբ մը, դուրս կ'ելէր իր ընդհանրական հանգամանքէն, կեդրոնանալու համար, ուրիշ հոգիի մը վրայ, որ Հայրենիքին ու Ազգին մէկ մասնիկն էր, եւ իր մէջ կը խորհրդապատկերէր անոնց յաներժացւմը: Բայց փոփոխութիւնը ա'յնքան անակնունելի ու արագ կերպով տեղի ունեցած էր իր մէջ, որ Աէրգօ ի սկզբան պարզապէս խոռովի զգաց անոր յայտնութենէն:

Տարբերութիւնը սա էր միայն, որ Աէրգօի երէկի սէրէրը համարուիներու պրաթկումին պէս բոցեր կը սփռէին չորս դին, մինչ հիմակուան զգացած սէրը, խնկարութումի մը բաղցրութեամբը կ'արրուցանէր զինքը:

Իր ամուսնական ընկերը ընտրելու համար դժուարութիւն չկրեց բնաւ: Գէնքի ընկերներէն Անպոհի աղջիկը, Նուարդ, որ երբեմն իրենց փախստականի օրերուն, տակուս, ճերմակնելն ու լուրեր բերած էր իրենց, կտրին ու անվախ աղջրեկան մը յանդգնութեամբ, իր նշանածը, եւ բանի մը օր վերջ իր կինը եղաւ:

Առաջին օրէն իակ տիպար ամուսիններ եղան երկուրը,

Մէրգօ եւ Նուարդ, երկուըն ալ զեղեցիկ, դէմքավ ու հոգիով, բարեկազմ՝ մարմինով, ու հոգիով տապիտակոն, կատարելապէս զիրար լրացուցած էին իր զեղեցիկ ամբողջի մը երկու անքառան ու յանկաւոր մասերը: Մէրգօ իր զէնքի ու լեռնային մարդու բռվանդակ անձնուիրութիւնը տրամադրեց իր կը-նոշ, այնպիսի փափուկ ու նրբին կենցաղազիտութեամբ մը, որ կարելի չէր այդպիսի մարդէ մը սպասել: Ինը որ լեռներու գլուխը երշանկութեան մը անխառն ժպիտը չէր կրցած հազնիլ իր վրան, եւ պայրարներու ընթացքին նոյն խոկ մռացած էր յսդումերն ըլլալը, հիմա համակ ժպիտ, համակ յսնգում էր իր տունին մէջ, իրը թէ այդ ժպիտներու անբարպա շտեմաքանը պահած ըլլար միմիրայն իր ապագոյ տունին համար: Եւ Նուարդ իրավէս արժանի էր անոնց: Գուռու ական կեսանքի մէջ անսովոր առնական այդ փափուկ վերաբերումը, իր սիրոյն ու աղասիատանքին ո'յնքան ազնուականօրէն տրուած կենդանութիւնը, ուրիշ աւելի բարձր մնութրուներէ ծծուած առաքինութիւններ էին, որոնք իրենց մանկութիւնը թօթափած, կուզային դիցային աւելքու պէս իրենց ծիածանի թեւերով զրկելու տարերու ծունկին վրայ ձնունդ առած այդ զեղանի կինը: Անզիտակից ու ընազդային մրցում մը զանոննը կը մղէր զիրար զերագանցելու իրենց ամուսնուկան սիրոյն եւ պաշտօնմի նուիրական զործին մէջ: Մէրգօի ընտանեկան ու մարդկային երշանկութիւնը իր պատարումին հասաւ, երբ երկու տարի վերջ Նուարդ աղուորիկ ու կայտառ մանչ մը տուաւ իրեն: Հիմա մօրը մէջ զաւակը եւ զաւկին մէջ մայրն էր որ կը պաշտէր, իրիւ աղբիւրը իր անխառն ու զնիւ երշանկութեան, որ իրեն հրամցուած էր լիռներու ալեծուփ ու փորմանաւոր կենալ թէն վերջ:

Աւա՞զ, ո'րրան կարծ եղան, սակայն, երշանկութեան արդ օրերը, որոնք թիչ մը վերջ պիտի զերեզմանուէին իր աչքերուն եւ կորուսած յիշողութեան խորը...:

Եւրոպական պատերազմը ակասձ էք:

Երկրին մէկ ծայրէն միւսը չարագուշակ փսխութներ ծայր տուած էին: Մատնութեան համբոյրներով եղբայրութիւն ուխտաւորող թուրք ու քիւրտ քերաններ հիմա դժոխիքի մը պէս լորմունք ու մաղթ կը փսխէին Հայերու հասցէին: Եւ ամեն մարդ նոր ջարգերու, նոր աւտրառութիւններու, նոր կոտորածներու անուղողը կ'որոնար: Աէրդօ զգաց, թէ պատուհան մը կախուած կը մնար ցեղին զլխուն վրայ, թէ ահաւոր եւ մահացունչ փոթորիկով մը խմորուած էք երկրին քաղաքական ամբողջ մթնոլորտար:

Իր առաջին մասմամն եղաւ, իր զէնքերն ու սիրական հոգենատորները ուսին առած նորէն լեռ բարձրանալ: Մտածումը իրազործելու պատրաստութեան միջոցին էք, որ զինքը ծերբակալեցին յանկարծ: Չերբակալութեան միջոցին Աէրգօ չուզեց զէնքի ու ինքնուպաշտուպանութեան զիմել, վախինալով որ արյավորով վտանգած կ'ըլլայ իր երկու հրեշտակներուն կեանքը: Հազար կախաղանեներու ոպատրաստ կը զգար ինքինը, բաւական էք որ զինքը ապահովէին, թէ ո եւ է վըտանգ գոյութիւն չ'ունի իր կնոջ ու զաւկին զէմ: Կը հաւատար, թէ եթէ ինք նենզութեան մը զոնք ըլլար իր հօրը պէս, իր գաւակն ալ ի՞ր վրէժը սիսակ լուծէք, եւ զոհին ու դահճաներուն հաշիւը մարդուած պիտի ըլլար օր մը: Եւ զինքը մերբակալողներուն կողմէն այլ ապահովաւթիւնը սուանալէ վերջն էք, որ անմնատուր եղաւ Աէրգօ:

Բանատարկութեան յաջորդ օրն իսկ Աէրգօ իր բանտապահ զինուորներէն իմացաւ, թէ պետական հրամանով Հայերու դէմ ընդհանուր տարագրաւթիւն եւ ջարդ կազմակերպուած է: Աէրգօ կատաղութենէն ինքինը կը կրծէք, բանտարկուած առիւծին պէս, որ իր գառազեղին երկաթները կը ծամէ: Բայց զրութիւնը ծանր էք իրեն համոք. շղթայալազ ու անզէն, ի՞նչ կրծար ընել, բանոփ մը մոռ անկիւնը: Յիշողութեան լուսաւոր վերազարթնումով մը իր հոգիին խորէն իր ամբողջ անյեալ կեանքը հեղեց. աչքին առ ցեւ բերաւ իր

վրէժի գործերը, իր յարմակում ները, իր մարտական բաղ-  
խում ները, իր սիրալի քաջազրութիւնները, իր ներսի  
արժանառոր համբաւը, յիշեց իր կինն ու զաւակը, եւ այդ  
բռպէին իր առշաբ անկարողութիւնը, եւ առաջին անզամ ն  
ըլլալով, իր այսերուն վրայ զգաց արցունին այրող կաթիւ-  
ները; Այդ անկարողութիւնը թունառոր նետի մը որևէ իր  
սրտին մէջ մխուած էր:

Յաջորդ օրը, նոր Թափոր մը կազմուած էր, ու մանա-  
ւանդ նոր բանակ մը, որուն զլուխը կը գանուէին կառավա-  
րական այն պաշտօնեաներն ու Դիւրտ պէյերը, որոնք տա-  
րիներ տաաց ագիտաւոր յարնակում մը գործած էին Աէրգօի  
դէմ, եւ այդ կոիւին մէջ իրենց ընկերներէն շատերը զոհ  
տայէ վերջ, լեռներէն վար իշած էին յաղթուած եւ ամօ-  
թապարտ:

**Թափորին** առջեւէն կը բալէր Աէրգօ, շղթայակապ, ու  
մտրակներու շառաչը մը տակ, երբ ան դէպի իր զիւզը կը  
յառաջանար: **Թափորը** կանգ առաւ զիւզին պատիկ հրապարա-  
կին վրայ, որ ամբողջ զիւզացիները հաւարուած էին զին-  
ուորական հակողութեան տակ:

Հոս պարզուած տեսարանը անկարելի է նկարագրել, իր  
անոելիորէն վայրագ ու զազանային իրականութեանը մէջ: **Արիւնոտ** դէպքեր ու զրուազներ կան Հայկական մարտիրո-  
սութեան այս վերջին սարսափներուն մէջ, որոնք հազիւ կըր-  
նան երեւակայուիլ, եւ զրիչը, նոյն խակ Տանդէի մը դժոխա-  
պատում զրիչը, ինքինքը անկարող պիտի զգար, այդ զըր-  
ուազներուն իսկական, հարսզաւ ու ճշգրիտ նկարագրու-  
թեանը համար:

Այդ հրապարակին վրայ բարտիի ծառի մը կապեցին  
Աէրգօն, եւ անոր աչքին առջեւ սկսան զործագրել անպաշտ-  
պան ժողովուրդին վրայ, սպանութեան եւ մահուան բոլոր  
կերպերը, բոլոր տեսակները: Եւ ամեն անզամուն, երբ կի-  
սամեռ զիւկները բլուբներ կը ծեւացընէին, ամեն անզամ,  
երբ օրհասախաններու խեղզուկ ու աղիողորմ մայնը, սարսա-  
փի եւ տառապանքի շեշտերով բնութեան լոռութիւնը կը սղո-

ցէր, մարդագայլերը Աէրգօի դառնալով, ծաղրանքով մը կ'ըսէին անոր.

— « Տե՛ս, ինչո՞ւ կը սպասես դես: Տե՛ս այս զաները բեզի կը կանչեն, պաշտպանէ զիրենը »:

Եւ թուրի ու մուրի, ուուինի եւ մարակի հարուստներով կը խանգարէին անոր կաշկանդուած, անկարողութեան մատնուած առնականութեան լուր եւ մահատիակ լռութիւնը:

Այդ պատիկ զիւղէն ա՛լ կենդանի մարդ մը չէր մ նացած զրեթէ: Երկար ասրիներէ ի վեր ակամայ զսովուած կատագութիւն մը իր հրէշային դերը կատարած էր անմեղ զրհներուն վրայ, առանց զանազանութիւն մը զնելու տարիքի ու մեռի: Եւ մանդէն բլուր մը, կը մնար նիմա այդ ժրաշան մեղուներու փեղակին մէջ, ուրկէ լացի ու կոծի, կիսամնուներու օրհասական ոննզիւններու հառաշանքն էր որ կը մխար այրած տան մը մօխիրներէն բարձրացող ծուխին պէս:

Աէրգօ, այդ յօշուուած մարմիններու, խորտակուած գանկերու, կոտրուուած ուլորներու եւ բդիտուած միսերու կազման բլուրի կուշախին յանկարծ նշանքց իր կինը, Նուարդ, եւ մստաղատի զաւակը՝ Պահան, իր մօրը զիզին պլլուած: Դերեզմանական ստուերներ երկուրն ալ, ունդննի եկուոր-ներ, որոնց աչքերուն խորը ալ կեանքի նուրբը չ'կայ, այլ միայն մոհուուան ուրեւատնոսիլը: Աէրգօ շարժում մը ըրաւ խորտակելու զինը կաշկանդող կապերը: Դիւային քրքիչ մը զինը շանթահարեց իր անկար ովութեանը մէջ, եւ զառանցանքի պէս մտացնորութեան նոպայ մը հարուածեց զինը: Ալ զրեթէ չ'կրցաւ լսել ո՛չ մէկ բառը դահճապետին, որ կ'ըսէր.

— « Զաները մորթեցինը, ու նիմա բու կնոշդ հարսնիրն է որ պիտի տօնախմբներ: Տե՛ս, ու դուն ալ զուարնացիր մեզի հետ »:

Նախ, իր աչքին առջեւ կառը կառը ըրին Վահանը, չ'ուղելով մէկ հարուածով մը վերջացընել այդ անմեղունակ մտնուկին կեանքը: Այնունետեւ սկսաւ լպիրչ բանաբարումի զործը նուարդի վրայ: Հակառակ կնոշը ներուսական ու ճը-նամամային դիմապրութիւններուն, մերկացուցին զինը, եւ

զազանեները անպատճելու համար ցեղին պատիւր, և Ալբ-  
գօի ու Նուարդի ամօմխածութեան զգացումք, զգայակիրէ զը-  
րութեան մը մասնեցին զինքը իրենց զժոխային կիցիքու  
յագեցումին տակ:

Այդ ամօմապարտ ու գարշարոյք արարողութեան վերջ,  
նախ կարեցին իր ասինքներէն մին, և Ալբգօի բերանը զը-  
նելով, ըսին անոր.

— «Երեք օրերէ ի վեր բան մը չես կերած, ազու մը  
պէս ձձէ կիոզգ սախնքէն, որ բիշ մըն ալ ապրիս, կարենալ  
անոր սառ առանձիք զիսելու համար »:

Այդ պահուն Ալբգօ որ անթարժ բիրերով կը նայէմ ու ար-  
դի զարարումներուն, կարծես բան մը չէր անենիր . . . : ԱՇԽ-  
ԲԱՆ զիթյարի էր ահսարանը, որ իր աշքերը և իր միոքը  
չափագանց պատիկ կը թուէին կարենալ ասենելու և բժբռ-  
նելու համար եղածները: Արդինի՝ անողար, զենենական արա-  
մարզութիւն մը անդի կ'ունենար այդ երեսն նի առիջին հո-  
գիին խորը, ոչ որ ներկաններէն կրնար բժրոնել հոգերանա-  
կան այդ զիժուկը: Դա ի մասն զափազանցօրէն անանացած  
էին՝ այդոքնակ ըմբունումը մը համար, իսկ Ալբգօ անելիօրէն  
զգածուած ու ապառուած էր, կարենալ ասոկնուու համար  
իր աշքին առջեւ սպարզուած նետարանը: Բայց կալանառին  
վրայ յաներաքանական փոփոխութեան մը հետքը զգալի կ'ըլլար  
ամենուն համար: Ալբգօ վայրիկեանէ վայրիկեան կը ծերանար  
իր շղթաններուն, իր վիշտին, և անոտքանին ծանրութեանը  
տակ, և իր մագերը կ'աղերեկէին իր հակատին շուրջ: Կր անո-  
նուէր, թէ նուարդի կրած առանպանմը բուզ, ուս բուզ,  
կ'ուաէր, կը խարսացէր հոկային կետները, որ հիմա կը հա-  
լէր թթուի մէջ գրուած մեասդի մը պէս:

Ու երբ ալ լացերը դադրեցան, երբ ալ արիւնը դոն-  
դողներ կազից զիսկներուն շուրջ, երբ ալ բնաշնչումի սա-  
տանական գործը լրացած էր, ոճրագործներու պիտական ը-  
րամանատարը, իր խօսքը ուզզելով Ալբգօի:

— «Տեսար, ըստ, հիմա ազգիդ, զիւզիդ և ընտանի-  
քից վլուգումը, անսար մեր ոյժին ու կարողութեան չափը:

Ալ այսունեան չ'կայ բան մը, զոր ուզես տեսնել, չ'կայ  
մէկը որ կարենաս պաշտպանել: Ալ այսունեան աչքերուդ աղ  
ովէտք չ'ունիս, բանի որ անոնք աւերակներ ու դիակներ  
պիտի տեսնեն...»:

Եւ դառնալով իրեններուն, բառ.

— «Փորեցէ՞ր այս ձիւադին աչքերը, որպէս զի այսու-  
նեան պիծակները բոյն զնեն անոնց պարագ կապիճներուն  
մէջ, եւ թոգուցէ՞ր, որ երթայ»:

Հրամանը գործադրուած էր անմիջապէս, եւ դաշիճները,  
զու ու երջանիկ, իրենց կողոպուաթի աւարովը բնոնաւոր ար-  
դին խկ հեռացած էին Հայութեան այդ զանարանէն: Ծերու-  
կի մը ոսուները միայն կանգուն կը մնար մարդկային դիակ-  
նակոյունն առ չեւ: Անոր հանուած աչքերուն ակերը արին  
կուլային այդ մարդագոյնին վրայ:

Արին լացող այդ աշազուրկ ծերունին Մէրգօն էր...»:

Չենք զիսեր, որչափ օրեր ստուերը կանգուն մնաց-այդ  
դիակնակոյունն առ չեւ: Բայց երբ յուրիսան տուրերը մկանն  
նեխնել զաներուն դիակները, երբ իր աչքերուն արիւն - արցունքն  
ալ դադրեցաւ, աշազուրկ ծերունին բնազդաբար շարժեցաւ  
անզէն: «Իւսի ո՞ւր կ'երթար, ինքն ալ չէր զիսեր: Աա որոշ  
էր, թէ բան մը չէր յիշեր եղածներէն ու պատահածներէն,  
ո՞չ իր անցեալը, ո՞չ մարդկագոյնը, ո՞չ իր կեսներին ու յիշո-  
ղութեան բայրայումին պարագաները: Աշխարհ սեւ էր իրեն  
համար, եւ ինք՝ աշխարհի առջեւ սեւ տախառկ մը, որուն  
վրային յանկարծ ջնջուած էին կեսներին ու պատմութեան զի-  
քերը: Ինչո՞ւ կ'ապրէ՞ր...: Կեսները իր նպաստակը, աշխարհ  
իր հրապոյը, եւ երկինը իր նույրականութիւնը կտրուսած  
էր ալ իրեն համար: Ալ չկար նոյն խկ փրփուրի կառը մը,  
որով ժետարրուէր: Մարդագոյնի տեսարանին առ չեւ, Մէր-  
գօ կորսնցուցած էր իր մասմելու, զգալու բնականոն վիճա-

կը, եւ իր յիշողութիւնը յաւ խտնապէս գերեզմանուած էր իր մէջ...:

• •

Ո՞վ էր այդ ծերունին, ուրիշէ կուզար: Մէկը չէր զիտեր...: Սա որոշ էր, թէ հիւսիսէն ու հարաւէն զիրար խաչածեւող ու դահիներու մարակին տակ դանդաշող եղերաբախտ արսորականները տեսած էին զինքը, այդ աչազուրկ ծերունին, իրենց անապատի տարազրութեան ճամբաններուն վրայ, եւ մնունողներուն ուզգած իրենց երանիներէն բաժին մըն ալ հանած էին անոր, որովհետեւ երգի մը զուարթ թըրթուացումներէն զատ անէծք մը, բողոք մը, տրոտունչ մը, բաղմանք մը չէր լսուեր իր չորցած շրջներէն:

Եւ տարազիր դժբախտներէն ո՞ր մէկը կրնար երեւակայիլ, թէ այդ զուարթ կարծուած աչազուրկ ծերունիին սիրու զեռ բանի մը օրեր առաջ աշխարհի վրայ չ'երեւակայուած ամենաղժնդակ տառապանքին մրուրն էր բամած: Ո՞վ կրնար երեւակայիլ, թէ իր ժապիտներն ու իր երգին թրթուացումները պարզապէս ծաղիկներն էին, բուսած՝ սիրականներու եւ հարիւրաւոր անմեղ զրոներու արիւնազանգ զերնզմանին վրայ: Ո՞վ կրնար երեւակայիլ, թէ անիկա շրջուն ու կիսակենդանի գերեզմանն էր յաղթափանծ անցեալի մը, եւ յիշողութեանը մէջ անհանակուած, բոսմնելի ոճիրներու...:

Բայց մարգկութիւնը իր զոտումները արտաքին մեւերու վրայ միայն կը հիմնէ, որովհետեւ հոգեկան թափանցողութիւն մը, կեանքի վերլուծում մը չափազանց տոտաններուն է, եւ շատերուն անմատչելի: Հեռաւոր ցամարի մը վրայէն ովկիանոսը դիտող մը, անոր ալեկութիւնները եւ փրփուրները տեսնելու անկարող, իր աչքին առջև տարածուած պիտի զանէ խաղաղ ու հանդարտ մակերես մը միայն: Եւ յետոյ ո՞վ է ըսեր, թէ ամեն երգ ու ամեն ժպիտ զուարթութեան մը, երջանկութեան մը արտայայտութիւնն է եղած: Գաւացի Հայ կնոշ երգը արյունքին աղիովը թրմուած է: Օվու-

կայի նաւածիզներու կը ուսւոր (բյթամէ) տրտունցին մէջ, ուսւ ժողովուրդին ամբողջ տառապանքը կայօ: Ժայիներ կան, որոնք մեռած երջանկութեան մը տառանաբարերն են: Աւ երգեր կան, որոնք աւելի կծու են եւ սառուցիկ բան մենուան ժամորիկները:

Էսուած է, թէ ու մարդ կ'երգէ իր մենութենէն ազատուելու համար. վիշտ մը կամ մաներոյթ մը օրօրելու համարն:

Աչաղուրկ ձերունին չ'ունէք վիշտ մը, զոր ուզէք օրօրել: Իր կորսուած յիշողութիւնը վիշտին, տառապանքին ծընունդ առաջ բոլոր իրայալունութիւնները, ասրաափի ու արիւններու բոլոր գալարում ները անզնիրազարծորէն Թազած էր իր աւերակներուն, իր մոխիրներուն տակ: Եւ հիմա կոյրը իր մենութիւնն էր, որ կը մտրակէք իր երգին թրթռացումներովը. որովհետեւ մինակ էք, միս մինակ, աշխարճի համայնակոն տարածութեան զիրկը երերուն, մութին մէջ ինքն ալ խաւար մը իր միուէ բանադին մէջ: Խաւարային գնացը մը, գերեզմաններով ու դիակներով յուռթի աշխարճի մէջ, ցաւազին է ու խռովքքու: Երգի մը ընկերակցութիւնը, տխուր իր վանկերով, եւ զուարթ՝ իր դայլայլումին մէջ, միուէ համբու ընկերն է, աչազուրկ ձերունիի մը, որ անզիտակցօրէն իր տառապանքը շալկած, գէւպի օտարութենէ օտարութիւն կը տանի իր աննպատակ կեանքին խարխլած թիկորները, յաւ իստենապէս արիւնոտ բողոքի մը պէս:

Ու երգող ձերունին կը բալէ իր աննպատակ կեանքին խելխու զուարթութիւնը պտացընելով անապատի համբաներուն վրայ, իբր անողոք եւ շնական ծաղրը կեանքին ու մահուան, եւ բոլոր այն նուիրական բաններուն, որոնց բարոյական արժէք մը կը բնածայէ արգարութեան անունով պոռնկացած մարդկութիւնը:

Եւ տարագիբներէն ո՞չ մէկը զիտէք, թէ ո՞վ էք այդ ձերունին, եւ ինչէ՞ն շինուած էք իր երգին զուարթութիւնը...:

U.S. 1990

ԱՅՀ ԵՒՈ ամեն մարդ կը ճանչնար զինքը։ Եւ եթէ զիւղին մէջ ամեն մարդ կը խուսափէր իրմէ, պառճառը ա'յն էր որ Ցէ՛ կը վախճային անմէ, եւ Ցէ՛ կը նողկային, իբրև զզուելի, Թունաւար տօդունէ մը։

Արամ, իր դպրոցականի օրերին զերք սպահ մը մտած էր յեղափոխական շարքերու մէջ, եւ նկատուած էր ընկերներու կողմէն, մէկը այն զլիստոր գործիչներէն, որոնք տպատագրութեան գաղափարին հաւատքովը զինուորուած, ուխտած էին հաւատարիմ մնալ իրենց ընդգրկած նուիրական գործին, մերբակալութեան մը ուանուն չ'մատնել յեղափոխական գործնու ակզրունքը, թէ իսկ իրենց կուրծրին վրանց վառէին թուրքական դժոխքը, եւ կամ իրենց զրայիր ծեծէին երկաթէ սաւլի վրայ: Որովհետեւ, գաղափարը, որուն զրօշակիրն ըլլար ուխտաւորած էին յեղափոխական շարքերը, անհատական սեփականութիւն մը չէր, անփիկա տառապող ազգին նուիրական աւանդն էր, զանուածներուն սրբազն կրտակը ապրող սկրունդներու համար:

Արամ, սակայն, զուրկ էր գտնուելը առնական նկարագրի մը այն առողջ զիծերէն, որնը յեղափախական առաքեալին պիտի տային դիմացկուն, խիզայի և՛ հումոր ու մեղքունքով գօրաւոր, անխարդախ ըլլալու առարինութիւնը։ Անիկան ի սկզբան այդ փշուտ ճամբուն մէջ մտած էր սուկ ժամանցի համար, ունուական կեռանքի մը առաջամ միօրինակութիւնը։

սպառնելու համար։ Յաջողած էր գտնել իր նոր կեանքին մէջ տժմնն ինչ որ կ'ուզէր ունենալ։ Տիրական դիրք մը ընկերներուն եւ գիւղացիներուն հանդէպ։ Արտասահմանէն զէպի ներս սպրդող գործիչներու խորհրդաւոր երեւումը իրենց գիւղի նեղ շրջանակին մէջ, անոնց նետ տեսակցելու իր առանձնաշնորհումը, այդ դիրքին տուած էին բացատիկ հանգամանք մը։

Երկար չ'աեւեց այդ կեանցը։ Արամ սկսաւ ծանծրանալ։ Յեղափոխականի հաւատոքը, իր կողմէն, բռնաւոր թաթի մը պէս կը սեղմէր իր կուրծքը, եւ այդ ոյ յիմար զաղափարին տակ իր անձնական անկախութիւնը կորոնցընելու մղաւանջը չէր կրնար հաշանցընել իր տիրելու հակում ներուն նետ։ Վայրկեանէ վայրկեան այդ նեղ շրջանակին, յեղափոխական զաղափարի այդ ստրկութենէն ինքինը մերքազատելու հնհընուրն էր որ իր մտածում ներուն առանցքը կը կազմէր։

Եւ այդ փափարուած, ոգեկոչուած առիթը չ'ուշացաւ։

Մհեր, սահմանագլուխէն անցած, քիւրտի զգեստով մը գիւղէ գիւղ կը շրջէր շարքերուն հաղորդելու համար կարեւոր յանձնաբարութիւններ, մօտաւոր յեղափոխական շարժումի մը պատրաստութեան համար։ Մուշի զաշորին արիւնաբամ կեանցը ուրիշ կերպով դարմանելու միջոց չ'կար այլ եւս։ Բոլոր դիմում ները, բաղրի բոլոր խաղաղ ցոյցերն ու միջոցները սպասուծ էին առանց դրական արդիւնքի։ Եւրոպա կ'ուզէր կամաւ կոյր ձևանալ թուրքական գաղանութիւններու հանդէպ, յիւանագիտական ներդաշնակութեան շնական բարձին վրայ։

Արամ այդ գիշեր տուն կը դառնար Մհերի ստրած ժողովէն, բոլորովին տարբեր մտածում ներով։ Շարժումը պիտի պայմէր ուսումնի մը պէս։ Խո նչ օգուտ իրեն։ Արհաւիրը ու տառապանքի այդ սեւ անապատին մէջ, կ'ուզէր ովասիս մը ըլլալ ինքը, օրացընել իր տիրական դիրքը, եւ օգոտիկ զիտնալ ամենէն պատեհութիւններէն, իր անձնական նկատում ներուն համար։

Արամ պահ մը կանգ առաւ փողոցին մէջ, ստուերի մը պէս, որ կը սոսկայ մութին մէջ յառաջանալէ: Շուները մերթ ընդ մերթ կը հաւէին տեսակ մը \*կաղկանձիւնով, որ զժբախտութեան մը յայտաբար նշանը կը նկատուի զիւղացիներուն համար:

Վայրկեանները երթեւ ն տարիներու գործը կը կատարեն: Արամի վարանումի այդ մէկ վայրկեանին դիւային խորհուրդ մը շանթի մը պէս յանկարծ ակօտած էր իր միտքը: Շարժեցաւ տեղէն, եւ մութին մէջէն դիտող մը, պիտի տեսնէր, թէ Արամ իր տունին ուղղութենէն տարերը ճամբու մը կը հետեւէր: Կանգ առաւ շէնրի մը առջեւ, որ զիւղական տուներու տեսքը չ'ունէր: Ձեռքը գրան երկընցընելէ առաջ վայրկեան մը խորհնեցաւ, ու իր վճիռը արժակած մարդու մը խիզախութեամբ ափ առաւ դրան զարթուցիչը . . . :

Սակարկութիւնը լմնցած էր Գայմազամին հետ, ու հիմա զիւղը իր զիշերային խաղաղութիւնը կորուսած, պատերազմական դաշտի մը երեւոյնը հազած էր: Զօրքեր ու ոստիկաններ պաշարած էին Մհերի բնակած տունը: Եւ որովհետեւ այս վերջինը չէր ուզած անմնատուր ըլլալ, տնեցիները դուրս հանելէ վերջ, յարձակումը մկանած էր տունին վրայ: Երկու կողմէն մզուած կռիւը հաւասարապէս կատաղի էր: Հրացաններու համազարկը, վիրաւոր զօրքերուն կաղկանձիւնը, կատաղի ու մոլուանդ ոստիկաններուն ունոցը զիւղին մէջ ստեղծեր էին զարհուրելի վիճակ մը: Ամեն տուններէ, խաւարով մը պատանքուած, ողբի ու կոծի մայներ կը լըսուէին, ամեն բերնէ սեւ հառալանը մը դուրս կուգար. վազր զիւղին մէջ զործուելիք վայրազութիւններուն եւ մերրակալութիւններուն մտածումն խոկ շատերուն վրայ մահուան բրտախինքն էր մազած: Բնկերներէն ոմանը, մութէն ու շփոթէն օգուտ բաղելով, զիւղէն կը փախէին, երբ անդին Մհեր ու իր հետ գտնուած բանի մը բացերը, իրենց յանկարծական պաշարումին մէջ, տեսնելով իրենց վնդակներուն սփռած մահերը, եւ նկատելով որ իրենց փամիկուշաները ալ մօտ են հատունելու, հրդեհ ճգիցին իրենց տանը մէջ, եւ բացերուն

խորէն իսկ իրենց պայքարը մզնցին, մինչեւ որ այլ եւս բռցերը լափեցին զիրենք:

Արամ, Դայմագամի կողըին կանգնած, զիսեց այդ դժոխքը, զոր իր մատնութիւնը տօնեղծեց: Բայց Թուրք պաշտօնեան շատ զո՞ն չ'մնաց կորիւի արդիւնքէն: Իր զօրքերէն շատեր սպաննուած էին, ու ատոր վոխարէն, վոխանակ ողջ յեղափոխականներու, ամ մը մոխիր միայն պիտի կրնար զըրկել իր պիտուրուն: Կառագարութիւնը այնուհետեւ իր բոլոր կատաղութիւնը Թափեց զիւղացիններուն վրայ, բանտերը լեցուեցան, եւ Արամի վկայութիւնը անոնց վրայ զլորեց դատապարտութեան բարը:

\* \*

Դիւդին մէջ մէկը միայն կար, առեղծուածային դէմք մը, զօր զիւղացինները յիմար կը նկատէին, եւ Թուրքերը տերվիչ, բառ մը, որ իրենց համար փիլիսոփայի իմաստը ունի: Այդ մարդը Կահրամն էր: Դպրոց ու աշխարհք տեսած միտք մը, բարէ բար զարնուած զրկումի ճամբուն վրայ ըսկեստիկ մը եղած էր: Չէր հաւատար ո՛չ կեանքին, ո՛չ աշխարհի, ո՛չ երկինքի: Աչնչութեան ազօտ ճառագայթ մը ինքն ալ զինքը շրջապատող ոչնչութիւններուն մէջ: Կեանքը իրեն համար կորուսած էր նպատակը, հաւատքը իր աստուածը, յոյսը՝ իր երազները: Թուրք պաշտօնեաններ իրեն հետ կը խօսէին ժամանցի համար: Բան մը չ'կար աշխարհի մէջ, որուն համար սարդոնական ժպիտ մը, ծաղը մը չ'ունենար իր շրմներուն վրայ:

Զերբակալութիւններու միջոցին իրեն մօտեցող, զինքը անհանգիստ ընող մը չէր եղած: «Անիկա ո՛չ ազգ զիտէ, եւ ո՛չ ալ հայրենիր կը ճանչնայ, յեղափոխական մը կարենալ ըլլալու համար» ըստ էին կառագարութեան պաշտօնեանները իր մասին: Զերբակալուողներու կրած չարչարանքը, եւ անոնց պարագաններուն տառապանքն ու Թափած արցունըներն անգամ չ'ազեցին իր սրտին: Ընդհակառակն, երբ ոստիկան-

նմբը քաշուեցան գիւղէն, եւ երբ ամեն մարդ, իր զուռը փակած, իր մտուելը կամ մերասկալուածը կ'ողբար, Կանրամ, սկեպտիկի անտարբերութեամբը մօտեցաւ այլուած ատնիք աւերակներուն, որոնց տար մօխիրներուն մէջ դեռ Խաղուած կը մնային հայ կտրիմներուն դիակները, երկա՞ր նայեցաւ մահուան գործին վրայ, իր միարամը որոշաց անոր խարճուրդին առեղծուածը, եւ ինքնիրենը մննախուած.

«Չեմ գիտեմ, թէ մարդկութիւնը ինչո՞ւ դեռ հաշտուած չէ մահուան ու անոր գաղափարին հետ: Պիտի զայ արգեօք օք մը, երբ մենք մեր մեռելներու գաղաղին հետևինք այն ուրախութեամբ, զոր հարսնեւորները կ'ունենան պրակի մը պահուն: Աշխարհ գերեզմաննոց մըն է, որուն իր պարարը պիտի վհարէ ամեն մարդ: Ինանքերը արեւներ են, որոնց պաշտօնն է երկար օք մը լուսաւորն միայն ու երթալ թաղուիլ հողին մէջ, ուրիշ օք մը նորէն ծագելու համար:

«Կուլան, եւ ինչո՞ւ: Արցունքները բաւական ոյժ չ'ունին մնուած ու հողին տակ Խաղուած սերմը բուսցընմտ: Բնութիւնը իր գործը պիտի կատարէ, եւ առանց մեր արցունքին ալ այդ մերմը նորէն պիտի ծաղկի մարը չ'մտնոյ արեւներու տակ:

«Արցունքները կը բծաւորնն ընտեսան վարդերուն կարմիրը, որ հիմա սեւ կ'երեւի, որովհետեւ սուզը մարդկային տեսողութիւնն է պղտորած: Անոր համար մարդիկ մահուան սեւ կոծը կը լսեն հոն, ուր մշտածին ու յարափափոխ կեանքի մը ծնունդընն օրօրները կ'երգուին:

«Մարդ աշխարհի ազրիւսին վրայ ծլած ծաղիկ մըն է, իր միօրինակ տեւականութիւնը սոսկ փոշի մը պիտի աւելցընէք աշխարհի տիղմին վրայ: Թողէք, որ ան հրամեշտ տայ ունայնութեան այս հովիտին, իրեւ լոյսի նոր հասագայթ մը, իրեւ նոր ծաղկերուրում մը կրկին վերագառնալու համար մեր հորիզոններուն վրայ...»:

Եւ այս լոին մննախուած վարչին դամբանականը եղաւ. Մհերի եւ իր ընկերներուն:



### Տարիներ անցան:

Արամ իր գերին մէջն էր շարունակ: Անոր դիմակը պատրուած էր Մհերի մատնութեան իրիկունն իսկ: Եւ մասնիչը, արճամարճուած ու անխօսուած ամսներէն, այլ եւս կառավարական պաշտօնեայ մը դարձած էր: Բռնաւորի մը պէս, որ կորսնցընմելիք բան մը չ'ունի այլ եւս, եւ միայն իր տիրականութեանն ու հաճոյրին կը հետամտի, մատնութեան ըստ սոնալիքով անարեկած էր շրջակայրի հայ բնակչութիւնը, եւ շատերուն բայրարման պատճառ դարձած: Մինչեւ հոգիին խորը վիրաւորուած երիտասարդութիւնը երկու անգամ մահափառն կատարած էր իր վրան, բայց Արամ իր ռուած վէրքերէն բուժուած էր, եւ այդ մահափորձները վնասակար արդիւնք միայն տուած էին հայ բնակչութեան համար: Ու նոր մերքակարութիւններով, նոր բանտարկութիւններով տուապանը կը մշտնչնասուորուէր զիւլերուն ծոցը: Եւ երբ Թուրք սահմանագրութեան խարուսիկ ազատութեան օրերը հասան, Արամ կերպով մը յաջողած էր իր կաշին ազատել արզարութեան վրէժինդրութենէն, անգամ մըն ալ իր վրայ հագնելով կեղծ յեղափոխականի շապիկը:

Վահրամ հնգնոտ ժպիտով մը նայեցաւ շուրջի իրադարձութիւններուն, ու Արամի մեւափոխութեամբ, որուն կեղծ ազատականութեան դիմակը շինուած էր կուսակցական մրցակցութեան մեռքով: Վահրամ բանէ մը չ'էր ազդուած, որովհետեւ հաւատը չ'ունէր բանի մը վրայ: Բոլոր անցած դարձաները իրեն համար Թասերախաղի մը յաջորդական տեսարաններն էին: Հանդիսանեսի մը պէս կը նայէր անոնց վըրայ, ու առանց տպաւորուելու, իր հնգնոտ ժպիտը միշտ շրջներուն վրայ, կ'երջար առանձնանալու իր ի որհրդաւոր մանութեան զիրկը, որուն սեմէն ներս կը սպրդէր իր զոյւածինը անձայն, անշշուկ:

Յանկարծ վրայ հասան աղէտրին օրերը: Արամ դժուարութիւն մը չ'կրց իր դիմակը պատուիու, իր կեղծ յեղակ ու

խականի շապիկը մերկանալու համար: Գիւղին տղամարդերու կարաւանը կոտորուած էր զիւղի սահմաններուն վրայ: Անպաշտպան կիներու եւ աղջիկներու Թափօրը կը յառաջանար դէպի անծանօթ, անանուն մաճը: Թուրք ոճազործութեան տպերասան Թափը տարօրինակ զգացում մը ստեղծած էր Վահճամի մէջ: Սկեսրուկութիւնը խորակուած էր իր մէջ, եւ կիներու եւ մանուկներու պառապանքի աղաղակը, օրհաս սկաններու մահաբայր հառաջանքը ջնջած էին իր շրթներուն վրայէն իր սովորական հեզնոտ ժպիտին հետքերը: Եւ համատարած մաճը իր մէջ արթնցուցած էր մարդկային խռովքը, եւ պժգանքը Թուրք զազանութիւններու դէմ: Ու առաջին անգամն ըլլալով ժիւռոր ոստիկաններու ընկերացող մատնիչ Արամին տեսրը կատաղութեան եւ վր'ժի զգացումը բռւցուցած էր իր մէջ: Հիմա միայն, երբ իր աչքին առջեւ կը տեսնէր սովատանջ եւ լկուած անմեղութեան այդ արհաւրոտ տեսարանը, չէր կրնար անտարերի աչքով մը նայիլ այդ անանուն ոճիրներուն վրայ, որոնց տեսրը միայն բաւական էր ընդվզումի շարժումը ստեղծելու բար սրաւերուն խորը:

Եղերաբախտ հայուհիներու Թափօրը, ոստիկաններու ըստիպումին տակ, հարկադրուեցաւ վոխել իր համբան, եւ դէպի լեռ բարձրանալ: Վահճամ ու չ'կրցաւ համբերել եղեռնին անազնութեանը: Ոստիկանները գործի սկսած էին: Մեր ու հիւանդկախ կիներն ու մանուկները կապուեցան ծաւերուն, խիտ խիտ: Եւ երբ ոստիկ մնապետը հրաման ըրաւ Արամի, որ բռնկցընէ այդ մահապարտներու զգեստները, անսառ ի հրդեհին մէջ այրենու համար զիրենք, Վահճամ, իր սոսկումներին անպեկ, փակեց աչքերը, ծածկելու համար իր արցունքը, եւ չ'տեսնելու համար բռնկցուած դժոխքը, ու կերպով մը խոյս տալով այդ տանշանարանէն, զնաց սողոսկիլ լերան կուշտը ցցուող ժայռին քարտուիլերէն մէկուն մէջ: Ոստիկանութիւնը հակառակ իր փնտուուքին, չ'կրցաւ հետքը գտնել տերդիշին, որ այնքան մօա էր իրենց, եւ հոգեցունց զարհուրանքով մը մտիկ կ'ընէր բացերուն մէջ խեղդուող հայ կիներու ողբ ու կոծը: Իր փախտականի կայրին

մէջ հոգիին խորէն անիծեց Արամը, այդ զազրելի մատնիչը, որ թուրքի մը ունաւ աշբերութեամբ իր ազգակից քոյրերու մարգագոհին խարոյին էր բռնկցուցած:

Վահրամ, նոր մայնիք լսեց իր զիխուն վերեւ, ժայռի կառւրին վրայ: Մահիկ ըրաւ ուշապրութեամբ.

— « Դաւանան, կ'ըսէք ոստիկանապետք Արամին, զուն բռն կրցած ծառայութիւնդ մատուցիր մեր կառավարութեան: Աէ պէտք չ'ունինք լեզի, բանի որ ալ հայ ու յեղափոխական չէ մ նացած աշխարհի վրայ: Բայց չը մի որ հայ մըն ես դուն ալ...: Բայց բեզի կը խնայինք տառապանքը այն բացերուն, զոր զուն վառեցիր բռնազնիցներուդ բնաջնջումին համար »:

Եւ դաւնալով միւսներուն, բառ անոնց.

— « Աս ժայռէն վար նետեցէք այս շունը... »:



Վահրամ իր նարատոցին խորէն լսեց խուլ աղաղակ մը, եւ մարմինի մը գարնուիլը ժայռի կողերուն...:

Յաջորդ առակօտուն էր: Դեռ ճրդեհը կը վառէք ժայռին կատարը: Մարգկային տառապանքը դադարած էր աղաղակնէ. մահճ փակած էր ամենուն բնբանը, եւ բոյը լափած էր սիրուերը: Գլուխը զարս երկարեց նարատոցի մէկ պատկռած քէն, եւ առաջին ակնարկին տեսաւ Արամի մարմինը ժայռի կողերէն կախուած, եւ արծիւներ, որոնք անոր աչքը կը փորէին:

Եւ առաջին անգամն ըլլալով, Վահրամ տեսու, Արամի սատակումին մէջ, արգարութեան գերազոյն զօրծը. մոոցաւ պահ մը երէկի սարսափներն ու մահերը, մատնիչին արմանի մահին զզածուած, ծնրադրեց հոգիով իր կորուսած հաւատը մին սեղանին աւշեւ, եւ իր շրթներովը արտասանեց.

— « Պահար բեզ, Աստուած... »:



## ՀՈՂԻՆ ԶԱՅՆԸ

ՇՈՒԴԵՆԱԼԻՔ կը սուրաբ Միջերկրականի ծոցը, իր երկու կողերուն և զերքն ի վեր փրփութներու մերմակ ծաղիկներ բուսցընելով։

Անցորդներու հոծ բազմութիւն մը, կամբջակին վրայ կանգնած, հիացիկ նայուածքով մը կը դիտէ ծովը, որ իր զբուխտ ծալբերովը կը վէավէտի, եւ իր կապոյտ շղարշէ թեւերը բացած կը թռչուտի կարծես ջուրերու անապատին վրայ։ Մերթ աչքերը նայուածքի զուգահեռականութեամբ մը կ'երկարին, ծովուն վրայէն, դէպի աւելի. հնուուն, հնտեւելու համար, հորիզոնի սառւերներու անորոշութեան մէջէն, առազաստանաւերը, որոնք մոլորած արագիլներու պէս կը յառաջանան, իրենց թեւերը պարզած նոզին։ Կղզիներու տարածուն մարմինը, օիթենինիներով ու թաւ կանաչութեամբ մը եզերուած, հիացումի մայիսներ կը բուսցընէ ցամարին կարօտակիզումով տրորուած աչքերուն խորը։

Պիտի կարծուէր, թէ նաւը տապանակ մըն էր, որ իր գրկին վրայ կը կրէր բիւրեղ սէրերու, վճիտ երջանկութիւններու հմայյովն ու առինմուռովը հիրճուայած հարսնեւուններ, որոնց կեանքին վրայ ցաւի ու տառապանքի սեւ զիշեր մը իշած չ'ըլլար, եթէ այդ երջանիկ բազմութեան մէջ սեւ ու-մռայլ կէտ մը դիտողին աչքին չ'զարնէր։

Մերունի մըն էր անիկա:

Ամբողջ մամրորզութեան միջոցին, բնութեան ո՞չ մէկ

հրապոյրէն ազդուած էր, ո՞չ արեւալոյսի այն հրաշափառ խտղումներէն, որոնք բիւրաւոր գոյներ կը հազնէին Փըր փուրներուն զիրկը, ուր ծիածաններ կը յօրինէին, ո՞չ հեռաւոր ավերու մորնութիւններէն, և ո՞չ ալ նուրին նուազայումբին դաշնական եղանակներէն, որոնք ծալօւն ծփանըները կ'օրորէին: Իր դէմքը տխուր էր մամուռ կապած զիշերի զմանի պէս, տխուր՝ փաթորկու մում զիշերի մը նման, իրը թէ սնանկացած իտէալի մը, մարած նրազի մը կամ քանդուած հաւատքի մը կմախըն եղած ըլլար:

Իր զեղցկական, գաւառաշիի տարագէն դասելով Ասրբերդի կողմերէն կրւզար ծերուկը, իր հետոն ունենալով Թռնիկը:

Զարտուղութիւնները, ուր որ ալ ըլլան, մաշնաւոր ինք-նայակաւթեան մը ցուցալրութիւններն են, որոնք հանրային ուշագրւութիւնը իրնոյ վրայ հրաւիրելու արքակարգ ոյժը ունին: Այդ զարտուղութիւնները նշաններն են կամ զօրաւոր նկարուգրի մը, և կամ անանուն վիշտերու, որոնց փորած անդունդը անտեսանելի յատակով մը եղերուած է:

Մերուին դէմքը զիս լրեն կը քաշէ: Հայ մըն է ինքը, Աւետ ամու: Կը խօսիմ իրեն հետ: Եղ չանամ իր սրտի զերծոմանին վրայ ժպիտ մը բուոցընել, բայց իմ շանքերը ապարդիւն կը մնան: Շարացուան մը մնը ճամբորդութեան միջոցին իմ շուրջը ծովին վրայ ու երկինքին երեւը տեսայ երշանիկ փոփոխութիւններու շարունակական հանգոյցներ, ժըրութիւններ, որոնք կը մարէին նորէն ծագելու համար, ալիքի ժանեակներ, որոնք կը խորտակուէին նորէն հիւսունելու համար, առողեր որոնք կը ծագէին, նորէն մարը մօնելու համար, վերջապէս երգեր, որոնք կը թրմուային նորէն լուս-թեան զատապարսուելու համար, բայց Աւետ ամուի դէմքը մնայ ու մնաց անխոփոխելի՝ կբանիթ ժարախն պէս, զոր կայծակն անզամ չ'կրնար ակօշել, անփոփոխելի՝ իր նայուածքը, ուրիշ: յաւահառութիւնը կը կաթի, դէմքն ու սիւտը, որ մարած արեւէի մը տպաւորութիւնը կը թոգուն վը-բայ:

Մեր առաջին հանդիպումին կը զգուշանամ զինքը հարցափորձելէ, զախնալով մէ մի՛ զուցէ: յմ հետաքրքրութիւնս պառէ իր զիշտին երակները, եւ խեղգէ զինքը տառապանքին կարմիր ծիրաններով: Բայց հետաքրքրութիւնը զիս կը կրծէր, կ'ուզէի կարգալ իր հոգիին նշանագրերը, մօտենալ անոր լուռ եւ անփոփոխելի տառապանքի տկիրուն: Վերջապէս առաւօտ մը կը մօտենամ իրեն ծիշդ ա՛յն երկիւղովն ու սարսուռովը, որով բշմագետ մը պիտի մօտենար կայծակնար մենենի մը աստուածներու սեղանին:

— «Աւետ ամու, կ'ըսեմ իրեն, ի՞նչ ունիս, ինչո՞ւ չես վայելեր զեղեցիկ օրերու ծովային համբորդութեան մը հրապոյրները: Եթէ ցաւ մը ունիս՝ ծովը թափէ, եւ ուրախ զուարթ եղիր սա չուրչիններուդ պէս»:

Մերուկը արգանատանքով մը նայեցաւ վրաս, ժամփու մը բաւացաց իր չորյած այտերուն վրայ, զերազոյն հեզեւութեան մը ժպիտը, որ փոթորկի ու անձրեւու օրերուն ծազող արեւին կը նմանէր, քանի որ այդ ժպիտին կ'ընկերանար ոչքերուն խորէն ծրող արցուները, ու խորունկ հառաջանքէ մը վերջ, քիչ մ'աւելի մօտեցաւ ինձի, ու ըստ.

— «Ծզա՞ն, մեր մէջ ուրախութեան ակները ցամքած են, ու արժատները չորշած: Տեսե՞ր ես ծառ մը, որուն չորշած արմատներուն վրայ ծազիկ մը, կանաչ մը բուսնի: Եօնանասուն եւ ութ տարիներ ապրեր եմ աշխարհիս վրայ, ու ամեն օր մանը միայն մեր դուռը ափ առաւ մեր կեանքերուն, մաք ուրախութեան այզեկութքին համար: Ամեն տարի դազագներ գուրս ելան զուռնէս, եւ ամեն տարի սառների մը սկս մօռելաթափօրներու հետեւեցայ զէպի զերեզման: Զաւակ մը ու թոռ մը մեային ինձի: Լեւոն ինձի նետ է նոս, ու գաւակս Ամերիկա, երկար տառնէ ի վեր: Տառապանքը, տըզքուկի մը պէս ծծեց երակներուս արիւնը, հոգիիս ժպիտները, եւ մաղձին լեղին խմեցի միայն: Ի՞նչ կ'արժէ այս ծովը մար ծո-

վերուն բաղդատմամբ։ Այդ ծովերը մեր սրտերուն մէջն են, մեր լացերէն, մեր արիւններէն շինուած, և մեր հառնչանքները աւելի կատաղի էին քան այս ծովերուն փոթորիկները։ Հազար անգամ ուզեցի որ կեանքիս ի արխլած նաւը ընկզմէր ու անյունզուէր մեր լիսներու կողերուն զարնուելով, բանի որ մեր ճա բրւն եզերը լուսաւորող փարու մ'ալ չկար, բայց մահը, այդ ազատարար ու համայնակներ զազանը բանի մէջ անգամ ներ եկաւ հոտուըսայ զիս, չոչափեց միսնըս, ու հեռացաւ զնոյ, իմ մէջն չ'զանելով զոհացուցիչ սնունդ մը իրեն համար։ Ուզեցի մինչեւ վերջին օրս, այդ ծովերուն մ'աջ լողալ, բանի որ սակաւին արշունը ունէի աչքերուս մ'աջ, բայց վերջապէս զաւկի սէրը յաղթեց Հայրենիքի սիրոյն ու զիս արշունը լ բաժեց իմ աւուապանը աշխարհէս, իմ զէւղէս, իմ զերեզմաններէս, խից զիս իմ հողէս, արմատէն փրցուած կաղնիի մը պէս, և հիմա կեանքիս խլեակը զրկած իմ զարաւոր ցաւիս ու առաւապանշիս նետ զէպի օսարութիւն, զէպի Ամսերիկա կ'երթամ վերջին անգամ զանէ զէւակս համբուրելու համար...։ Տղա՛ս, չեմ ուզեր, որ իմ կեանքս ապրիս, բայց միեւնոյն ժամանակ չեմ ալ ուզեր, որ օտարներ փորձն զարդար' առաւապանը փշեննենը, օսար ծաղիկներով, կամ բոնազբոսիկ զուարթութիւնով մը։ Իմ կեանքիս բայսկին պարագւութիւնը, լիցուն է միայն այն մբուրեներով, զոր հոն բամած է, խակ ողկոյզի մը հիւթին պէս, տունիս ու հայրենիքիս առաւապանը, իբ արիւնոտ մեռերով։

Մերուէը ինձի հետ խօսած միջոյն, դիտեցի, որ բանից հրամաններ կ'արձակէր իբ թուան, և ամեն անգամուն պառուէր մըն էր միայն տուածը։

— Եւս՛ ն, հոգ առը ծրաբին։

Մեջուկն ու ես, սփինքսի մը պէս լուս էինք զէմ զիմայ։ Կատմուած ողբերգութիւնը անշամ մըն ալ զզրզած էր երկութիւս ալ։ Միեւնոյն հզգեկան առաւապանըն էր որ հազար էինք մեր վրայ, սա առբերութեամբ միայն, որ ծերուկին առաւապանը զազաղի մը ան ծածկոցն էր եղած իր վրան, մինչ իմս, զեռ իբ վրան կը կրէր յոյսի ու կեանքի։

ասողերուն նշողում ները, անօրոց բայց ո՞չ անյոյս ապագայի  
մը ժամբաները լուսաւորելու հայար:

\* \*

**Մատածումս երազանքի մը կարմիր հորիզոնը կը բանար  
իմ առջևս:** Կ'երեւակայէի հազարաւորենք, Աւետ ամուին  
նման, որոնք այց ծովերը կը ճեղքէին շարջէ շարաթ, տար-  
ուէ տարի, որոնք իրենց յայտնի կամ անանոն ցաւերը շալ-  
կած, ու իրենց արյունքին աղին խառնելով ծովին ու ով-  
կիանոսին, դէպի օտարութիւն, դէպի Ամերիկա կ'երթային,  
ոտն իրենց աչքերը փակելու հայար: Եւ ինքնիրենու կ'ըսէի.

— «Միթէ մարձ՞ր է Հայրենիքի հողին մայնըծ:

**Խորուրդիս փոթորկումին մէջ,** ոլ անկարելի եղած էր  
ինծի համար նստիլ տեղ մը, ու բնութիւնը դիտել: Մերւէկին  
հոգէախտութենէն վարակուած էի: Բայց ամսն անզամ, իմ  
երթեւեկներուս միջոցին, երբ կը տնսնէի Լեւոնին ոտքի ել-  
նելը, անոր պատանեկան, անհանդարա շարժումին համընթաց,  
կը լսէի ձերուկին պատուէրը:

— «Լեւո՞ն, հոգ աար ծրարին օ:

**Եւ, ակամայ,** ու շաղրութիւնս այս անզամ դէպի այն  
կողմը գարգաւ:

**Աւետ ամու,** եւ Թոռը գոյրեր չ'ունէին իրենց հետ:

**Խուրծ մը միայն կար,** ուր զրած էին իրենց բանի մը օր-  
ուան պաշարը, եւ անոր մօտ պատրուտած շորերու մէջ փաթ-  
ոււած ծրար մը, որուն վրայ ա'յնքան կը գուրզուրար Աւետ  
ամու:

**Այդքա՞ն չերմեռանդ հոգացողութեան սակ անպատճառ**  
գաղտնիք մը կայ, կ'ըսէի ինքնիրենու:

**Եւ կը խորհիմ,** թէ այդ պաշտուած ծրարին մէջ պահ-  
ուած կար կամ Աւետ ամուի զրամական հարստութիւնը, եւ  
կամ մաքսատուներու հսկողութենէն փախցուած Թանկարժէր  
հնութիւն մը: Որովհետեւ այդ ծրարին պահպանութեան ան-  
միշական պէտքէն էր, որ կը ծնէր, թէ՛ ծերուկին անդադրու

իշովքը, եւ թէ՛ իր Թոռան մանկական վայելը՝ մը զրկումը:

Վերջին օրը, երբ մեր նաւը Մարտիլիոյ ափերուն կը մօտենար, երբ ամեն մարդ գոհունակութեամբ իր գոյրերը կը հաւաքէր վայրիեան մը առաջ դէպի ցամաք նեստելու համար, Աւետ ամու, մէկ խօսք, մէկ պատուէր, մէկ ճրաման միայն տելէր իր Թոռան:

— «Լեւո՞ն, հոգ տար ծրարին ս:

Ալ համբերութիւնց հասած էր. մօտեցայ ծերուկին, ու ըսի.

— «Նաւահանգիստ եկանք. հիմա մեր գոյրերը պէտի յայտարարենք. եթէ կ'ուղէք կրնամ օգնել բեզի. բայց նախ ըսէ ինձի, թէ ի՞նչ կայ ծրարիդ մէջ.

— «Տղա՞ս, ըստ Աւետ ամու. կը տեսնես թէ ծեր եմ, ու դէպի Ամերիկա կ'երթամ, լալով, ակամայ: Փիտեմ, թէ ալ պիտի չկրնամ զերազառնալ Հայրենիք: Օտարութեան մէջ մեռնիլը ծանր է պատուհասի մը, անէծքի մը պէս: Հայրենիքս հողը նուիրական է ինձի համար, եւ բազցը անոր մայնը: Այդ հողէն չէի կրնար բաժեռիլ: Երբ մեկնումիս նախընթօրին զերեզման գացի սիրելինքուս հողին վրայ բանելու աշքերուս եւ հոգիիս արյունըը, Հայրենիքս եւ անոնց զերեզմաններու հողէն հող առի բիչ մը, եւ ինձի հետ կը տանիմ այդ ծրարիս մէջ, որուն վրայ կը գւրզուրայ, որպէս զի երբ ուարութեան մէջ մեռնիմ, Հայրենիքս հողը փոել տամ զերեզմանիս տակ, անոր զիրկը հանգչած ըլլալու համար: Մեր հողին մայնը անուշ է վերջապէս եւ նուիրական ս:

\* \*

Նայեցայ ծերուկին քարացած արժանի մը նման: Հողիս յուզում ներու ալեծփանքին տակ կ'ուռէր, կ'ուռէր, եւ հիմա իմ աչքերէս էր որ արցունըը կը հոսէր: Շոշափեցի ծըրարը, համբուրեցի զանի երկիւղածութեամբ եւ տուի ծերուկին:

Այդ ծրարին ընդմէշէն կը լոէի, յաւիտենական մեղնդիի մը, երկնային երաժշտութեան մը պէս, Հայրենիքս հողին մայնը. . . :

## ԺԱՄՈՒՆ ԲԱԼԼԻՔԸ

ԶԵՄ ԳԻՏԵՐ, ԱԷ բանի օրերէ ի վեր զիւային ի՞նչ  
շունչ մը Թառած էր բռնխերիկներու վրայ, որ բալոր բաղադ-  
ներն ու զիւգերը փաթորիկի բռնուած էին: Նոր Սոգոմի մը  
համատարած եւ ծուխի սեւերուն մէջ փաթթուած բացերը զը-  
ժոխը լեզուներու պէս աման կողմէ երկարած, կատաղու-  
թեան եւ ցոփութեան, Թալանի ու ջարդերու հետքերուն կը  
հետեւէին, մարախներու բանակը հետապնդող ուն տարմակա-  
ւերը մոլեցին զնայրով:

Վանականներու մշնաբանին լոին երջանկութիւնը հազգած զիւղերէ շատեր արդէն իսկ մնաելային հանլարութեա ըր մը կը քնանային իրէնց մոխիրէ վերաբերուներւն տակ, ուր ճապող ժայն մը չկար այլ եւս, կամ աղօթող թերան մը։ Եւ այլ հրդիգուա՞զիւղերը հիմա. կը նման էին մնածներու բաց բաց աշբերուն, որտես տեսազութիւն կայ թարթ չ'ունէին, եւ կամ մարտ հրաբուխներու թերաններուն, որոնք կրակ ու բաւա փսխել։ յունած, կը քնանան իրենց բարացու փրփւր-ներուն տակ։

Բայց զեւ հոս ու հոն լիռները կը ժժա՞ն ու կը զալարտին, հոս ու հոն դեւ կռիւը կը մզուի, հոս ու հոն զեւ կռուղիներուն կ ստացւ թիւնն ու վրէծի գնճնենց կ'եփի, կ'եռայ, դեռ ինկողներուն եւ մահամերձներուն անկծըի ու սահատանըի վահենը կը թրթռան ստուելու մօտ չըթներու մրայ, դեւ աւերիւ յորդաներու վէմ ինքնապաշտամութեան թելադ-

բանքը կ'ելեկտրականացընէ, հոգիները, զեռ ժամբաներու և զերը կամ լեռներու վրայ մոլորած տեղար ծերերն ու աղջիկները կը հետապնդուին, այծեամ ներու պէս, որտեղ մեծ ու անուշ աչքերուն խորը աճաւոր զարդուրանքի մը տեղորդչ կատաղութիւնը կը բրտնի:

Տ. Վահան այդ միջոցին իր վերջին պատարագն էր որ կը մատուցանէր, իր զիւղի հիեաւուրց եկեղեցիին անշուր սեղանին առջիւ:

Սերունի մըն էր ինքը, երկար տարիներու տառապանին ու փորձառութեան բնուը շալկած իր ուսիին: Իր կեանրի օրերուն, ամեն անգամ երբ աղէտըը, մաներու սնւ զիշապին պէս մօտեցած էր իր զեղին, ամեն անգամ երբ ինքնապաշտպանութեան պայքարի հրաւէր մը նետուած էր իրենց երեսին, Տ. Վահան դէպի եկեղեցի վազած էր պատարալով մը նախառաննելու պատրաստուելու վրայ եղող մեծ մարզագոնը: Տ. Վահան իր բոլոր հոլիխով կը հաւատար իր պատարագին: Անոր հողին իր հոգին էր եղած: Չեւականութիւնը գրծ չ'ունէր հոն, զուողութեան, արութեան, անմնութիւնեան, ոյժի եւ ներշնչումի խորհրդանշան մըն էր, որ երակէ երակ կը փոխանցուէր հոգիները ըրդեղեւ համար: Այլ պատարացը իր մէջ կ'անմնաւորէր ո՞չ միայն բրիստոնէութեան Գրգորոթան իր մաներու եւ խոչի յանձնառութիւնով, այլ եւ Հայութեան Աւարոյրը, իր ինքնազանանութեան պայքարին տրիական պատրաստահամութեամբ: Այդպիսի եղերարախտ վայրինաններուն, զիւղին պղախիկ եկեղեցին կը հազնէր Յանոսի մը տաճարին տեսորը, ուր ամեն երնակայութիւն, ամեն աչք ու հաւատք կը տեսնէր իր պաշտամունքին կրկնուդէ կուռըը, չինուած Յիսուսի համակերպող, անշպայքար զոհաբերութենէն, եւ Վարդանի ազգասէր ու անզուապ զնացքէն դէպի կոիւ, Ցեղին, Հայրենիքին ու Հուկուրին պահպանութեանը համար:

Ակեղեցին լեցուած էր զինուած ժողովուրդով։ Տուները պարպատած էին բոլորն ալ։ Եւ ինչ որ կար զիւրաւ փոխադրելի, տուներուն անկիւնը, հաւարուած էր եկեղեցին բակը։ Առաջին անարդիով մ' խ' կարելի էր տեսնել, թէ ժողովուրդը կը նմանէր բազմութեան մը, որ անաւոր, եղերական չուի մը պատրաստուած է։

Մեռելային լուսերն մը կը տիրեր ժամուն մէջ, ուր հաշիւ կը լուսէին բանախական ազօթքներուն մրմունջը եւ դպիրներուն երած շուռութեան նեկեկանը ոգորմուկ մայնը։ Այդ օր կարծես ճայներն անզամ սառւած քլային կոկորդներուն խորը։ Ստուերներ, ամենքն ալ անլոյս ժամուն կիսաստուերին մէջ, ուր, սեղանին վրայ, հսղիւ կը պլայլայ մեղրամոնի մը ազօտ լոյսը, եւ այդ սառւերները հազիւ կը չը բժին խաչակներելու համար միայն։ Այդ անխօս, անբարբառ ստուերները որոնյ սիրոց կ'ուռէր, կ'ուռէր հաւատրի ներշնչումին, եւ անաւոր պայյրարի մը ուրաւառեսիլէն ստեղծուած անզոնին տա՛յ, իբր յենարան ունէին իրենց հրացանը միայն։ Մանուան դատապարտուած ցեղը, հող, այլ ժամուն մէջն էր որ կը յորհքազբէր սա անհերքելի ծշմարտութենը, թէ հրացանն էր կթոյ ոտքերու յենարանը, եւ պաշտպանութեան մրակ փրայար զործիքը ազգային չութեան պահպանումըն, եւ անոր ազստազբութեանը։ Այս աննասական ու ազգային հաւատրը, զոր դարձերու պատմութիւնն է նուիրագործեր, անզամ մըն ալ ինքնինքը կը զնքրայայտն'ը տառապանքէն սեւոտած այլ բախառոշ պահուն։

Վայրկեանները յդի էին անակնկալներով։ Պէտք էր բուպէ մ' առաջ սարերը բարձրանալ։ Պատարագի արարութենը շա՛տ արագ սեղի կ'ունենայ կռուի դաշտին վրայ կատարուած թազմանակարգի մը պէս։ Երբ բանանան կը դառնայ դէպի ժողովուրդը այդ օրուան հազորդութեան եւ սիրոյ հացովը ուժաւորելու համար զիրենը, աման մարդ ծնրադրած է։ եւ կուրծքներէն դուրը կը յութէ արշասուախառն հառաջանքի մը քերմեռանդ ծխացումը, ոսկի բուրգակէն վեր բարձրացող կնդրուկի երկնարոյց յուլաներուն նման։ Փրկւա-

կան զոհին արիւնը գերազոյն զոհողութիւններու հաւատովվը կը գուտեպնգէր գեղջուկ շինականները, որոնք պահ մը վերջ իրենց Գողգոթայի սարերէն վեր պիտի բարձրանային, ապահովաբար կենսազւ զնդակներու կարկուտի մը տակ:

Դիւդայի բանան և առուր պաշշանի ո բանի մը խօսք կ'ըսէ: Իր ժողովուրդին, զոր անսահման պաշտումով մը սիրած էր: Մրկու բառով ցոյց կ'ուտայ ժամանակին զմնդակութիւնը, եւ մուտեն ու մուայլը այն ճամբռն, որ խորափոր անդունդի մը պէս կ'երկարէր իրենց առջեւ, եւ որուն նզերբներէն պիտի բարէին ամճնըն ևլ պահ մը վերջ: Յոզսէփ ու Ղեւոնդ երէց անզամ մըն ալ իրմով կը վերյայտնուէին այդ պահուն, դարաւոր անմահութեան մը իրենց ժարուր փառապահով...:



Իրերու ո'րպիսի դաժան հնգնութիւն... Երբ Տ. Վահան վերջին Հատղաղութիւնն օ էր որ կուտար հոգիով ալեծուփ իր բազմազարձար զաւակներւն, մեռի սկիհովը խաչանշելով անոնց վրայ, քրդական զնդակ մը սուրաց ժամուն սէւ պատուհաններէն ներս: Խաղաղութիւնը փոթորկուած էր ու յարձակումը սկսած ժամուն վրայ:

Կանիաւ պատրաստուած ծրագրի համաձայն, ժողովուրդին ալիքը կը շարժի, կիներն ու երախանները շրջապատուած կռւուղներու երկամի ու կրակի զօտիէն, կը բալնե, անճայն անշշուկ իրենց տուռապանըը կրծելով: Դիւդացիին ինքնապաշտապանութիւնը խիզախ է եւ վսեմ: Կեանքի ու արդար դատի մը պաշտպանութեան բնազգային գաղափարականը հերաններ շինած է զիրենք: Քրդական առաջին յարձակումը խորտակուած է զիւդացիներու հակայարժամակումովը: Ու քանի մը կիսակենդան դիակներ կը մնան ժամուն պատմուն տակ:

Թափօրը դէպի սարերը կը յառաջանայ: Տ. Վահան, իր ծերութիւնը մոռցած, վերջապահ խումբին զլուխը կը գտնուի: Յանկարծ կը յիշէ, ու խունապի պահուն մոռցած:

էր փակել և կեղեցին։ Անլուր յանդզնութեամբ մը կը նետուի դէպի եսր, կը փակէ ժամուն ցցակեր ու դարաւոր կաղնեդուրը, կը համբառէ ժամուն մաշան սեմը, եւ իր գօտիէն կը կախէ ժանգուած բալլիբը, զոր անյիշատակ տարիններէ ի զեր, նույիրակրսն մասունքի մը պէս մէկ մէկու յանձնուծ էին իրարու յաջորդող բանանաները։

Սրբազան պարտականութիւն մը կատարած մարդու մը պէս, զանունակ սրաով մը դէպի առաջ կը խիզախէ Տ. Վահան, կարենալ միանալու համար գիւղացիներու Թափօրին, ուրան յառաջխազացումը մերթ ընդ մերթ կ'ընդհատուի բաղյուում ներու հետեւանքով։

Հազիւ առաւոտ եղած՝ Թափօրը պաշարման վիճակի մէջ զառւ ինրզինըրը։ Կիրճերը բռնուած էին Պիւրակու կողմէն, եւ սարերն ամբողջ։ Յարձակումը կատաղի եղաւ, ու ա'լ աւելի կատաղի՝ հակայաբակումը, որ կեանքերու եւ պատուի ոպահպանութեան համար կը մզուէր։ Սարերու լանջրին վրայ, ու հովիտին զիրկը ինկողներուն կուրծքերը Սիփանի վարդերուն պէս բացուած էին, եւ առառան մանուկ արեւը իր մաքուր աչքերը կը բանար զոհներու արիւնին վրայ, անոր կարմիրը բռարեկու իր ծիրանի չողերով։

Տ. Վահան իր բանի մը մարդերով կուի ի ամէնէն մահափիւռ կեղբոնն էր բռնած։

— «Տղա՛ր, բասւ, մայնով մը, որ աւելի վիրաւոր վազրի մը մռնչիւնին կը նմանէր, երախաները առ աջնորդեցէր դէպի մօսաւոր սահմանագլուխը, եւ մենք հոս ժամանակ պիտի չառանք այդ լեռն գայլերուն, որ մեզ հետապնդեն։ Դէ՛ս, զուր դէպի առաջ...»։

Աւ զնդակները կը սուրային ամսն կողմէ, ամեն ուղղութեամբ, իրենց վեճակէն դուրս խուժող զինով մեզուներւ պարսին պէս։ Քարերու կուշտէն մերթ կատաղութեան կանչ մըն էր, որ կ'ոռնար, կամ հաւարի աղաղակ մը, կամ հոգեվարքի մը հանդիւնը եւ կամ վիրաւորի մը հայնոյանքը։ Եւ զուպարը կը շարունակուէր վայրագ ու անսանծ։ Տ. Վահան, այդ մահափիւռ հնոցին մէջ, իրը Սիրախ կը ծառայէր Թըշ-

նամի բոլոր զնդակներուն, երբեւ մարտուկան հոգին այդ ու փը կրուղուներւն, որոնք մահը իրենց ակռաներովը խածած, դիւային յանդզոււթեամբ մըն էր որ կը պայլարէին այդ ահաւոր ու անհաւասար կորիւին մէջ: Տ. Վահան քանի մը տեղէ վիրաւոր, այլ եւս մարդկային սովորական քան մը չ'ունէր իր վրայ. իր խոռուած մօրուքը խանծուած էր վառողէն ու զնդակներէն: Իր խարխլած ծերութեան աւերակներուն մէջէն նոր Արէս մը բււսած էր, վահանուած՝ զգայումով ու հաւատքով: Իր արծակած զնդակները անվրիպելի էին եւ մահատիւու, եւ իր ճայնը շինարար ու գօտնանդող: Ան՝ ռազմիկի մը հանճարը ունէր, սոսկալի ու գերեզմանական, եւ մարդարէի մը հոգին, որ խորաւակուած կամքերը կը վերաշինէր: Արիւնէ ու տառապանքէ ծնած մարդ մը, հիմա ինըն ալ մահ ու արիւն կը սփռէր իր զաւակներուն ապահովութեանը համար:

\* \* \*

Արեւը, այդ ապշանար վկան Տ. Վահանի վառաւոր յաղթանակին, սոկի ճառապայթները զրկած երբ դէպի մայրը կը մտնէր, թողլով որ խափշիկ զիշերը յառաջանար: Իր աստիշանան վերաբէռին փաթթուած, երբ կը խորհնէր թէ իր զաւակները տահմանազուխը անցած են այլ եւս, հրաման ըրաւ իր մարդերուն, որ իրենք ալ դէպի յառաջ քալեն կըռուելով: Տ. Վահանն, իր զնացքի ճամբուն վրայ, հոս ու հոն կը տեսնէր ինկած դիակներ: Պահ մը երկիւղածութեամբ կանգ կ'առնէր անոնց առջեւ, Հոդոց մը բաելու համար. բայց իր ազօթքին մը մունջները կը կորառէին իր արծակած զնդակներու վայրենի երաժշտութեանը մէջ:

Գիւղացիներու վերջապահ խումբը, իր պայքարի ու արիւնի եւ կրակի մկրտութիւններէն յաղթական դուրս եկած, հուսկ ուրեմն իր ոտքը կը դնէր ոռուստկան հողի վրայ: Տ. Վահանն ուժասպառ գետինն ինկաւ ու իր ընկերները հիմա միայն ժամանակ ունեցան տեսնելու թէ վառաւոր ծերունիին մարմինը ծակծկուած էր զնդակներով, եւ իր չորերը մարմի-

Նին փակած էին արիւնի ու բրտինքի սոսինմով մը։ Ալ արիւն չէր մնացած արգէն խնդ չորցած իր երակներուն մէջ, մահը ծծած էր ինչ որ կար անոնց մէջ։

— «Ալ ինսմով մի՞ հնառարքքուիր, ըստ իր զէնքի ընկերներուն, ես հիմա կը նմանիմ արկի մը, որ զեղակենք ժակիւած է, եւ զինին պարզուած։ Աչքերս զոհունակութեամբ կը փակեմ, որովհետիւ պարտրս կատարեցի, եւ զաւակներուս փրկութիւնը տեսայ։ Ապրեցուցէր զանոնք, մինչեւ որ այս մարտիրոս ազգին համար ազատութեան եւ արդարութեան ժամը հնչէ։»

Եւ զառնալով գեղի ժամուն երէցփախին՝ ըստ։

— «Մարզա՛ր, սա զօտիւս քակէ ժամուն՝ բալլիրը, զար դարձրէ ի վեր ազգային խորհրդանշանի մը, նու իրական մասունքի մը պէս իրարու փոխանցեցին իմ հոգեւոր եղբայրներս։ Պահէ զանիկա, թանկազին աւանդի մը պէս, եւ երբ օր մը զիւղ վերադառնար, յանմնէ՝ զիւղին նէրտիրոջ, որ ժամը բանայօ։»

Տ. Վահան զերշին անզամ մըն ալ համբուրեց արդէն խսկ քանզուած ու աւերուած ժամուն բալլիրը, եւ դոզմոցուն շրմները երեցնելով աղօթքի խորհրդաւոր բառերու ներշնչումին տակ, փակեց իր աչքերը յաւիտենապէս, երկնային ժպիտի մը նուազկուս գորացումին ներբեւ։

• •

Ափ մը հոդ վուեցին նահատակ աէրսոէրին զրայ, եւ զիւղին կտրինենքը այդ արիւնուա աահմաններէն հնուացան, երէկուան կեանքի ճոխութիւններէն իրը ստացուածք, իրը միակ ժառանգութիւն իրենց հնտ տանելով միայն իրենց ծըխոտ հրացանները, եւ այրուած ժամուն բալլիրը...։



## ԵՐԳԱՆԴԻԿ ՏԱՐԱԳԻՒՐԸ

ՊԻՏԵՆՔ, Յէ երգելը պէտք մըն է եղած, աբուեսու մը  
բլալէ առաջ: Նոր ձնած մասուկին առաջին անգիտակից  
լայց երգին ովզնաւուութիւնն է կարծես: Եւ չկայ բնու-  
թեան մէջ շնչւուր արարած մը, սրաւն ճայնական Թելերը  
երգե մը Թթմուացումը չշինեն:

Երգը հոգիի եւ սրանի զգացում ներսուն հետ ունիս յարօ-  
բերութիւն ունի, առանց այդ յարաքերութեան անիկա արժեքը  
մը պիտի չ'ունենար երբեք։ Երգի մը մարզարէի մը չափ  
ներշնչող կրնայ ըլլալ երբ իր մայնին կը միացընէ, իր հոգին,  
և իր կոկորդն ու սիրար կը դործակցին երգի մը ճարաշագոյն  
յօրինուած քին համար։ Այս պարագային է, որ երգիւը ամե-  
նազօրաւոր ազգակներէն մէկը կ'ըլլայ ազգերու եւ ժողովուրդ-  
ներու զիւցազներութիւններուն մէջ։ Ազգեւու զիյաւթեան  
հզնաժամի վայրիւեաններուն մէջ Դերօվայի մը երեւումը ա-  
մննէն բախտորոշ երեւոյթն է եղած։

Կեանքի բոլը շրչաներուն մէջ երեւան եկը գ փառաւոր  
դրուագ մը կամ ընկերացած է հոգիցունց երգի մը, եւ կամ  
ծնունդ տուած է անոր: Ամսն յաղթական բայլափոխի, առա-  
ւել կայ նուազ արժանիքով Համերոսի մը կը հանգիսինք:  
Եւ ասիկս զարժանալի չէ թաւ: Բացառիկ պարագաները  
բ սցառիկ Ներշնչում ներու արդիւնքն են: Սրտով ու հոգիսով  
երդողները ո՞չ միայն մեծագոյն մշակմաբաւ թիւնը կուտան  
զիշափ ու տառապանքի մէջ խոդդուած հոգիներուն, այլ եւ

զիւցաշնութեան, վասրի ու ապատութեան զժուարին ճամբարներու վրայ կը ուսկընի գաղափարի մեծ զինուարները։ Անշատ երգի այս խռովնեկ ներշնչումնին ակնարկելով էր, որ հրաշալի երգաւոճի Վիլէլմին Շրուերի ուզուած ուղերձ մը կէս զար առաջ առ բառերով կը վերցանար, ուերկ ազատարինց մասներ այս աշխարհի մեջ, պիտի կրնար առուեսազեսի մը սրշին վերտնից։

Երգը ոչ մրայն ապատութիւններ կը չինէ պատմութեան ընթացքին, այլ եւ ի հարկին զելութիւններ։ Արդէսոյի համար կը պատմուի, թէ իր նուազներուն մայնով վայրի անառանները կը գերէր։ Եւ Աֆրատելլաի ասուածային մայնն էր, որ իր զէմ զինուած ոճրագործ մնոքրը զինաթափ բրա։ Հոյ ոչ զարմանալի բան չ'կայ։ Բանատուեցութիւնը, որուն ամսնէն բնորոշող արտայայտութիւնն է երգը կամ երաժբառաւթիւնը, անոնն ազգեցութիւն ունի զբայրուններու վրայ։ Բանատուեցութիւնը ճշմարութեան պէս կանը չ'առնուր իմ աշակեանութեան առ չեւ, մինչեւ սիրուր կը թափանցէ, դղրդումներ կը կուտայ և ողբիին, իր յուզէ զանի եւ կը բարձրացընէ, խորհրդաւոր ազգեցութեամբ մը։

Եթէ սանց է, որ Ալրունացը ընկերութեան մը ցործումն է, եւ արուեստագեհը տրուած միջավայրի պրտուղը օ, այս սկզբունքով պիտի կրնանք բայցատրել հայ բանատուեցութեան եւ հայ երգին սկզբանապւ ւթիւնը։

Հայ երաժշտութեան ամբողջ պատմութեան մէջ շատ բիչ անգամ կը պատահինք զուարթ երգերու յաղթական չեշտին։ Հայկական ժաղովրդական եւ պաշտօնական երգերու մէջն դժբախտաբար հաբեկալլբուած ենք լսելու տառապանքի մը աղալակը, եւ շարունակական մահուան մը օրնասականը։ Հայածանքն ու պանդիխութութիւնը՝ իրենց ամբողջ արհաւիրքը դրոշմած են հայկական երգերու վրայ։ Անոնց մէջն ողբի մը ժայնն է որ կը լսուի, անոր համար, որ Հայ ազգը երևար դարերէ ի վեր, միմիայն իր Քրիստոնէական կեանքն ու եկեղեցին, իր ազգային նկարագիրն ու անկախութիւնը պահպանուիլու մեծ անձնութութեանը մէջ շարունակ հարուածուած է

Միւսիւման մոլեռանդութենէն, ուրիշ չըշապահուած ժեաց շարունակ իր աշխարհազրական գիրքին բերմամբ։ Իր երգերը սուր ու արիւն կը հոտին։ Բայց իրենց գեղեցկութենէն բան մը չեն կորանցրներ։ Իր նմանին այն գեռատի պատոր կիներուն, որոնց հազած սեւ զգեսար տեկլի եւս կը շնչակ իրենց գեղեցկութիւնը։ Տիւուր են, բայց ներշնչելու կարգութիւնը ունին, որովհետեւ սրտի եւ ցաւազին պարագաներու բնական արտագրութիւններն են, առանց արուեստուկութեան։ Հայ երգը, իր բանատուկդական նկարներու պէտպիսութեամբն ու նոյնութեամբը, իր ինքնատպութեամբը, իր պարզ ու անկեղծ արշայացուաթեամբը Աէ իրքեւ երգ և Աէ իրքեւ զբականութիւն, մասնաւոր շահներանութիւն մը ունի բանասէրներու եւ արուեստականներու համար։ Անոր համար Է.ր., որ Mr. James Bryce, սապէս զբաց հայ երգերու մասին։ Հայ երգերէն շատեր հրապոյր էւ Թարմութիւն ունին, միացած ազգային որոշիչ նկարազրի մը, որ մասնաւոր դրաշ (cachet) մը էւտայ իրենց։ Արեւելեան համ մը կայ անոնց մէջ, և սակայն այս բանատուկդութիւնը բայցորովին տարրիր է, արար ու սպարիկ բանատուկդութիւննեց։ Անոնր հարազատ ու անխարդախ ցրացըւմն են հայկական հոգեբանութեան, որուն ամենին յատկանշական արժէրը եղած է, յարատեւթիւնը կեանը իրանը ու ազտուութեան գաղափարականին մէջ։ Աշխարհի մէջ ո՛չ մէկ ժողովուրդ պիտի կրնար իր ազգային ինքնաւոյցիւնը պահպաննել դարձաւոր մարտիրոսութեան Հայութուն վրայ, որչափ էր ապահպաննել Հայը։ Մէր սառապանքի, մեր մահուան երգը, միեւնոյն ժամանակ մեր յօյսի ու կեանը երգն եղաւ Նոյնիսոկ տարագրութեան Հայուն մքրաց։ Երգելով կը մահնինը, և երգելով կեանը կ'երազենը, ինչպէս ցոյց կւտայ տառապանը ինսազայ դյուազը, որ քական կեանը փախ սանուած է։

\* \* \*

Բիւթանիան, իր ծոցին մէջ կը վերջուարէ Մարմարան, հան, ուր Նիկոմիդիան ամփիթատրոնի մը պէս կը բարձրանայ, իր հիմնքը կազմեղ բրւրներէն վեր:

Մովածոյշն հանգիպսկողմը կ'երկարի լեռնաշղթայ մը, որ երեմ ն՝ իր կոյս անւտաներուն կոնաչ պատկառանքը կը սփռէր շըկրու հայելիին վրայ, հովանուորուած Քէւ-Թէփէի լիրկ ու հաւրան ցցունրովը, որ այս լեռնաշղթային Ալիմասուը կը կազմէ:

Եռուշ երեր հարիւր տարիներ առաջ երր թուրքական պարսկական անդադրում բարբարասութիւնները, իրենց սերմանած սարսափներու հնաւեւանքով, զաղթականութեան հարկադրեցին բնաշխարհի եղերարախու հայութիւնը, բանի մը Անրաստացի, Դարաբաղցի և Դզլարցի հայեր թափառկոտու ու վատարանդի, կը հասնին Բիւթանական ծովածոցին եզերները, և իրենց ինքնութիւնը պահպանելու համար, կը միսրանին այդ անտառախիտ լեռներուն գիրկը, և որդեմն առաջինները Պարտիզակ, ու վերջինները Արաւանդէկ անուն գիւղերը կը հիմնեն:

Ապահովաբար հայ զաղթականութեան այդ ուանդիբանները դիւրութեամբ չէր որ յաջողեցան հիմնել իրենց զաղթավայրերը, երբ խալամական մոլուանդութիւնը, բարբարասութեան հետքեր կը դրոշմէր ամեն դի, և սովոր զայլերու պէս կ'ասպատակէր, չէնութեան հետքը կրող զլագերն ու բագարները: Այդ զուտ հայաբնալ զիւղերուն մէջն ու շրջակայրը զոյտ-թիւն ունեցող կարու մը վայրերու զրուցական պատմուածքները դոյց կուտան, Մէ հայ զաղթականները, անզամ մը իրենց ոտքին կուտան ունենալէ վերջ, յաջողած ևն յարմակումները վանել, և չ'թօղուլ, որ իրենց նոր հայքենիքը, որսարաժինը բլլայ մարդակերպ զայլերու:

Այդ երկու գիւղերուն վրայ կ'աւելնայ երբորդ մըն ալ, Օլանզըգ, միեւնոյն պայմաններու տակ:

Մարմարայի վերջաւորուած ծովածոցին երեր զմբուխտ մատներաբերը եղան այդ երեր հայ գիւղերը, որոնց բնակիչներուն շինարար ձեռ ըր զբախտներ բուցուց սարերու կուշ-

ամին զբայց, Թողլով որ լիս ներու խորհրդաւոր սպառ է թնձը  
հովանուորեն աշխատաւոր զիւզացիին բրանամոր ճակատը,  
եւ շահագետն իրենց արդիւնաբերութեան զորչին:

Հայութեան հոգեկան պէտքերը մինչևյն են ամեն աեզ,  
մինչևյն են իր հաւատըրը, իր անեղանքերը, իր նախա-  
պաշարումները, եւ միեւնոյնը | ի շինաբար, սռեցող ոգին;  
Երեք զիգերն այ իրենց հայբենի բնափայթերն իրենց հնա-  
բերած էին իրենց պաշտաման սուրբերուն պաշտամունք:

Տարուէ տարի, իբենց տօնի օքերաւն, ուխտաւոր ժողովուրդը զէպի լիռ բարձրացւ, այդ պահապան ուստքերուն տանելու համար իր կենդանի զանը, իր խունկին անուշաբայր ծուխը, իր մոմին լոյսը, եւ իր հաւասարին հոգեգմոյլ զրաւականը: Իեռ կը յիշեմ մանկութեանս օքերուն լեռամբարձ այդ ուխտաւորութիւնները, երբ տաճարակրուած հոգիները կը ծննդրէ՛ին խորհրդաւոր անսուններու սուսաւորներուն տակ, պազարազին աչընդենին յառած զէպի տն ուն պարապը, զէպի խռուած ծառերու շաբժող աներւներուն ընդմէջէն քամու հնուաւոր լոյսը, որուն ծագումը կ'ողջանուելը ՇԱՀԱԿՈՅ Լուսոյ ՇՈՒ: Եւ այդ մանկունակ յիշատակներուն զերլուծումի մշացըին, հիմա միայն կը զգամ խորունկ նմանութիւնը այդ ըրի ստոնելակա՞ ուխտաւորութեան, եւ այն հոգեկան, մնանքըի պաշտամունքին, զոր մեր հնաւանու հայլերը կը կատարէ՛ին Արմաւիրի Սունաւ անտաւ և նոր ն մշու:

Արքան երջանիկ է, ինը մեր մասնկութեան եւ մեր նախառարարութիւնը արդ օրեւուն, և որ հոգինիւս աւելի մօտ է, որ մեր նախնեայ հոգիներուն, որոնց հետ կը կազմէին իրեւ անբաժան օգաններ, ազգային հաւատորին ու աւանդութեանց շղթան, որ մարդ մեր վիճերուն շուրջ ծանրացու, եւ մերդ իրեւ կախարդուած վահան ծառայեց Հայութեան կողմէն . . . ;

1877 ի Ռուսական բրտական պատերազմին հայոցքրուն եւ անոր յոշորգող բանի մը տարիներուն այլ երեք հայրածակ զիսդեռ տաճախազին, արիւնոտ գործի մը հարկադրուեցան մզուի ակամայ: Քուրրական բորբոք կատարարութիւնը, հազիկանուն գուղթականներու բնակավոյր հաստատելու նոր կայրուած միջոցին, մասնաւորապէս բնուրեց հայ զիսդեռու շրջանակը, ուստաքական այլ զիսդեռուն բոլորախիրը գոզերու եւ առաջակեներու շղթայ մը բաշիւով խաղաղ հայութեան յատաշ դիմութիւնը կասեցընելու, եւ անոր հանգիստը խուզելու ժամար: Միարիս մէջ զիս մարմ կը մ նուն այն յիշաստակները, որոնք այլ օրերու ասպետական հոգին ծնննդ առ ին: Գիրազիար, ինքնաւարչապարան հեան հարկին առ չեւ զույն ծառծ, ամսն ստառ իր զիսդական անմնուել բներու խումբը ծամբու կը դնէր, զէսփի զիսդին առնմանազլու խները, մեր հոգ նույրը մայրելու համար մարդկային մարախներէն: Միարկիները մնեն հանդիսատեսը կ'ըլլայինը, զերեզ հանոցին մօս, և ոյ տպամարդերու ոռու սերամարտիկի խաղերուն, երբ զիսդական եղչերափողը կը հնչէր թմրուկին հետ, եւ սուրերն ու ուղենամուկ զգեստները կը վառէին արեւին չողերուն տակ: Պարտիզակ ու Արաւանպէկ մանաւանդ, անպարտելի համրաւի մը տիրացան Զէրբէզներու հանդեպ իրենց մզած, կոյնենքը, Պօտու Կայկ Ներու, Պահտասար Այօններու, Աշարամ ներու, Պալրայեան ներու ծնննդ տուող այլ երկու զիսդեռը, 1895ի հայրական շարդերու եւ սարտափի օրերուն, ՈՊարոյ քթին վրայ բուսնող Զէյթունն ու Պարաւազը յորչորչուեցան Նիկոմիզիոյ զինուորական հրամանաւար Ասատէնտին փաշայի կողմէն: Հայրենի բնաշխարհէն հեռու, Բիւթանիոյ լեռներու կողին վրայ ապրող այս հայ գազութիր, չ'թողոց որ օռարութիւնը պդտորէ, իր հայրենարադ հոգիին երազիս հակում ները: Անոնք հայ յեղափոխութեան տուին երկաստարդներու իումբ մը, որոնք մահուան ու փոթորիկներու բնուած զայշին Հայ ազատազրութեան զարաւոր բաղմանըներուն կենդանութիւն ու մարմին տալու համար: Եւ Բիւթանիոյ դէպի Արարատի դաշտը կամարուող ծիսծանները բնաշխարհի

ու աշակերտութեան Հայերուն հազերան միտթեան լուսաւոր  
էապը եղան:

Հայութեան գերեզմանումը Թուանչաց 1915 ապրիլ Յու-  
լիսին, կենդանութեամբ առլցուն այդ գիւղեքն առ յանկարծ  
ահայութեան մասնուեցաւ:

Քննագուրկ ու կողոպուուած տարագիրները զրկուած ի-  
րենց սիրականներէն, գերչին անշամ մըն ալ հազիւ պատհնու-  
թիւնը կ'ունենան յնտուքարծ ավկանութէ մը նետելու դէպի ի-  
րնեց զիւղերն ու սուները, որոնք երեք հարիւր տարիներու  
աշխարհու ու երջանիկ, ուուիրական ու սրտազնի յիշատակներու,  
առանդութիւններու, կեանքին ու գորգացումը բոյն մը զար-  
ծ սէ էին, վեճակ մը մրտացան մեղուներու, որոնց մեղրով  
արագժան բցիշներուն մէջ պիտի զնտեղուէին, քիչ մը զերչ,  
զ սյրենի գոտեսներ ու պիծակներ:

Տակրուին զիւղի սահմաններուն մէջ, արդէն իսկ սկսան  
է բ առեւանգումի զրուելի զըմնը: Թաթարներ ու Լազեր,  
իշենց ընուանի ախուններէն զուրց խուժած, կուզային մարդ-  
կային տողանցումի ընդմշջէն իրենց ընտրանիլը ընելու, իս-  
լամաթեան կերասած հարկեմ - բողանոցները զարդարելու հա-  
մար ցաւասանչ նայ աղջիկներու եւ նարօներու զեղեցկու-  
թեամբ:

Մահուան զարծուրանը, ու ազաւեներու թեւրով,  
ումաք սարաւարտ մ' է բ շինած սարագիրներու Թափօրին  
վրայ, որոնք զեռ երկէ տէրն էին այդ հոգերուն, այդ այզի-  
ներուն, այդ պարտէզներուն, եւ իրենց հարստութեամբն ու  
արտեսազ, իրենց զարգացու նովն ու հանճարովը կ'իշխէին  
այդ մարգակերպ զաղաններուն, որոնց զզուելի տեսքը, եւ  
ցոյն նայուածը ը, նիմա արհաւիրը մըն է բ եղած զտարանդի-  
ներւն:

Օրէ օր Թափօրը կը նօրանար:

Մահուան հունձը եւ առեւանգումը զիւար կը զերա-

զանցէին, կատաղի մրցումով մը: Մաճք, սակայն, խառապահանչ չէր եղած ուրիշներուն նման. ան էր նոնչը միայն տկարները, որոնց մարմբնը հիւծած էր տառապանքներ, բաղդեն, ամօթէն: Մանուան գործը միսիթարութիւն մըն էր. ան իր ուս ձեռ քերովը կը փակէր աչքերը բոլոր անոնց, որոնց նայուածքը ալ չէր կրնար հանգուրժել մարդկային վաշութեան գարշանքին:

Մինչ առեւնգումի անոսնացած սակետները իրենց ընուրը կ'երկեցընէին դէպի կեանքին առոյլ զեղեցկութիւնը, որ ծաղիկի մը պէս բացուած էր: Եւ ամեն մէկ ժեռուի հրպում, առեւանգումի, բանի յափշտակութեան սմնն մէկ գործ կը խամրէր մարդկային կենդանի փոնչքին ծաղիկներէն մէկը: Անէծք, հառաջանք, մանաճրաւէրին խառնուած, մերթ ընդ մերթ կը կազմէին ցաւազին ողբերգութիւնը կեանքին, որ ու բայու ժամանակ չ'ունի իր մեռելներուն վրայ: Բազոր չ'կայ, — եւ արգէն որո՞ւ բոզուել: Ազերշանքն անզամ զզուելի է եւ սուրնացուցիչ:

Դէտք է քչիւ, սակայն գէպի ս'ւր, ոչ որ զիտէ: Իրենց կարծատե զադարներու միջոցին, տարագիրները ճարկադրուած էին իրենց փոթորկուած զլուխները ճանգչեցնել իրենց սիրականներու զիակին վրայ:

Ալ հաշտուած են մանուան հետ: Գիրկ զրկի, զլուխ զլուխ անոր ճ'ատ իրենց կենաց ութիւնը սանդած է տարչազիրներուն մէջ, զզուանքի ու նորմանքի զզացում մը, որ կ'արհամարհէ ամեն ինչ որ կոյ մարդկային: Իրենց չուրջ ու իրենց վրայ փորձուած ամենին խուժդուժ ոճիրներուն տանդծագործութիւնը զարնուրելիօթներ, խանգորած է անոնց մէջ մորդուն նշանարութիւնը եւ արժէ րը:

Դաշիներն անզամ, մնիթ ընդ մերթ կը զզուն իրենց գրծած ոճիրներուն ի տես, տարազրութեան ճամբաններուն վրայ ակսնելով իրենց բարօյական գատապարտութեան վճիռը, զրուած՝ սպանուածներուն տկարովն ու արիւնովը:

Բայց ամեն մարդ վարժուած է տառապանքին, տարագները՝ շարաթներէ ի վեր զայն կրելէն, եւ դանիները՝

ստեղծելն, դաշինի եւ գոնի յամառ մբցում մը ճամրաներուն  
երկայնքը, ուր ցաւին ինքնարուիս աղաղակը, յածախ սէւ  
ազաւներու հանգիստն ալ կը իռովէ:

**ՄԵԼ ՈՒ ԽԱւար զիշեր մըն էր:**

Տարագիրներու կարաւանը, ա՛լ յազնած ու պարտասած,  
բաղցէն, տարէն, բակելն, եկած ինկած էր երեւիիր մօսե-  
րը, Թուրք զիւղի մը կուշոնի; Տառափանքը ու կր ւած սոս-  
կումը իրենց դէմբերէն չնշած էր մարգկային դիմագծութեան  
հետքերը: Հազիս օրնասի նանդին մը կը լոււէր ժերունինե-  
րու թերնէն: Մանուկները ի զաւը իրենց մօր չորցած ծիծերը  
կը ճանկէին: Նրանքի եւ պարաւառմի խոնջէնքին վրայ  
կ'աւելար, անլամ մըն ալ, Թուրք զիւղացիներու արմակած  
նախատիները: Յանկարծ մութին Շեշէն սկսու բարձրանալ  
մնութեալուն երգի մը զաղղոչուն չանքը: Խումբն ամբեղջ  
շաբաթակէը կ'երգէր բաղկատարած, եւ ապահովարար այդ  
երգին չափ հաւատաւոր ու չերևուանգ ազօնք մը ւեռ դէպի  
երկինք չէ՝ բարձրացան: Երգին տորուուկ չեշտերը երկա՞ր  
թրթռացին չբնենքու վրայ, ու զիշերին ծոյը, ու կամաց կա-  
մաց սառեցան երգու շրմներուն հնատ: Կարծես հսկայ զերեղ-  
ման մը բացուած ըլլար, ցեղի մը Թաղումին համար:

Բայց անու արիւնազանգ լուռեան խորէն ստուեր մը  
կ'ը բարձրանայ վեր, գերեզմանէն յառնող ուրուատիսիի մը  
արէ: Պարտիզակցի աղջիկ մըն է ան, Զարմուհին, որ այդ  
անու իր զայումինը կը պարտէր իր աղջոտ թեան:

Իրը թէ ցաւ մը դարպասած չըլլար իրեն, իրը թէ տա-  
ռապանքին ու մահուան հարոյրը զգացած չըլլար իր կուրծ-  
քին վրայ: Զարմուհի այդ մեռելոյի անաւոր լուռեան մէ-  
շան յանկարծ կը սկսի երգել մէկը այն զուարթ ու չենշող  
երգերէն, զիր զիւղացի աղջիկներ զիսենն երգել, իրենց եր-  
շանկութեան ժամերուն:

**Ոստիկանները ցնցուեցան: Երջանիկ ու զուարթ երգի.**

այդ Սրբաւոյումը, օրինասկաններու սնարին վրայ, խռավայոց շան մը ունէր իր մէջ: Աչ մ.կ ականչ վարժուած էր զերծպատճերու եղերը ու նկեղրի երգի մը, որ կհանրի ցուցանշան մըն էր: Եւ մեռնողները որդին ու սեւ հասականերին զառ աղաղակ մը չեն կրնար ունենալ:

Աւ հիմա սար տար արիւներու չորթին պրկուող ոսկորներու, զգացունց մասերու, մահարոյր նայուածքներու մէջն, յանկարծ գլողի վեր կը բարձրանայ անակնդալ երիի մը դայլայլը, երջանիկ առաւօսի մը մարտր արշալոյդին պես:

Օսման, լոգիրչ նայնորսնը ով մը մօսեցաւ աղջկան, ուրի հարուածոյ մը գանի գետին տապարից ու բռու.

— Ո Անամօթ աղջիկ, ինչպէ՞ս կրնաս երշանիկ երգ մը երգել զերեգմանիդ առջու: Միթէ այսրսն տառաշանիք բաւական չ'եղա՞ն մեր անիծուած ցեղին մէջ մարմելու համար կհանրին ու երշանկութեան յոյաբօ:

Զարմունի, բրուրճն ընդհատուած իր երգը աւարտել գերչ, դարձաւ ուստիկանին ու ընաւ.

— Ո Ոստիկա՞ն, ուստիկա՞ն, ինձի նայէ, մենք կը մեռնինք, բայց չենք դադրիր կեանք յուսալէ: Եօթը հոգիներ նիմնեցին մեր զիւղը եւ մանք չենցուցինք զանի: Ապանենց մէր մեզի, հոգ չէ: բայց վաղը զեռ եւս նոր եօթը հոգիներ պիտի գտնուին, որոնք նորէն պիտի չինեն մար զիւղը, եւ վաղուան սերունդը պիտի չենցընէ զայն: Մենք կը մեռնինք զուարժւեամբ, մար ազշատութեան յոյսերը ասպեցընելու համար: Դուք խորհնեցիք, թէ զուք, մարդասպան Առ բերդ ի՞նչ պիտի ըլլար..., : Արովհնաւ զուք նոյն իսկ մեր չինած աւերակներուն վրայ բնակութեան տեղ պիտի չ'կրնար զըմելու:

Եւ վաղուան յոյսէն զինուցած երշանիկ տարագիրը, իր տառապանքը մոռշած, վերակառ երգել իր մանկութեան երշանիկ երգերը, երբ զիշերը տակաւ առ տակաւ կը պարզուէր, եւ իր վերաբերն կ'ոսկեզօծէր բոլ տապերու սնդուսէ կիսուածովը:

Զարմուհի, մարտիկոս ցեղի իրը մարզարէու հին, իր շուրջը զիգուող զերեզմանարոյր ուսկորներէն վեր կը բարձրանար, իր երգին մէջ զնելով, ոս զարաւոր համոզումը, թէ օ երր աւերակներու մուխէն, տար տար արիւնի շոգիէն Ազգային Հաւատորը իր զլուխը վեր կը վերցընէ, բան մը չէ՝ կորսուածո՞ւ ։

Պատի՛ քեզի, ո՞վ զեզացի աղջիկ, ոը քաւ օրհասիդ մէջէն Ազգիդ Հաւատորը, Ազգիդ Յոյսը երգեցիր զահիսներու դ ականչին։



## ԱՐԴԻՇՈՑ ՀԱՐՍՆԱԿ

ՀԱՅԱՍՊԱՆ ոճիրի օրերուն էր:

Ետներու կուշտին բռւսած զիւղակը, զարնանազարդին,  
նոր կեանք մը կը պակէր իրմէն: Դաշտերը հերկուած էին,  
եւ բլրւները ծագկած, ճողին յանմնուած մերմը կը կանանց-  
նար, հասունեալու համար, ամբոն, արևի համբոյիներուն  
տակ: Այ թոչոնները բնութեան հար նուջիւնը կը ն ազեր-  
գէին:

Բէպէտ տանմանագլուխը գուշացող Թեզան Աներ ւն մայնը դեռ չէր խոռված չէնշրդ զիւղին անզորը, բայց զերբերու շարունակական անցըք, խորհրդաւոր դէմքերու երեւումը հոս ու հոն, հարեւան Թուրք ու թէւրք զիւղերու մէջ գումարուած զադունք ժողովներու շշուկը, այլակրոն դրացիներուն մէջ զիտուած վերաբէրումի յանկարծական ցրութիւնը, զգայուն շերտաչափի մը պէս ցոյց կուտային տիրող բաղարականութեան ելեւէջները, եւ վորհառու ծերունիներ, աչք'ր ու խոշը բաւսող կատաղի նայուածքներուն մէջ կը տեսնէին զէշ օրի- րու եւ արհաւերբներու գոգանշան մը;

Երկար ատենէ, ի զեր Ալո պէկ, հարեւան քիւրաց զիւզի  
մեծաւորին աղան, իր յայրատ ցանկութիւններէն տարուած,  
առիթ մը կը վնառէր առեւանգելու Ծուշանը, որ մօրը ևեռ  
միս մինակ կ'ապրէր, զիւզանքը իր անակին մէջ։ Այդ ա-  
ռիթը ոսկայն, կը խուռափէր իր Ան շարունակ, օրէ օր իր  
մէջ չեշտելով իր ապրած ցանկութիւններուն կատաղութիւնը։

Յանկարծ, այդ խաղաղ ու շնչ գիտակը, մռացուած իր լեռնամէջի մեկւսացումով, կը մատնուէր անել ու անառ զբութեան մք:

Օրին մէկը Այօ պէկէ, իր նորդաներուն զլուխը անցած, կը պաշարէր զիւզը, որուն տղամարդերը կանխաւ զինուորունեան կանչուած էին, Հայրենիքին պաշտպանութեան անունով: Երկու ստոիկաններ, կանխաւ իրենց տրւած հրահանգին համաձայն, զիւզամէջի պատիկ հրապարակին վրայ կը հաւաքէին մնացորդ արուները բոլոր: Կիններուն հրաման տրուեցաւ դուքս զարու իրենց առուներէն, անձանօթ ու զդութեամբ ուղարկի առարգրութիւն առաջնորդուելու համար: Աստիշ կաններուն հրահանզ արուած էր չ'մօտենալ Շուշանի տուշին:

Արշալոյարին աղեխարշ վայնառունը եղերական արժագանգով մը կը լնուր հովիանները: Կիններուն եւ երախաններուն կ'արգիւուէր նոյն խակ բաժանումի զերշին համբոյրի մը մինիւթարութիւնը:

Արարտկաններու մեռելատիպ Թափօրը հազիւ դուրս էւրած զիւդէն, աստին մարդագոհը կը սկսէր հրապարակին վրայ: Ոչ մէկի խնայուած էր իսլամին կատաղութիւնը զազանի մը խածուած թագ բոլոր կեանքները: Վիրաւորներուն եւ կիսամեռներուն հեծկլուութենքը, աղաղակները խեղզելու համար խարոյէ մը վառուեցաւ դիակոյտին վրայ: Քարիւզը կ'ոգևորէր ճրդենը, եւ մարզկային միսի ճեններումի, եւ ճարպի ծուխներու մէջէն զեռ կը բառէին արիւնարամ ողջակէզներուն աղիոզորմ ճիշերը, բլւրասք բուերու եզերական կանչին պէս:

Մարդագոհի արու խենէշ արարողութեան պահուն Ալօ հրաման տուաւ Թալներու ամեն ինչ որ կար տուններուն մէջ, եւ փոխաշրելու իրենց զիւզը, անկէ վերք ճրդենելու համար անիծուած ժողովուրդին պիծակի այս բայնը:

Շուշան եւ իր մայրը բաշացած կը դիտէին այս ամենը, պատուհանի աեզ ծռառայող տան պատի ծակէն, երկու կենզանի մեռելներու պէս, որունց մէջ վայրիկանէ վայրենան կը ուստէր արիւնը, կեանը յամբօրէն դէպի զերեզման կը հակէր:

Հրդենը կը մօսանար իրենց սունդէն։ Մայր ու աղջի կ ձնրադիր, իրենց մութ ու ցած տանիքին տակ, իրենց զերշին աղօնքը կը մրժ նչէին, խաղաղութեալր սրտառառուելու համար սղցակեցին, երբ յունկարձ Ամբուկները սկսուն հնչել, իրը թէ հարսանեկան խրախնանու թիւն մը բլլար կասարուածը։

Ոճրագործներու Շափորը առ աշնորդուեցաւ դէպի Շուշանի տունը, տօնելու համար Ալօ պէկի հարսանիքը անոր հետ։ Դիւղաւեր ոճիրէն վերջ, Շուշանի հետ ամուսնու թեսն մը երջանիկ հեռապատկերը մեծագոյն հրանուանըն էր Ալօի հազիին, ուր կատադի ցանկութիւնը բոյն դրած էր առարիններէ ի վեր։

Հարսնառի եկող բարենինները, իրենց Թանկագին առարներովը զգեսաւորած, երջանկօրէն կը պարէին Շուշանի տան առջեւ։

Շուշան սարսուաց։ Այդ ամուսնու թիւնը, անհրասպայր ինքնին, մահէն աւելի կը լիլք. իր հոգին։ Ոճրագործի մը կինն ըլլալու զազափարը կը խեղգէր զինքը. ցեղին ու իր պատիւը կրծրուսանար իր մէջ, եւ այնպէս կը զգար, թէ պիտի նախընտրէր բռնաման մը, սղցակիզում մը, իրեն առաջարկուած այդ ազգապիզդ հարանութենէն։

Տկար մօրը մէջ սկսաւ մահուան ու կեանքի գոտեմարտը, երբ Շուշան, ծնրադիր, եւ իր յուղում ներէն ինեղուած։

— «Մայր, բռաւ, դո՞ւն առուիր կեանքիս արեւը, մար!» զայն րու ծեռ բովդ, այս եղեռնաբոյր վայրկեանին։ Թագէ՛ հոգիիի խորը կեանքիս արեւին հետ կուսական պատիւս, եւ դիակս միայն յանմնէ այդ շունին։ Մայր, սպանէ զիաօ։

Հազեկան զերյթեգումներու պայյրաններէն կ'ուռէր մօրը սիրաբ։ Դուքսի հոգեվարքին հոնզիւնները դեռ կը լսուէին, հակառ ակ հարսնեւորներու Թմրուկի մայնին։ Կը զգար, թէ իրենց գոյութիւնը այդ մարգագոճի սպանդէն վերջ, զահիկ ու անսամեարկու քան մ'ունէր իր մէջ։ Կը զգար, թէ այնու հետեւ պիտի ապրէին ծախտուած պաստէի մը փոխարէն, պիտի ապրէին նախատինքով ծեռը բերուած կեանք մը, որ

անելի անտանելի պիտի ըլլար բան ամենէն անզութ մահը:  
Շուշան կը գալարաւէր իր ոռքերուն տակ, հերարձակ ու աչ-  
քերը ուստա՞ արցունքէն, եւ միեւնոյն պաղատանքն էր որ  
կը կրկնէր.

— « Մայր, սպանել զիս, ու դիմկս միայն յանձնէ:  
այդ շանին... »:

Սլո, յաղթական իր սմբրներով, անհամբեր վայրինալ-  
ներ կ'ապրէր այդ պահուն, եւ իր ծառաները զուռը կը ծե-  
ծէին գայրիկեան մը առաջ դիմաւորելու համար իրենց պետին  
աշխան փափարած հայուհին:

Գունաթափ մայրը անզգալսրար եւ ուրուկանի մը պէս,  
որուն դէմբին վրայ գերեզմանի հող էր ցանուած, մեղմօրէն  
բացաւ զուռը: Յանկարծ իր աչքերը հանդիպեցան մարդկային  
դիմակոյտին. սարսաց բոլոր հոգիովը, ու կեղծուած հանդար-  
տու թեամբ մը ըստ զանիններուն.

— « Պահ մը ժամանեկ առէր ինձի, աղջիկչ ձեզի  
յանձնել: առաջ անոր հագուեցըներու Սլո պէկի մը արևանա-  
գայել հարսանեկան զգեաններ »:

Դուռը նորէն փակուեցաւ, զերեզմանի մը բարէ կախա-  
իչին պէս... :

Գերեզմանային խորհրդուոր տեսարան մը կը պարզուէր  
ներար: Մայր ու աղջիկ զիրէ զրկի պլուած իրարու շրջներէ  
կը բաղէին յաջիսնական բայանումի համբոյնները: Պարա-  
սող աղջկան հոգիին թելիքը կը թթռացընէին մօրն ալ հո-  
գիին թելիքը, որոնց հնաւ կտարուած էին խորհրդասորապէս,  
ծնունդէն ի վեր: Խրնց համար կեանքը այլ եւս երկարա-  
տեւ ցայզատւն մը չէր, երազներու, ապագայ երջանկութիւն-  
ներու, ճրճուաներներու: Աշխարհի պժգանները հիմա կեանքին  
տեղը կը բռնէր: Որո՞ւ համար ապրէին, եւ ինչո՞ւ, երբ  
կեանքի շքասնդանը ամայի է, եւ անոր շուրջ դիմկներ մի-  
այն կը բազմին: Այլ եւս ի՞նչ նպաստակ կրնար ունեցած ըլ-  
լալ կեանքը, եւ ի՞նչ վարձատրութիւն կրնար ստեղծել զոյզ  
մը սաստապակ հոգիներու համար, բացի նախատինքէն եւ ա-  
մօթէն: Ներկային յափրանքը իրենց աչքին մահուան տառա-  
պանքը կը զեղեցկացընէր:

Արաւերծուն տրտիք կը մարել պատ մը, բիշ մը վերջ տեղի ու ժգին խնացելու համար իրենց հոյին: Երկու զայդ աչքեր հիմա իրարու մէջ կը կարգային մահւան հեղեցկութիւնը, ամայացած զիսդի իրենց երդիրին տակ, ու բ հիմա զուխտ մը կրանքեր միայն կ'ապրէին, իրենց անդենի մամրորդութեան պատրաստութիւնովը զրաւած:

Մայրը մարանումներ կ'աւնենար իր խղճմտանքին հետ. կը սահռաւար, կը գողզգուր իր մեռքը թաթիսիլէ արխւնին մէջ աղջկանը, որ ծննդադիր մահ կ'աղիսուէր.

— «Մայր, մի՛ յանձններ զիս արդ հիւաղին, արբան չարդերէ ու մահներէ վերջ. մայր, մի՛ պղծեր աղջկանդ ու ցեղիդ պատիք: Մայր, սպաննէ զիս Ճ:

Դուրսը անհամբերութիւնը կը շնչառւէր հետզհետէ. նու ազածունենք աւելի ուժով կը տափէին իրենց լինուակունի երգերը. պահանջկուտ աղաղակները աւելի ուժով կը շնչառուէին, եւ ճայնի ամեն արձագանդ թունառը սլարի մը պէս կը միւռէր Շուշանի սիրուր:

Հոգեկան պայրարը վերջ զտած էր մօրը սրտին մէջ: Անոր աչքերը կը փայլէին կատաղի լոյսով մը, ուրիէ կրնային դոզալ նոյն խել բարենիները, որովհետեւ փոթորկուտ զիշեր մը մութ զիներու արգանդէն ծնող լոյսին կը նմանէր: Աղջկան պատիք զգացումը յազմած էր վերջապէս իր մայրական բնազգներւն: Անզգալարար ժեռքը զանակին երկրնցուց, եւ վայրկեան մը վերջ զանակին սուր շնչորը միսուած կը մնար Շուշանի կուրծքը, անկենդան ու արխւնաբում դիմէի մը վերածնով զանի: Մահը անզամ մըն ալ զեղագարդած էր իր շնորհալի գեղեցկութիւնը, եւ իր մնդրամոմի շրջներուն վրայ դեռ կը թրմուային զոհունակութեան վերջին ժը պիտները ամբիծ հարսնութեան առաջնորդուած աղջկան մը ժողին թղիւող:

Մայրը իր աղջկան ուսերուն պրայ ճգեց իր հին օրերու հարսնութեան մնտարսէ սաւանը: Սուանց արշունքի, առանց հոգեկան ընկանումի վերջուց Շուշանի դիակը, զրկեց զանի իր մայրական կուրծքին վրայ, եւ յառաջացաւ դէպի անսկին դուռը, զոր դուրսէն կը բաղիսէին ուժգին:

Հազիւ տնակին դուռը բացուած, Ալօ, գերազոյն հըր-  
ճուանքով խոյացաւ, դիմաւորելու համար իր երազած հար-  
սը: Այս անզամ ահարկու ստուերի մը պէս կանգուն, ուր-  
ուատիպ մայրը, կատաղօրէն պահ մը նայեցաւ ոճրազործին,  
ու բառ:

— « Հայ մայր մը չ'կրնար իր աղջկան պատիւը յանձ-  
նել թեզի պէս շուներու: Այդ կեանքն ու պատիւը ես տուած  
էի իրեն, եւ իրբեւ իմ իրաւունք ետ տոփի զանոնք: Քեզի  
պէս զատերուն դիակ միայն կը յանձնեն. ա՛ռ, հրէ՛շ, առ  
աղջկանս դիակը »:

Ալօ, որ ա՛յնքան արիւններու առջեւ չէր ընկրկած,  
զիւղը բնաշնչած պահուն, եւ որուն սիրաը բար կտբած էր  
մահուան վայնասունին հանդէպ, անօրինակ սարսուռ մը  
զգաց իր առջեւ այլ մօրը կեցուածքէն, մօր մը, որ ոճրա-  
զործ մը եղած էր փրկելու համար աղջկան մը եւ իր ցեղին  
պատիւը, եւ որ հիմա, մահուան հետ դաշնադիր, դիակ մը  
կ'երկարէր իրեն, երազուած կեանքին մը փոխարէն:

Ալօ չ'կրցաւ հանդուրմել եղածին, ու բարացած՝ նշան  
ըրաւ իրեններուն հետանալու՝ անզարն, տնակի մը մահաշուր  
սնմէն, ուր ժաղավորդի մը արիւններուն մէջ կը դաշունուէր  
ու կը խեղդուէր իր կեանքին ու երչանկութեան տարիններու  
երազը...:

Ցեղին զգացումը յաղթած էր ոճրազործներուն:





# ՀԱՅՐԵՆԻ ԳՐՈՒՂՂԻՆԵՐ

qdj Pm 0094 qd 09805



## ՑԵՂՄԱՆ ՏՏԵՍԱԼԾ

86210 FSEULE

四

**ԱՀԱԳԻԵԱՆ** երկունքի մը ցաւերով ծնար,  
ծուխերու, ծիրանի ծովերու, ոսկի կրակներու արզանդէն:

Կրանիթէ, փոքրուած բաժակը մը բու որբանդ եղաւ, եւ  
բագիններուն նու իբամօն զինին կաթը, ու բեկ զի՞ցուց:

Մանուկ բայց աճարկու, Եիս լուսներու, Հերովդէռներու  
Համբառներու համար:

Յոյսի ծաղիկն եղար Ծեղիս, երազամոլ հոգիներէ, համ-  
բուրուած լոյիւրը, որ համառակ սպիտակ բնիշութեան ե-  
արբուցիչ բուրումներւդ, զաման մղաւանջի մը պէս ծան-  
րացար ոճաբարոյժ Թափակիթներուն կու թօքին:

Կ'ըսեն, թէ իտելլը առասպելական թուչոնն է, որ իր ուժքին զնացրին մէջ կ'ըլլայ ճետգնեալ. երկրագուած բազինը, ծնրագրուած հաւատքը, պաշտուած ու սղելիուած Աստուածը ցեղին ու անհատին:

Գու ծնունդըիդ խորհությը այսպէս բայցատրուեցաւ մեզի,  
ո՞վ Յեղիս Իտէալը:

Պերմանընքու եւ ոսկիի խռէալլն անշատ, կեանքթ ու  
Ազատութեան Խռէալն եղար, ո՞վ ընդիս Խռէալը, չարչար-  
ուած ու հալածուած Խրառունքի, զլայուած Հայրենիքին  
յաղթագատ Շերբազանումին խռէալը:

Եւ դուն, ո՞վ Ցեղիս Իտէալը, հայրենի հազի արգանցէն ծնած մատազայթի մը պէս Թառեցար արցունքով ուղղուած շաշանի մը բաժակին մէջ, եւ Թօգուցիր որ սիրոյ Թիո Թեռնիկը իր առառաւան պաշտամունքը կատարէ անոր ցօպտ Թուրք Թէրթերուն վրայ; Բառեցար մայքակարօս որրաններու վրայ, եւ կեանքի ու փառքի օրօններու մէջէն բռ երիներանգ լոյսերէդ վահաններ հիւսեցիր որբերու կուրծքին, առազայ մարտերու կատազի ընդհարում ներսւն պատրաստներու համար զիբենք, եւ ինկողներուն աչքերը փակեցիր Յոյսի մեղքիներ երգելով:

Մենք քու ջանակիրներդ, քու խաչամիրներդ ու զինաւիրներդ ևզանք, եւ զարերու եւ աշխարհներու մէջէն, մարդկային վաստութիւններու եւ մատնութիւններու մէջէն տառ ապանքին ամենն լոգինները, մահներուն ամենն անսպասելինն, ջանքերուն ամենն անմնուէրները, զանգութիւններու անմրցելինն, պայրարներուն ամենն էրուսինները տառննեցինք տարեցընեւու եւ արժէցնելու համար քու զոյութիւնդ, ո՞վ Ցեղիս Իտէալը:

## III

Հիմա դուն յաղթական կը բալես Հայբենիրի լիռներէն դէպի վար, դէպի խոպանացան դաշտերը եւ ուերակ զիւղերը, արեւէն ու վառուշներէն խանձուած, եւ քու բիւրառոր սպիներդ Ցեղիս գարաւոր յաղթամարտին պատմութեան կենդանի դրանի դրաւագները կը ցուազըն մարդիդ մարգարթին վրայ:

Առ անու քու հաւատքավզ ուխաւորուած Ցեղիս գաւակները իրենց ստրազրութեան եւ գատաւպարութեան մամրաներէն դէպի թեզ կը բալեն օրծներիւու քու Յաղթանակդ, որպէս զի դուն ապրիս, եւ Արարատան կուրծքիոյ վրայ բրգացող երիտ ստինըներդ, Մասիս ու Արտած, իրենց գարանոս կաթնազրերացաւմով սննդաւորեն Ցեղիս սերւնդները, քու յաղթանակիդ, ու հօյսկերտած ազատութեանդ յաւերժացումին համար:

Ո՞գ ծեղիս Յաղմական Իոհալը, հաշտարար սեղասիդ  
մօտեցուր ճիմա Ծեղիս տարանցատ ու տարբաժան զաւակնե-  
րը, որպէս զի կատարեալ ըլլայ ամենուու ուխտաւորումի ըս-  
տասարկութիւնը, եւ մարուր՝ մեր համազգային պատարազը:  
Որովհետեւ կը հաւատամ, թէ քու տեսլական երազի, \* քու  
Հաւատրդ, քու երաշազործ արդիւնաւորութիւնդ, քու կիանրդ  
ու անմահութիւնդ, համազգային, եղբայրական հաշտութեան  
եւ նուիրական գիրկընդիւառնումին մէջ կը պաղաբերի:



## ԿԱՐՍՏՐ ԱՆՁՐԵՒՆԵՐԸ

Ա.

ՄՇԱԿՈՒՅԹ, երկա՞ր, երկա՞ր տարիներ սպասեց, իր արօրին զլուխը, միս մինակ, մինչեւ իր զութանին եղները ինկան, երաշտութեան չորսթիւններէն սովաման:

Երկինք չէր անծրեւեր: Վետայի ռերկնային կովներ», երազուած ու ոգեկոչուած ամսերը կը յապաղէին դուրս գալ իրենց եթերային զոմերէն, որովհետեւ անո՞նց այ ծիծերը չորցեր էին, եւ կաջիլ մը կամ - անձրեւ չէ՞ր մնացեր իրենց երբեմնի հարուստ ստինքներուն մէջ:

Ու սպասումի բարին վրայ զամուած մշակը, ըրուն յուսանատ աչքերը երկա՞ր տարիներու ընթացքին, ըրերու արեւին ու զիշերներու աստղերուն լոյսը ծծեցին միայն, յուսանատ ու ծոխապան ազօթաւորի մը պէս, ծերացաւ իր զիշտերէն, եւ զիշեր ատեն իր մենաւորի մուցւած անկիւնը զինքը դիսող մը, պիտի կարծէր անդենի ստուեր մը, լուսնի շողերով ու սաղերուն ցոլքերով՝ մարզրուած իր աղերեկ մազերու զարլար զալրին տակ, որ երկնապարուղին լուսեղէն վարշերու պուրակները կը դիտէ հիացիկ:

Ան, սակայն, կը յամենար, կը յամառէր իր սպասումին մէջ, չես զիտեր հաւասաւորի մը չերմեռանդ զիտակցութիւնո՞վ, թէ սկնապաիկի մը հեզնանքով, ուրի՛: նոյն խակ աստուածները պիտի դողային: Անշարժ՝ ար'անի մը պէս, որուն

մէջ ներփակ երազներու հրդեհումին քրտինքն է չօրցեր, ալ չտեսներ նոյն խոկ երկինքի սովորանշ թռչունները, որոնք տարմբերով կուգան իր հիւթառսպառ սերմերը լափելու իրենց աղանի կուռցներով, եւ որոնք երկա՛ր տարիներէ ի վեր հատիկներու համ ն էին մոռցեր:

Արօրին մասն էր մաշեր արեւէն, ու խոփը գուցեր, եզներու կմախրին ետին, իրը թէ անո՞նք ալ սոկորներն եղած ըլլային ուրիշ կեանքրի մը, որ կմախր դարձեր է երկա՛ր, եր՛տր տարիներու ընդունայն հատնումներէն զերչ:

## IV.

— «Տէ՛ր, պուտ մը ջուր քու երկնքի կապուտիկ աղբիւրներէց, անծրեւի կաթիլ մը դաշտիս վրայ, Տէ՛ր; Դաշտս կորդացաւ, սերմցուս չորցաւ, Տէ՛ր, ցնցուղ մը ջուր քու կապուտիկ աղբիւրներէց»:

Մշակին այս աղբերանքը հազիւ իրեն միայն կրնար լսելի ըլլալ, երկինք շա՞տ հեռու էր իրմէն, ու իր չորցած կոկորդը հազիւ կրնար հիւսել ձայն մը, նուաղկոտ ու անհնչուն, որ թռչուններուն անգամ երկիւղ ազգելու ոյժն էր կորուսեր:

Զենք զիսեր բանի՛ տարիներ, քանի՛ հարեր սեւց երկրագործին այդ սպասումը, դաշտազլիսի իր սահմանարարին վրայ, անթարթ աչքերը յառած կորդ ու արօս հողի տարածութեան մը, որ յուպանացած կը մնայ ձարաւէն պասրած մարզու մը պէս, եւ լուծքի մը աբեւակէց կմախրին, ոյտուն ոսկրէ վանդակին եղերքներուն վրայ որդերն են չորցեր . . . :

Մեռելութիւն մը, ինքն ալ, որ ուրիշ մեռելութիւններ կը զիտէ, անգէտ անաւորութեամբ մը, համատիւու զերեզ մննոցի մը մէջ:

Բայց այդ ընդունայն սպասումին, այդ կմախներուն խորշ՝ յոյզի մը կենդանութիւնը կար կարծես, յաւխտենուկոն՝ մարդկային տենչանքներուն պէս, եւ անշէջ՝ մարտիւրուններուն

հաւատքին նման, որ զերեզմաններէն անդին կ'ապրի ու կը փայլի անմահութեան բարձունքներու վրայ:

## Փ.

Օրին մէկը Մշակը յանկարծ զգաց, թէ իր դարաւոր քնածութեան ակամայ յոզնութիւնները կը փարատին, թէ իր աչքերը կը բացուին օրհնապարզեւ առաւօտի մը վրայ, եւ իր մորթին տակ ոսկորներուն խլբառումը կը զգայ: Իմ թական երեւո՞յթ... Զարթնումի այդ հրաշափառ վայրկեանին, չի յիշեր սպասումի անցնող երկա՞ր, երկա՞ր օրերուն իրեն ըմբռշյնել տուած կենդանի մահացումը. իրը թէ այդ առողջ դեռ նոր եկած նստած ըլլար իր անգատանի սահմանաբարին վրայ: Այսպէս կը խորհիք, թէ օրուան աղամանութը դեռ նոր կը փարատէք, թէ մատղաշ եզները իր ճայնին կը սպասէին արօրին հարուածներուն տակ ցանրի ակօսները հներկելու համար:

Իր տեսուապատիք զարթնումի խարկսներին մ.ջ ան որոշապէս կը կարծէք լսել հիմա մայնը, յիշողութեանը մ.ջ զերեզմանուած անհամանում երէկներու, հներուններու սպասուած անոյշ ճայնը.

— «Մշակ, ե՛լ, վարէ՛ արտերդ. անոնց վրայ կարմիր անժրեններ մաղանցան, ցանէ՛ սերմերդ վաղուան սպարար հունժրին համար: Ե՛լ, վարէ՛ արտերդ. կարմիր անժրեններ մաղունցան անոնց վրայց:

Եւ մշակը, անբշական զարթնումի երշանկութիւնովն առլի, յանկարծ զեր բարձրացաւ իր դարաւոր մաներէն, իր անդաստանի սահմանաբարին վրային, կուռ թի մը պէս, որ յանկարծ մոլական հարուանի մը հպումէն կախարդուած զեր կը բարձրանայ իր սեղանէն, եւ ձեռքն երկնցուց մասին...: Իրը թէ իր եզները կը բալէին, եւ ամեն ակօսադարձի, վաղորուշ խօսր մը, անուշ ԱՀօ՛, ճօ՛շ մը կ'ուզդէք իր եզներուն, իրը թէ անոնք կը բալէին իր առջնեւէն: Կը լուր, գարնանոզարթի այդ արշալոյսին՝ ճայներ, որոնք կը դաշլայ-

լէին դեղանիկներու երգին պէս: Եւ երբ խորհնեցաւ թէ ներկը աւարտած է այլեւս, թէ ակօսները պատրաստ կը սպասեն իրենց յուռթի արգանդին մէջ ընդունելու համար սերմը, մշակը իր ազօթը ըմբնչեց քովէն կախուած սերմի տոպրակին վրայ, եւ բաճանայապէտի մը պէս, որ մեռքի կչուական շարժումով օրհնութիւններ կը բաշխէ ալեծածան ամրոխին, իր թեւերը պարզեց դաշտին վրայ, եւ ակօսէ ակօս բարեց սերմանացանքի համար: Եւ երբ խորհնեցաւ թէ աւարտած է ալ իր ցաները, եւ սերմը ակօսներուն յանձնած, գո՞յ ու երջանիկ մարդու մը պէս նորէն նառաւ իր սահմանաբարին զըլուիը:

•

**Պէտք չ'եղաւ երկա՞ր սպասելու . . . :**

Խօսկան տեսիլքին իրեն պարզեւած հիստեսութեամբ, զգաց, որ սերմը կը բողբացէր, կը ծառանար իր ոտքերուն տակ, անրնաւկան արագութեամբ. իրբ թէ երկնապարտէզի լուսաւոր վարդերու սկուրակները իր դաշտին մէջ կը փոխադրուէին, եւ ամեն մէկ ծաղիկի բաժակներէն մարդկային զլուխ մըն էր, որ կը պտկէր, հասկերու տեղ, գեղեցիկ ու գանգրանկը, լուսածիր ու խարսիշամազ, մանուկ արեւներու նման . . . :

Աւ բախութենէն խելացնոր, յանկարծ ցցուեցաւ իր սահմանազլիսի բարի վրայէն, եւ երբ մանզաղը մեռք սուաւ հունձքի համար, օ՞հ, այն ատեն մխայն տեսաւ — դժոխային պատկեր — թէ արդ հասկերը դիակներն էին իր մարտիրոս ցեղին, թէ ինք մինչեւ իր գօտին արիւններուն մէջ նըստած կը մնար, մածուցիկ, կարմիր արիւններու մէջ, եւ իր արիւնն ալ բամուած էր իր երակներէն:

Նայեցաւ հասունցած մարդկային հասկերուն, արիւններուն, կմախքներուն, եւ իր դէմքին վրայ զգաց բուսնիլը ժպիստի մը, որ աւելի դաժան էր բան դժոխը, աւելի ահարկու բան մահը: Կմախքի մը այտոսկրին վրայ ուրուածուած ժպիտ մըն էր:

Զանանդած ու շլմորած, իր շւրջը նայեցաւ. նայեցաւ զէպի վեր. ուզեց բառ մը արտասանել, բայց իր կմախրի սոկը՝ շրմունքները անկարող եղան մարգմանելու. իր վերցին կամքը . . . :

Շնորհակալու թիւն մըն էր թէ անձիք մը. աղոմքը մը թէ հայնոյանը մը . . . : Չենք զիսներ. . . :

## 12.

Ո՞վ ազատութեան մշակ. անձրեները, որոնք դարաւոր ուպասումէդ վերչ, հայրենիքիդ անդաստաները ուռոգեցին, զաւակներուդ երակներէն վազող կարմիր անձրեներն էին, ու դուն, բու կմախր ժեռիդ մէջ բռնած եղբայրներուդ սոկորները՝ զանոնք արօրի պէս զործածեցիր հայրենիքիդ կուրծքին խորը բանալու համար Յոյսի ակօսները, ինկողներուն վայնաստոնք եւ ջարդուածներուն հաւաչանքը շփոթելով քու աշխատութիւնդ պատկազ թաշներգին հնտ:

Բայց, ինչ որ ըլլան բու սպասումզ, բու տառապանք, բու ազօթք, բու կարմիր երազներդ, ինչ որ ալ ըլլայ բու տեսլական զարմնումզ, դուն արիւններով ողովուած դաշտերուդ վրայ ցեղիդ հաւատքը սերմանեցիր, եւ զաղուան սերունդը Ազատութեան հունձրն է որ պիտի բաղէ կարմիր անձրեներով յուռթիսցած իր հայրենի զաշտերէն:

Եւ այդ ազատութեան հունձրի տօնին, բու չի յոզնող ոդիդ, բու պայրարող կամքդ, բու արօրդ, ու բու հաւատք մաք ազգային պանթէռնին սրբազան կուռքները պիտի ըլլան:



## ԼՈՌԵԹԵԱՆ ԱՂԱՂԱԿԸ

**ԱՄԵՆԻ** մարդու տրուած չէ կարօղութիւնը, և էր տղայ, լսելու լուսւթեան աղաղակը: Մինչ ո՞չ մէկ ձայն ա'յնքան պատկառազգու է եւ ահաւոր, քան լուսւթեան աղաղակը:

Ան կ'երգէ անտառներուն մէջ յաւիտենական հանդարտութիւններն ու խաղաղութիւնները, երբ բնութեան կուրծքը կ'ուռի ու կ'արգասաւորի հովերուն, լոյսերուն եւ խաւարներուն համբոյրով, եւ երբ ծառերէն կաթող լուս արցունքները իրեն հոստաէտ կընդրուկներ կ'երթան ծծուիլ գունագեղ ծաղիկներու եւ մամուռներու շրթներէն: Եւ արդ խաղաղութիւններու մէջէն լուսւթեան երջանիկ աղաղակն է որ կը լսուի:

Ալետատան ծովերուն խորը հիւսուող մարգարիտը լուսւթեան աղաղակն է, փոթորիկներուն մէջէն լսուած:

Խօսող ձայնները, պոռացող աղաղակները հազլւ կրնան մարգմանել տիեզերքի բողոքներուն մէկ ճղճիմ, աննշան մասը միայն, մինչ լուսւթիւնը անդունդ մըն է, ուր կարելի է կարդալ հոգիի բոլոր զալարումները, բոլոր դիմայեղումները, սրտի բոլոր ցասումները, սարսւռները, տրատւնչները բոլոր:

Կոյսի մը աչքերուն լուսւթեան աղաղակը կը թուի ըլլաւ զերազոյն խմատութեան յայտնութիւնը, որ Հոմերոսի մէջ դիւցազներգութիւնը կը հովանաւորէ, եւ Միւտօնի մեռով կը ծաղկազարդէ: կորաւած դրախտաները:

— Երգէ ո՞գ մեռելային լուսւթիւնը զերեզմաններուն,

ուր աշխարհի պատմութիւնը եւ բնութեան դրախտները կը զիրկընդխառնուին, երգէ, որովհետեւ քու մայնդ, քու աղաղակդ կենդանի եւ մեծագու արձագանզն է յաւ խանական վեհափառութեան: Թաղուած ու մոխրացած սէրերու, յոյսերու, երազներու մեծ, աստուածաշանչ բանասանզութիւնը կը յանգաւորի, կը թրթուայ քու դալիկանաբ շրթներուգ վրայ, որոնց համար կ'ըսեն, թէ մանն է համրութեր: Հոգիներու ուրուապատկերն ես զուն, եւ քու շիրմական բարերուդ, քու ցուրտ խաչերուդ, քու ծաղկազարդ որովայնիդ վրայ հնկայ պարտերու պէս ցցուող կոթողներուդ յաւ խանական ու մշտահեծ երգը շարունակութիւնն է կիսատ տենչանքներու, որոնք կեանքի պայքարներուն եւ ժխորին մէջ ծայրատուեցան, քու մէջդ կատարելագործուելու համար:

Ի գուր չէր, որ բաւ բանաստեղծը ՇՄիայն լուսթիւնն է մեծ, միւս բոլորը տկարութիւն է»:

Վա՛խ, ականջներուն, որոնք չեն լոեր բեզի...:



Թանինե՞ր, որոնք բան մը չը լսէին, չը հասկնային պիտի պարտէզներու բուրում նաևէտ երաժշտութենէն, զար ծաղիկներու բացուած բաժակները կը նուազեն. Թիթեանիկներու եւ արեւի հաւագայթներու համրոյրին առի:

Չեն լոեր, որովհետեւ մեր պատկերուն մեզի կտակած գրականութիւնը, լեզուի բառերը ոյժը չ'ունին նոր ժամանակներու զգացումները, վէրբերը, խորհուրդները, տրանունջները թարգմանելու. անոնք մաշաճ լիլիշէներ կը մ նան նոր աղէտըներու արտայայտութեան համար: Եւ ինչո՞ւ զարմանանք, եթէ իրականութիւնները միշտ կանխած են բացարութիւնները: Բնութիւնը զոյտաթիւն ունիք բնական գիտութենէն առաջ, եւ կրօնը նախ բան աստուածաբանութիւնը: Ու գետ այսօր, դարեր վերջ, երկուրն ալ անզօր կը մ նան բնութիւնն ու Աստուծոյ զագափարը թարգմանելու իրենց ջանքերաւն մէջ: Եւ բնութիւնը ինչպէս Աստուած, աւելի

պատկառազգութ են իրենց վեհափոռ լուսնեանը մէջ, քան  
բառերու մազական լապտերովը ներկայացուած տակն:



*Մի՛ վախնար փոթորիկէն ու ալեկոծութենէն: Քամինե-  
րը կ'անցնին կ'երթան, ու փոթորիկը կը մնոնի եւ ալիքնե-  
րը կը քնութան. քայց քնութան լուսթինը կայ ու կը մնայ,  
օդին մէջ, ծովին մէջ, ուր կը յդանայ նոր փոթորիկներու,  
նոր նաւարեկութիւններու ծրագիրը:*

*Լուսթինը կը զաւաճնին չը հաւող շունին պէս, որ կը  
յարձակի իր որդին վրայ. ան որոգայնն է կեանքի ժամբա-  
ներուն վրայ լարուած, անազգարար ու անզնկոյց, եղերական  
օրուանը, ուր զաւարութիւնները կ'անին ու կը մնձնան:  
Լուսթինը երգեղ մշակն է, որ զերեզման կը փորէ, ծերձակ  
պատաննրը, որ երազները կը խանձարութէ: ՕԲազմաց լու-  
թիւնը, մանաւանդ ամրոխի մը լուսթիւնը զերբնական բեռ  
մըն է, որուն անբացառքի ծանրութիւնէն ամենէն զօրաւոր  
հզբիններն անզամ կը չափնանց կը զրէ Մէթէրլինկ:*

*Լուսթիւնը առարկութիւն մըն է, կ'ըսէ Նիցչէ, և սա-  
կայն առարկութիւնն աւելի քան մըն է, ան, բոզոք մըն է,  
վրէժի նախառիննրը, մեռնողներուն անէծըն է լուսթիւնը,  
անոր համար է, որ խմառուաէրը կ'ըսէ. Ոյնձ կը թուի, թէ  
ամենէն լիրը խօսքերը, ամենէն լսիրը զիրը աւելի բազա-  
րակարի, աւելի պարկէշտ քան մը ունի բան լուսթիւնը:*

*Եւ առանձը աւելի կը վախնայ լուսթենէն, քան մեզա-  
ւոր ամբոխներու հայնոյանքն: Որովհետեւ արճամարճուած  
ու վիրաւոր հոգին լուսթեան թունաւոր աւազաններուն մէջ  
է, որ կը չըղեղէ: իր նիզակին նետերը, արիւնարբու առօ-  
ռածներուն զաները խցելու համար:*



*Լաբօր էք, բնաւ, անապատին մէջ, չ՝ զերեզմանուած*

Ֆերմակ գանկի մը խորշերէն արժակուած լռութեան աղաղակը:

Պէտք էր որ խորհող բոլոր զլուխները խոնարհէին առ նուր նուրիտկան լռութեան առջև, որովհեան ինչ որ այդ բոլոր գանկերը պիտի խորհէին ու երեւակայէին տարիներու ընթացքին, այդ չոր գանկը, ակնթարթի մը մէջ կը պատկերացընէ համադրութիւնը ապրուած կեանքին, ոգնիոչուած երազներուն, փոշիայած խորհուրդին, ընդգրկուած մասն-րուն....:

Գանկին ու անոր լռութեան աղաղակը երգն է բողոքի ու վրէժի, եւ մահավճիռը ոճրագործ վասութիւններուն, ու-բով աշխարհի դիւանազիտութիւնը մարգկային կեանքերը կը սակարկէ, կանանչ սեղանի մը շուրջ, կարգ մը պիտութիւն-ներու, կամ մարգկային խմբաւորումներու հաշույն....: Ո՞վ ողբալի հիրութիւնը արդարութեան եւ մնձարարրաց աղաղա-կը բաղարակրթութեան, եւ մարդկային բարոյականի սնան-կութեան:



Ինծի կը հարցընեն. — «Ի՞նչ լուր Կիլիկիայէն»: Պա-տասխանս կարմ է եւ լակոնական. — «ՈՉԻ՞Չ»:

Այդ «ոչիմչը» լռութեան աղաղակն է, սակայն, բուօր անոնց, որոնք այլապէս ոճրագործ բաղարականութեան մը, դիւանազիտական եթէ ո՞չ դիւական նոր խաղերու, ասպե-տական նոր էնթրիկներու զոհուած, ինքինքնին շատ մօտ կըզգան բռնատանջ մաներուն, ազատութեան եւ բաղարա-կրթութեան անունով իրենց հրամցուած:

Երէկ լռութեան աղաղակը երգն էր Հայրենիքէն բռնան-շատ տարագիր մարտիրոսներուն, որոնք դէպի Միջազգայի տարուեցան, անապատի հովերուն երգելու իրենց տառապան-քը, տուայտանքները, կոծերն ու լացերը, իրենց կարմիր յոյսերը:

Այսօր լռութեան աղաղակը երգն է վերապրող երջանիկ-ներուն (?), որոնք զիռ երէկ սպառը ժպիտով եւ վրէժին հաւատքով Կիլիկիա վերադարձան, կործանուած երգիրին

տակ անգամ մըն ալ վերածընելու հայրենի ազատութիւնը, կեանքը, անգամ մըն ալ հիւսելու խաղաղութիւններու ծիրանի գօտին... : Առեցանի՛կ վերապարծ դէպի անիծուած զիւղերը... : Անոնք կը կրուին կեանքը ու մահուան կրուիը, որպէս զի Լօջիներու հայրենիքը պոռնկանայ պարարտանալու համար, ասպետական դրժում ներէ վերջ, և բռութեան աղաղակէն կեանքերու տեղ դժուկ ծնին, կործանումովը զիւղերուն, բաղարձներուն, առւներուն... :

Աւ զես ի՞նչ կ'ուղէք... արդարութիւնը կ'իշխէ աւերակներու եւ դժակներու վրայ... որովհետեւ պատիւն ու ազնուականութիւնը մեռած են ասպետօքէն, ու բարոյապէս... :

Եիլիկիային լուր չը կայ. բայց կայ մեզի համար լուռն աղաղակը, որ աւելի անաւոր է բան կիսատ լուր մը, եւ աւելի ողքերգական բան մարզագունը: Պատիւի եւ վասահութեան հաւատրին մահն է, որ կ'երդէ լուռթեան աղաղակը:

Ասկէ աշխանջնե՞ր, զուր չէք լսեր լուռթեան աղաղակը, ո՞ր գուցէ, աւա՞զ, վազը աւելի հնչուն ըլլայ համատարած բայրայումի եւ համասփիւռ մահներու ընդմէչէն:

\* \*

«Երակին մի՛ մօտեցընէք լուցկին, ո՞չ երիտաւարդ աղջիկը իր սիրահարին, եւ ո՞չ ալ զօրապետը՝ իշխանութեան, կ'ըսէ բնկերական խմասասուրը, որովհետեւ պէտք չէ խաղալ ո՞չ կրակին, ո՞չ սիրոյ եւ ո՞չ վառասիրութեան հետօ»:

Մի՛ հեզնէք լուռթեան աղաղակը, եւ մեռքերնիդ մի՛ երկընցընէք թեմեւօքէն, դէպի անոր վիրաւոր շրմունքը: Հոն վիշտաներ կան, վիրաւոր վազրեր, որոնք ուժգնօքէն պիտի արշատեն, իրենց ժանիքներն ու ճանկերը սրած, եւ պիտի յարձակին անոնց վրայ, որոնք կը ծաղբեն այդ լուռթիւնը, եւ անոնց վրայ, որոնք իրենց բաղարական վասութիւններով կը պղծեն անոր վէրքին ու սուզին նուիրականութիւնը:

Միայն լսեցէք լուռթեան աղաղակը, մռնչիւնը առիւ-

ծին, եւ դոզացէք, դոզացէք ոճրազործներ, դո՛ւր որ սպաննեցիր, , եւ գուր որ լոխն մեղակիցը եղար ոճիրին. որովհետեւ այլ եւս բաւական չուր չ'կայ լեռներու երակներուն մէջ, մեր արիւնոտ եւ պիղծ մեռ թերը լուալու համար . . . :

Ու այնունետեւ պիտի զայ ժամանակը, ուր, լոռւթեան մշշէն, շինարար մեռ թերը պիտի չարժին, նորակերտելու համար ազգին տաճարը, անմայն, անշշուկ, ու նոր սրբագիրներ, վերածնուած ցեղին նոր մատնազիրներ անզամ մըն ալ պիտի արձանազրին. զո՞չ մուրմի, ո՞չ տապարի, եւ ո՞չ ւրիշ երկաթէ զործիրի մը մայնը լուսեցաւ տունին մէջ (Փ. Թագ. Զ. 7): Որովհետեւ յազմութեան եւ փառքի, կնանքի ու յարութեան հրաշափառ երեւոյթներն ու արտադրութիւնները լոռութեամբ ու լոռութեան մէջ կը ստեղծագործուի:



## ՈԳԵԿՈԶՈՒՄՆԵՐ

ՄԵՐ Համբան կը շարաւնակենք խորտորորդ դարերէ: Տիուր ենք, մատլիկումովք զերուած հայ աղջիկներու, որոնք այլուրի ծարաւը ունին, զիրճնք հովանաւորող սեւ վրաններու տակ: Մեզի ընկերացող երիտասարդները, սակայն, որոնք չորս տարիներէ: Ի վեր շարունակ բարած էին մարտիրոսութեան այս արիւնոտ մամբաներէն, հաղածական սուսերներու նման, զւարթ էին իրենց բարը հողիսկ, որ նորէն կ'անցնէին արհաւիրքի այս միեւնոյն ռողիներէն, բարձր, շատ բարձր բռնած հայկական դրօշը, ազատութեան տապանակի մը պէս:

Ասու Մարիայի հանրային աղրիւները կը Թողունք մնի և տին, ինչպէս Թրբական լրուած զօրանոցը: Տղար կ'երգեն, սարսափի տարիներու իրենց զիրճզ հանային լուսնենէն վերջ, մինչ իմ հոգիս կուլայ մբբակո՞ծ ցաւերուն լիկում ները բոլոր անոնց, որոնք այս հայրաներուն վրայ մնան:

Սինձեար քնացող տիառանի մը պէս սրակած կը մնայ անսապատի կուրծքին վրայ, իրբնւ մէկը, որ ալ յոզնած է մարդագոնի տեսարանները դիտելէ: Հնամբանիս ամայի է ու անհարդարնակ. Եւ զիտիներու զիւզ մը միայն կը ցըսի, մարդկային կեանքի զոյութեան իրբնւ ապացոյց: Ամբողջ օրուան անւողութեան, հազիւ բանի մը տրաք եւ եւզիսկ անանցորդներ կը խաչառան մնի զնացըը, աւազակային նայուած մը ճգելով մնի կառքերուն վրայ: Մեր մօտն ու հնուռն, կը վազվուտեն, կը սուրան այծեամներ, իրենց խոշոր եւ ա-

նուշ աչքերուն նայուած ըս պատցընելով անապատին զիրկը; Եթեկոյին կը հասնինք Այնը Կազէլ, եւ կը զիշերենք, բացասանին մէջ, աւերակ չէնրի մը կիսակործան պառ երա կու շաբ:

Ամայի, մեծկակ գօրանոց մը մենև րիչ մը վեր, եւ բարձրարկառ փլատակներ անոր շորչ, իրը թէ մնաած զիսզի մը դիակն եղած ըլլար, անզերեզման ու անմեազ: Ակոյին, երկու խումբ ուն վրաններու, որոնցը մին իրը իշեւան կը ծառայէ եէզիափիներու, եւ միւսը անոնց բարձրամ արարներու: Մեր բազի խորւնկ տուէն կը հոսի շուրը երթալ շարժման մէջ զնելու համար, րիչ մը վար, մացուած մնաւոր չազացըրի մը երկու մաշած բարերը:

Պահ մը կը հեռանամ մեր կայքէն ու կարաւանին, եւ կիսաւեր պատի մը վրայ կանզնած կը զիսեմ լայն լուսատանք, որ այդ ամայի ու լրուած գօրանոցը, ուն վրանները, եւ ջրադացըր կընզգրիէ: Աստղերու կիսալուս լոյսերը կիսուածներ շինած են բացասանը պատանը Թերաստուերին վրայ:

Հոգիսվա վերացած, ու սիրաս լիցուն արցունքով կը դիտեմ, կը դիսեմ մութն ու տառերները այդ բացասանին, որ գեռ երէկ, երկուք ու կէս տարի առաջ զերեզմանը եղաւ տասնեակ հազարաւոր հայ տարալիքներուն: Ծուրու ու կծու հոգը կը փէէ, իր հետ բերէլով, մերջ ընդ մերջ անձրեւի կաթիլներ: Հոզմակոծի այդ կծու ծայնը կը շփոթեւի իմ ինքնամոռաց հոզիխ խորը, այն արիւնուս հառաջանքին հետ, զր հիւծած, հիւանդ, պարտասուն, մարի ու նօթի բայրերու ու եղբայրներս արձակեցին, օրերո՞վ ու օրերո՞վ, անապատի այդ եզերաբաստ մենութեան զիրկը, իրենց օրնասականի զալարումներու մէջէն: Մտամոլո՞ր, յանկարծ աչքիս առջեւ կը յաւնեն բիւրաւոր զիսկներ..., մութը կը յդանայ ու կը բնզմ նաւորի, եւ ես պահ մը պատրանքը կ'ունենամ հաւատալու, Ու, հոզմակոծ անձրեւի կաթիլները իրազիս արցունքներն են բիւրաւորներու վրայ ոզբացող վիրապրոզներուն, արցունքներ, որոնք յուզումներէս կիզանուս բւնիքիս կը լուան իրենց ուռ խոնաւութիւնով:

Ոտքերուս տակ ճերմակ ոսկորներ կը փայլին... : Վար կ'իշենմ, ու մեռքս կ'երկնցընեմ այդ ճերմակներուն... : Հոս բազկոսկր մը, հոն կրծուած բունքի կտոր մը, անդին ջախ-ջախուած զանկեր... : Եւ շակրաղէզը կ'երկարի, ցրբուն, անխնամ, անհաշիւ... :

Ափիս մէջ կ'առևում զանկերէն մին, որ յօյսի ճերմակ ծաղիկին պէս բացուած կը մ նայ կանխարայս կանաչներու մէջ: Կը խօսիմ այդ զանկին հետ, ու խառուորի համբոյքէն վերջ, կը խօսիմ, բայց ան չը լսեր ինձի, ու կը նայի ին-ձի իր անհնատցած աչքերու սոկրէ խոռոշներու մէջէն, մինչ ես ժամերավ կը հեղեմ անոր նակատին միհնենադրոշմ նուիրա-գրերը:

Զեմ զիտեր քանի՛ ժամեր ւանեցան, անցան այդ նուի-րական զանկին հետ մեր խորիրպաւոր մենախօսութենելն ի վեր, միայն սա զիտեմ, թէ այլ ինքնամուաց վերացումիս տենելն վշտազզած մէկ պահուն, կառապանս եկաւ ինձի նա-դորդելու, թէ մենաւոր ջրապազրի տիրոջը մօտ կայ նայ որ- բա հի մը, զոյ մենէ առաջ անցուզարձեղ կառապանն'ը ու նամբորդյն'ը չեն յաջորդած մեռը բերել:

Կը թողում ոսկորները այդ ընդարձակ մեռելասունին, բիւրիցս նուիրայանացած՝ հոն թափուած արցունընքէն, ա- րիւներէն, մըմ նշուան ազօֆքներէն, կոծուած հառաւանընե- րէն, Թագուած յոյսերէն ու հաւատորէն, եւ մութին մէջէն բայլերս կ'ուղղեմ դէպի մենաւոր ջրապազր:

Խուզարկութիւնը կը սկսի, կը նմանինք մարդերու, ո- րոնք զերեզ խանաշան փսուերու մէջ մարդկային կշանքեր կը փնտուեն: Բայց բացասանը յուռաթի է մնոելական յիշատակ- ներով, կմախայած ոսկորներով: Վիրաւոր է հոգիս. կը խեղ- գուիմ Ասքերուս մէջ լիցուող օդին, ծովամոյն մարդու մը շնչանեղմութեամի, ու Հայնէի պէս կ'ըսեմ ինքնիրենս. Ոեթէ ծաղիկները, այդ աղուոր պղամիկները զիանային, թէ ո'րբան խոր վիրաւորուած է սիրոս, անոնք իմ վիրքիս մէջ պիտի Եցընէին իրենց ահուց բոյրերուն բալուանը: ... Եւ եթէ վէրը, սոկի աստղերը զիտնային վիշտս, անոնք ոլիտի Քո-

դուին երկնակամարը, եւ պիտի զային ինծի բերելու շող-  
շողուն միստիարութիւններէ: Արտվինան, այլ իրիկնամուտին  
նորէն աչքներու առջեւէն կ'անցնին, շարան շարան, մահա-  
պ սրբ տարագիրներու խումբները, սրանը ճիւծախաւուր քայ-  
րայում ներէ բանուած, կը բալեն, խելազար սիրանարներու  
պէս, կուշտ կուշտի, նեւերնին իրաբու ազուցած, անապատի  
աւազուտ պարտէզին մէջ, այրող արեւին եւ լուսնի լոյսին  
տակ: Կը բալեն, Թափօրուած, երազուն, կը բալեն զէսի  
բերանաբայ մահը, լալով, իրը թէ սիրան ըլլային, եւ սի-  
րելով զայն, իրը կեաներէն յափրացողներ...: Կը անսննմ,  
որ անոնց զանդաշող եւ յոզհարեկ ոտքերուն վրայ մատն է  
բալողը...:

**Ճէմսիէն Թագասաոցին զիւտը**՝ կը սնէտվեցընէ, զիս իմ մե-  
ռելական անուբըններէս: **Ճէմսիէն, հազիւ 7 - 8 տարեկան աղ-**  
**ջնկի,** երէկի յափշակութիւններէն ասրաափած, կը զողզպայ  
մեր առջեւ: Իրական պէտուին մը ինըը, իր կիսամենք ցըն-  
ցողիններուն մէջ, եւ իր գէմբի կտումով, որ չէ՛ կրցան խան-  
զարեկ հրաշալի զեղնցութիւնը որբուհիին, որուն աչքերուն  
հմային կապոյաց տններելիի ապացոյն է: այդ կուսածաղկի  
տարատնկումին:

**Եղէ բական տեսարան մը կը պարզուի մեր աչքին առ-**  
**ջնւ:** **Ճէմսիէն չուզեր բաժնուիլ իր հայրագիրէն,** զոր զԱ-  
պուի հէլալ է կ'անուանէ, իր լազ ու կոծերու մէջէն:

Իր մեռքէն բանած, ու աչքներ արցունքով լեցուն, ան-  
զամ մըն ալ կը նայիմ բացառատանին. մտովի կ'ոգեկաչնմ մա-  
ռելները, եւ ինքնիրենս կ'ըսեմ. «Այս որբուհին ողին է,  
հայութեան, որ անզիստուկորէն պահապանի մը պէս կը նսկէ:  
եղերաբախտ հայերու այս մոռցուած զերեզմաննոցին վրայ,  
ու թիէ չ'ուզեր բաժնուիլ, մօրմէն բաժնուիլ չ'ուզող աղջկան  
մը պէս. **Ճէմսիէն հայութեան չ'զերեզմաննուած կեանըն է,**  
կ'իրուած, ու զերեզմաններու սնաբը կանզուն, եւ որ իր  
մէջ կը ծրարէ մարտիքաններու վերածնութեան հաւատը, եւ  
ազգային վերածնութեան անման հողին»: Աւ խոռվակոծ մը-  
տածումիս առջեւ այդ որբուհին կը մնձնար, կը զեղեցկանար,

եւ նուիբականություն մը կը հազնէր ընտանեկան մասունքի մը պէս։ Եւ ո՞ր սիրա, մարդկային ո՞ր խիզա պիտի հանդուրմէր, ջրագացին անկիւնը թողելու կամ ոճրագոյժներու ծացը պանելու Շէմսիէն։ Շանի լոնի իմ կառւս կը զոխադրեմ, հակառակ իր լացերուն եւ ալազակներուն։

Հիմա ալ ընաելացած է մեզի Շէմսիէ, ու ինքն է որ օքեր վերջ, երբ ալ մաքրուած է ու հազուած հայ աղջնակի մը պէս, ինքն է որ մեզի կը սպասմէ, Թէ՛ Վարդուհի է իր եռնը։



## ՏԱՌԱՊԱՆՔԸ

ՏԵՍԱՅՅԱՅ քեզի, սգաւորի շրջազգնատիդ մէջ, երբ զեռ  
գշնոյի հրապոյրներդ կը պահէիր, Թանկազին զանձի մը պէս,  
զոր չը կրցին զողերը յափշտակել, որովհետեւ անոնք, այդ  
կախարդող հրապոյրները ճողիխդ ցոլացումներն էին, և նիւ-  
թական խառնուրդ մը չ'ունէին իրենց մէջ:

Ամայի էր տունդ եւ ախուր, բուի մը բայնին պէս, ուր-  
իէ հրաժեշտ տուած էին երանեմնի ուզկաթձւ երազները:

Այդ վիճակիդ մէջ զբեզ տեսած պահուս, կրնայի՞ արշ-  
եօր հաւատալ ըստածին. — «Երշանկութեան հրաժեշտ տալը  
ս'իզըն է իմաստութեան, եւ երշանկութիւնը զանելու ամենէն  
ապահով միջոյը»: Որովհետեւ զուն հրաժեշտ չը տուիր ա-  
նորմէ, որուն կարօտը միայն դարեր ամրող անբուն ոիշեր-  
ներդ խռովեց: Ու ապրուած, զզայնիկ անուրշներուդ մէջէն,  
օրն ի բուն եւ երկա՞ր զիշերներ, երշանկութեան երազներդ  
ուռայնանկեցիր:

Հիմա այդ քայրայուած երազներուդ, ոռնանարուած ու-  
րախութեան ծրագիրներւդ նույն բազրերը երբ կը ճեզեմ,  
միտք ականայ զամուած կը մնայ Միւսէի առ բառերուն  
վրայ. «Ո՞գ երշանկութեան ծրազիրներ! Աերւս ուուր էք  
միակ նշմարիստ երշանկութիւնը այս աշխարհիս մէջ ։ Ու  
տառապանրդ հառաչել կուսոյ ինձի։ Որովհետեւ որչափ ալ  
հետապնդուի մարդերու, ազգերու եւ հայրենիքներու երշան-  
կութեան իրաւունքը, աշխարհի մէջ ամենէն դրականն ու

անժխտելին, դժբախւուրեան իւրաւունքն է, ու պիտի մը-  
նայ, իբր ամենուն պատիժը:

Բայց զուն, ո՞վ տառապող Մայրը մը Հայրենիրին,  
բանն ու րդիւր բանուծ արիւնազանգ հողերուդ, շարդուած  
զաւակներուդ ցըրուն ոսկորներուն մէջ Թափառական, կը փո-  
քիս այգիներն ու անդաստանները, եւ զատաւ մարդու մը պէս,  
կորսուած ու բախութիւններդ կը փնտուս, հաւատքով մը, թէ  
աւելի բազցը բան չ'կայ բան վերապարձը կարսուած ուրա-  
խութիւններուն:

Եթէ երբեք աշխարհ ծշմարտութիւնն մըն է, Գարեյլի  
ըմբռնումով, այդ հաւատումը իր ծշմարտութիւնն ունի մի-  
միայն առուազանիրին մէջ: Որովհետեւ աշխարհ սուաներու-  
մանաբան մըն է, ուր երեկի պատրաներներուն եւ կեղծիր-  
ներուն մնասարևէ բժուժը կը բակեն, նոր կեղծիրներու, նոր  
զատութիւններու, նոր խորթաներներու բենէզը սսայնանկե-  
լու համար:

Կը դիսեմ բորշտան ճշէ չ'ուզ, որ ակազմուն ճառկի մը  
պէս համած է կեանիրի անդււնդին վրայ: Կը խեղդուիս, մա-  
րուր մթնոլորտի, առողջ օմախմէկ ի ծարաւի, զրեզ շրջզրկող  
մատնութիւններու ցանցէն, բանի որ մառանի ճնճաններուդ  
զինիրին տեղ զաւակներուդ արիւնն է, որ կը հոսի, որտեղ ու  
երակներէդ: Որովհետեւ հայուատ' տառապաներով ու տառա-  
պանիրի մէջ ազդուն ըլլալուդ, տակային չը կրցիր հաշտուիլ,  
եւ իրաւամբ, մարդազո՞ի արիւնուա իրականութիւններուն ճես,  
եւ զէմբէ դարաւոր լլկումներւ խռովքն ունի, եւ անոր փո-  
քսծ հետքերը:

Երանի՛ անոնց, որ կը տառապին, անոնց, որ տառա-  
պ մնըրով կ'երջանկանան ու կը հրճուին, զայն ըմբռշիւնելով  
իբրեւ կեանիրին տրիտուրը: Այս տեսակէտով ո'րբան կազ-  
դուրիէ է խմառաւալիրին ընթանումը. — «Մեզ շրջզրկող յա-  
ւշաբնական պատրանիրին մէջ սոսոյէ բան մը միայն կայ.  
— տառապանիրը: Ան է կեանիրին անկիւնաբարը: Անոր վրայ  
ճշմնուան է մարդկութիւնը, իբրեւ անսառանելի ժայռի մը  
վրայ: Անկէ զուրս ամժնի ինչ անսուզութիւն է: Մենէ խու-

սափող իրականութեան միակ վկան է տառապանքը։ Մենք ուրիշ բան չենք գիտեր, եթէ ո՞չ սա, թէ կը տառապինք։ Մարդ ասոր վրայ կերտած է ամեն բան։ Այս՝ վիշտի այրող կրանիթին վրայ է, որ մարդ զօրաւոր կերպով հաստատած է սէրն ու բաջութիւնը, դիւցազնութիւնն ու զթութիւնը, վեհափառ օրէնքներու պարը, եւ սասկալի ու հրապուրիչ աւարինութիւններու շքախումքը։ Եթէ այս հիմունքը պակսէր, այս գեղեցիկ դէմքերը պիտի խաւարէին ամրողջովին ոչնչութեան անդունդին մէջ։ Մարդկութիւնը վիշտին անհրաժեշտութեան դաժուն գիտակցութիւնն ունի։ Անիկա բարեպաշտիկ տիրութիւնն է զրած իր սուրբերու առարինութիւններու մէջ։ Երանի անոնց, որ կը տառապին, վայ երշանիկներուն։ Այս աղաղակը արձակած ըլլալու համար, Աւետարանը երկու հազար տարի իշխեց երկրի վրայ։

Բայց դուն երշանկութիւն ծնող տառապանքին մարտր կաթը չը խմեցիր, երբեմնի հարուստ կուրծքիդ յուռաթի ըստինքներէն կեանքի ազրիւրներ վազցընելու համար։ Շըրմունքներդ ճաշակեցին միայն անոր թունաւոր բաժակը, զար քեզի հրամցուցին, կախարդական յուսածուրի մը պէս, ամրութեան դատապարուելու համար քու բազմաբեզզւն արդանդ։ Ու դուն ոյժը չունեցար մերժելու այդ նույնուրող դունուրդը, զոր օրէ օր, զարէ զար քեզի հրամցուցին վաստովի դըրացինքներ քու ազատութեանդ արիւներէն զերւացեան զիշերները հիւսելու համար։ Ի զուր չէր, որ Պլուտարքոս զբեց, մէ Փոքր Ասիոյ ժողովուրդները զերի եղան, որովհետեւ երբեք զլաշը լունեցան։

Շըշատեսիլը որուն զիրկը կը բազմիս, համայնապատկէրը, որ կը շըշանակէ քու վասրանդիի հիգութիւնդ, չափազանց տիսուր է ու մառախորտ։ Անա Արածանին, Եփրատը, Միհունը, որոնք կարմիր են արիւններէ ու մարը մըտնող արիւնին ճառագայթներէն։ Անոնց մէջն ու եզերները զիակներ, ոմանք զլիխվայր ջաւրին մէջ կախուած։ Անզգներ կ'իշենեն դիակներուն ու նոյն խակ վիրաւորներուն վրայ, ու ըսնց ինքզինքնին պաշտպանելու ոյժը կը պակսի։ Անդին

հերոսական պայքարի մը սրբազան հետեւը. Թնդախօններ, որոնց սայլերը խորսակուած են, միեր՝ մերկ, շլորած նայւուածքով, որոնք ժիգ կ'ընեն կարծես իրենց անառունի ամբողջ բանականութիւնը ամփոփելու, ըմբռնել կարենալու համար իրենց շուրջ սփռուած դիւային ողբերգութիւնը: Գոզեր, որոնք դիակները կը կողոպտեն: Զիւնը կարմիր է, եւ հորիզոնը հրդեհած՝ վերջալոյսի պահուն, եւ անզդներ, որոնք զեռ կ'իշնեն ու կ'իշնեն վերէն դէպի վար,՝ մուտք ամպերու նման: Կեաները լոեր է ամեն տեղ, ու միայն մահն է որ կը մեններգէ գամբունական գանգիւնով:

Գիտեմ, զիտեմ, ո՞վ չարչարուած Մայրը Ազգիս, քու վինտուածդ, երէկ ու այսօր, միօրինակ երջանկութիւնը չէր: Դուն թեզի ու զաւակներուդ համար վինտուեցիր ազատութեան ու արզարութեան ուրախութիւնը, որ նման է փոթորիկներէ, կարկուտներէ յետոյ երկինքին երեսը կամարուսդ ծխածանին, ուրախութիւնը, որ անանուն զիշտերէ, խոչալներու համար մզուած պայքարներէ, յոււանհատական պարագաներու մեծութիւնը զերազանցող զուարերութենէ մը կը ծնի: Բայց մենք չը զգացինք դեռ, թէ ԱԱշխարհ արզար է միմիայն զօրաւորներուն հանդէպօ ինչպէս զբեց Ֆօն տէր կոլց:

Ապանովաբար մնձ աղէտաները, իրականութիւն ըլլալէ առաջ, իրենց ազգաբար նշանները կը ցոլացընեն նախ Պատմութեան հորիզոնին վրայ, ինչպէս արեւը, նախ իր արշալոյսի շաղերը կը զրկէ մնզի, իր սուկի դէմքը ցուցադրելէ առաջ: Ազրիպինայի երեւումը, Հռովմէական պատմութեան քեմին վրայ, ազգանշանը չէ՞ն ներանի թագաւորութեան:

Մենք չը զիացանք կարդալ ազգանշանները, ու վախի եւ լանտարբերութեան զգայազգրկութիւններուն զիրկը բնացած, չը կրցինք ըմբռնել, թէ այն ամենը որոնց յուսացինք, մեր վսեմ պայքարներուն, մեր սուզերուն եւ մեր մահներուն մէջէն, պիտի իրագործուէին զոյսապայքարին մէջ մեր ապրած արթնութեան եւ կորովին, մեր ցուցադրած ապրելու արժանիրին համեմատութեամբ:

Ու ալ այնուհետեւ տառապանքը դադրեցաւ Քեզի ու

մեզի համար կորովի ջրդեղում ներու աւագան մը ըլլալէ, թունառը բաժակի մը վերածուելու համար։ Ծառապանքի ստեղծագործ մեծ ոյժը բարոյական նուաստացումի, ընկերական բայրայում ներու սրատնառը եղաւ, ու մենք ալ այնունեաւ, կեանքի զեղծաբարներ, ասպեցանը ներքին պայքարներու համար, ջլատելու համար զօնաքերութեան յօժարակամ կորովները, եւ խոցելու համար, մեր եղրայրատպան նիզակով, ապրուած ու ապրուելիք ազգային ճողին։

Սրբէ արցւնքներդ, Մայր. ու մեզի Թելաղդրէ կորովի ու արտութեան Ներշնչումը։ Արցունը ստեղծագործ կարողութիւն մը չ'ունի շահներու, հաշիւնելու կիրքերով խելազար մարդկային ընկերութիւններու, ու ովհառութիւններու զիրկը։ Արցունը իտէալի մը աստուածայայտութիւնը չէ, անոր ու ոզումով պիտի խամրէին մեր ճողիին ծաղիկները, ինչպէս ծովին ջուրը պիտի աղաբառէր այզիներդ ու դրախտաներդ։

Վաղուան սերունդը, արիւններով մկրտուած, պէտք ունի փրկարար ներշնչումներու, իտէալի մը, որ ճուժիու ճողիի մը արտուայայտութիւնը եղած ըլլայ։ Գրիէ այսօրուան տառապանքդ, իբրև վաղուան ազատութիւններուդ պատուանդան, եւ իբր փրկարար դեղահան հրամցուք մեզի, անոր Թոյնը մզելով վարսերուդ մէջէն, իբրև մեր իտէալին աստուածացումը, որ ատուապանքէն յաղթանակներ շինելու մագական գաղտնիրը ունի։ Եւ այդ յաղթական իտէալին հրաշափառ սատկերը շողացուք մեր դիմաց. իբրև քու պաշտուած անձնաւորութիւնդ, որ գալիք սերունդներուն վրայ ազդէ, եւ վեհանձնութեան ու արութեան օրինակով մը, մեր ու քու տառապանքէդ ծնցընէ Հայաստանի մեջ ու ազտա ժողովուրդը։



## ԴԵՌԻՆՉԵՐ...

---

ԴԵՌԻՆՉԵՐ կան պահուած, ոճիբներով, տառապանքով, ասելութիւններով, մահներով, ու սէքերով յուռթի ծոցին մէջ այս աշխարհին, որ պերճաղիմ հրապուրչի մը պէս կը քալէ մշտադաւար ու մշտազարուն քաղաքներու եւ գերեզմաններու մէջէն:

«Դեռ այնչափ արշալոյաներ կան չը ծագածք, եւ զերշալոյներ, որոնց համար ծիածանէ շապիկ կը հիւսեն ապագայի արեւները, զանոնք թաղելու համար, դարեր զերջ, իբենց կարմիր հորիզոններու ետին:

Ու դեռ ո՞րչափ մարզարէներ, օրէնսդիրներ, առաքեալներ, աշխարհակալներ ու յաղթականներ պիտի զան ու երթան մէր ենթալուսնային մոլորակին վրայ, ու պիտի դարպասնեն մարզկութեան, նոր կեանք մը, նոր հշմարտութիւն մը, նոր զիտութիւն մը, նոր յաղթանակներ ու նոր պարտութիւններ տնկելու դիակներով սննդաւորած մեր բռւրաստաններուն մէջ:

Շատեր առկէ առաջ իրենց աչքերը փակած են, փըրկութիւն մը աշխարհ թերած ըլլալու գոհունակութեամբ, կամ խաչի մը վրայ եւ կամ անապատի մը խորը, բայց մարդկաւթիւնը կը մնայ հոն, ուր որ էր, իր նախասիրած ատելութիւններուն, սէներուն, պաշտամունքներուն, ու դատումներուն անմնապուր:

Մովսէս, անապատի թափառական ժողովուրդներէն ա-

ռանձնաշնորհեալ ցեղ մը, ազգ մը կուզմեց. միաժեան ու կեանքի սկզբունք դնելով ատելութիւնն ու վրէծը, և այլի տեղ աչք. ատամի տեղ ատամ օ վարդապետով: Դարեր, առկայն, ապացոյցը առւին, թէ ատելութիւնը անկարադ եղաւ չարիք մը արմատախելու, հոն սէրը վերապահուած ըլլալով ընկերին միայն:

Յիսուս, աշխարհի ազգերուն եւ մարդերուն միջն ուղեց եղբայրութիւն մը հիմ ներ, ներումը իրը անկիւնարար դնելով, եւ քարզելով թշնամիին սէրը: Եւ առկայն դարերը ցոյց առւին, թէ սէրը, անկարող՝ ոճիրին զոյսութիւնն ու արմատները ցամքեցընելու, տկարներու յասուկ արցունելով անոր հետքերը սրբելու, անոր վէրքերը դարմանելու սխալ փորձը ըրաւ: Ի՞նչ փոյթ թէ սէրը առապանքէն երջանկութիւն հնձել փորձեց, եւ մահուան մէջ կեանք հաղնիլ:

• •

Ազգային վերաշինութեան ճամբուն վրայ կը զանուինք: Դիւանազիտական խաղերէ, մաանիչ խոստումներէ, զանգուածային ջարդերէ ու մորթոտումներէ, ճերտույին սպայրաներէ ու զերմարդկային զննարերութիւններէ վերջ, զեռինչե՛ր կան պահուած, իրը անակնկալներ, որոնք դարանակալ կը սպասեն ազատազբութեան ճամբուն վրայ, մինչ տառապանքի թեզմ նաւոր արգանդը յուսանատութիւն կը ծնի մեզի համար:

Մովսէսի ու Յիսուսի ազգակերտող ու հակընդդէմ սկրդրունքները չը կրցին մեզի համար առեղծազործել Հայրենի տունի ազատութեան սահմանները, զուցէ անոր համար որ մեր սէրերն ու առելութիւնները խոտորնակ ուղղութեամբ առաջնորդեցին մեր կեանքի ու գործունէութեան բայլերը: Փնտուած արգարութեան, ու ոգեկաչուած փրկութեան հանգըրտաններէն շատ հեռի կ'ապրինք այսօր, որովհետեւ մեր սէրերը սխալ հիմներու եւ մեր առելութիւնները սխալ պատուանդաններու վրայ զետեղեցինք: Ու այդպէսով մեր կերտած պաշտամունքի աստուածները ո՛չ միայն չը կրցին ստեղծել

մեր ազնատութիւններն ու խաղաղութիւնը, այլ եւ նոր շըդ-  
թաներ դարբնեցին մեր վզին, մեր տպրած սխալ սէրերու և  
առելութիւններու սալին վրայ, նոր կազաղներ, մեր ինք-  
նասպան դիակներուն:

Նիցչէ իր ցաւզաբաժնեան իմաստնագեղ վայրկեաննե-  
րուն, կաղապարեց իր ասուուածը, Զարադուստրա, և անոր  
բերնով բանաձեւեց նորագոյն ժամանակներու ազատագրու-  
թեան սկզբունքը. — ՈՇանօրւորիչն փնտող մարդը,  
պէտք է զիտնայ ոչ միայն սիրել իր քննամիները, այլ  
և ատել իր բարեկամները:

Առանց Զարադուստրի պաշտամունքին նուիրուած ըլլա-  
լու, կը խորհիմ, թէ Նիցչի բանաձեւը ամենէն զօրաւոր  
ներգործիչն է ազգերու ներքին կեանքին մէջ կարենալ ըս-  
տեղծելու համար ընկերական արդար հաւասարակշռութիւն-  
ներ, որոնք պիտի կրնային ի սպաս դրուիլ ազատութեան ու  
փրկւթեան զործին, զինուորական կարգապահութեամբ մը, որ  
ապահովէր ազգին զնյութիւնը, և Հայրենիքին ներկան ու  
ապագան:

\* \* \*

Կը անմնեմ շարան շարան, առզանցը կուսակցական շար-  
քելու, որոնք միեւնոյն պատութիւնը եւ միեւնոյն Հայրե-  
նիքը՝ կոգիկոչեն, չերմեռանգ ու խաւառումով մը, եւ կը  
քային դէպի առաջ, դէպի զոնարերւամի արիւստ դաշտերը,   
ուրիշ մարած սերունդներու կարմիր ստուերները կը ցցուին,  
խորհրդաւոր երւումով մը, վազւան սնբոնդներու երշանիկ  
ազատութիւնը դարբնելու համար:

Բայց ինչ նուեաւոր սերմեր, որպիտի դառն որմներ  
ցանուած են և շարժ ծերու մաքուր հոգիներու անդասնաննե-  
րուն մէջ...: Աւ այսուհետեւ անոնք այլեւ ժամանակ  
չ'ունին, ոչ ալ պարապոյթ, նուիրուելու համար Հայրենի  
ազատուգրութեան պայրարներուն, որովհետեւ կուսակցական  
ներքին իրերամարտութիւնը յափշտակած է անոնց սրունք:

մնձ գաղափարին իւականացմանը նուիրուելիք ամեն կիս-  
սունակութիւն, ամեն յօժարութիւն:

Վա՞յ այլ թունաւորուած հոգիներուն . . . :

Ազգային տկարութեան այս գարճութելի ցուցադրու-  
թիւնը աեղի պիտի չունենար բնաւ, եթէ կուսակցական  
պայքարը Թոյնին խորումովք բնդարմացուած չըլլար հայրե-  
նասէր երիտասարդութեան գոճարերութեան բնդունակ հոգին:

— Կանգ առէք պահ մը, տղա՛ք, ու ձեր կուսակցական  
մոլորում ներուն առնած զղիսում ներու պահուն մտիկ ըրէք  
ազատազրւթեան հաւատացրը. — ԵԱզատութիւնը վիճուող  
մարդը պէտք է զիտնայ ոչ միայն սիրել իր սկզբունքի  
հակառակորդները, այլ եւ ատել ի հարկին իր բարե-  
կամները, իր կուսակցական ընկերները: Մինչ դուք ձեր  
սկրը վերապահնեցիք ձեր ընկերներուն, ձեր կուսակցա-  
կան կուտքերուն, եւ ձեր ատելութիւնը՝ ձեր գաղափարի  
հակառակորդներուն: Կանգ առէք պահ մը, եւ ազատու-  
թիւնը ստեղծելու համար, ստեղծազործ արդարութիւնը  
ապրեցէք նոյնազգի ձեր եղբայրներուն հանդեպ:

Որովհետեւ ո՛րքան նշմարաւութիւններ գոնուած եւ ո՛ր-  
քան արդարութիւններ խաչւած, մեր մեռքով, միմիայն  
բարեկամ ներու սիրոյն: Եւ ո՛րքան արժանիքներ ու գոնա-  
րերութիւններ, որոնք պէ՛տք էր գնահատուած ըլլային, եւ  
որոնք ուրացուած են մենէ, փոխագործաբար, գաղափարական  
հակառակորդին վերապահուած կոյք ատելութեան մը հետե-  
ւանքով: Ազգային Աղէտքը մեծ մասամբ խափանուած պիտի  
ըլլար, եթէ կուսակցական իւրաքանչիւր հատուած իր կողմէն  
պարկեշտօրէն գնահատել զիտնար դիմացինին արժէքն և  
կարողութիւնը, եւ զիտնար արհամարհել, ատել ամեն ինչ  
որ կար իր հատուածին մէջ դատապարտելի ու մեղապարտ:

Յեղի մը ապազան, սակայն, կարելի չէ նոյնակերտել  
ընկերական հարտարպետութեան այսպիսի զռենիկ սիստեմով  
մը: Որովհետեւ արժանիքներու, կարողութիւններու, վատ-  
նուած կորովներու ուրացումն ու չէզոքացումը ուղիղ մամ-  
րսն չէ ազգացին վերակազմութեան մը հասնելու, Հայրենիք

մը ու նզմելու համար: Եւ մեր այսօրուան անարդարանալի սէրերն ու դատապարտելի առելութիւններն են, որ կը զինեն թշնամիին բազուկը, եւ դիւնազիսութեան մատնութիւնը կը պատրաստեն:

Աւագ, զուցէ մեր պատմութեան ո՞չ մէկ դարաշրջան, ո՞չ մէկ ժամանակամիջոց այնքան շնականօրէն չէր պղծագործուած, ո՞րքան մեր օրերուն, ուր անճառական ախորժակներ շատ աւելի կազդեն էարգ մը կուսակցական շարժերու համոզում ներւն եւ վարուելակերպին վրայ, բան ազգային զոյութեան նուիրականութիւնը: Եւ ալ ու սրբազն սահմանագրեան չը կան ո՞չ գաղափարներու, ո՞չ սկզբաններու, եւ ո՞չ ալ ազգային ու ընկերական համոզումներու կալուածին մէջ:

Մեր ապրած սէրերը ծիրանի կը հազզընեն կուսակցական ընկերներու կամ առաջնորդողներու ոճիրներուն, եւ մեր ստելութիւնները ուրիշ բանի չեն ծառայեր, բայց միայն մրտաելու արժանիքները: Եւ հայոյուանը ունինք զոհաբերութեան, երբ զորութեան համար իր թագաւոր կը ծառայենք: Ի՞չ փոյթ մեզի թէ Հայրենիքը կը ճեծէ, եւ ազգային ոգին կը մեռնի:

Մի՛ յառաջանար մեր խօլական գազրին մէջ, ո՞վ իմ ցեղիս տարանչատ զաւակները, մեր ազգասպան ատելութիւններն ու հայրենաբանդ սէրերը զրկած: Խորտակեցէր ձեր կուռքերը, եթէ անոնց վրայ մոլութիւնն է թառեր, եւ անոնց թողած թափուր սեղաններուն զլուխը զետեղեցէր Հայրենիքին մաքուր սէրը, եւ փրկարսը ատելութիւնը. որովհետեւ ազատութիւն վնառող մարդը պէտք է զիտնայ ո՞չ միայն սիրել իր սկզբունքի հակառակորդը, այլ եւ ատել ի հարկին, իր բարեկամները, իր կուսակցական ընկերները, արդաբությւն մը ստեղծել եւ չարիք մը խափանել կարենալու համար:

Դեռ ինչե՛ր կան պահուած մեր ազատազրութեան նամարուն վրայ, ու մեր շուրջ . . . :

Եւ եթէ օրուան ու պատգայի շահերը անբաւական են զավելու մեր եղբայրասպան կառադութիւնները, մեր անմիտ- մեան յիմարութիւնները, լացէք Հայրենիքի Ազիյն, որ ե- ղնրարաստ Հակասուազրի մը պէս, իր խռովէք կը պատզամէ մնզի.

ԱԱզատ ըլլալ ուզեցիր, բռնակալ մը ըլլալու համար; Սիրեցի բեզի, արգանդիս անդբանիկ պառուդին պէս, ու լոե- ցի պահ մը, երբ բռնաւորի շոյանք իր վաս ու բիրտ հր- պում ներն ունեցաւ սրտիս վրայ, եւ երբ շահախնդիրի մաս- ներով ստինբուներս բամեցիր, հնծանին մէջ նեառւած ող- կոյզի մը պէս:

ԱՄիրուիլ ուզեցիր, եւ իմ հոգիիս բոլոր աղապատան- ըովը, պաշտումովը բոլոր սիրեցի բեզի եւ համբութեցի հա- կատղ, նոյն խակ երբ շրջներս վիրուսոր էին բռւ խածուած- քէղ, երբ զեռ նուիրական եւ սուրբ զգացում ներու անըն- դունակ հոգիիդ մէջ արմատ չէք ճգած ճշմարիտ ազգասիրու- թիւնը, զոր ջանացի բռւ մէջդ մաղմ նաւորել իմ սիրոյս, ար- ցունըիս եւ արիւնիս կայլակներով:

ԱԴատաւոր մը ըլլալ ուզեցիր, ու ես համակ նուիրում, համակ գորով բեզի հանդէպ, հոգիդ օծեցի դարերու իմաս- տութեան շունչով, այն յոյսով թէ հոգիդ ու խղճմառնը պի- տի ազնուանային, պիտի բարձրանային շունչիս տակ: Բայց աւաշ՝ մինչ ես փրկարար ազատութիւնները օրօնցի իմ ջախչախուած բազուկներով, զերելքի զաղափարականը առա- ջին օրէն յագնեցուց բեզի, ու զուն, ստորնաբարը, եղբայ- րատեաց պայքարներու մէջ վինտեցիր հոգիիդ գոհացումնե- րը, իմ անունս շահազործելով:

ԱՌւ զեռ կը բալես, համարմակ, այդբան կործանում-

ե՞ր ստեղծելէ, կուրծքիս վրայ այնքան զէրքեր փորել։ զերչ, ազատութեան եւ փառի հանգրուաններէն հեռու, դէպի անկումի ու մահուան եզերքները, զզուելի՝ զոյսւթիւնդ կայարիչ շինելու համար հան բռլոր նուիրական զգացումներուն, զար դարերէ ի՛մեր ջանացի տնկել սրտիդ մէջ, արիւնազ պատանքուած կուսութեանս հրճուաներավ։

«Կը բալես, անվա՞ս ու անզի՞զ, մարդու մը պէս, որ անանկայած է ու բարյազուրկ, եւ որ ալ բան մը կօրսնցըներս վախը չ'ունի. եւ անկումիս ու նուաստացումից սահմանածայրը ինքինք երշանիկ կը զզաս, աւա՞զ, երշանկութեան պատրանքուիլ։»

«Եը բալես արեւի մը պէս, որ ախզներու զիբկը մարը մանելու կ'անապարէ։ Ուսւառոր անցը մը ապականութեանց, ուրացողի սիզամնեմ զնացը մը պիտի ըսնն ներկայի ազգերը եւ տպազայ դարեր, երբ հետքերդ որոնեն պատմութեան համրաներուն վրայ, ու գուն մպիրէ զուարթութեամբ մը կը ժամանակի երեսիդ նետուած զատապարտութեան հանդէպ, փառքիդ ու պառիսիդ ծափողջոնը կարծելով զայն։»

«Հակառակ բու անզգամ ժառամ ներուդ, ես կորուստիդ ու բայրայումիդ սամկւամովը լեցուն, կոնզնեցայ աղետառոր անցըրիդ վրայ։ Զիս սիրել մեւացուցիր կեղծաւոր պաշտամունքով մը, ու անսնելով ճողիկդ խորը մակրութեան դժոխայի նողբերզութիւնը, արյունը թափեցի սրտիս յուրերէն։»

«Կա՞ եզ առ. կը մօռնայ պատուհասի, վերջնական հաշուեյարդարութեան օրը, երբ զարծութակոծ պիտի ընկրկիմ բու ոճրադորդ վազրիդ մէջ, ու օժի չը պէս, որ մոյն չ'ունի, պիտի սոզաս, աչքերուդ բիբերը կարմրած, նոր ազատարներու, նոր բռնւուրներու երկաթի; սոքերուն տոկ, եւ արյունը, կոպ'րուդ տակ բարյացած, զրեզ պիտի յունդէ յուսանառութեանդ պահուն, եւ յապազած զդջումի ա-

ուսշան անզամ պիտի չը կրնայ բուժել վրկութեան և խո-  
դաղութեան ծարաւի հոգիդ:

Անս այդ օրը պիտի լամ ազգային խուռի խորակու-  
մին և քենէ գաւառանուած սիրոյ վրայ, և մոհամեքի  
մը պէս, իմ գարաւոր և հոգեմաշ տառապանքիս մէջ բռ-  
գերեցմանդ պիտի փարեմ:

Ըկա՛ նզ առ, մալորութեան ձամբուդ վրայ, ուր դեռ ին-  
չե՞ր կան վերապատճեած քեզի համար: Ազատութեան հորի-  
դունը շատ հեռի է զեռ, մի՛ խարուիր պատրական կրկներե-  
ւոյթէն, եղբայրացի՞ր, համազրէ ոյժերդ, ոտեղծէ վրկու-  
թիւնդ, և արժանի ըրէ ինքիներդ ազատութեան և փառ-  
քինօ:



## ԿՈՉԱԿՆԵՐՈՒՆ ԿՈՄԸ

Ա. անձքացեր եմ անապատի արևոներէն։ Փոշին, մը-  
եղներն ու մարախները, հովերէն մտբակուած, կը խմեն  
աչքերնիս, որ արդէն չափազանց յոգնած են, լոյսի ու չեր-  
մութեան այրող ճառագայթներէն։ Դիպուածական թափա-  
ռումներու ընթացքին հրամցուած չկամութիւնները, բազա-  
րական գաւերու ցանցին մէջ Հայ որբերու ու որբուժիններու  
ապրած տառապանքը, անոնց ազատագրութեան համար ակա-  
մայ ակարութիւններու գիաակցութիւնը կը թողուն որ լուրջ  
յունեսութիւնը օրուան փիլիստիկայութիւնդ ըլլայ։ Եւ արդէն  
ի՞նչ է կեանքը որ, եթէ ո՛չ ճիւտանը մը զրիպանքներու,  
խոյանքներու, Ժլատ յաջողութիւններու, նիհար յաղթանակ-  
ներու, չարք մը, մոլութիւններու եւ առաքինութիւններու,  
վերանցական (transcendant) բայլափոխներու, սաորնաքարչ  
սոլացումներու, արրուցիչ երազներու եւ նիստափող իրա-  
կանութիւններու, չյաղեցած ուժերու, եւ յոգնարեկ զրէժնե-  
րու, երազուած իտէալներու, եւ ծրազուած ատելութիւննե-  
րու, փնտուած նանգիտոններու, եւ սալմութրզուած տրոտնեց-  
ներու. ազրանոց մը, որուն մէջ կը վորոնենք մշակել նահոյ-  
քի ու անշանութեան ծաղիկները, այն օրէն ի վեր, երբ  
թէն մարյլութեան պատմութեան մէջ տեսաւ երշանկութեան  
մնանկութիւնը։

Տիսուր է հոգիս, մօնցուած գերեզմանի մը բարին պէս,  
որուն կողերուն վրայ առրաշէկ աւազները կը զժան հողմա-

կոծ։ Ու ես այդ հարթ ու տժգոյն տափակութիւններուն զիբ-կը նետուած զարտուղութիւն, կ'երազիմ անտառներու խըն-կաւէտ կանաչութիւնը, հանգչէցընելու համար զլուխս հովա-նաւոր ծառերու տակ բնացող քարերու մամուռին վրայ, եւ ուր պաղ աղբիւրները, իրենց կարեաչով զեփիւռներուն հետ համերգէին պանական անդորրը, իմ երազներուն տուլով եր-շանիկ Թմբիրը անդունդներուն, մարելու համար զանիին մէջ ոչելուած խաղաղութիւններու պասուրը։

Իրիկնամուտին մեր շախրուրը կը կապենք պուրակա-գարդ կդզեակի մը կուշտին, եւ մենք ցամաք կ'ելլենք, ար-սորականներու Թախիծը սրտերնիս, դիտելու համար համայ-նապատկերը մայրամուռ արեւին նուռագայթներէն ուրիշկատ-ուած։ Հոս ու հոն կը բարձրանան կործանուած վանքերու զանգակասան աշաւարակներ։

Արմաւենիներու անտառներ, իրենց խիտ կանանչին զեղեցկութիւնը կը բարձրացնեն զմբուխս մատնեքարի մը պէս, զոր անապատի մերկութիւնը կ'օղակէ։ Մշտամեր ու մշտալաւար այս դիցային պարտէզներուն մէջ, եւ այց ման-րանկար կդզեակներուն վրայ էր որ Հազար հաւ մէկ զիշեր-նէ։ ու հերոսը, Հարուն էլ Ռաշիտ իր ճեքամունակ կ'ան-րը ապեցաւ պմառ զիշերները։ հո՞ս էր որ նուազողներն ու պարուճիները հիւսեցին իրեն համար, իր երազներւն, իր հաճոյըներւն, իր զենապետի ցայզատօններուն արթուցիչ ճեշ-տանըները։

Եփրամ կը հոսի հանարատ իր կոմշոտ, բմանամ միւ-դաւորումներու բաց երակներէն։ Սառարի մը պէս բլրակի մը վրայ կանգ կ'առնում մատիտն։ Հեռուն, զետափի լոնց-քին մոռցուած մէկ կէտէն երկու արմաւենիներ կը բարձրա-նան, զիբուր զրկած ու հակած մէկ մէկու ուսին, ազօնող երկու նզնաւորներու, երկու գարիրներու պէս։ Հարիզոնէն վար իշնող արեւին սկաւառակը աննամեմատօրէն մնծած, կ'ը ցուանայ զոյդ մը արմաւենիներու տերեւններուն մ.ջ.ն մլուելով։ Ասկեզօծուած են անոնք, երկու արմաւենիները,

եւ կը լոգան լոյծ ադամանդներու լոյն աւազանի մը մէջ:

Բնութեան ամենէն հրաշափառ տեսարանին հանդէպ կը գտնուինք: Անապատը այդքան զեղեցկացած չէ՝ ոչ աչքիս:

Հորիզոնը նարնջի ու մանուշակներու շերտաւորում ներով զառեւորուած է: Ազգաբերու կաբաւան մը, լուրջ հանդիսաւորութեամբ, կը բերէ հորիզոնը, իր զանդաղ անցըի պահուն, զյուներու լոգաբանն, մը դուրս ելնող զիազական զեղեցկութիւններու նման: Զայները մարեր են, եւ անապատը կը քնանայ անքարք: ո, իբրև ներշնչումի ազբիւր մը, որ անձայն, անշատ կը սոզայ, առանց ամենալոյզն կարկաչի: Խորհուրդն է ու խօրհուրդն պատկերացումը, միապաղադ՝ յաւիտենական լուսթեան նման:

Աւ հիմա աւելի լաւ կ'ըմբռնեմ, թէ ինչո՞ւ Մովսէս, Յիսուս, Մուհամմէտ անապատներէն բերին կրօնըն ու անոր խորհրդաւորութիւնները:

Մեր շախթուր ը կը յառաջանայ քմանաճօրէն:

Բաժիքաի առջեւ ենք:

Ծուրտ սարտուռ մը կ'ասղընտէ: միսերս, եւ չզապիրկ հոգիս կը զալարուի խեղզող անդոններու մէջ:

Բաժիքաի զօրանոցը կը բարձրանայ լերկ ժայռի մը կատարը: Հայ մարտիրոսւթեան ու տարագրութեան օրերուն տասն եւ հինգ հազար հայեր բանտարկուեցան այդ զօրանոցին մէջ, եւ քանի մը օրուան ընթացքին ժայռին բարձունքէն դէպի Եփրատ նետուեցան ամենին ալ, ամենին ալ, առանց վերջամնացութեան, առանց կենդանութեան հնտք մը թողլու իրենց ետին, այդ ժայռի կատարին վրայ կախուզանի մը պ՛ս բարերացող զօրանոցին մէջ:

Արիւնով ու արցունքով շաղուըուած այդ սնբարոյր յուշարձանին առջեւ ա՛լ բան մը չեմ տեսներ. մաածումները՝ կը թափառկոտին չ'զերեզմանուած մնուելներու աշխարհին մէջ. կը դիտեմ անոնց սրբազան վէրբերը, անոնց կիսախուփ աչքերը, որոնց խորը գնու կը պլպլայ տղատազրութեան Յոյոր, վրչժին հաւատքը, ատելութեան նուիրականութիւնը, տառա-

պանքին զարդութանը, լրբենի հրանտանը ոմբագործներուն:

Հոգիս կուլայ, լերկիրան յուշարձանին առ չեւ, յիշատակովը նահատակներուն, որոնք խելայիպող մաներու բաժակը բամեցին մինչեւ մրուրը, ծեղիս խակալին անմանութիւնը սահղագործելու, նուիրականացրնելու համար:

Աւ երբ կը մօտինը այդ բարձ նրուտնդանին, Եփրատկերպարանափոխ կ'ըլլայ յանկարը: Իր ջուրնը կը կորսնցընեն հանգարտ գեացրի մը անդորրութիւնը, կը փրփրին, կը գժան ժայռերուն զարնուելով և իրենց կոհակներուն կոծն է, որ կը լսնիր, իրուն յաւիտնական բողոքը մարտիրոսներուն, իրրեւ անվախճան ցնծերզը դարձնուելիք ազատութիւններուն:



## ՍԵՐԵԼՆԵՐՈՒՆ ԶԱՅՆԸ

ԹԱՂ. Խուսափի իրականութիւնը. ցեղիս խուալը տահա-  
ծազործ ոյժով մը կը լու անոր պարտպները, մինչեւ որ  
Ազատութեան միջնարերդը կառուցուի:

Եւ արդէն նուիրուած հոգիներ կը դիտեն ծածանումը  
ազգային դրօշին, այդ միջնարերդի առամբնաշարերուն մը՝  
բայ, եւ իրենց սուզի արցունքին մէջէն բանաստեղծին հետ  
կ'երգեն.

«Մեր եղերարաստ զրօշները չա'տ աւելի նուիրական  
են, երբ արտասուզ Հայրենիքը սուզով մը կը շրջապատէ  
զանոնք. յաւիտենական նախատինը անոր, որ զանոնք կը  
լրէ»;



Այս բանազրանքը Մեռելներու Զայնն է, որ կը պատ-  
զամէ մնագի, արիւններու ծիրանիովը պարեգօտուած:

Բարձունքէ մը խօսող ոչ մէկ մարգարէ ովիտի կրծար  
հոյինեռու մէջ արթնցընել ազնուական ներշնչումի մը խան-  
դավառութիւնը, որրան Մեռելներուն Զայնը: Այդ շիրմա-  
կան — յաճախ անշիրիմ — մայնը մնագի կը բարօգէ «Առե-  
լութեան Աւետարանք» բոլոր անոնց հանդէպ, որոնք վաստ-  
ր որ դաւեցին մարդկային իրաւունքներուն եւ ցեղին նուիրա-

կան կեանքին դէմ, եւ իրենց զժոխամիտ մատեռութեամբը պատճառ գարծան ա'յնքան աւերներու, եւ մարդկային ա'յնքան զոհերու:

Այդ շիրմական ձայնը միեւնոյն ժամանակ կը պատզամէ Միրոյ Աւետարանը, անո՞նց համար, որոնք ենթակայ վատութեան հարուածներուն, ու ներքնասպէս տարրաման, կուսակցական ուղղութեամբ, անհամական շահերով, կիրքերով, հատուածական սկզբունքներով եւ վարդապետութեամբ, պէտք ունին ազգային հաւաքական կեանքով տաճարակրուելու հերկու անդունչներու նեղ անցրինց վրային քալելու Հարկադրուած այս ազգին խլեակները վերապրնցընելու, Հայրենիւը փրկելու եւ Ազգը վերատեղձելու համար:

Նուիրակա՞ն ձայն, Մեռելներուն Զայնը. . . :

Եթէ ստուգիւ պատերազմը ամրողչական ոյժերու մէկ համագրութիւնն է, եթէ ստուգիւ շռայլուած ոյժերու, թափուած արիւններու անկրուտս արդիւնք մը զոյութիւն պիտի ունենայ շարունակ, եթէ ազգային ու անհառական անննուիրութիւնը իր ընկերական արժէքը ունի, եթէ կրուած անիրաւ հարուած մը, տկարին վրայ վատարար եղեւնազործուած ողիր մը պիտի պատուհասուի, մինչեւ իր ընկերական եւ կրօնական հիմերը բարոյական սնանկութեամբ ախտուորած այս աշխարհին մէջ, կը խորհիմ, թէ պատիժի եւ հարծաարութեան արշար զօրծը ուժաւորելու ապահովագոյն կերպը Մեռելներուն Զայնը լսելուն մէջն էն Հօն, այդ բռնաչարչար զերեզմեններուն մէջն է ազգերու պատմական եւ հոգերանական դասը, եղերական ու արիւնազանգ, բայց միևնոյն ժամանակ քաջալերող եւ որտապնդիչ:

Անոնց մահուան պարազաները սրբազնացուցին Մեռելներու Զայնին կրակէ բառերը. . . :

Անանուն ճողքբարիքը բլուրուոր մարդիքու, իրենց մէջ կը պարունակին մարած եւ յօշուուած կեանքեր, որոնք դեռ երեկ իրենց զիւղին անկիւնը մնկուաչան, հազիւ զեղչուեկ:

լեզու մը ունէին իրենց ընտանեկան սրբազներուն և առ խօսելու, մինչ հիմա, այդ գերեզմաններէն, սուրբերու տիրական շիշառովը կը խօսին, իրենց ազգային զգացումներու վտանգութիւնը, արդարութեան ու ազատութեան դատին համար իրենց անվերտապահ ու ամբողջական զանողութիւնը, Հայրենիքին փրկութեան համար իրենց ներսաւային սրբարեները ապրելէն վերք:

**ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ԶԱՅՆԸ,** անողոք է, հրամայական ու անտեղիստալի:

Հոգեկան զարթնումի մը ենթակայ, եւ մտածումի ու զգացումի թիւ բերացած ներդաշնակութեամբ մը, որ համապատասխանէ ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ԶԱՅՆԻՆ նու իրականութեան, մտիլ ըրէք անոնց պատզամին.

«Արդիշուցէք զարոցին մէջ, ո՞չ թէ այլ եւս բառերու, այլ մտնաւանդ մեր ցնցող օրինակներուն վրայ, թէ ի՞նչ պէտք է ըլլայ ազգային ընտանիքի բալոր անդամ ներուն միութիւնը ազգի կեանքին անձրաժեշտ եղան նպատակներու իրականացումին համար։ Խոսեցուցէք մեզի, երէկի այս մեռեցիները, որոնց գերեզմանը տակաւին ապահովուած իսկ չէ, երբ մեր շնորհիւ տղուն փափուկ միտքը մեր յուզի ճայնը լսէ, իր ամբողջ պարզունակ անկեղծութեամբ։ Ի՞նչպէս պիտի չընդունէք այն բարձրագրյան խրառը, զոր մենք, ազատութեան մարտիրումներ, իրեն պիտի տայինք։»

Հարկ է որ մենք լուսնը, ու Թողունը, որ ՄԵՌԵԼՆԵՐՈՒՆ ԶԱՅՆԸ խօսիի։ Անոնք են միայն ճշմարտախօսները։ որչափ ատեն, մենք ողջերս՝ մեր սողացող կեանքին մէջ, կապուած մնանք մեր նախասիրութիւններուն, մեր անմնական հակումներուն։

«Ու, աւա՞զ, մինչեւ հիմա, ո՞չ բաւականաչափ ատելութիւն ունեցանք ոճազործներուն համար, եւ ոչ ալ բաւականաչափ սէր, Ազգին ու Հայրենիքին համար։»

Որչափ ատեն մեր ազգային ոգիին հիմնական եւ հուժկու միութիւնը չէ՝ դարբնուած մեր նահատակներու գերեզ-

մանեներուն վրայ, մեր տրցունքները դաւաճանած պիտի ըլ-  
լան անոնց մահուան եւ զանգութիւններուն նու իրականու-  
թիւնը...:

\* \*

**Մօռեցէր,** ո՞վ կեղծավարք նոզիներ, ու ժեր ու նայնա-  
միս մամանցի վայրկեաններէն մաս մը տրամադրեցէր լսե-  
լու եւ հասկեալու համար **Մեռելներուն Զայնը:**

Որքան ալ տխուր ըլլայ զերեզմանին ժայնը, մի՛ վախ-  
նաք, մի՛ յուսահատիք: **Այդ** ժայնին մէջ լոյսի, սիրոյ,  
Հաւատրի զօրաւոր շեշտը կայ, որ ազգերու ապագան կը  
կերտէ ու կը հիմնաւորէ:

Պայծառ զիստակցութիւն մը, մաքուր խիղճ մը, ան-  
պղոտոր հոգի մը ինչե՛ք պիտի չը կրնար լսել ու հասկընալ  
այդ **Մեռելներու Զայնէն:**

**Այդ** **Մեռելները** մեր ազգային պատմութեան էջերն են,  
Ազգային պանթէսին հիմնաբարերը, Պատմութեան եւ **Ազ-**  
գին հոգին, բուն իսկ **Ազգն** ու իր պատմութիւնը: Եւ սպրե-  
լու արժանի ազգերը, իրենց կեանքին պարապը այդ Շայնե-  
րով, անոնց ներշնչումովը եւ անոնց օրինակովը կը լնուի:

Ամեն մարդ, որ փառքի գործի մը մէջ կ'իյնայ, կը  
գրէ **Մէծքըլինկ**, յառաջ կը թերէ գորութիւն մը, որ մեր  
վրայ կ'իջնէ, եւ կանխահաս մահուան մը բռնաբարումին  
մէջ ոչինչ կը մոլորի, եւ ոչինչ կը շոգիսանայ: **Անիկա** մէկ  
անզամէն եւ լայնօրէն կուտայ, ինչ որ մնզի պիտի տրուէր  
պարտականութեան եւ սիրոյ երկար կեանքի մը միջոցին:  
**Մանը** չը կրնար կեանքին յաղթել, անկարող է կեանքին  
դէմ: Կեանքին ամբողջութիւնը միշտ միեւնոյնը կը մնայ:  
**Մահուան** մեռքով ինկողներէն գողցուածը կը փոխանցուի ա-  
նոնց, որոնք կանգուն կը մնան: **Եթէ** կանթեղներուն թիւը  
նուազի, բոցին վերելքը կը բարձրանայ: **Մանը** մը չը  
կրնար շահիլ, որչափ ատեն ողջներ կան: **Մանը** ո՛րբան իր  
աւերը գործէ, ա՛յնբան կ'աւելցընէ ներզօրութիւնը անոնց,

որոնց չը կրնար մօսննալ . մանը ո՞րքան իր ցեղական յաղթիւնը հետապնդէ , ա'յնքան գօրաւոր կերպով ապացուցած կ'ըլլայ , թէ մարդկութիւնը պիտի յաղթէ վերջապէս :

Մեր Մեռելներուն Զայնը , միեւնոյն պատզամ ն է , որ կուտայ մեզի մեր տղային վերածնութեան յաղթանուկին համար : Ո՞յժի , ներշնչումի սրաշաբներ քողուցինք մեզի , ոգտազործեցէք զանոնք , մնը եւ մեր յաղթանուկին համար . ահա անոնց մեզի բարոզած կեանքի զիրքը :

\* \*

Տիտոր , ու դիւայի՛ն ապացոյց . . . :

Ինձ չը կրցինք պայքարի ու յաղթանուկի մեր կենսունակ ոյժերը համարել , որովհետեւ . . . զեռ մտիկ չըրինք Մեռելներուն Զայնին :

Մեր ճրագներէն շատերը մարեցան ու խորտակուեցան , բայց մեր նուիրումի , անմնազոնութեան բոցը իր բարձրութեան զերիւը չունեցաւ . ու ընդհակառակն մեր հոգեկան կորպը , մեր սպասում ներուն ու յոյսերուն կառուցուածքը դէպի վար կ'իշենէ շարունակ , ցուրտէն համբուրուած չերմաչափի մը մնդիկին պէս :

Ինկողներուն թիւը անհուն է , բայց մենք չը կրցինք ազգային ամբողջութիւնը պահել , որովհետեւ մնը սրսերը անընդունակ գտնուեցան ինկողներուն մէջէն մահուան յափըշտակածները իւրացընելու :

Հոգիները վեր , Մրտերը վեր :

Ու մանաւանդ խիզճ ունեցէք այս ազգին վրայ , մի՛ թողուք , որ ոյժի պգտիկ մասնիկ մը անզամ կորսուի ո՞չ ինկողներէն եւ ո՞չ ապրողներէն :

Եւ այս նուիրական պարտերը կարենալ կատարելու համար պէտք է լսենք ու հասկընանք Մեռելներուն Զայնը :

Ահա կը նոյակերտոի Ազատութեան միջնաբերդը. ու  
մեռելներու բխրաւոր մեռքերն են, որ զանիկա կը կառու-  
ցանեն, իրենց միտոյն ու սոկորներօվը: Միշնարերդը կը  
բարքանայ, հորիզոնէն յառնող արեւին պէս, զեղեցիկ եւ  
շրեղ կառուցումավ, իբրև կեանքի ու վառքի տաճարը,  
հսկայարերծ, եւ սպակիր: Ու զաղուան սերունդներու բերնին  
մէջ երգը նորէն պիտի թրթռայ, ու յաշորդ սերունդներ պի-  
տի ըսեն.

— «Մեր յազմական դրօշները շա՞տ աւելի նւյիրական  
են, երբ անոնք կը շրջապատեն Հայրենիքին զերջացող սու-  
զը. յաւիտենական նախատինք անոր, որ զանոնք կը լրէ:»



## ԳԻԱԿԻՆ ԱՌԶԵՒ

---

Չել՛յիշեր, թէ բանի՛ օրերէ ի վեր, մոլորած եւ անապատին մէջ: Կը սարուխը հեռաւոր իրականութիւններու իրկներւոյթէն առնընուած, մըռնալով մեր ապրած կնանքին իրականութիւնը, որ միւրած է աւելի խարուսիկ երեւյթի մը անորն ունի:

Աղոս կերպով, ու ապրուած երազի մը պէս կը յիշեմ, թէ բաւական օրեր առաջ անցած էինք արդէն վէտիէի ջրբնորներէն, որւնչ կանանչ ջուրերուն դաւնութիւնը եւ կծու հուզը մեր ոռւնզերը յայթած էր: Կը յիշեմ թէ կառքին անիւը կրարած էր տղուտի մը մէջ, ու մննը նորկադրուած էինք ժամերով աշխատիլ դարմանելու կառքին եւազութիւնը կարենալ մեր ճամբան շարունակելու համար:

Իրիկնամուտ է արգէն, ոոզիս խորասուզուած կը մնայ տեսիլքներու պիհին մէջ, որ զարնուրանքի ստուերներ միայն կ'անցկոտին կենդանի պատկերներու շարժնութիւնով: Քունքնորս կ'այրին խորնուրդներու հրդեհէն, ու հիմա որոշ կերպով կը լսեմ, աւազներու ծոցէն, հետքերուն ճայնը բալոր կարաւաններուն, որոնք խօսական վազքավ մը դէպի մատ բալեցին, իրենց տառապանքը զրկած, ու մարակուած դահիմներէն:

Ո՞րքան ախուր է աւագներու այդ երգը, իբր թէ աւազի ամեն հաստիկ անապատի հակայ դաշնումուրին մէկ ստեղնաշարն եղած ըլլար, ու ամեն քայլափոխ այդ ստեղնաշարի-

րու շարժումնեն կը ձնցընէր արցունքի ու տառապանքի, ասդրուած զարնուրանքին ու ոգեկոչուած մահերուն մեռելական մեղեղին:

Բոլոր ճամբաները դիակ կը հոտին. մթնոլորար չափազանց յազեցած կը թուի բլլալ մարդկային միսի բաւրում ներէն. ո՞չ արհւները եւ ո՞չ հովերը կրցած են բւալ մթնոլորտին ծանրաբնունումը շացիղի հոաէն, որ ալ տիրաքար կ'իշխէ վրաններուն եւ անոնց բնիկներուն վրայ: Որովհետեւ անհամար էին դիակները այդ օրերուն, եւ ժամանակը, վերաշինութեան եւ բայրայումի այդ յաւիսենական ճարաւարագնաը, դիւային համոյըն էր ունեցած միտյն մահ, միտյն արշունը, միտյն դիակ փախելու իր ծերուկի բերնեն:

Պահ մը կը խոտորիմ հասարակաց ճամբէն. հիւզակի մը աւերակներուն մօտ, ուր բարերու պատիկ կարկաս մը բազմոցներ կը տրամադրէ յոգնաբնկ անցորդին: Յանկարծ կանգ կ'առնեւմ: Դիակի մը առջեւ կը գտնուիմ. ցնորակոծ զարուրհանք մը, խոռնուած ամօնի զգացումին, յանկարծ կը փակէ աչքերս: Այդ պահուն խաւարը կը շրջգրէէ զիս, իր մշուշէ թեւերով, ու ալ կը մոռնամ, թէ իրիկնամուտի ծիրանիովը գօտեւորուած հրաշափառ երկինք մը կը չահաւորէ ամբողջ տիեզերը:

Ոնքագործները դեռ նոր հեռայած են զոհարանի սահմաններէն, որովհետեւ կը տեսնեմ հիմա թէ զոհին դնդերները զեռ կը շարժին մեռելական ջղանկութեամբ մը, եւ միսի աննշան բայց ո՞չ աննշմար զալարումներ կը պտկին ու կը հայրին դիակին մերկ մարմինին վրայ:

Հոգեկան ընդվզում մը կը զալարէ զգացումներս, եւ անէծքի ամին արտայայտութիւն չափազանց տկար, չափազանց անիմաստ կը գտնեմ բառապարտելու, խարանելու համար ուժիրն ու ոճրագործները:

Աչքերս փակ, ու դէմքու ափերուս մէջ զրկած, կը ծընրադրեմ դիակին առջեւ, ուխտաւորի երկիւղածութեամբ մը, յարգանքի նուիրական արտայայտութիւն մը ընելու համար Հայ մարտիրոսութեան այդ դժբախտ զօհին:

Քնողարմացած զգայնութեանս հոգեվարբին մէջէն հիմա կը դիտեմ դիակը, ճրաշափառ պատկեր, զեղանի աղջկանը հայուն, անսազիւտ զեղեցկութիւն մը, հարուստ իր կազմութեանը մէջ, որ իր միախն կրութիւններվը, իր կաթով ու մեղրով շինուած կրւական պերճաշըւր յօրինուածքավը կրնար մրցիլ բնութեան ու զեղարուեամի ճրաշափերաներուն հետ: Միիսի Աստղիկը ապահովարար իր ապարաշը վճիս պիտի տար անոր, ձնրադրելով անոր անսազիւտ ու հոյակապ զեղեցկութեանը առջեւ:

Անուոր գօտեմարափ մը ճնարերը կան այդ դիակին վըրայ: Հայ զեղունին մահուան կրիւն է մզած դահիճներուն գէմ, նախարնարելով անսպատներու զիրկը իրեն ճրամցուած բանատունց մահը հարկւ ներու ամօնապարոտ զգուանքներէն: Եւ ի՞ նչ եղեցային գօտեմարա զոհին ու դահիճներուն միցնէ, որոնք իրաբմէ յափշտակելու փորձած են հազուազիւտ որոր, իրենց անաօնային լլիումներուն համար:

Արցուներներուու մէջէն խորուուրն է որ նեւ կ'առնու, ու ողբանայն հառաջանքով մը կը մենախօսիմ, այդ մոռցած լուսնեան զիրկը, սիրականի մը դիակին հետ, որ աւագ ալ զիս չ'լսեր բնաւ:

Քու զեղեցկութիւնդ րու մշհդ եղաւ, խեղճ աղջիկ: Տարագրութեանդ օրերուն անիժնեցիր ծնողրդ, բնութիւնը, Աստուած, որոնք այնքան առ առամենուորէն զեղեցկութեամբ օժտեցին բու մարմինդ: Եթէ զիտնային անոնք, թէ մեր դարուն, տղեգներուն վերապահուած է կեանքը....:

Հնութեան մէջ մարզկային մարմինին շքսդ կատարելութիւնը յարտութիւնը կը նկատուէր Աստուածային զոյւթեան, եւ զեղեցկութիւնը կը տօնուէր զեհաշուր հանդիսութեամբ: Պատահին Մոփոկէս, զեղեցկութեան սրակալաւր, զիրմէ պաշտամունքի առարկայ դարձաւ, երբ Մարամինի պատահագմէն վերջ մնրկամարմին պարեց յաղթաւարին առջեւ, եւ Պանը երգեց: Աւ Միկրիեան քաղաքներու մէջ զերազանցորէն զեղեցիկ պատանի մը պաշտուեցաւ, եւ իրեն սեղաններ կանգնուեցան մահին վերջ: Գեղեցկութեան պաշտամունքի օ-

բերուն, երբ հոգիներն ամբիծ էին, և սրաերը մարտուր, մարդկութիւնը նույիրական սեղաններ պիտի կանգնէր, իբրեւ պատուանդան բաւ զեղեցկութեանդ աստուածային մերկութիւնը օրհներ մելու համար, եւ խունկերուն ամենէն բուրաւ նաւէանները պիտի ծխէին մարմինիդ հեշտաւէտ օծեւթիւնը լուալու, բայց զոր հիմա, ո՞վ նէր բայր, սրբապիոդ յելուգակներ ժպրհած են բանդելու: Բայց բաւ անբանդելի զեղեցկութիւնոյ կը ցոլայ զեռ մահուընէդ ալ վերջ, նման այն լոյսին որ մեզի կը հասնի հեռաւոր աստղերէն, անոնց մարմիւն դարեր յիսոյ յակ:

Մեզի կը խօսին հին չարչարանքներու, եղերական հին մահներու մասին: Եւ Աէն - Պարթէլքմիի կուռքածներու Նկարիչներէն մին՝ Ռւլլէյ, բողոքականներու դիակներով ծածկուած զետնի մը վրայ կանգնեց խաչուած Ծիսուս մը: Այդ պատկերին մէջ Յթիսուս, պաւանած ջարդին տեսրէն կը ցցուի, եւ իր մարմինը հակելով գէպի այս սոսկալի տեսարանը, իր հակած դէմքին վրայ ցոյց կուտայ, իր սարսափանար աչքերուն մէջ, աւելի յօրունել սոսկումի մը արաւայատութիւնը, միշտ զամուած մնալով իր անպատիւ կախազանին: Քու մահուանդ նկարիչը, սակայն, պիտի չ'գոհանար այսափով, այն պիտի շինէր Յթիսուս մը, որ պիտի ի որտակէր իր բնեսները, վար պիտի իշնէր խաչէն, եւ պիտէր բաւ դահիճներուդ.

«Բիւրաւոր անգամ ներ նորէն խաչեցէր զիս, բայց Թողէր որ ազրի այս հրաշափառ զեղեցկութիւնը, իր կըւսական անմեղութեանը մէջ, որովհետեւ իմ բարոյական տեսուցումիս զեղեցկութիւնը հազիւ պիտի կրնար հաւասարիլ այս ապրուած ու մարձ նաւոր զեղեցկութեան...»:

Հիմա ամայութիւնն է պատանքներ զեղեցկութիւնը: Եւ ենէ միսիդ խածուածքները չ'ըլլային, ենէ պայրաբիզ ու չարչարանքին մնծութիւնը մկրտած չ'ըլլար րեզի կրակէ ջուրերու մէջ, պիտի ըսէի, թէ կը բնանաս մահներէն օրորուելով, եւ պասկ մը միայն կը պակսի զլուխիդ իբրեւ բարձ: Անհուն երանութիւն մը կը բնկրեկի դէմքիդ վրայ, ու գոն

կը առնեմ, ո՞վ զեղանի մարտիրոսունի, թէ իրը ցեղիդ ընդպատմին կենդանի մարմնայումը, միսիդ ու հօգիիդ խորը չը զգացիր բնաւ վախի գողղզացումդ դաշիճներուդ առջև, երբ մաճը ողեկուցիր, իրեւ միրկարար երշանկութիւն։ Եւ հիմա բռ զեղեցկութիւնդ զրկող աւազը աւելի հոտաւէտ է, քան Միքարիսի Մմինիրիդի ծաղիկէ անկողինը։

Դիակ մը չես զուն, այլ անքեւաթափ ծաղկեփունջ մը, առազներւ ծոցէն բուռած, հոտոււէտ կղզեակ մը, անապատի ծափուն մէջ պակած, եւ մարդիկ նեշորէն պիտի հաշուուն մահուահ զարախարին նետ, զբեզ դիտելով, զրկելով մարմինիդ ծաղկեփունջը։

Տե՛ս, բարին զրայ նստած թեզի կը զիտէ բռւ մը, իր իմաստութեան աչքերով։ Կը դիմէ անթորթ, կարծես նեզելու համար մահուանդ եղեւնին զրուազները։ Եւ ինձի այնպէս կուզայ, թէ չըմեզանը մը չ'կրնար զանհէ արդարացընելու համար եղեւնազործ սժիրը, որ անձքը մը եկաւ թեզի համար օրնեւութիւնով շազուբուած։ Ան կը դիտէ աչքերդ, այծեամիր անուշ եւ խոշոր աչքերդ, անստունի հիաշումով մը, որովհետեւ հոն ինկող արեւին վերջին մաւազայթը, Թար-Միշներէդ մզուած, զեռ հանդարաօրէն կը բնանար կոպերւու տակ, իր ջինչ բիւրչզայումով։ Կարծես իր աչքերուն մէջ կը կարաւ մարարիշու ներբումը Մտանալի համոզում ներուն, թէ զեղեցկութիւնը երշանկութեան հոսուում մըն է։ որովհետեւ, զեղեցկութիւնդ բռւ չարչարանբդ, բռւ մաճդ եկաւ։

Գեանրը հուշուելու համար մահուան հետ թենէ զատ մարտը սրբախյր մը պիտի չ'կրնար զանհէ, իր առուուածային զանազբութիւնը ստորագրելու։ Անոր համար էր, որ մաճը չ'ուզեց եղծել մարմինիդ ու միսիդ զեղեցկութիւնը, թեզ զրկաւ միջոցին։ Եւ անվթար զեղեցկութիւնովզ մտար մահուահ առագաւախն մէջ, կեանրի մէջ զեղեցիկ, մահուան մէջ ալ մնացիր զեղեցիկ։

Բայց անս, զետնախշտի, բռւ բազուկներդ դէալի հիւսիսի կը կարկուուս, եւ բայց աչքերդ խուզուրեւու Թափանցողու-

Թեամբ ոզեկոչում ներ մը կրնեն հնաւուր սահմաններէ։ Աւելի-  
րակ Հայրենիքիդ ապագայ ազատութեամ է որ կ'երկարին  
Թեւերդ, թէ ո՞չ երազներու աստուծոյն։ Անապատի ծայրին  
վրայ քու մարմինդ սահմանաքարին պէս կը կռմողուի, ո-  
ս'զ զիտէ, թերեւս, զիւանազխոտթիւնը Հայրենիքիդ սաեղ՝  
ծուած միջոցին, իր լարը մինչեւ հուր պիտի երկարէ, քու  
զերեզմանդ շրջանակին համար հայրենի հողին զիրկը։ Աւ-  
այն ասեն, զեղեցկութեան զիտէդ, իր լլկւմ ներէն, իր  
սրբազնում ներէն, իր մաճէն զերջ, յարութեան մը անմա-  
նութիւնը պիտի բուրում նաևէտէ ազգիդ ու ցեղիդ հաւարա-  
կան կեանըին մէջ։

Եւ զիտե՞ս ինչե՞ր պիտի ժօններ լեզի նոյն օր։ Քու  
մարմինի տարբաղապրութիւններուդ մէջ խսկ, զուն պիտի մը-  
նաս միշտ Գեղեցկութիւնը, կտառարեալ եւ անխառն Գեղեց-  
կութիւնը, իրրեւ գուգականը կամ հաւատարը նեղիս իակա-  
լին, որ քու զեղեցկութիւնդ հոյակերտեց, եւ զոր ճշմարտա-  
պէս տաճարակրեցին ամբիդ մարմինդ ու հողիդ, զեղեցկու-  
թեան դուրգին վրայ կաղապարուած։

Կըսեն, թէ Միշէլ - Անժ, Ֆլորանսի Սէն - Ժան եկեղե-  
ցիին հոյակապ դռները տեսնելուն, հիացումով մը բաւ,  
ու յնքան զեղեցիկ մն անոնք, որ պէտք էր դրախտի՛ն իր-  
քու դուռ ծառայէին։

Դուն այդ գուներէն աւելի զեղեցիկ եղար, ո՞զ ցեղիս  
աղջիկը, ու պէտք է որ մենք քու անկենդան դիակիդ զե-  
ղեցկութիւնը, իրրեւ սիւն գործածենք մեր ազատազրութեան  
Յաղթակամարին, անմահացընելու համար ոճիրին նողկանըր,  
եւ Գեղեցկութեան պաշտամունքը վազուան արդարութեան ու-  
փառքի, ազատութեան եւ կեանըրի տաճարներուն մէջ։



## ԱԿԱՄԱՅ ՄԱՅՐԸ

ԵԱ բեզ տեսայ, երբ ծնբաղիք՝ ունայութիւնը կ'ողելուէիք, բռ անէացումիդ խանձաբուրբ շինելու համար:

Աւ չ'ուզեցիք միսիթարուիլ այն հազարաւորներէն, որոնք բեզի պէս զԱկամայ Մայրը անիծեցին կեանքը, որ զեռ կը յ ամենար ապրելու իրենց մլչ, եւ մահը՝ որ կ'ուշանար զիրնը փրկելէ կեանքի զարշութիւններէն:

Տեսայ բեզի, յղութեանդ վերջին օրերուն, երբ լաշակդ զլիսիդ, վշտագին ջանք մը կ'ընէիք արդանշիդ կանխահան եւ նենզաժէտ կորութիւնները վարագութելու:

Անապատի արեւները հալեցուցած էին բեզի մեզրամոմէ արծանի մը պէս, որ արդէն չափազանց տրորուեր էր տարագրութեան տառապանքներէն, բռնաբարումի ոչիրներէն:

Աւ կը զգայի, թէ վաղուան ակամայ մայրութեանդ զագափարը, կը ծանրանար մղմաւանչի մը պէս, արիւնաքամ որտիդ զրայ, երևակայնլ տալով բեզի այդ զաւկին մլչ, երէկի բռնադիք ամօմին մշանչնաւորու մը:

Աչքերդ կարմիր էին, տառած կարաւին աչքի, երբ ողբանայն հրաւէր կուտայիք մանուան, միասին զերեզման ելու համար, տրզանցիդ խորը, զաւկիդ ալ կեանքը, որ թունաս որ ազրիւր մը պիտի դառնար, կը կարծէիք, ազրելիր օրերուդ համար:

Օրերն ու զիշերները խուլ մ նացին անէծքներուդ, եւ աղաւաւորի նայուածըդ միսիթարութեան սևմն ալ չ'կրցաւ.

համբուրել։ Եւ հովերը միայն բու կոծերոց ծծեցին։

Զաւակիդ հօրմէն յիշատակ մը միայն կը մ նար հողիիդ խորը, գաւութեան եւ պղծւթեան յիշատակը, անանուն ոճարագրժին պէս, եւ անոր զաման՝ ու յայրատ նայուածքը, մինչեւ ընդերքիդ խորը մխուած, զես կը շաբունակէթ նադեանը պատճառել քեզի։

Քու ուրախութիւնդ արցունքն եղաւ, եւ երջանկութիւնդ՝ տառապանքը։

Երկունքիդ ցաւերը իմս են, հէ՛ք աղջիկ։ Գիւել թէ դուն պատրաստուած էիր օրնակելու ամենաբնիքուշ որոշք մէջ, եւ կարգացուելու ամենազեղեցիկ աչքերէց, բայց եղեան նաբոյր օր մը, արիւնու մեռքեր փնտրանցին կեանքիդ կուտական էջերը, եւ դուն զատապարսուած եղար հրայաբելու մաքոր տարիանքներէդ, Խաղելու երազներդ անապատի աւաշներուն զիրկը, եւ փիտութիւնդ փնտռելու կեանքի ցածրապարտ նաւարեկութեանը մէջ։

Եը զիտեմ նուիրական տրտութիւնդ, մեռելի մը ոքս որ դեռ կառած կը մնայ կեանքին, չևս զիտեր ինչո՞ւ։ Քորերի մորենիին հրդեհը կայ աչքերուդ խորը, իրը թէ անոնք — աչքերլ —, շարիւզայէ կրակարաններ եղած ըլլային, զռախնդիր աստուծոյ մը սեղանին զրայ։ Տառարանը աւելի նպաստաւոր զետին մը պիտի չգտնելը այլուր, իր նուիրականութիւնը դրոշմելու համար, բան աչքերդ, սրբոց անթարթ նայուածքով իմ մէջս զերեզման մը կը փնտռես Քեզի համար։

Սարսափին եւ դառնութեան օիբանները ակօռած են դէմրդ, հէ՛ք աղջիկ, ու բու նայուածքիյ մէջ կը կարդամ, թէ արքենալ կու զես մանուան լեղիններէն։

Ճամբաններուս զրայ ինձի հետ պտայուցի ապրած բայրացում ներուդ խորհուրդը։ Քու ցաւերպի յզացայ օրերու ընթացքին, եւ այնպէս կը դզայի, թէ մեզմացած է առուպանք։ Արագնետն անոնց մէկ մասը իմ մէջս փոխադրելով,

ԹԵՇԵԼԵՎՈՂԱԾ կը կարծէի ըլլալ տկար ուսերուղ վրայ ճգլւն  
Ակամայ Մօր բնանալումը...:

Թափառեցայ, ու երջանիկ համոզում ն ունէի, Աէ դուն  
ալ երջանիկ է, իր ինձի պէս, երբ կուրծքիզ հարուստ բլուր  
ն' ըշն հոսաղ կաթնաղբիւրները զատակի կը զինցընէին; Ինչ-  
պէ՞ս կրնայի մատրերիլ, թէ ծննդականի ցաւերդ չլախաւո-  
րած էին բեզի, և ու երջանկութիւնդ շինուած է, թ խոր-  
ակուսած ու չախչախուած բանականութեան մը խլեակներէն:

Երկար առնեն գիտեցի բեզի, կատաղի գդայազրիստեանդ  
մալորում ներուն մէշ, որտնյ անմնասուր, զաւկիզ օրօրը կ' եր-  
գէիր իբրև զիակի մը զբայ, որ չ'ուզեր բաժնուիլ կուրծ-  
քիզ...: Աչքերդ մոլորուն, բունեցրդ վեր ցցած, կրուսա-  
նայիր դաւաճանին, որ զաւկիզ հայրութեան սճիրն է, թ զոր-  
ծած, վասարար բու արքանոյի մէշ ստեղծագործելով կեանք  
մը, որ բարոյական մահով մը պատանիուած էր: Աւ տաժա-  
նակիր երկունքներէ վերջ, հիշտ նոզիզ նոր երկունքը ունէր  
ոճքարոյր ծնունդրի մը, որ յիմարութեան դրոշմը կը կրէ...:

Ինչո՞ւ այս նոզեկան վիլուզումը, նոյակապ տաճարին,  
որուն ևզանը կը բայրայուի այսպէս, մարտոր զոհի մը ա-  
րջնը չ'ծծած: Ցաւազին երեւոյթ մըն է հանդիսանուը ըլլալ  
կուսութեան մը բարոյական օրճախին:

Աւ երեւակայութեանս ուզեւէն մի առ մի կանցնին,  
կինը, որ Ասկրասի ներշնչեց սիրոյ և անմանութեան փիլի-  
ուսփայութիւնը, Մէտէն, որ Յանոսի պարզեւեց Ասկեզեզմին  
տիրացումը, Արխաղնէն, որ Քէսուսի տուաւ Մենասաւոսի  
մէշ մոլորազերծ թելը, Աւազրիս, որ Տանդէի նոզին պատ-  
ռոււսուց իր սիրոյ երգերավ, մինչ զուն հիմա, հէք աղջիկ,  
տառապանը ու մաներու ջանակիր, բռւ Ակամայ Մայրու-  
թենէդ չլախաւուրուած, տանլութեան և վրէմի օրօրն է որ  
կ'երգիս, Թունուորուած սիրոյդ խռովին մէշն:

Մեծ է չարչարանք, եւ խաչելութիւնդ՝ արխանոն:

Միսիթարութեան, կնանքի բառը կը սրակի բեզի, զի-  
տէմ. կ'ուշանայ այն բեզի դարսանելէ երաշտ երկինքի յա-

մեցող անձրեւներուն պէս, և հոգիոց դժոխյք դարձած, օրինութեան մը անքնդունակ կը զարձընէ, Քիզի:

**Միտրովս** կը չափեմ անշրջապետք, որ քու ապրած ցաւատունց ջլախտառութիւնդ կը բաժնէ; կետնքիոց բնուկանոն վերառեզծումի երշանիկ օրերէն . . . ; Եւ հիմա առելի լու կը զգամ ապրած տառապանքիոց բավանդակ սարսուռը և անոր սրբութիւնը միանգաւայն:

Երգէ, Քոյր, երգէ, ջլախտառորի օրօրդ, ատելութեան եւ վրէժի օրօրդ երգէ, բնացող զակիոց վրայ, իբր ոռաքելունքի մը, որ ցեղից մարտիրոսութիւնը կը մարժնուորէ:

**Զաւակի**, անզիտակից, երբ կը բնանար, անէծքի օրօրներուդ շունչով, արգանդիոց պղծուած մեննենին կամարներուն տակ, քու հայ աղջկան արիւնդ իր հոգին մակրդեց Քու եւ ցեղից վրէժին սրբազան զգացումովը, եւ երբ, օր մը, հանգիստեսը ըլլաս զաւկի հայրապան ոժիրին, ա՛ն, այն օրը միայն սրբազործուած պիտի ըլլաս զուն, եւ փառով զընուած պատիւիդ մէջ, զուն նորէն պիտի հազնիս, կուսակոն շնորհներդ, կեանկութիւնդ,

Երգէ, Քոյր, երգէ, ջլախտառորի օրօրդ, ատելութեան, վրէժի եւ անէծքի օրօրդ երգէ, Քոյր:



## ԿԱՐՄԻՐ ԶՐՅՈՒԾ

Կի Դի՛Շելի, մասիր, հեռաւոր անցեալը, աւանդութիւն-ներու և հերեաթներու ոսկեղէն մշտչովը սազաւարտուած:

Այն օքերուն Փիւնիկեան նաւերուն առագատուկալները, աւասաններու ճարմանաները, եւ խարիսխներն ու շղթանները արծաթէ շինուած էին, երբ Առարտովդներու մեղմեխ պաշտամունքը ցնցող ներշնչումներ կուտար հաւատաւոր ամրուին, որ կանաչ բլուրներէ զեր կը մարդցէր Պիալլոսի ցայզատօնի կարաւներուն համար, առտուածակիր (théophores) դիքերու տաճարներուն շուրջ:

Ալոնիսի մանուան տարելիցն էր...:

Գեղեցիկ աստուածունիին մեռելոյթին առհմանուած սրգահանթէսին պերճանը խրախճանքի մը փայլն ունէր, երկինքի կապոյտ ակերէն վար կայլակող աստղերու կաթնաթոյր լոյսին տակ, եւ ջանակիր աղջիկներու թափորը խորհըրդ տոր եւ սգերնակ անոռուներուն կուտար, արդ կրօնական ցնծառունին, կենդանին ու ապրուած սէքերու երշանիկ սաբառուները: Իրենց չայլերզը, զաշնակուած՝ առանձակիր ու խտանուէր հոգիներէ, չունէր իր մ.զ եղերարաստ կոկծանըներու ո՞չ շեշտը եւ ո՞չ մեղեղին: Կարծես սիրամեծար դիցուճիր մը մա՛հը պէտք էր, իրենց նման ընծայացուներու ներշնչելու համար յառախ սգեկոչուած զերերշանկութիւններս, ճոգեկան զմայլանքներու լիակատար ըլքաշխնումը:

Սորհերդազգած ժողովուրդի մը կողմէն սարբուած այդ մեռելատօնին, Պիպլոսի գետը, կամ աւելի սիշդ, Աղոնիսի գետը կարմիր կը գագեր այդ օր, եւ բիւրաւոր լալիսն կիներու արյունը անզօր կը մնար դիցունիի արխենին կարմիրովը ներկուած գետին տալու երեկի արծուն վճիար, ծաղկագարդ անկողիններէ՛ կուզուած պարտէ զներու կուշտին:

*Սեպտեմբերին էր . . . :*

Երթումնի մազաքարտ նախապաշարում ներու անմնատուր ամրոխի մը խելուած թափօրը կ'երկարէր, տարուէ տարի, դէպի Տիւրոսի մօտերը, համախմբուելու ջրհորի մը չուրչ: Տարտան այդ օրերուն, ջրհորին ջուրերը կը կարմրէին, ու ժողովուրդը դիցաւաշտի մասնայառուկ արարողութիւններով աստուածներուն գութը կը հայցէր մարքագործերու հա հար կինդանութեան այդ ջրհորը, որուն զլուխը, առառու, իրիկուն, Փիւնիկեցի կիներ կուժերնին շալիս, իրենց կիանքին դրուազները կը պատմէին մէկ մէկու:

*Երջանիկ օրե՛րը անցեալին . . . :*

Նու իրական աղաւնիներ կը նախրէին օգն ի զիր, ճերմ-ի ամպերու կուրծքին կասերւ զունազեղ երիզը իրենց փետուրներուն, եւ երբ Մելլարտի լուրմերը, հմայզի զաղանաց զիտութեամբ, աչքերնին վերամբարձ, կը հեզէին անոնց դարձլարձիկ թոխըրին մեւացուցաւ նու իրական նշանագրէրը, անոնց մէջ կարդալու համար ամրողը ժողովուրդի մը առկատազիրը:

Խարտիշաներ ազջիկներ, ուխտաւոր բարիններու, ծաղուկներով դրաւանզուած ու հովերէն համբուբուած հեշտարութեան իրենց վաբսերը ցրուն, իրենց կարապէ պիզերուն շորչ, սպարերու կը մասնակցէին կրօնական ծէսէրուն, կարծիս իրենց մէջ առպեցընելով սրաշտամունքին աստուածները, իրեւ անոնց մարմ նառութիւնը:

*Ա՛յն օրերուն, աղաչաւոր ժողովուրդի մը պաղասանքը անլուի չէր մնար իր երկուու աստուածներէն, եւ երբ հե-*

Թանոս պաշտամունքները վերջ կը գտնէին, եւ դոյլ մը ծովի ցուր կը թափուէր կարսիր ջրմորին մէջ, անոր չուրիրը կը վերասահային իրենց մարուր եւ պատպաջուն յստակութիւնը: Աւ շորէն զեղչուկ կիներ կը հաւարուէին անոր շուրջ, լեցընելու իրենց կուժերը, եւ իրարու պատմելու, իրենց արփենի երազները, խօտական զրգյաները իրենց շամբուշ ճողիներուն:

Հիմա, ես ուխտաւոր ունայիտ թեան, ա՛ս, ի զոր կը թափառիմ Հայրենիքիս աւերակներուն ընդմէջէն, մարուր շրջորներուն ի խնդիր...:

Իրր թէ կործանուած տաճարի մը զոհարանին մէջն եղած րլայի...: Հարիւրեզնեան բիւրաւոր պատարագներու արխւնը շատոնց ցամբած պիտի ըլլար խորշակարեր հովերու շաւնչին տակ: Մինչդեռ հոս դեռ կը շօգիսանայ ան մածուցիկ, լմայած:

Կը մօտենամ Հայրենիքիս շրմէմներուն ակերուն: Տիսուր է անոնց վազրին զայլայլը, իրր թէ բայրայուած ըլլային անոնց բնարին թելերը: Այդ շրմէմները, որոնք երեսմն լեռներէն վար կը սահէին սասասուուն, պրիուրներու ներմակ մնդուսովը ապարոշուած, ինչպէս հալած աղամանդներու ցայտը մը, որուն մէջ արեւին լոյսերը կը բեկրեկէին ցոլալով, հիմա կարմիր կը հոսին, մարզկային սրաէն պոտեկացող արիւններու պէս: Եւ հովիսաներուն ուռենիները, կշռականօրէն դէպի վար կախած իրենց կանաչ ոստերը, կուրան ամայացած տուններու եւ ճիւղակներու վրայ: Եւ կարմիր է անո՞նց ալ արցւները:

Կը բալեմ ամայացած համբաներէ, առաջնորդուած՝ զիշերային ուրուսկաններէ: Մեռած են բազարները, իրենց բնակիչներուն նետ, պատուհան չ'կայ լուսաւոր, եւ ո՞չ բութերիկ մը որ մխայ: Աճիրը անէծքի մը պէս մնոցուցած է ամնան ինչ, եւ կեանքի հետքերը կորուած են անդարձ: Աւ ես դեռ կը զզամ ուոքերուս տակ, արփւնին կարմիր ջնրմունը, ու ականջիս կը բզզայ շարունակ անոր մեղնդին: Եւ աստղերուն ցնցուղած ազօտ լոյսին տակ, ազգիս դէմ

Նիւթուած եղիւնին կարմիրն է. որ կը փայլի, մութին մէջէն, դաբանակալ օժին կարմիր աչքերուն նման:

Յոզնարեն՝ բրուրի մը կողրին կոթրնած, կ'երեւակայիմ վիպական օրիրու յիշատակներու մշււշին մէջէն, և մոռնոդներու հոգիներուն զերամբարձումը իրենց զերեզմաններուն վրայ է, չեփորելու համար ոտնակոխուած արդարութեան յաղթանակը, բայց, ո՞հ, մեռելու թիւնը առախտաբարուած կը մբնայ անշարժ, իրը թէ երբեք ապրուծ չ'ըլլար: Կը սպասում, որ զիշերներու կամշոտ դիցուճին, լուսինը, զեր բարձրանայ, առաջնորդելու համար բայցեր ցեղիս մայրերուն եւ զաւակներուն սրբամարութ արխենովի սպազուուծ ամայի Համբուներէն:

Դաշտերու բնդմէջէն կը բալեմ. հստ ալ կեանը հետք չկայ բնաւ. կիսատ մնացած ակօսին վրայ ժանգոսներ է. խռովը, կիսով հոգին մէջ միտուած: Հոս ու հոն ոտքերոսո առկ կը ճարճատին ուկորներ, հոս ու հոն ջտիջախուած գանկեր, որոնց մէջ լճացող արիւնախուան անծրեւի ջուրն է նեխեր: Հեռո՞ւն, աղրիւրի մը զիլզիլը կը լսեմ: Կը զազեմ զէպի հոն, ծծելու համար անկէ: Հայրենիրիս Ազին, որ իր բնզերքն կը հոսի, իրը աղքերացումը յախտենական կենողանութիւններու: Բայց, աւա՞զ, տիսուր է տեսըն աղբիւրին...: Մեր երբեմ նի չէնչող ու կենդանի աղբիւրը լրաւած որին մը պէս է հիմա, անխնամ՝ ամայութեան զիրկը: Երկար ատենէ ի զեր հարսի մը մատները չեն դպած իր ծորակին, որ, ալ զեղնա՞ծ, մամուռ է կապեր, բանդուեր են իր մարմարէ կամարները, եւ ճակատի ոսկեքանդակ յիշատակաբանը խորտակուած: Իր ջրհոսումը, սպասորի մը արցուներին պէս, կարմիր է բալորովին: Ա՞ս, զեղիս աղբիւրը, կը տեսնեմ մէ դուն ալ կուլաս ինծի պէս, ցեղիս վրայ եղեսնազործուած ոճիրը, որովհետեւ դուն մինակ մնացիր վազրիդ մէջ, եւ զուռիդ կազմած լճակը մոռցաւ իր մէջ ցոլայող կուտական ժպիաներու, հրապոյրներու, եւ բորբ նայուածքներու երբեմ նի հայլացում ները:

Հեռո՞ւն, գալարուող վիշապի մը պէս զետն է որ կը

հոսի: Կը բալեմ դէպի ավերը անոր, որ կանն է Հայրենիքի ծաղկազարդ ատինքներուն: Մերժ վճիռ ու մերժ տըղմուտ անիկա, երբեմն, հանդիսաւեսը կ'ըլլար, իր անցած համբաներուն վրայ, բաղրենի եւ գեղջուկ աշարերուն, որոնք իր չընզրի ուռենիներուն առկ կը բոլորուէին, երշանիկ մըրմունչներուն, որոնք ուէրէն ներշնչուած, իր անցրին վրայ կ'ու խաւաւրուէին, վերջապէս ու բախութեան այն ազագակներուն, որոնք նոյնիսկ պիշերները կը յամենային դեռ արծագանգել իր զլիուն բարձրացող ժայռերուն ծոյը: Կը բալեմ, սիրականի մը հետքերը փնտուող Սափառականի մը նման, բայց հազիւ իր ափը հասած, աչքերս կը խվեմ սոսկու մով, խաւարին մէջ Թագելու համար աչքերուս բիրերը: Գետը լիցուեր էր դիակներով, զանկերը փշրուած, որովայնները աղեղափ, միաները յօշոտուած, բազուկները՝ խորառակուած, ոտքերը ջախջախուած, որոնց ամենքն ալ կը լողան ջուրերուն մակերեսը. դիակներ՝ եղերքներուն վրայ, դիակներ, որոնք պատուարող յործանուատին մէջ կը դարձարծին: Շղթայազերծ սհիրը հնձեր է կեաներերը բոլոր, մարդկային երակներէն բամելու համար, իրքիւ կենպանի ողկոյզներ, անհրաժեշտ արիւնը, զետը կարմիր ներկելու համար: Եւ զետը կարմիր կը հոսի, նեխած ու դոնզող կապած ջուրերով:

Կը փախչիմ Թունաւոր եւ կարմիր գետէն հեռու, պառու քը կոկորդիս մէջ, եւ սպաւոր առապանքը սրախ մէջ զամուած, կը փախչիմ ոճրածին ու եղեանարոյր այս կայաններէն, հոգեխոռով, աւելի հեռուն երթալ փնտուելու համար մարուր շրջորները, որ Հայրենիքիս սրբամարտոր երակներէն բամուած ըլլային:

Միապազաղ լուութիւն մը կը Թխաէ անապատի հարթ հաւասար աւազուատին վրայ. ցերեկի բարկ ու այրող արեւէն վերջ, հիմա երկինքին երեսը լոյսերու բոյլի մը մէջէն մերժ ընդ մերժ ասուապներ կը սուրան հեռուն, իրը թէ Թնդանօթէ մը նետուած կրակէ ուսմբեր եղած ըլլային: Շրմներս իրարու կը փակչին ծարաւէն, եւ կարօւներուս հոգեկան պատուրը կը խեղդէ զիս: Աւերակի մը մօտ կը նշմարեմ շրնօրին

ծակրարը: Կը մօտենամ, ու առաջին բայլս պառ ու ճառուածէ արդէն: Դիսէլնե՞ր շրնօրին մէջ, եւ չուրի՞ր՝ արինով մակրօտաած . . . :

Յուստատատ չորս դիմ կը դիմեմ, սաստերի մը ովէս ուղղաքրծ շրնօրի բարին վրայ, որ հիմա իբր պատուանգան կը ծառայի: Խայրածք է կ'երկարի հեռուն, կ'ընդգրիկ ձիւնազանդ կառարները Հայրենիքիս ինոնելուն, կարաւաններէ ամայոցած ճամբանները, սալարկուած՝ զոհաբանի արիններով, եւ անհուն անապատը, որուն նորիզոնին վրայ դաւար արմաւենիններ կը բարձրանան. Չորս կողմու, մարդկային կոտրժքու ձերմակ վանդակներ, մեռնուակրներ, խոռոչուոր զանկիր, իբր թէ անապատն ամբողջ մարդկային սոկրներ բռւցուցած ըլլար իբ արմւակէզ արգանդէն: Եզկեկիւեան շունչն է միայն, որ կը պակսի անապատին մէջ այդ սոկորներուն տարու համար իրենց երէկի կենդանութիւնը:

Լոռութիւնը խոռովր մ'ունի, օրհնաւականի խոռովրին ովէս, եւ մմնուրար յզի է, իբ մէջ ցրցըքնուած երէկի ողբերէն, հառաւչաներներէն, անէծքներէն: Խնձի այնպէս կը թուի, թէ ու ամեն կողմէ: Խորհուրդներ կը բդիսին, կորովի եւ լափող, իբր թէ անոնք անապատին մէջ թագուած ըլլային բաժմունքներէ, ատելութիւններէ, բռնաբարումներէ զիմով ա'յերան կրայոյզ մարդերու կողմէնց: Երբեմնի նու իրական ազաւնիներուն տեղ, հիմա ազաւներն է, որ կը թեւածեն օդին մէջ, իրենց կարմիր կառւցներով, հոս ու հոն փնտաելու համար մնացորդները դիմկներուն, որոնք երէկի իրենց խնջոյքը կազմած էին:

Երկար տանեն բարացած կը մնամ բարէ պատուանդանիս վրայ, ու վրէմի զգացումներէ տարուած, լոռութեան ու մթութեան մէջէն, իմ մենաւորի երգերս կ'երգեմ.

ՈՌ'զ իմ ցեղիս մարտիրուանները, չեր չ'զերեզմանուած մաները կ'երգեմ ես, մեր բանասանց մաները, Հայրենիքիս աղբիւրներուն, զետերուն եւ շրգէժներուն հետ, որոնց ամեներն ալ կարմրէ ցան ձեր արխններէն:

«Երսեն, թէ Հելիոկապալ վարդերու ծանրութեան տակ իբ խեղգէր իր հրաւիրեալները, նախ ըմբոշինել տալով անոնց բոյրերու զինովութիւնը, հրապարիչ ընելու համար հրացուած մահը: Ընդհակառակն զուր մեր տուներու վարդէ անկողիններէն զուրս բաշկառուած գաճիճներու ձեռ բով, ու արսորական՝ անկօփս, անծանօթ ճամբաններու վրայ, խոնջէն ու ծարաւէն խեղդուեցաք նախասահների ու մարակներու տակ, եւ մեր երէկի մեծ ուրախութիւնները փոխարինուեցան մեծագոյն վիշտերով, որոնք իրենց ոճքագործ ծանրութեան տակ Թաղեցին ձեր մտածումն ու հաւատքը, եւ ամեն ինչ որ ունէիր կեանքին եւ անոր խաղաղութեանը համար:

«Զեզի ըսին, թէ երջանիկ ըլլալու միջոցը կեանքը մոռնուին է: Այդ հաւասառումին մէջ ճշմարտութիւն չ' զտար, որպատճեն կեանքը մոռնալէ վերջ անոր փոխանորդող մահը աւելի անլութ, աւելի դժոխային եղաւ մեզի համար: Ճանչցաք ու ճաշակեցիր բիրազան տառապանքին գառնութիւնը, եւ կեանք - մասելութեան գարշելի մեխամագնուառութիւնը: Զեր կեանքի զերնգանները կառուցիր դանդաղօրէն, բար բարի վրայ, շիրմական հարսորապետութեամբ մը, ամեն մէկ բարի վրայ մեր որտին արիւնը հոսեցուցիր, եւ երբ ալ զերեզմանը տարածեցաւ, ո՞չ արիւն եւ ո՞չ ուժ ունեցաք անոր մէջ պատանքուիլ կարենալու համար, եւ հազիւ շնազայլերը իրենց որկորը փոխ տռէին մեր Ակուած միաւրուն իրեն զերեզման:

«Քնացէր, ո՞վ ապերջանիկ հոգիններ, զուր որ պուտ մը ցուրի կարօտը լացիր, կարմիր ջրնորներուն զլուխը, բնացէր խաղաղութեան բունը, օրօրովը մեր վրէժի երգերուն, որոնք վազը ցեղին Յարութեան եւ Յաղթանակի երգերը պիտի ըւլան, ու մարտիրոսներու սերունդը վազուան սերունդին հետ հոդեխառնուած, Նոր Հայրենիքի ու Նոր Ազատութեան արշալոյները պիտի ստեղծէ: Քնացէր, ո՞վ ցեղիս մայրերն ու գաւակները, կարմիր ջրնորներու, կարմիր զերեքրու և զերբինք:

## ԹՈՂ ՈՐ ԵՐԱԶԵՍ

---

Մի՛ ԱՐԹԻՆՅԱՆԵՐ՝  
Թող որ երազեմ . . .

Օրերը երբեմնի երջանկութեան, անվաղսրգայն կարծուած երկար, երկար զիշերներուն հերեաթունակ բոպէները, երբ մեր զիւղի վառարանին մօտիկը նստած մտիկ կ'ընէի մօրս պատմուածքներուն, երբ անոր բերնին մէջ ոսկի շապիկ կը հագնէին հուրիները, եւ զմրուխտ բեւեզներ՝ ոգիները բոլոր, երբ կեանքը անամալ էր, եւ օդը պայծառ, երբ անզիտակից մնը հոգիները խարկանքին կոտտանքը չէին զգացած դեռ :

Թող որ երազեմ զիրկը սատափէ ասաղերով բանուած իմ անուրջներուս, որոնք հեռացան անզարծ, եւ որոնց պատանքը ես ծեռքովս յարկաբեցի ունայնութեան թելերէն, զերեզմանելու համար զանոնք յիշատակի մարտոր տապաններու մէջ :

Մի՛ արթընցըներ՝ զիս,  
Թող որ երազեմ . . . :



Թող որ երազեմ,  
Մի՛ արթընցըներ զիս . . . :

Թող որ մութը ծով մ'ըլլայ եւ աչքերս խեղդուին անոր մէջ : Անցաւոր մաներու արբուցումը ճազիւ կրնայ մխիթարել

նոզիս, որ արառւմ է, եւ ախտը՝ նման մենաւոր նօմիին, որ զերեզմանը կը հովանաւորէ: Արտզնեսեւ փախչող կարմիր արշալոյսի մը ծուէնը միաւուած է, հոն փուշի մը պէս, անարկու յիշատակի մը իրը յուշաբարը. Սոզ որ մրափեմ, մրափեմ ու երազնմ վերյուշելու համար այն օքերը, երբ մօրս կուրծքին պլուած կը առարնայի, եւ երբ օր մը յանկարծ, այդ կուրծքը սառեցաւ, արիւնոստ արշալոյսին:

Այդ գալիստնար պիշտին սուշեւ, աչերս փակ կը նայիմ զիպի մնուուոյց սպարապութիւնը, իրականին ոճիքներովը զարնուրակու, եւ սրտի մը պէս, որ սառապանքէն յաղթահարուած կը մրափէ, կ'երազեմ, կ'երազեմ... Մի՛ արթընց ցըներ զիս:



Թող որ երազեմ,



Թուչող երանութիւնները, մարող ժափանները, անվերադարձ յոյսերը, որոնք մնը երդիքին տակ թաղուեցան, առանց խունկի ու մոմի, եւ այն խոսումները, որոնք փրան անդունդի մը երկու ջկողիքուն վրայ կրախուած ծիրանի զօտիքին կամ ջերկու ծառերու միջեւ առաւրերաւող զիւրաբեկ սարդառատայնի մը պէսօ: Խնայէ ինձի սարսուոին խոնջէնը իմ նայուածքներուո, որոնք առառան աստղին պէս ուրիշ բան չ'ունին այսուհետեւ դիտելիր, եթէ ոչ կրայոյզ պայրարները աշխարհին, կեղեքում ները անարդար, ապրուած տառապանքները մարդկութեան, որ օսար մըն է հիմա իր հայրենիքին մէջ, իր երդիքին տակ, եւ սողոսկում ները ամրօխին, որ խաչեր կը շինէ արդարին համար, եւ գաներ՝ ոճրազործներուն:

Մի՛ արթընցըներ զիս, եւ Թոզ որ երազեմ խարող պատրանքները, սոսուերները հեռաւոր լոյսերուն, որոնք Ֆիթեռնիկներու պէս մննէ հեռու աշխարհէ աշխարհն կը նուչին, զեղածիծաղ, հրեշտակներու տարի:

Մի՛ արթընցըներ զիս,

Թոզ որ երազեմ:





A  
T  
18932

ԳԻՆ ՄԷԿ ՏՈՒԱՐ